

2156
24576

84
2-66

2011

1721

ՎԻԳՐՈՓ ՀԻՒԿՈ

ԹՃՈՒՄՈՆԵՔ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ԴՐ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ. — ՄԱՐԻՈՒ

Վեցերորդ հատոր

ՏԵՐ ԵՒ ՀԲԱՏԵՐԱԿԵ

ՏԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՇԵԱՆ

ԶՄԵՐՁԵՐ

ՏՊԵԴՐՈՒԹԻՒՆ ՏԻՏՏԵԱՆ

1869

ՕՐԻՆԱՑ ԳՈՅԱՐԴԱՅ

ՀԱՅՈՒԹ ԲՈՒՐ

ԳԵՐԱՅՈՒՄ ԱՅ

ԱՐԱՐԱԿԱՆ

ԱՐԱՐԱԿԱՆ

ԱՐԱՐԱԿԱՆ

ԱՐԱՐԱԿԱՆ - ՔԱՂՋԱ ՄԱՐ

ԱՐԱՐԱԿԱՆ

ԱՐԱՐԱԿԱՆ

ԱՐԱՐԱԿԱՆ

ԱՐԱՐԱԿԱՆ ԱՐԱՐԱԿԱՆ

ԱՐԱՐԱԿԱՆ

ԱՐԱՐԱԿԱՆ

1887

ԹԱՌԱԿԱՆ ԵՐԵՎ

ԳԵՐԱՎԱԾԱԿԱ

1002
5159

ՎԻԳՐՈՒԹ ՀՐԱԿՈ

ԹՂՈՒՄՆԵՐ

ԹԱՐԴՄԱՆԵՑ

ԴՐ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ. — ՄԱՐԻՈՒՄ

Վեցերորդ հատոր

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՑ

ԵՂԲԱՐՔ ՏԵՂԵԱՆ

ԶՄԻՒԹԵՐԸ

ՏՊԵԿՐՈՒԹԻՒՆ ՏԵՇԵԱՅՆ

1869

38059 Ա. Կ.

ՕՐԱԿԱ ԳՈՎԱԳԱՎ

ԴԵՄԱՄԱՀԱՅԻ

ՅԱԽԱՎԱՅԱՑ 20

ԱԿՈՒԹԻՄ - ԲՐՈՂՈՅ ՅԱԼՈՒ

ԴԱՎԱՎԱՐԱՎԱՐԱ

ՅԱՋԱՅՑ ՅԱԽԱՅԸ

ՅԱԽԱՅԱՎԱՐԱ

ՅԱԽԱՅԱՎԱՐԱ

ՅԱԽԱՅԱՎԱՐԱ

2081

ԹՃՈՒՄԾՆԵՐ

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ - ՄԱՐԻՈՒՍ

ԳԻՐՔ ՎԵՅՅԵՐՈՐԴ

ԵՐԿՈՒ ԱՍՏԵՐՈՒ ՀԱՄԱԴԻՊՈՒԹԻՒՆ

ԳԼՈՐԻ ԱՓԵՋԻՆ

ԹԱԿՆԱԽԻՆ - ԷՆՑԱՆԵԿԸՆ ԵՆՈՒՆ ԿԵԶՄԵԼՈՒ ԿԵՐՊ

Անստեղ Մարիուս զեղանձն երիտասարդ մ'էր . հա-
սակը միջին , մաղերը թանձր և սևաթոյր , ճակատը բարձր և
հանձարեղ , ոռուղերը բաց և սիրաշունչ , կերպարանը պարզ
և հանդարտ էր , իսկ գեմքին վրայ զղիտեմ ինչպիսի բան
մը կար որ սէդ , խորհուն և անմեղ էր : Կիսագէմքը՝ որու-
ամէն գիծերը բոլորչի ու միանգամայն հաստատուն էին՝ այն
գերմանական անուշութիւնը ունէր զոր դաղղիական գէմքը
Ալսասէն և Լօրէնէն ընդունեցաւ . իսկ կերպարանքին վրայ
ընաւ որ և է անկիւն չէր նշմարուէր . կերպարանի մը վրայ
անկիւններու այս անթերի տարակայութիւնը այն դիմական
յատկութիւնն է որով Սիդամպրըները Հռոմայեցիներու մէջ
շուտ մը կը ճանչցուէին և որով առիւծային ցեղը արծուա-
յին ցեղէն կը զանազանի :

Մարիուս կեանքի այն եղանակին մէջն էր ուր խորհու-
մարդերու միտքը՝ դրեթէ հաւասար . համեմատութեամբ

կորովութիւն և պարզութիւն ընդունելով կը կազմուի : Եթէ ծանրակշու պարագայի մը մէջ գանուելու ըլլար , Մարիուս ամբողջապէս ունէր ինչ որ պէտք էր ապուշ մ'ըլլալու համար . թող բանալին անդամ մ'ես դառնար , և ահա Մարիուս կրնար վարմ՝ ըլլալ : Իր վարմունքը զգոյշ , ցուրտ , քաղաքավար և փոքր ինչ վեհերու կերպեր ունէր : Բերանը սիրուն , չուրթերը խիստ կարմրագեղ , ակուաներն ալ կարի ըսպիտակ էին , հետեւաբար իր ժպիտար անոր գէմքին ամէն խըստութիւնները կը մեզմէր : Կային ճամեր ուր այս զգասու ձականը և հեշտացնէ ժպիտը ատրօրինակ հակապատկեր մը կընծ այէին : Եզքը պղտիկ , այլ նայուածքը մծ էր :

Յետին թշուառութեան մէջ գանուած մամանակ Մարիուս կը դիտէր թէ երբ կանցնէր ինք՝ նորատի աղջիկները անդին կը դառնային , հետեւաբար դառնալի վիշա մը զգալով խոյս կուտար կամ կը պահուէր : Մարիուս կը կարծէր թէ այն աղջիկները իր հին զգեստներուն կը նայէին և կը իրն զային . Ճիշդը սա է թէ անոնք Մարիուսի կը նայէին վասն զի գեղեցիկ էր և վասն զի կերպէին անոր այս զեղութեան վրայ :

Մարիուսի վրայ վիսութիւն մ'եկած էր այս անբարբառ թիւրիմացութեան պատճառաւ որ տեղի ունեցած էր իր և այն զեղանի անցորդուհիներուն մէջ : Անոնց և ոչ մին ընտրեց , վասն զի ամէնէն ալ կզուցանար : Մարիուս օրերը այսպէս անցունելով անորոշապէս ապրեցաւ , — աւանակի մը պէս , կը սէր Գուրգիւրադ :

Գուրգիւրագ նաև կըսէր անոր . Դու մի վախաքիր պատկառելի ըլլալ (վասն զի արդէն կը դուռքէին զիրար . դու ըստով խօսակցիլը երիտասարդական բարեկամութիւններու վիտամէն է) : Բարեկամ , խրատ մը տամ քեզ : Այսպան մի կարդար գիրքերը , և քիչ մ'աւելի նայէ բողերուն : Այս հանած վարած կնիկները լաւ բաներ ունին , ո Մարիուս թթէ տառանկ միշտ փախչիս և ամշնաս , օր մ'ալ ապուշ մը պիտի դառնաս :

Երբեմն ալ Գուրգիւրագ Մարիուսին հանգիստ լով , կըսէր : — Բարի լոյս , վարդապետ :

Մարիուս երբ Գուրգիւրագէն այսպիսի խօսք մը կը լսէր , ութ օր ալ աւելի կը խորշէր թէ նորատի և թէ պառաւ կիներէն , և մանաւանդ աւելի կը խորշէր Գուրգիւրագէն :

Սակայն անբաւ ախեղերքիս մէջ երկու կին կար որոնցմէ Մարիուս չէր խորշէր , և ոչ կզդուշանար բնաւ : Ստուգիւ շատ պիտի զարմանար Մարիուս եթէ բառէր իրեն թէ կին են անոնք : Մին էր մօրուանի պատաւը որ անոր սենեկին հաւքուքը կընէր և որ առիթ կուտար Գուրգիւրագին ըսելու . Մարիուս՝ տեսնելով թէ մօրուա ունի իր սպասուհին , ինք չկը եր մօրուաւը : Միւսն էր զրեթէ պզտիկ աղջիկ մը զգը խիստ ստեղ կը տեսնէր և որու չեք նայեր բնաւ :

Մարիուս տարիէ մ'ի վեր Լիւքսանպաւը ամայի ծառուզիներուն մէկուն , այսինքն Քէբինիէրի պարսպին կից ծառուզիին մէջ մարդ մը և խիստ նորատի աղջիկ մը կը տեսնէր որք նւէսթի զուհին կողմէն ծառուզիին ամենէն ամայի ծայրը նստարանի մը վրայ կը նստէին դրեթէ միշտ քովէ :

Դիսուածը որ մնախոհութեամբ համակաւող մարդկանց պատուներուն հետ կը խառնուի , ամէն անդամ որ Մարիուսը այս ծառուզիին մօր կը բերէր , — զրեթէ ամէն օր եր այս , — Մարիուս հոն կը տեսնէր այն ամուլը :

Մարդը վաթսուն տարեկանի չափ կերեար . տրում և ծանը էր կերպարանը . իր բոլոր անձը ծառայութենէ քաշուող մարտիկներու պէս յաղթանգամ և յողնած տեսք մը ունէր : Եթէ շքանշան մ'ունեցած ըլլար , Մարիուս պիտի կարծէր թէ վաղեմի պաշտօնակիր մ'է ան : Բարի այլ անմատչելի կերեար և նայուածքը ամենեին չեք ուղղեր որ և եանձի մը նայուածքին : Կապոյս բանթալս մը , կապոյս թինոց մը և լայնեզր զիսարկ մ'ունէր որք միշտ նոր կ'երեար յին , նաև մել վզնոց մը և գուելքը այսինքն հաստ կտակ շապիկ մը : Կրիզէթ մ'երբ անոր քովէն անպիտակափայլ շապիկ մը :

յաւ գր մը , ահա խիստ մաքրասէր այրի մարդ մը , ըստ և
Մազերը բոլորովին ձերմակ էին :

Նորափի աղջիկը որ այս մարդուն հետը կուղար , առջի ան-
դամ երբ հետը հետ և նստաւ այն նստարանին վրայ զար
կերեայ թէ մասնաւորապէս ընտրած էին , տասներեք կամ
տասնուշորս տարեկան , զրեթէ տղեղ երեւալու չափ նիշար ,
տնչնորս , անցան աղջիկի մը նման բան մ'էր , այլ սակայն
թերես կը խոստանար բաւական աղու աշեր ունենալ օր մը :
Միայն թէ տեսակ մ'անչաձոյ զգուշութեամբ կերնին միշտ
Աղջիկին հազուսոր վանքի մէջ աշակերտող աղջիկի մը հին
ու միանդամայն մանկային հազուսոտին կը նմանէր , սև մէրէ-
նան բաղադրութեամբ որ աղջիկ ձեռւած չէր : Կրնար կարծուիլ
թէ հայր և աղջիկ էին անոնք :

Մարիուս երկու կամ երեք օր քննեց այս ծեր (vieillard) մար-
դը որ տակաւին ծերունի (vieillard) մը չէր , նաև անտիա-
կան աղջիկը որ անձ մը չէր տակաւին , յետոյ ամեննին ու-
շադրութիւն շատաւ անոնց : Անոնք ալ նյոնակս կարծես
թէ չէին տեսներ զան : Հանդարտ և անտարբեր կերպարա-
նով մը կը խօսակցէին : Աղջիկը անընդհատ , նաև զուար-
թօրէն կը շաղակարասէր : Ծեր մարդը քիչ կը խօսէր և՝ մերթ
ընդ մերթէ հայրութեան անպատճեմ զզացումն լի աշերը ա-
նոր վրայ . կը յատէր :

Մարիուս մեքենայաբար սովորութիւն ըրած էր այս ծա-
ռուղին մէջ ման զալ : Անփոփոխ հոն կը դանէր զանոնք :

Ահա ըստնք թէ ինչպէս կը կատարուէր իրողութիւնը :

Մարիուս ամենայն յօժարութեամբ ծառսւղին անոնց նստա-
րանին դիմացի ծայրէն կուղար , ճամբուն բոլոր երկայնու-
թեամբը կը քայլէր , անոնց առջենէն կանցնէր , ասպա ետ կը
դառնար և կերթար մինչև այն ծայրը ուսկէ եկած էր , և
նորէն կսկսէր քայլէլ առջի կերպով : Ծըծագայութեան ժա-
մանակ հինգ կամ վեց անդամ այսպէս կերթենէր , և ամէն
շաբաթ այս կերպով հինգ կամ վեց անգամ կը պարակը ա-

ռանց երրէք այն անձերու բարե մը տուած կամ անոնց բա-
րել առած ըլլալու : Այս նշանաւոր անձը և գեռաշաս աղ-
ջիկը կերեար թէ ուրիշներուն նայուածքէն կը խորչէին . թէ
այս պատճառաւ և թէ զուցէ իրօք խորչիլ ուղելով բնակա-
նաբար փոքր ինչ հետաքրքրութիւն տուած էին հինգ կամ
վեց ուսանողներու որբ մերթ ընդ մերթ ճէրինիէրի քովերը
կը պատշեին՝ ուսումնակը բներն իրենց դասէն և ոմանք ալ
դնդանաղէն եաք : Գուրփէյրազ՝ որ վերջներուն թիւէն էր՝
ժամանակ մը դիմած էր զանոնք , բայց աղջիկը աղեղ զըտ-
նելով՝ շուա մը և զգուշութեամբ խոյս տուած էր անորմէ :
Երբ պարթե վախած էր՝ նետ մ'արձակելու պէս՝ մականուն
մը նետելով անոնց վրայ : Միայն աղջիկին ուն բօպան և ծե-
րին ճերմակ մաղերը Գուրփէյրազի ուշագրութիւնը զրաւեր
էին , հետեւաբար ուսանողը աղջիկին օրէորդ Լանուալք (սե) և
հայրին գործն Լըպլան (Ճերմակ) անունը տուած էր , և որով-
հետեւ ոչ ոք կը Ճանչնար անմանց թէ ոլ ըլլալը և թէ ինչ
պէս անուանիլը , մականունը մնացած էր : — Ա՛՛ , Պ. Պլա-
նը իր նստարանին վան է , կը հին ուսանողները , և ուրիշ-
ներուն պէս Մարիուս ալ յարմար գտած էր Պ. Պլան ան-
ուսնիլ այն անծանօթ մարդը :

Մենք ալ անոնց պիտի հետեւինք և պատմելու դիւրութեան
համար Պ. Պլան պիտի բսե՞ք :

Մարիուս առջի ասրին զրեթէ ամէն օր մի և նոյն ժամին
հոն տեսաւ զանոնք : Մարդը հաճելի , այլ աղջիկը բաւա-
կան անշնորս կերեար իրեն :

ԳԼՈՒԽ Բ.

ԵՒ ԵՂԵԿ ԼՕՅ

Երկրորդ տարին , պատմութեան Ճիշդ այն միջոցին
ուր հասաւ ընթերցաղը , Մարիուս Լիւքսանապուր երթալու և

պտըսելու սովորութիւնը ընդհատեց՝ առանց ինքն ալ լու մը դիտնալու պատճառը, և վեց ամիսի չափ ոտք չկօխից իբ ծառուղին։ Վերջապէս օր մը դարձեալ հոն զնաց։ Ամառնային պայծառ առաւտօն մ'էր երբ պտըսելու ելաւ, Մարիուս զուարթ էր այն զրւարթութեամբ զոր կզղայ մարդ երբ օդը գեղեցիկ է։ Աը կարծէր թէ սրտին մշջն էին թռչուններու այն ամէն դայլայլիկները զոր կը լսէր և երկինից այն ամէն պատառները զոր կը տեսնէր ծառերու տերեններու մէջէն։

Գնաց ուղղակի «իր ծառուղին», և երբ ծայրը հասաւ դարձեալ նոյն նստարանին վրայ նշմարեց այն ծանօթ ամսն ները։ Միայն թէ մօտենալով դիտեց որ մարդը մի և նոյնն էր, բայց աղջիկը մի նոյնը չերկացաւ իրեն։ Այն աղջիկը զոր հիմա կը տեսնէր, մեծաչաս և գեղանի անձ մ'էր և ունէր այն ամէն կարի զայրէլի ձեւը զոր կին մը կստանայ երբ կը հասնի այն վայրկեանը ուր անոնք մանկութեան ամէնէն բնական վայրէլութիւններով կը մրանան։ Փախուսիկ (singit) և անսարաս վայրկեան զոր միայն սա բառերը կրնան մեկնել։ Տասնուհինդ տարեկան։ Մաղերը ոսկեզօծ երակներով խառն, կամիեցյն և սքանչելի էին, ճակատը կարծես մարմարաշէն էր, այտերը վարդի տերևնով մը կազմուած կերեւային, աշնահար կարմրուք մը, ծփին սպիտակութիւն մը, ընտիր բերան մը ուսիէ ժպիաք իրը ճառագ այթ մը և խօսքը իրը երածշառութիւն մը կենէր, դլուս մը զոր նախայէլ Մարիամի արժանի համարէր թիւնս, և այս զլուխին ներքե վիզ մը զոր զուցէ ծան կուժն Աստղիկին արժանի սեպէր։ Եւ այս չքնաղ պատկերը անթերի ըլլալու համար ունէր նաև քիթ մը որ գեղեցիկ (beau) չէր այլ աղլոր (joli). որ ոչ ուղիղ և ոչ կոր, ոչ իտալեան և ոչ յունական, այլ բարիզեան քիթ մ'էր, այսինքն կայտառ, աղնիւ, անկանոն և անսարաս բան մը որ սպատկերահաններուն յուսահասութիւն իսկ բանահիւսներուն զայրլում կուտայ։

Երբ Մարիուս զեղանին քովէն անցաւ, չկրցաւ տեսնել

անոր աչերը որք միշտ վար կը նոյէկին։ Միայն անոր երկայն և կամկեղոյն ունքերը տեսաւ որոնք ստուերով և ամօթխածութեամբ ողողուած էին։

Բայց և այնպէս կը ժայտէր դեղանի պատանուհին, ուշ դնելով սպիտակահիեր մարդին որ անոր հետ կը խօսէր, և ոչ ինչ կրնար այնքան զմայլելի ըլլալ որքան էր ակնկոր նայուածքի մը հետ այս նորափթիթ ժպիաը։

Մարիուս նախ կարծեց թէ նոյն մարդին ուրիշ մէկ առջելին է, հարկաւ առջինին մէկ քյորն էր ան։ Բայց սպոյլի անփոփոխ սովորութեամբը երբ երկրորդ անդամ նստարանին մօտեցաւ, ուշադրութեամբ դիտելով տեսաւ որ մի և նոյն աղջիկն էր։ Վեց ամիսի մշջ պատանուհին երիտասարդուհի մ'եղած էր. այս էր աչա այլակերպութեան (transfiguration) պատճառը։ Այս երեսոյթը շատ անգամ կը պատահի։ Կայ վայրկեան մ'ուր աղջիկները կը փթթին ակնթարթի մէջ և յանկարծ վարդ կըլլան։ Երէկ գեր մանկուհիներ էին, բայց այսօր անհանդարսութիւն կուտան տեսնողին։

Այս աղջիկը ոչ միայն մեծցած այլ նաև տեսլական զեղութիւն առած էր։ Ինչպէս ապրիլ ամիսին մշջ երեք օր կը բաւէ տեսակ մը ծառեր ծաղիկներով ծածկուելու համար, նոյնպէս և այս աղջիկը զեղութեամբ զարդարուելու համար վեց ամիս բաւական եղած էր։ Անոր յատուկ ապրիլն ալ եկած էր։

Երբեմն կը տեսնուին այնպիսի աղջատ և դձուձ մարդիկ որք կարծես կարթնան, չքաւորութենէ պերճութեան կանցնին, ամէն տեսակ ծախս կընեն, և յանկարծ փառաւոր, զեղիս և շքեղ կըլլան։ Վասն զի երէկ պայմանաժամ մը լսանալով եկամուտ մը զրահանձ են։ Նորափթիթ աղջիկը իր վեցամսեայ եկամուտը ընդունած էր։

Մանաւանդ թէ ալ թաւ փեղյը, մերինոսէ բօպա և դըպրոցական մուձակեներ հաղնող աշկերտուհի մը չէր ան, և ոչալ կարմիր ձեռներ ունէր։ Վեղութեան հետ ճաշակն ալ եկած էր. տեսակ մը պարզ և ճոխ վայրէլութեամբ, նաև առանց

սեթեեթի հայուած շքուած անձ մ'էր : Աև տամասկէ բուռ
մը , նմանադիպակ լոդիկ մը և ապիտակ շղարշէ փեղցը մ'ու-
նէր : Անոր ապիտակ թաթպանները աեւնողը կը հասկնար թէ
որքան ազնիւ էր ձեւքը որ չինական փղոսկէ հովանոցի մը
կոթին հետ կը խաղար , իսկ մետաքսեայ կիսակօշկէր անոր
ոտքին փաքրութիւնը կը ծրագրէր : Եթէ քովլէն անցնէիր ,
անոր բոլոր արգուզարդէն զմայլելի և աղջու անուշահոտու-
թիւն մը կը բուրէր :

Իսկ մարդը մի և նոյն մարդն էր :

Մարիուս երբ երկրորդ անդամ երիտասարդուհին մօտե-
ցաւ , ասի արտեանունքը վեր ըրաւ : աչերուն դոյնը երկնա-
յին և խիստ կապյու էր . բայց այս քօղաւոր կապուտակու-
թեան մէջ տակաւին մանկային նայուած մը կար միայն : Ան-
տարբերութեամբ Մարիուսին նայեցաւ՝ մոլաթղենիներուն
տակ վազվզող մանկիկին , կամ նստարանին շուք տուող մար-
մարեայ անօթին նայելու պէս . Մարիուս ալ իր պտոյտը շա-
րունակեց ուրիշ բանի վրայ մտածելով :

Չորս կամ հինգ անդամ ևս անցաւ . նստարանին քովլէն
ուր նստած էր ծաղկահաս աղջիկը , այլ տանց բնաւ անոր
դարձնելու իր աչերը :

Հետեեալ օրերն ալ սովորականին պէս՝ Լիւքսանակուր և
իւաւ , սովորականին պէս հոն դտաւ «Հայր և աղջիկը» , բայց
դարձնեալ ուշադրութիւն չտուաւ անոնց : Մտքէն շանցուց այս
աղջիկը երբ գեղանի եղաւ , ինչու անցուցած չեր երբ տը-
գեղ էր ան : Միշտ նստարանին խիստ մօտէն կանցնէր՝ ոչ
թէ նպատակ մունենալուն , այլ վասն զի սովորութիւն ը-
րած ըլլալոն համար :

ԳԼՈՒԽ

ԳԵՐՆԵՆ ԸՐԴԻԿԻՆՔ

Օ՛ մը օդը բարեխառն , Լիւքսանակուրի պարտէ զը շու-

քերով և արեներով ողողուած , և երկինք այնքան յստակ
էր որ կարծես թէ հրեշտակիները առաջ լուացած էին զայն .
Ճնճղուկները կասկենիներու խորերէն պղտի ձայներ կը հա-
նէին . Մարիուս իր սիրութ բնութեան բայցած էր բոլոր վին-
որ և է բանի վրայ չեր մտածեր , կազբէր և կը շնչէր : Երբ
անցաւ այն նստարանին մօտէն , անտիական աղջիկը աչերը
վերցնելով Մարիուսին նայեցաւ , և երկուքին նայուածքը ի-
րարու հանդիպեցաւ :

Այս անդամ ինչ կար արդեօք նորահաս աղջիկին նայուած-
քին մէջ : Մարիուս չեր կրնար ըսել թէ ինչ կար : Բան մը
չկար , և ամէն բան կար : Տարօրինակ փայլակ մ'եղաւ այն
նայուածքը :

Աղջիկը առջին նայեցաւ , Մարիուս ալ իր ձամբան շա-
րունակեց :

Մարիուսի տեսածն էր չեր թէ մանկուհի-մանմեղ և բնա-
կան նայուածքը , այլ խորհրդաւոր վիհ մը որ կէս մը բաց-
ուած և յանկարձ գոյուած էր դարձեալ :

Կայ օր մ'ուր ամէն նորատի աղջիկ այստէս կը նայի :
Վայ անոր որ այս նայուածքին կինթարկի :

Դեռ ինք զինքը չշանչցող հոգին մ'այս առաջին նայուած-
քը երկնից մէջ այդին (ասե) կը նմանի : Ճառագայթաւոր և
անծանօթ բանի մը զարթումն և այն : Զկայ բան մը որ կո-
րենայ արտադրել այս անակնիկալ նշայլն վասնդալի հրա-
պայրը , նշայլ որ յանկարձ աղօտապէս կը լուսաւորէ պաշ-
տելի նստաւր մը և որ ներկային բոլոր անմեղութեամբը և
ասպադային ամէն արիփովլ (passion) կը բաղկանայ : Տեսակ
մ'անորու զորով է այն որ պատահաբար կը յայտնուի և որ
կսպասէ : Ժուղակ մ'է զոր անմեղութիւնը յանդէտս կը լարէ
և որով սիրուեր կը դրաւէ՝ ակամայ և անդիտութեամբ : Կոյս
մ'է այնոր կինիկ մը պէս կը նայի :

Այսպիսի նայուածքէ մը գրեթէ միշտ խորին մտախոչու-
թիւն մը կը ծնի ուր որ կուղի այն նայուածքը : Ամէն ա-

Կարասութիւնները և ամէն անմնջութիւնները իրարու կը հանդիպին այներ թիւային և աղետաւոր Շառալայթին մէջ որ Տըպտասէր կինքրաւ ամենէն սիրագրողիու նայուածներէն աւելի հմայական զօրութիւն ունի յանձնարձ սրաին մէջ ծլեւ տալու անուշաբոյր հոտերով ու միանդամայն թոյներով լի այն տիրապին ծաղկեր որ կանուանի սէր :

Մարիսու իրիկուն սենեակը գառնալով, իր զգեստները նայեցաւ, և առաջին անդամ դիտեց թէ աղտեղութիւն, անպատեհութիւն և անլուր յիմարութիւն մէկ Լիքսանպուրի մէջ ստրուիլ իր « ամէն օրուան զգեստներով », այսինքն ժապաւէնին քովի կողմը կտրուած զ լսարկով մը, սայլորդի հաստ մուճակներով, ծռենկերը ձերմկած սե բանթալոնով և արմուկները տժգունած սե թիկնոցով մը :

ԳԼՈՒԽ Գ.

ՄԵԾ ՀԻՒԵՆԴՈՒԹԵԱՆ ՄԸ ՍԿՐԶՅԲ

Հեծեւենաւ օրը սովորական ժամին Մարիուս պահանձն հանեց իշ նոր թիկնոցը, նոր բանթալոնը, նոր գըշխարկը և նոր կօշիկները. սպառազինեցաւ այս ամէն զէնքերով, թաթպան դրուեցաւ, — ծայրայն շույլութիւն — և Լիքսանպուր գնաց պտըտելու :

Ճամբան Գուրքէյրադին հանդիպեցաւ, այլ չորսներու զարկաւ : Գուրքէյրադ երբ իր սենեակը վերադարձաւ բարեկամներուն ըստ:

— Հիմա Մարիուսին նոր գլխարկը և նոր թիկնոցը տեսայ, նաև Մարիուսը որ անոնց մէջն եր : Անշուշտ դպրոց կերթար քննութիւն մ'անցունելու համար : Ապուշ մը դարձած էր բոլորովին :

Մարիուս երբ Լիքսանպուր հասաւ, պէտքանին բոլոր տիեր գարձաւ և կարապները դիտեց. յետոյ բառական ժամանակ արձանի մ'առջև կեցաւ ակնապիւ նայելով, այս արձ

ձանին գլուխը բարբասէն բոլորովին սեցած էր և ազդուերուն մին կը պակսէր : Աւազանին մօս քառասնամայ և մեծորովայն քաղաքաւոր մը կար որ հինգ տարեկան տղայի մը ձեռքէն բռնած էր և կըսէր անոր .— Զգուշացին ծայրայեղութիւն ներէ, թէ բռնամուլութենէ և թէ անիշխանութենէ հաւասարապէս հնուի կեցիր, որդեակի իմ : — Մարիուս լսեց այս քաղաքաւորին խօսքերը : Յետոյ անդամ մ'ես աւազանին շուրջը դարձաւ : Աերջապէս ուզզեցաւ գէպ « իր ծառուղին » յամբարար և կարծես ակամայ քայլելով : Կրնար ըստէլ թէ բռնադատուած ու միանգամայն արդիլուած էր հան երթալու, թէ եւ ինը ամեննին չէր համինար այս ամէնը, և կը կարծէր թէ ամէն օրուան պէս կերթար :

Երբ ծառուղիին մէջ մտաւ, նշմարեց գ. Լըուանը և նուրափի աղջիկը որք միւս ծայրը նստարանին վրան էին : Թիկնոցը վերէն վար կոչկից և մարմինին վրայ լսւ մը տեղասորեց որպէս զի ծալք չունենայ, տեսակ մը խնդութեամբ բանթալօնին յղուն ցոլումները քննեց, և գէպ 'ի նստարանը արշաւեց : Այս արշաւումն մէջ յարձակում և անշուշտ աշխարհականութեան (conquête) կամէութիւն (velléité) մը կար Անոր համար կըսեմ թէ արշաւեց գէպ 'ի նստարանը, իբր թէ ըսէի : Անսիսալ գէպ 'ի հոռմ արշաւեց :

Սակայն Մարիուսի ամէն շարժումներն ալ մեքենայական էին և ամեննին ընդհատած չէր իր մորքին և աշխատութիւններուն սովորական մտահոգութիւնները : Կոյն սպահուն կը մտածէր թէ Մանիւել որև Պահանջէան անպիտան գիրք մ'է և թէ անշուշտ հաղուակիւտ անմիտներէ շարապրուած է այն քանի որ մարդկային մոքի իբր հրաշակերտ Ռասունին երեք ողբերգութիւննը, իսկ Մօլիկէրի միայն մէկ կատակերգութիւնը վերըսւծուած է անոր մէջ : Ականջը կը զարնէր սուր կերպով : Մինչդեռ նստարանին կը մօտէր, թիկնոցին ծալքերը կը բանաբանաւ և աղջիկին անիշխանական աղջիկին վրայ կը յառէր : Կը կարծէր Մարիուս թէ անի ծառուղիին ամբողջ ծայրը կապտագոյն և աղօտ նշոյլով մը կողողէր :

Քանի որ կը մօտէք, իր քայլը հետ զշետէ կը թռւլնարէ Նրբ նստարանէն այս ինչ հեռաւորութիւն ունեցող կէտ մը Հասաւ, իրանդ առաւ՝ թէւ տակաւին շատ հեռի կը գտնուէք Ժառուղին ծայրէն, և նոյն իսկ ինքն աւ չլրցաւ դիմանալ թէ ինչպէս եղաւ որ ետ դարձաւ: Եւ ոչ իսկ ըստ իւրովի թէ մինչև ծայրը չէք երթար: Նորատի աղջիկը հեռուէն հազիւ հաղ կրցաւ նշմարել զան և տեսնել անոր աղւոր կերապարանը զօր կուտային իր նոր զգեսաները: Սակայն Մարիուս ենթագրել թէ ետեւ զտնուողը կրնայ իրեն նայիլ, խիստ ուղիղ կը կենար լաւ կերպարան ունենալու համար:

Մինչեւ հանդիպակայ ծայրը հասաւ, յետոյ ետ դարձաւ, և այս անդամ քիչ մ'աւելի մօտեցաւ նստարանին: Ծառերու երեք անջուղեա մնալու չափ անդամ մօտեցաւ նստարանին, բայց հոն չգիտեմ ինչո՞ւ անհնարին թուեցաւ իրեն աւելի հեռի երթարը, և գեղեցեցաւ: Տեսնել կարծած էք թէ նորատի աղջիկին երեսը դեպ իրեն կը հակէք: Սակայն առնական և բուռն ջանադրութիւն մ'ըրաւ, զսպեց իր գեղեռումը և շարունագից յառաջ երթալ: Քանի մը բարեկէն ետք նստարանին առշնեւն կանցնէք, ուղիղ և հաստատ կենարով, մինչեւ ականջները կարմրելով, առանց յաջ կամ յահեակ նայել համարածակելու, և ձեռքը պետական մարդի մը պէս թիկնոցին մէջ դրած: Երբ անցաւ — բերդին թնդանօթներուն տակէն — սրոտի սոսկալի բայիսում մը զգաց: Աղջիկը առջի օրուան պէս տամազգեայ բօպան հագած և շղարշէ վեղջուրը դրուած էք ։ Մարիուս անպատճ ձայն մը լսեց որ անշուշտ « անոր ձայնն էք »: Աղջիկը հանդարտուէն կը խօսակցէք: Շատ ալոր էք: Մարիուս կզդար թէ աղւոր էք նորատի աղջիկը, թէւ զան տեսնելով փորձ մը չըրաւ: Այլ սակայն, կըսէք Մարիուս մտապէս, անի իմ վրայ յարդ և համարում պիստ ու նենար անշուշտ եթէ դիմանար թէ ես ինկ յօրինած եմ Մարիուս Օպրէկօն Տը 1.ա Աէնտայի վրայ այն Ճառը զոր պարոն Ֆրանսուա Տը Աէնդամի իր տպած ժէն Պլանէ սկիզբը դրաւ իբր էք կողմէ հեղինակուած:

Կնարարանէն անցաւ, ծառուղիին մինչև յետին ծայրը գըշաց որ խիստ մօտ էք, յետոյ ետ դարձաւ և դարձեալ զեշ կանի աղջիկին առջեւն անցաւ: Այս անդամ՝ զեփ գեղին էք Մարիուսին գոյնը: Մանաւանդի թէ անախործ բաներ կզզար միայն: Հեռացաւ նստարանէն և երիտասարդու հիէն, և կոնակը անոր դարձունելով կը կարծէք միանդամայն թէ աղջիկը իրեն կը նայէք, և այս պատճառաւ կը զայթէք:

Ա' Լ նստարանին մերձենալու փորձ չըրաւ, ծառուղիին դէպի կէս վայրը կանդ առաւ, և բան մ'ըրաւ զոր բնաւ չէք ըրած, այսինքն նստաւ, աչքին ծայրով նայելով և մօքին ամենէն աննշմարելի անդունդներուն մէջ մնածելով թէ վերջապէս կարելլ չէք որ բալորովին անզգայ ըլլան իր յդիւն բանթալօնին և նոր թիկնոցին նկատմամբ այն անձները սրոնց սպիտակի փեղոյրին և սեամթոյր բօպային վրայ կսքանչանար ինք:

Քառորդէ մ'ետք ելու, իբր թէ նորէն ուզէք քայլել դէպ այն նստարանը որ լուսեղէն պսսկ մը կը կրէք: Սակայն սաքի վրայ և անշարժ կը կենար: Ըստ իւրավի, — և տասն և հինգ ամիսէ՝ ի վեր առաջին անդամն էք այսպիսի բան մ'ընելու, — թէ այն պարոնը որ ամէն օր հօն կը նստէք/իբր աղջիկին հետ, անշուշտ դիմած էք զինքը, և հաւանական էք թէ տարօրինակ կը համարէք իր գեղերումները:

Կայուղէս առաջին անդամ անպատկառութիւն մը սեպիյ այն անծանօթը՝ նաև մաքին մէջ զաղանապէս՝ Պ. Լըպլան ծիծակի լի մականունով ցուցունելու:

Այսպէս քանի մը բարեկ ակնկոր կեցաւ՝ աւազին վրայ ծրաշ դիմնել շինելով նուրի զաւազանով մը զոր ձեռքը բանած էք:

Եետոյ նստարանին, Պ. Լըպլանին և անոր աղջիկին հանդիպակայ կողմէն յանկած ետ դարձաւ և իր սենեակը զնաց:

Այն օր մուցած էք պանդոկը երթալ և Շաշել: Խրիկուն ժամը ութիւն նշմարեց Շաշի զացած չըլլալը և որովհետեւ շատ ուշ ըլլալըն չէք իրնար մինչեւ Սէն-ժապի զոհի ըլլալը երթալ: Ինչ ընեմ, ըստ, և պատառ մը հաց կերաւ:

Նախ խողանակեց (brosser) թիկոցը և զլուշութեամբ ծալլելէն ետք պառկեցաւ :

ՊԼՈՐԻ Յ.

ԳԻՒԿՈՆ ԽԾԹՈՒՆԻՆ ՎՐԱՑ ԱՅԼԵԿԱՅԱ ԿԱՅԺԱԿԱՆԵՐ ԿԻՉՆԵՆ

ՀԵՏԵՒԵԱԼ օրը գուկօն խաթունը , — Գուրփէյրադ այսպէս կանուանէր կօրպօյի խարխուլ տունին պառաւ դրա նապան , գլխաւոր վարձկալ և սպառուչին , — Գուկօն խաթունը որ՝ ինչպէս հաստատեցինք արդէն տիկին գիրքին կանուանէր , սակայն Գուրփէյրադի շուտիկ լեզուն բան մը չէր խնայեր , Գուկօն խաթունը , կըսենք , արմանսրով զարմանալով դիտեց որ Մարիուս գարձեալ նոր թիկնոցով գուրս կելնէր :

Մարիուս Լիւքսանապուր գնաց , այլ չանցաւ ծառուղիին կեսէն անդին սւր էր իր նստարանը : Կոտաւ ասոր իրայ առջե օրուան պէս՝ հեռուէն դիմելով և որոշապէս տեմնելով սպիտակ փեղյըը , սեաթոյր քապան և մանաւանդ կապայտ նշայլը : Լիւքսանապուրի գոււերուն մինչեւ դոցուիլու աեղէն չշարժեցաւ , և երբ զօցուեցան , անատեն ինքն ալ ելաւ և իր սենեակը վերադարձաւ : Զաեսաւ Պ. Լ. ըլլանին և իր աղջիկին ելնելը և երթալը , ուսկէ հետեցուց թէ անոնք Ուէսմի փողոցին վանդակէն ելնելով գացեր էին սպառտէզէն : Ետքէն , քանի մը շաբաթ երպը , երբ ուզեց միտքը բերել թէ ուր Ճաշած էր այն իրիկուն , ամեննին չկրցաւ յիշել :

Հետեհալ օր , այսինքն երրորդ օրը գուկօն խաթունը գարձեալ խովվեցաւ մեծապէս , վասն զի Մարիուս նոր թիկնոցով գուրս ելաւ . — Ետեէ ետե երեք օր , պօռաց գուկօն :

Մարիուսին ետեէն երթալու աշխատեցաւ . բայց Մարիուս արագօրէն և աչպէն քայլերով կերթար . լեռնայծ մը հալածել սկսող ձիադէտի մ'էր ան :

Գենու երկու վայրկեան անցած էր , և ահա պառաւը գաղից ցաւ տեսնելէ զան , և կատղելով տուն գարձաւ շնչառապու : Իր ծանրաշնչութեամբը զիրիթէ հոգին բերանը եկած : Սիթէ համ հոտ ունի , մընաւց , ամէն օր զեղեցիկ զգեսանեւը հազնիլ և ասանկ ետեէն մարդ վազցնելը :

Մարիուս Լիւքսանապուր գացած էր :

Կորատի աղջիկը հոն էր Պ. Լ. ըլլանին հետ : Մարիուս կայրի եղածին չափ մօտեցաւ՝ զիրք մը կարդալ ձեացնելով : Սակայն գարձեալ խիստ հետի մետց , ասպա եկաւ իր նստարանին վրայ նստաւ , ուր չորս ժամ կեցաւ՝ ծառուղիին մէջ բուն Ճնճղուկներու ցատկը լուվ դիտելով , և կարծելով ըզդ գուլ թէ իր վրայ կը խնդային ան թռչունները :

Եսպէս տանուցինդ օրի չափ անցաւ : Մարիուս Լ. իւքսանապուր կերթար՝ ալ չէ պարտելու այլ միշտ իր տեղունատելու համար և առանց զիտալու թէ ինչու կը նստէր : Երբ հոն կուգար , ալ տեղէն չէր շարժեր : Ամեն առաւօտ իր նոր թիկնոցը կը հազնէր՝ հինովը չտեսնուելու համար : և հետեւալ օր նոյնը կը շարունակէր :

Աղջիկը յիրաւի հրաշալի զեղութիւն մ'ունէր : Միայն մէկ գիտողութիւն կարելի էր ընել իրը քննադատութիւն . այս աղջիկին տրտում նայուածքին և ուրախալի ժպիտին մէջ հակասութիւն մը կար որով փոքր ինչ ծոլրադին կերևար անոր կերպարանը , հետեւաբար ժամանակ առ ժամանակ տարօրինակ կերեւար այս անոյշ զէմքը առանց կորուսելու իր գեղութիւնը :

ՊԼՈՐԻ Յ.
ՄԱՐԻՈՒՍ ԿԱՅԺԱԿԱՆ

Երկրորդ շաբաթին յետին օրերէն օր մը Մարիուս ովկարութեանը համեմատ՝ իր նստարանին վրայ նստած էր , ձեռքը բաց զիրք մ'ունենալով որուն և ոչ իսկ մ'կ երեսը

դարձուցած էր իրկու ժամե՛ ի վեր : Յանկարծ սարսուռ մ'ե՛ կա վրան : Ծառուղին ծայրը դէպք մը կանցնէր : Պ : Արտլան և իր աղջկէր ելած էին իրենց նստարանէն , աղջկէր հօր թե՛լ մտած էր , և երկուքն ալ յամբաբար կուղէին դէպք 'ի ծառուղին միջավայրը ուր նստած էր Մարիուս : Ասի զիրքը դոցեց , նորէն բայցաւ , յետոյ ուղեց կարգալ : Մարիուս կը դողար : Լուսեղէն պսակը , զեղանի օրիորդը ուղղակին իրեն կուղար : — Ա՛չ , Ասուած իմ , կը մասած էր , ամնենին ժամանակ չպիտի ունենամ դիրք մ'առնելու : Սակայն սպիտակաշեր մարդը և անտիական աղջկէր կը յառաջանային + Կը թուէր Մարիուսի թէ գար մը կը տեէր անոնց քայլը ու միանդամայն լայրիեան մը կը տեէր միայն : — Ինչո՞ւ համար գէկ այս կողմքը կուղան , կը հարցնէր իւրովի : — Ի՞նչ . Հիմա որեմն առկէ պիտի անցնի անի : Խըր ուները այս աւազին վրայ , այս ծառուղիին մէջ , իդմ երկու քայլ անդին պիտի քայլեն : Մարիուս սաստիկ կը խոռովիլ , կուղէր որ խիստ գեղանձն երիտասարդ մ'ըլլար , կուղէր որ խաչի շքանշանը ունեցած ըլլար : Անոնց քայլերուն մեղմ և չափաւոր ձայնը լսեց : Կերեակայէր թէ Պ : Արդան իրեն կը նայէր զայրադին : Արդեօք հետան պիտի խօսի այս պարոնը , կըսէր մտայէս : Մարիուս աչերը վար ըրաւ , և երբ նորէն վեր ըրաւ տեսաւ որ բոլորովին մօտած էին իրեն : Պատանուհին անցաւ , և անցնելու միջոցին Մարիուսին նայեցաւ : Ուղակի նայեցաւ և այնպիսի խորհուռն անուշութեամբ մը որմէ Մարիուս յոտից մինչեւ ցղլու սարսուցաւ : Մարիուս կարծեց թէ պատանուհին կը յանդիմանէր զինք այնքան ժամանակ սպասելուն և մինչեւ իր քով չդալուն համար , և թէ կըսէր իրեն . Ահա ես եկայ : Մարիուս շացաւ՝ տեսնելով նորատի աղջկին ժառադայթներով և անդունդներով լի բիբերը :

Կը կարծէր թէ ուղեղին մէջ կրակ մը կը վառէր : Գեղանի աղջկը մինչեւ իրեն եկած էր . ինչ ուրախութիւն : մանաւանդ թէ ինչպէս նայած էր իրեն : Տակաւին անի այնքան զեղանի

Երեած չէր Մարիուսին որքան երկցաւ հիմա . իրօք գեղանի Էր կնային ու միանդ ամայն հրեշտակային զեղութեամբ մը , գեղանի այնպիսի անթերի զեղասթեամբ մը , որու առջեւ թեթրարդ կերպէր և Տանթէ ծունը կը կրկնէր անզուշա : Մարիուս երևակայեց թէ երկնից կապտակեղ տարածութեանց մէջ կը լողայ : Միանդամայն սոսկալի կերպով կը նեղանար , վասն զի կոչեկներուն վրայ փափ կար :

Մարիուս սպահովաբէս զիտնալ կը կարծէր թէ անի նաև իր կոչեկներուն նայած էր :

Մարիուս անընդհատ անոր ետեւն նայեցաւ մինչեւ աներեւոյթ ըլլալը : Յետոյ ակաւ Լիւքսամպուրի մէջ յիմարի մը զէս քայլել : Հաւանական է թէ երբեմակի կը խնդար մինակը և բարձը ձայնով կը խօսէր : Մանկանց գայեակներան մօտ այնքան կը մտախոչէր որ անոնց ամէն մէկը կը կարծէր թէ իրեն սիրահար է ան :

Մարիուս գուրս ելաւ Լիւքսամպուրէն փազացի մը մէջ պատանուհին հանդիպելու յայսով :

Օտէնի կամանմերուն տակ Գուրֆէյրադին հանդիպեցաւ և ըստա . Եկուր , միատեղ Ճաշենք : Ռուսոյի պանդոկը զային , և վեց Փրանք ծախս ըրին : Մարիուս պայի մը պէս կերպ : Աեց սու պարզեւ տուաւ ժառային : Միրդ ուսեւլու միջոցին Մարիուս Գուրֆէյրադին ըստա . — Արդացիր լրակիը : Ուրքան զեղեցիկ է Անտրի Տը Բիւցրավօյի ատեհաբանութիւնը :

Մարիուս սաստիկ սիրահար էր :

Ճաշէն ետք Գուրֆէյրադին ըստա . — Թատրոն երթանք , տումակի իզմէն : Քօթթ-Աէն-Մարթէնի թատրոնը գացին Լ'օղէրժ ուշ Աորէ ըստած թատրոբրդութեան մէջ Քըրետերիկը տեսնելու համար : Մարիուս խիստ շատ զուարձացաւ :

Մի և նոյն ժամանակ կրկնազապեցաւ իր անողոքիլ զգաստամութիւնը : Թատրոնէն ելնելու ժամանակ չուզեց մօտիսթ դործուհիի մը ծնրակապը նայիլ , երբ այս կինը ուզ-

ի ի մը վրայէն կոստէր , և զրեթէ պժդում եկաւ իր վրայ երբ Գուրփէյրագ ըստ իրեն . Սա ինչն ալ յօժաբակամ հուշէ արդէն ունեցած ինիներուա յանկը դնել :

Գուրփէյրագ հետեւալ օրը Աղջերի սրճարանը նախա- ձաշիկի հրատիրած էր զան : Մարիուս զնաց սրճարանը և առջի օրուանէն աւելի կերաւ : Բոլորովին խոչուն և խիստ զուարթ էր : Կարծես թէ առիթ չէր փախցուներ քահ քահ խնդալու համար : Գուրփուրանօք ողջազուրեց անձանօթ զաւա- ռական մը օր իրեն ներկայուեցաւ : Աւանանդներու խումբ մը սեղանին բալրոտիքը շղջան մը կազմելով կը խօսէին այն զրաբանութիւններու վրայ որսնք Սօրպոնի բեմն վրայ կը ս- ուին և որոնց համար Տէրութիւնը ամնական կուտայ . յետոյ խօսմիցութիւնը շրջեցին Գիշըրա - բառարաններուն և առո- գանութիւններուն սխաններուն և անկատարութեան վրայ : Մարիուս վիճարանութիւնը ընդմիջելով , զուաց : Այլ սա- կայն շատ հաճէլի բան է շքանշան մ'ունենալը :

— Ա'ն քեզի կատակ մը , ըստ կամաց մը Գուրփէյրագ՝ ժան Քրովէրին :

— Ոչ , պատասխանեց Ժան Քրովէր , անկատակ է ըստ ը : Իրօք Մարիուս կատակի միտքով ըստած չէր այն խօսքը : Մարիուսի համար համած էր այն առաջին բոււն և սիրուն ժամը ուր մարդու կսկսի եռանդագին սիրել :

Մարիուսի կրած այս ամէն փոփոխութեան տեղի տուած էր նայուածք մը միայն :

Ամենին պէտք չէ զարմանալ երբ ականը լի է վատօղով և Հրդիչը պատրապու : Նայուածք մը կայծ մ'է :

Ա'լ եղած լմացած էր : Մարիուս ա'լ կին մը կը սիրէր : Մարիուսի հակառակիրը անձանօթ աշխարհները կը ժանէր : Աիներուն նայուածքը տեսակ մը առերևութապէ և հանդարա և սուլալի ճախտարակներու : կը նմանի : Ամէն օր այս ճախտա- րակներուն քովէն կանցնիս հանդարակորէն , անզատիժ և ան- կասկած : Կուղայ վայրկեան մ'օրը կը մոռնաս իսկ թէ հոն

է այն բանը : Կերթաս , կուգաս , կը մտախոհես , կը խօսիս , կը խնդաս : Յանկարծ բանութիւն կզգաս : Ա'լ Ճար չկայ : Ա'լ Ճախտարակէն կը բռնուիս , նայուածքէն կը զրաւուիս : Ստու- դիւ այն նայուածքը զրաւեց զքեղ չգիտեմ ուսկէ և ինչ- պէս , բայց սապյդ է թէ զրաւեց բռնելով քայքայուն մոքիդ այս կամ այն մասէն , կամ թարթափումէ մը զոր ունեցած է միաքդ : Ա'լ բանդ բուսաւ : Բոլորովին պիտի բռնուիս : Պա- րապնի զօրութիւններու շղթայով մը կը կաշկանդուիս : Պա- րապ տեղը կը յուղուիս : Ա'լ հնարին չէ մարդկային ձեռն- տուութիւն դանել : Անիւներու ակուաններուն մէկէն միւսին տակ , վշտէ վիշտ , տանջանքէ տանջանք պիտի իյնաս թէ դուն և թէ միաքդ , հարսութիւնդ , ապազագ , հոգիդ . և այս զարհուրելի մեքենայէն ուրիշ կերպով չպիտի ելնես թէ ոչ նախատինքէն աձենալով և թէ չարասիրտ արարածի մ'իշ- խանութեան տակ պիտի ըլլաս , կամ տրիփէն այլակերպուե- լով եթէ ազնիւ սրաի մ'իշեանութեան տակ պիտի գտնուիս :

ՊԼՈՒՔ Է

ԱՐԿԱԾՔ Ս ՏԵՐԻՆ ՈՐՈՇ ՎԲԱՑ ԵՆԹԵԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ
ԿԸԼԼԱՆ

Մէննիթիւննը , ամէն բանէ հրաժարիլը , մեծամուռ- թիւնը , անկատութիւնը , բնութեան նկատմամբ զգացած ա- խորը , օրական և նիւթեական զործնէութեան տարակայու- թիւնը , կեանքը՝ ըստ ինքեան , սրբակնցութեան թաղուկ կուիները և բոլոր արարածներու առջեւ բարեսիրական հիա- ցումը պատրաստած էին զՄարիուս այն վայելումին որ կան- ուանի տրիփ : Զօրը նկատմամբ եռանդագին սրանցումը սա- կաւ առ սակաւ կրօնք մ'ղած , և ամէն կրօնքի պէս՝ իր սըր- տին խորը քաշուած էր : Բան մը պէտք էր առաջին երկարին վրայ , և աչա սէրը հասաւ :

Ամբողջ ամիս մանցաւ, և այս ամիսին մէջ Մարիուս ամեն օդ Լիքոսանպուր դնաց : Երբ ժամանակը կուղար, ոչ ինչ կրնար արգիլել զան : — Դործի մէջ է, կըսէր Դուրս Փէյրակ : Մարիուս հիացումներով համակռած կապրէր : Ըստ այդ է թէ նորատի աղջիկը իրեն կը նայէր :

Մարիուս վերջապէս համարձակութիւն առած էր և նստարանին կը մօտէր : Սակայն ալ անոր առջեկն չէր անցննը՝ հնաղանդելով վեհերոսութեան բնազումին ու միանդ ամայն սիրահարներու խոհեմութեան բնազումումին : Օդտակար կը սեպէր «Հայրին ու շաղրութիւնը» ՀՀրատիրել էր վրայ : Ծառերուն և արձաններուն պատռահնաններուն ետև խորին մաքիավէլութեամբ մը կայաներ կը կարդագրէր որպէս զի կարելի եղածին չափ աւելի տեսնուի աղջիկն և կարելի եղածին չափ նուազ տեսնուի ծեր մարդին : Երբեմն ամբողջ կէս ժամ մնշարք կը կենար՝ Լէօնիտասի կամ Ապարթագիւսի անդրին մը շարքին տակ՝ ձեռքը դիրք մը բռնելով որու վրայէն աշերը կամաց կամաց հեռանալով զեղանի աղջիկը կը փնտաէին, և աղջիկն ալ իր կողմէ տարատմ ժայխավ մը իր սիրուն կիսադեմքը (prostil), գէպ ՚ի Մարիուս կը դարձունէր: Պատահնուչին սպիտակաշեր մարդուն հետ ամենաբնական և ամենահանդար կերպով խօսակցելով հանդերձ կուսական և սիրաշունչ նայուածքի մամէն մտախոչութիւնները Մարիուսի վրայ կը դնէր : Հինորեայ և անյիշելի ստատութիւն զոր եւա աշխարհիս առջի օրէն դիմէր և զոր ամէն կին զիւակ կենանքի առջի օրէն : Իր բերանը մէկին պատասխան կաւար և նայուածքն ալ միւսին կը պատասխանէր :

Պէտք է կարծել սակայն թէ Պ. Լըպլան վերջապէս բան մը նշանած էր, վասն զի շատ անգամ՝ երբ Մարիուս կուղար՝ կելնէր ան և կսկսէր քայլել: Պ. Լըպլան իր սովորական տեղը ձգած էր և ծառուղիին միւս ծայրը կըստիա թէօրին մը նատարանը ընտրած էր կարծես տեսնելու համար թէ արդեօք Մարիուս հոն ալ պիտի դար իրենց ետեւ

ւէն: Մարիուս չամկցաւ, և անոնց ետևէն երթալու յանցանքը զործեց : «Հայրը» սկսաւ ոչ այնքան կանանաւոր ըւլաւ, և ալ ամէն օր չետք չըսերաւ «իր աղջիկը» : Երբեմն մինակ կուղար : Անատեն Մարիուս չէր կենար: ուրիշ յանցանք մ'ալ այս էր :

Մարիուս չէր զզուշանար այս թաղուն նշաններէն: Վեհերոսութեան վիճակէն կուզութեան վիճակը անցած էր: Բնական և աղէտաւո՞ր յառաջդիմութիւն: Իր սէրը կաձէր: Ամէն զիշեր կերաղէր իր սիրոյն վրայ: Մանաւանդ թէ անյուսալի երանութիւն մ'ունեցած էր: կրակին վրայ իւղ թափուած էր, աշերը պաշարող խաւարը կրկնապատկուած էր: Իրիկուն մը վերջալցակ ժամանակ «Պ. Լըպլանի և իր աղջիկին» նստարանին վրայէն՝ ուսիէ պահ մ'առաջ ելած էին ասոնք՝ Մարիուս թաշկինակ մը, բոլորովին պարզ և անզարդ թաշկինակ մը զտած էր որմէ կը կարծէր թէ անզատում անուշահոտթիւններ կը բուրէին: Մարիուս մեծ ուրախութեամբ առաջ առաջ որու վրայ U. F նշանատառերը կային: Մարիուս այն զեղանի պատահուչիին վրայօք բան մը չէր զիտեր, անոր ոչ ընտանիքը, ոչ անունը և ոչ բնակարանը ծանօթ էր իրեն: այս պատահուչիին վերաբերող իրերուն առաջին բանն էր այն տառերը զոր կը բռնէր, պաշտելի միզբնատառեր որոնց վրայ շուտ մը սկսաւ կարծիքներ դիմէր: Ս (թ) անշուշտ մականունն էր: Իւրսիւլ է, ըստ մտովին, ինչ զմայլելի անուն: Համբուրեց թաշկինակը, հոտառեց, ցորեկը սրտին վրայ, մարմինին վրայ, զիշերն ալ շուրթերուն վրայ դրաւ քնանալու համար:

— Աղջամ թէ այս թաշկինակին մ.ջն է իր բոլոր հոգին, կաղաղակէր Մարիուս:

Սակայն ծեր մարդին էր այն թաշկինակը որ պարզապէս անոր զբանէն ինկած էր:

Թաշկինակը կտած օրէն ետք ալ ամէն անդամ որ Լիքոսանպուր կերթար, կը համբուրէր և սրտին վրայ կը դնէր

զայն, գեղանի պատանուհին չէր հասկնար ամեննեին թէ Մարիուս ինչու կը պազնէր և կուրծքին վրայ կը դնէր այն թաշ կինակը, և իր բան մը Համակնալն ալ անհշմարելի նշաններով կիմայնէր :

— Ո՛ համեստութիւն, կըսէր Մարիուս :

ԳԼՈՐԻ Հ.

ՆՈՅՆ ԻՍԿ ԾԵՐՈՒԽՆԻ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ ԿՐՆԱՆ ԵՐՉԵՆԻԿ ԷԼԼԱԼ

ՔԱՆԻ որ արտասանեցինք համեստութիւն բառը, և քանի որ բան մը չենք ծածկեր, կը պարտաւորինք ըսել թէ անզամ մը Մարիուս հիացումներով համակուած միջոցին խիստ ծանր զրկանք մը կրեց «իր Եւրոիւլէն» :

Սովորութեանը համեմատ օր մը աղջիկը համողեց Պ. Լըպլանը նստարանէն ելնելու և ծառուղին մէ ջ պուրտելու : Քրերիալի բունաշունչ հով մ'ելած էր որ սօսիններուն կատարները կը շարժէր, Հայր և աղջիկ, թե թեկի տալով, եւ կան Մարիուսի նստարանին առջեկն անցան : Երբ անցան, Մարիուս ոորիք վրայ ելնելով սկսաւ անոնց ետեկն նայիլ անրնդհատ, ինչպէս կը փայլէ սիրայոյզ հողի մ'այսպիսի կացութեան մէ ջ:

Յանկարծ հովին շունչերուն մին որ միւսներէն աւելը զըստարթ էր և թերեւս զարունին զործերը կարգագրելու պաշտօնն ունէր, ծառաստանէն ելաւ, ծառուղին վրայ յարձակեցաւ, Ակրծիլի յաւերթահարսերուն և թէօքրիթի դաշտակցաւ, յին դիցուհիներուն արժանի զմայլելի սարսուռով մը համակեց անտիական օրիորդը, և անոր բօպան, այն որ Եղիս դիցուհին բօպաէն աւելի նորիրական էր, մինչեւ ծնրակադիմին բարձրութիւնը վերցուց, Սրունք մ'երեցաւ որու ձեւը ընտիր էր, Մարիուս տեսաւ սրունքը. ստատիկ զայրացաւ և կատղեցաւ :

Դեռաբոյս աղջիկը երկնային խրտչումով լի շարժումով մը անմիջապէս վար առած էր բօպան, այլ Մարիուս ոչ նուազ սրամուած էր այս իրողութեան վրայ : Սաոյզ է թէ միայն ինք կար ծառուղին մէ ջ: Բայց կրնար ուրիշ մարդ ալ դըտնուած ըլլալ: Եւ՝ եթէ ուրիշ մ'ալ ըլլար հան: Միթէ ասանկ բան մը կամ եղած էր եղած է երբէք: Սոսկալի բան մ'էր աղջիկին այն ըրածը: — Բարէ, իսեղջ պատանուհին բան մ'ըրած չէր: մէկ յանցաւոր կար միայն որ էր հալը, բայց քերովեականն Մարիուս որ նաև իրը Պարթօլո խառն ՚ի խուսն կը սարսուէր, որոշած էր գդզոչիլ, և կը նստանածէր իր սառւերէն: Իրօք աչա պյապէս մարդուս սրտին մէ ջ կը ծնի և նաև առանց իրաւոնքի կիշեկ մարմնին դառնաբոյր և այլանդակ նստանձուութեանը: Մանաւանդ թէ, այս նստանձուութիւնը մէկ դի ձգելով իսկ, Մարիուս ամեննին հաճութիւն մը զգացած չէր այն զեղեցիկ սրունքը տեսնելով: այս կամ այն կնիկի սպիտակ զանկապանը թերեւս աւելի հաջոյք ասք Մարիուսին :

Երբ «իր Եւրոիւլը» ծառուղիին մինչեւ ծայրը երթալէն ետք Պ. Լըպլանին հետ ետ դարձաւ և անցաւ այն նստարանին առջեկն որու վրայ Մարիուս նստած էր, Մարիուս բարկալի և զաղանական նայուածքով մ'անոր նայեցաւ անդամ մը: Կորատի աղջիկը այս նայուածքը նշմարելով դէպ ետեւ ուղղեցաւ քիչ մը և միանդամայն արտեանունքը վեր վերցուց, ըսեւ ուղելով: — Բայց ի՞նչ կայ, ի՞նչ ունի :

Այս եղաւ աչա «անոնց առջի վէճը» :

Մարիուս աշերովը հաղիւ թէ այս տարդի յարձակումը բրած էր պատանուհին վրայ, և աչա մէկը անցաւ ծառուղիէն: Բոլորովին կարած, խորշումած և սպիտակաչի թէ երունիկինոր մ'էր, Լուի Ժէ. ի ձեռվ կտրուած համազդ ետք մ'ունէր, նաև կարմիր չուխայէ և խաչաձև սուրերով հաւկթաձև պղտի շքանցան մը, զինուրի խաչ մը որ Սէն-Լուիի խաչն էր: Միկանցի թենոց մը ներսէն առանց թեկի, ար-

Ֆաթաղոյն կղակ և փայտէ սրունք մը : Մարիուս կարծէց ալւ մարել թէ այս անձը կարի զոհունակ կերեար : Կարծեց նաև թէ ծերունի լիրբը իր քովէն կաղ՝ ի կաղ անցած միջոցին խիստ եղայրական և խիստ ուրախալի կերպով մը աչքը թարթած էր իրեն իր թէ դիպուածով մը արդէն բարեւ կամութիւն հաստատուած ըլլար իրենց մէջ և թէ անակնկալ շահ մը վայելած էին միասին : Ի՞նչ ունէր Արէսի այս բեւ կորը որ այնքան զօհ կերեար : Ի՞նչ անցած էր անսր փայտէ սրունքին և միւսին մէջ : Մարիուսի նախանձը յէտին տասի ճան դրդուեցաւ : — Գույչ հան էր ան, թերեւս տեսաւ, ըստ իւրովին : — Եւ փափաքեցաւ ջախջախել ծերունի զինորը Փամանակլը օգնելով, ամէն սլաք կը բժի : Մարիուսին « Իւրովիլ » գէմ ունեցած այս բարկութիւնը, որքան ալ արդարացի և օրինաւոր սեպուէր, անցաւ : Մարիուս ներեց վերջապէս, բայց Ճիդ թափեց ներել կրնալու համար, երեք օր ծուռ դէմքով նայեցաւ նորատի աղջիկին :

Սակայն այս ամէն իրերու հետ և այս ամէն իրերու պատշառաւ իր սէրը կաձէր և մոլեզին կիրք մը կը դառնար :

ՊԼՈՐԻ Պ.

ԽԵՒՄԲՈՒՐ

ՊՆԹԵՐՑՈՂ. քիչ մառաջ տեսաւ թէ Մարիուս ի՞նչ պէս իմացած կամ իմանալ կարծած էր թէ Իւրովիւ էր անոր անունը :

Մարդ երբ կը սիրէ, ախորժակը կը զրդովի : Արդէն մեծ քան էր զիմնալ թէ Իւրովիւ է անոր անունը, բայց քիչ քան էր այս : Մարիուս երեք կամ չորս շաբաթի մէջ լափեց այս երանութիւնը, ուզեց սւրիշ երանութիւն մ'ալ վայել : Ուզեց զիմնալ թէ ուր կը բնակի ան :

Մարիուս երկու պակսութիւն ըրած էր արդէն . առաջինն էր Կլատիաթէօրի նստարանին դարանը իշնալը, երկրորդն էր

Հիւքսանպուր չինալ երբ ու Լըպլան մինակ կուղար հոն . Հիմա երրորդ մ'ալ, ահազին պակսութիւն մ'ալ ըրաւ, « Իւրովիւլին » ետեէն երթալով :

« Իւրովիւլ » Ուէսթի փողոցը եռայարկ նոր տունի մը մէ չ կը բնակէր . դուրսէն անցուք կերեար այս տունը, և փողոցին ամենէն առանձնական կողմն էր :

Այս օրէն սկսելով Մարիուս՝ զան Լիւքսանպուրի ծառուղին մէջ տեսնելու երանութենէն 'ի զատ՝ նաև մինչեւ տունը ետեէն երթալու երջանկութիւնը ունեցաւ :

Մարիուսի հօթութիւնը կաւելնար : Գիտէր թէ ի՞նչ էր անոր անունը, զէթ պղպիկ անունը, կնիկի մը սիրուն, Ճըշմարիտ անունը . զիտէր նաև թէ ուր կը բնակէր . ուզեց նաև զիտնալ թէ ով էր ան :

Գիշէր մը մինչեւ տունը անոնց ետեէն զնաց, և երբ մեծ դուռին տակէն աներեսյթ եղան երկուքն ալ, Մարիուս և ուներս մոտաւ անոնց ետեէն, և արիարար ըստ դունապանին .

— Այս եկող մարդը առաջին յարկը բնակող պարոնը չէ :

— Ոչ, պատասխանեց դունապանը, երբորդ յարկը բնակող պարոնն է ան :

Մարիուս բան մ'ես իմացած եղաւ, և այս յաջողութենէն համարձակութիւն առնելով, հարցուց :

— Միթէ առջեի կողմը կը բնակի :

— Զարմանալի՛ հարցում, ըստ գունապանը, տունը միայն փողոցին վրայ շնուրած է :

— Եւ ի՞նչ է այս մարդին արշեսար :

— Հասառու մ'է, պարոն : Խիստ բարի մարդ մ'է, և աշկառթիւն կընէ դժբաղդներու, թէեւ ի՞նք հարուստ չէ :

— Անունը ի՞նչ է, կրկնեց Մարիուս :

Գունապանը զլուխը վերցուց, և ըստ :

— Միթէ պարոնը սատիկանութեան լրտես մ'է :

Մարիուս՝ ամօթաջար՝ ձկեց զնաց . բայց շատ ուրախ էր, վասն զի կը յաւաջանար :

— Կաւ , ըսան մտապէս : Գիտեմ որ անունը Խւրսիւլ է : Կիտեմ թէ հասառուի մաղջելին է , և թէ Աւէսթի փողցը տունի մ'երբորդ յարկը կը բնակի :

Հետեւալ օրը Պ. Լըպլան և իր աղջելը Լիւքսանպուր եւ կան , քիչ մը կեցան . գեռ բոլորովին ցորեկ էր երբ ձգեցին դաշին : Մարիուս անոնց ետեւն զնաց մինչ Ուէսթի փողոցը , ինչպէս որ սովորութիւն բրած էր : Երբ մեծ գուռը հասան , Պ. Լըպլան առաջ աղջելը մոցոց , յետոյ սեմէն անցնելէն առաջ կանդ առաւ , ետեւ դարձաւ և ուղղակի Մարիուսին նայեցաւ :

Հետեւալ օրը Պ. Լըպլան և իր աղջելը Լիւքսանպուր չեկան : Մարիուս պարապ տեղը անոնց սպասեց մինչ դիմու:

Երբ դիշերուան մութիւ տիրեց , Մարիուս Ուէսթի փողոցը զնաց , և երրորդ յարկին պատուհաններէն լոյս տեսաւ :

Լոյսին մինչև մարիլը այս պատուհաններուն տակ պարտեցաւ : Հետեւալ օրը նոյնպէս անոնցմէ ոչ ոք Լիւքսանպուր եւ կաւ : Մարիուս ցորեկը սպասեց , յետոյ երբ դիշեր եղաւ , զնաց պատուհաններուն տակ պաշնորդութիւն բնելու՝ նախօդ դիշերուան պէս : Այս կերպով ժամը մինչև տաս կը կենար : Իր բնթրիկը կը լլար ինչ որ կրնար ըլլալ : Հիւանդը ջերմով և սիրահարը սիրով կը սնի :

Այսպէս ութօք անցաւ : Պ. Լըպլան և աղջելը ալ Լիւքսանպուր չեկին դար : Մարիուս տրամալի ենթագրութիւններ կընէր . համարձակութիւն չունէր ցորեկով երթաւ և մեծ դուռը դիմել : Գիշերը Աւէսթի փողոցը երթալով և պատուհաններուն կարմիրկէկ լոյսը նկատելով զոհ կը լլար : Մերժը ընդ մերթ տառերներու անցնիլը կը տեսնէր , և սիրով կը բալխէր :

Աւթերորդ օրը երբ պատուհաններուն տակ եկաւ , լոյսը կար : Զարմանք , ըսաւ , ճրակը գեռ վառուած չէ , սակայն արդէն դիշեր է : Գուրս ելան արդեօք : Ժամը մինչև տասը , մինչև կէս դիշեր , մինչև առաւօտեան ժամը մէկը սպասեց :

Երրորդ յարկին մէջ ամենին Ճրակ մը չվառուեցաւ , և ոչ ալ տունը դարձով և ներս մանող մ'եղաւ : Մարիուս անհնարին տիրութեամբ մը համակուելով փողոցէն մեկնեցաւ :

Հետեւալ օրը , — վասն զի հետեւալ օրէ հետեւալ օր կապրէր միայն , և կրնայ լսուիլ թէ ալ այսօր չկար անոր համար , — հետեւալ օրը , կըսենք , ոչ զոք տեսաւ Լիւքսանպուր . արդէն ինքն ալ կը յուսար թէ չպիտի տեսնէր . երեկոյեան ժամանակ տունը զնաց : Պատուհաններէն ամենւին լոյս մը չէր երեար : Ըերտգոյքները (persienns) զոց էին . երրորդ յարկը բոլորովին խաւարամած էր :

Մարիուս մծ գուռը զարկաւ , մտաւ և գոնապանին հարցուց :

— Երրորդ յարկի պարոնը ի՞նչ եղաւ :

— Այս տունէն ելաւ , պատասխանեց գոնապանը :

Մարիուս երեկոցաւ , և տկար ձայնով մ'ըսաւ .

— Ե՞րբ :

— Երէկ :

— Բնիր կը բնակի հիմա :

— Զեմ դիմեր :


— Նոր հասցէ մը չթողուց բնաւ :

— Աչ :

Եւ գոնապանը քիթը վերցունելով ձանցաւ Մարիուսը :

— Ի՞նչ , դուք եք դարձեալ . անտարակոյս ստիկանութեան

լբտես մ'եք դուք , լսաւ :



ԳԻՐՔ ԵՕԹԵՐՈՐԴԻ

ԲԱԹՐՈՒ-ՄԻՆԵԹ

ԳԼՈՐԻ ԱՊԵՀԻ

ԸԿԵՆԵՐԸ ԵՒ ԸԿԵՆԱՀԵՑՆԵՐԸ

ՄԱՐԴՎԱՅԻՆ ընկերութիւններու ամէնքն ալ ունին
նույն որ թարգաններու մէջ էրրոք սորոյաբէ ծը կանուանի :
Ընկերային երկրիս տակ ամենուրեք ականներ կը բացուին
մերթ բարութեան և մերթ չարութեան համար : Այս ական-
ները վրայ վրայի բացուած են : Աերին ականներ, նաև ստո-
րին ականներ կան : Աեր մը և վար մ'ունի այս մթին ստո-
րին պարկը (sous-sol) որ երբեմն քաղաքակը թութեան ներքեւ
կը կը և զար ոտքի տակ կառանու մեր անտարքերութիւնը և
անհօգութիւնը : Աերջին դարու մէջ չանրադիտարանը զրեթէ
վրան բաց ական մ'էր : Խաւարը ; այն որու ներքեւ պահուելով
կը պատրանուէր նախկին քրիստոնէութիւնը, առ թի մը կը կը-
սպանէր կեսարներու իշխանութեան ժամանակ պայթելու և
մարդկային սեռը լոյսով ողողելու համար . վասն զինուիրական
խաւարին մէջ թագուն (Latent) լցոս կայ : Հրալեռները լի են մը-
թութեամբ մը որ կարող է փայլանակելու : Ամէն չրափրկուր
նախ երբ կը կաղմուի խաւարին ձեւ կառնուէ : Ստորերկուայ գե-
րեզմանները ուր տուաջին սպանարազը մասուցուեցաւ, ոչ մի-
այն չոռմի նկուղն այլ նաև աշխարհիս սանդարամտն է ին :
Ընկերային շէնքին, խարխուլ տունի մը հետ խառնուած
այս շրաշալիքին ներքեւ ամէն տեսակ խոռոշներ կան : Արծնա-
կան խոռոչ, փիլիսոփայական խոռոչ, քաղաքական խոռոչ ;
տնտեսադիտական խոռոչ, յեղափոխական խոռոչ : Մին դա-

ղափարով կը պեղէ, միւսը թիւով կը պեղէ, ոյսինչն ալ-
թարկութեամբ : Ականահանները մէկ ականն միւս ականը ի-
բարու կը ձայնեն և կը պատասխաննեն : Իւթօփինները եր-
կրիս ներքեւ խողովակներու մէջ կը քայլեն . հոն ամէն կողմէ
Ճիւղեր կարձակեն . երբեմն իրարու կը հանդիպին և բարե-
կար կը լլան : Ճան-Ժաղ-Շուս իր կանգունը փոխ կուտայ Գիլ-
գինէսին որ փոխադարձարար իր լապտերը անոր փոխ կուտայ:
Կւթօփինները երբեմն ալ իրարու գէմ կը կուտին հոն : Պալ-
վեն Սոսէնի մաղերը կը բռնէ : Տայց ոչ ինչ կրնայ գաղ-
րել, ոչ ալ ընդհատել այն ձգտումը որով այս ամէն դօրաւ-
թիւններու մէջ կերթեկէ, կե նէ, կիշնէ, գարձեալ կել-
նէ, և որ վրան վարով և գուրսը ներսով կայլաձնէ յամ-
րաբար, անծանօթ և անբար վխառւմ (fourmillement) : Մարդ-
կային ընկերութիւնը հաղի հաղայ այս պեզումը որ ա-
նոր մակերեսով թը իրեն կը թողու և ընդերքը կը փոխէ : Ա'ր-
քան ստորերկելեայ յարկել, ոսյնքան զանազան աշխատութիւն-
ներ կան, և նոյնքան զանազան իրեր կը հանուին : Ի՞նչ կել-
նէ այս ամէն խորունի նկուղներէն : — Ապադ ան :

Քանի որ կը նկղզմա, ալ աւելի խորհրդաւոր գործաւորներ
իր տեսնես : Գործը օդակար է մինչեւ աստիճան մը, զոր
իր ընկերային իմաստասէրը կրնայ որոշել, բայց այս ստոր-
անէն անդին կասկածելի և խառն է զործը . եթէ աւելի
վար իշնես, սոսկալի կը դառնայ այն : Կայ խորութիւն մը
ուր տեղի խոռոշները չիրնար թափանցել քաղաքակը թեան
ողին . այս խորութիւնը անյած է այն սահմանէն ուր մարդս
կրնայ շնչել, հրէշներու սկզբնաւորութիւն մը հնարին է հոն:

Տարօրինակ է գէպ՝ ի վար տանող սանդուղը, և տար ա-
մէն մէկ աստիճանը կը յարաբերի յարկի մը ուր փիլխոսիա-
յութիւնը լրայ ամրապես կենալ և ուր կրնանք հանդիպիլ
այն բազորներուն մէկուն որոնցմէ ոմանք երկնային են, ոմանք

ալ տձեւ : Ժան Հիւսի ներքեն է Լիթեր, Լիթերի ներքեն է Տէղարթ. Տէղարթի ներքեն է Վոլթեր. Վոլթերի ներքեն է Գօնտօրսէ. Գօնտօրսէի ներքեն է Բօղէսրիէր. Բօղէսրիէրի ներքեն է Մարա. Մարաի ներքեն է Պապէօֆ և այսպէս կը շարունակուի միւս բանութներու շաբքն ալ : Աւելի վար, հնի ուր անորոշելին անտեսանելին կը զատուի ուրիշ մթին մարդեր ալ կը նշմարուին խաւոն ՚ի խուռան, որը թերես էութիւն չունին. երէկուան մարդերը Ճիւղնիր շաբուաներն ալ ուրուականներ են : Մարգին աչքը աղօսապէս կը նշմարէ զանոնք : Աղաղային սաղմական (embryonnaire) աշխատութիւնը փելիսոփային ցնորական տեսիլներուն մին է :

Լիմպոսի մէջ աշխարհ մը որ սաղմային վեճակի մէջ է, ինչ անլուր շքանկար :

Սէն-Ֆիմոն, Օլոն, Ֆուրիէ նոյնպէս չոն են, կողմանական խրամներու մէջ կը դործեն :

Սայոյդ է թէ երկնային աներեոյթ շղթայով մը իրարու չետ յանդէտո կապուած են ոյս ամէն ստորելիքեայ ուաշվիւրսները որք զրիթէ մէջո՞ տուանձին ըլլալ կը կարծեն և որք մինակ չեն, այլ սակայն անոնց աշխատութիւնները զանազան աշխատութիւններ են, և ոմանց լոյսը հակասակիեր կը նծայէ ոմանց փայլատակումին հետ : Ամանք դրախտային են, ոմանք ալ ողբերգոյին : Սակայն ինչ և ըլլայ իրենց հակասակիերը, այս ամէն բանուորները, ամենէն վերինէն մինչեւ ամենէն զիշմարը նոյնութիւն մ'ունին, որ է անշահախնդրութիւն : Մարա իր անձը կը մասնայ Յիսուսին պէս : Ամէնքն ալ մէկ գի կը թողուն իրենց անձը, կը մասնան զայն, իրենց վրայ չեն մտածեր թնաւ : Ուրիշ բան կը տեսնեն և ոչ թէ իրենց անձը : Կայուածք մ'ունին, և այս նայուածքը բացարձակը կը փնտուէ : Առջինին աշերտուն մէջը կոյ ամբողջ երկինքը . յետինը, որքան ալ կիշռալի ըլլայ, ունիքին տակ անսահմա-

նութեան տժդոյն ճառագայթը ունի : Մեծարանաց արժանիք է այն որու բիրը աստղ է . ինչ կուզել թող ընէ այս նշանը ունեցողը, մեծարէ զինքը :

Միւս նշանն է խաւարին բիրը :

Այս նշանէն կակսի չարութիւնը : Մաածէ և վախցիր այն մարդին առջեւ որու նայուածքը մութ է : Ընկերային կարգաւորութիւնը զիշերագէմ ականահաներ ալ ունի :

Կէտ մը կայ ուր խոսոչք զելեզման է, և ուր լոյսը կը մարի :

Այս ամէն ականներուն աակը զոր քիչ մ'առաջ ցուցու ցինք, այս ամէն զետնափոր Ճամբաներուն տակ, յառաջդիւ մութեան և յոթօփիին այս երակաուոր և ստորերկրեայ անբաւ ըսլանդակութեան ներքեւ, երկրիս խիստ խորունկ տեղը, Մարցին աւելի վար, աւելի վար, շատ աւելի վար, որիշ և յետին խրամ մ' ալ կայ որ ամենեւ ւին յարաբերութիւն չունի վերադոյն յարկերուն հետ : Զար հուրելի է այս յետին խրամը . այս է աշա այն զոր երրորդ ստորայարկ անուանեցինք : Խաւարին փսսն է այն : Կայրերու խոսոչն է այն : Դժուկըն է :

Այս յետին խրամը գեղ անդունդներ կը տանի :

ԳԱՌԱՐ

ԱՏՈՐԱՅԵՐԿ

Հուն կանչետի անշահախնդրութիւնը : Հմեն սատանան ազատապէս կը ծրագրուի . ամէն մէկը իրեն համար կապրի : Պղը եսութիւնը կոսնայ, կը փնտուէ, կը եսարխարէ և կը կրծէ :

Այս վչին մէջն է ընկերային իւկօլէնը¹ :

Այս փսսի մէջ թափառող վայրենաբարոյ և մթին կերպարանները, որք զրիթէ զաղաններ, զրիթէ ուրուականներ են ամիեկի բական յառաջդիմութեան չեն պարապիր . շպիան յառաջդիմութեան ունեցուածքները :

ուաջդիմութեան զարակարը և խօսքը իրենց միակ հոգն է տնհատական չագումը : Գրեթէ զիտակցութիւն չունին , և իրենց ներսը բան մը կը ջնջուի զարչութելի կերպով մը է երկու մայր ունին , երկուքն ալ մօրու , այսինքն տղիսութիւն և թշուառութիւն : Առաջնորդ մ'ունին որ է պիտոյքը իսկ վայելումի ամեն կերպերը կամփոփուին մայն կերպի մէջ որ է ստամոքսը : Անապնատիս որկորուստ են , այսինքն անդութ . անդութ չե բոհաւորին այլ վաղրին սիէ : Այս ձիւաղները տառապումէ դէպ ոճիրը կանցնին աղջտալի բղիում , աջարին ծնունդ , արամարանութիւն մթութեան : Ընկերային երրորդ ստորայարկին մէջ սողոցովն ալ ոչ թէ բացարձակին բոհարարուած դատախանգութիւնը այլ նիւթին բողոքն է : Մարդո վիշապ կը դպոնայ հնան : Սկզբնակիտն է անօթի ըլլալ , ծարաւի ըլլալ , վերջակեան է դե ըլլալ : Լասընէր այս ստորելկեայ խոռոչն կերնէ :

Ասկէ առաջ չորրորդ դրբին մէջ տեսանք վերին ականին , քաղաքական , յեղաշջական և փիլսոփայական ընդարձակ խրամին խորչերուն մին : Այս խորչին մէջ ինչպէս ըսկնք արդ տին բան ազնիւ անարատ , անարատ , արժանաւոր և օգատուաւոր է : Հոգ ստոյդ է թէ մարդո կրնայ մոլորիլ , և կը մոլորի իսկ , բայց այն տեղի մոլորութիւնը այնքան դիցավ նութիւն կենթագրէ որ մծարելի է : Հոգ կատարուած գործերուն ամբողջութիւնը անուն մ'ունի , որ է Յառաջդիմուի :

Աւրիշ խորութիւններ , սոսկալի խորութիւններ ալ ընդուշաբերը ժամը հասաւ :

Կը կրկնենք թէ մարդկային ընկերութեան ներքեւ չարութեան մեծ նկուղը կայ , նկուղ մը որու էութիւնը պիտի շարունակուի մինչև որ տղիտութիւնը փարատի :

Այս նկուղը ամեն նկուղներուն տակն է և ամենուն ալ թշամին : Ամելութեան նկուղն է այն որ բացառութիւնը չը կիտեր : Այս նկուղը փիլսոփայ չձանչնար . իր գաշոյնը զըրիչ կորած չէ բնաւ : Իր սկութիւնը ամենեին նմանութիւն

մը չունի կաղամարին վեհ սեռութեան հետ : Տղիտութեան մասերը որք այս հնչարկել ձեզունին ներքեւ կը զալարուին , բնաւ ոչ զիրք մը թղթատած (feuilletter) , ոչ ալ լրադիր մը բացած են : Պատէօփ շահախնդիր մ'է Գարթուշի համար . Վարա աղջուաղետական մ'է Ըենաբրհան աւաղակապեան համար : Այս նկուղին նպատակն է ամեն բանի կրումը :

Ամէն բանի : Նաև վերագոյն խրամներուն դոր կը քամաց ու : Իր ստուալի վետումնվա ական կը բանայ ոչ միայն արդի ընկերային կարգաւորութեան , այլ նաև փիլսոփայութեան , այլ նաև զիտութեան , այլ նաև իրաւունքին , այլ նաև մարդկային մտքին , այլ նաև քաղաքակրթութեան , այլ նաև յառաջդիմութեան ներքեւ Պարզապէս իր անունն է զողութիւն , բազութիւն և մարդագաղանութիւն : Խաւար է այն , և քառորդ կազմ : Դր զըմբէթը կազմող տարերաց ամբողջութիւնն է ազիտութիւն :

Աերին նկուղներուն ամենքն ալ նպատակ մ'ունին միայն որ է բանալ այս չարութեան նկուղը : Փիլսոփայութիւնը և յառաջդիմութիւնը իրենց ամեն միջոցներով միահամուռ ահա այս նպատակին կը դիմն , թէ իրականը բարոքի լով և թէ բացարձակը նկատելով : Զնչէ Տղիտութեան նկուղը , և ահա ջնջած կը լլաս Անիր խորսիք :

Քանի մը խօսքով ամփոփենք մեր այս զրածներուն մէկ մասը : Ընկերային միակ վատանդն է Մթութիւնը :

Մարդկութիւնը նոյնութիւն է : Ամէն մարդիկ մի և նոյն կազմուած են : Նախասահմանութեան մասին՝ զէթ այս աշխարհին մէջ չիք ինչ տարբերութիւն : Մի և նոյն խաւար ծնելէ առաջ , մի և նոյն մարմին՝ կենդանութեան ժամանակ , մի և նոյն աւճիւն՝ մահուանէ հստք : Բայց տղիտութիւնը երր կը խոռնուի մարդկային խորին հետ կը սեէ զայն : Այս անբուժելի սկութիւնը մարդուս ներսը կը ծաւալի և կը լլայ Զարութիւն :

ԳԼՈՒԽ Գ.

ՊԵՊԻ, ԱԲՈԼՄԵՔ, ԴԼԵԴՄԱՆԻ ԵՒ ՄՅԵԲՄԵՄԵԸ

ԱԿԱԶԱԿԱՆԵՐԻ քառեակ մըր, այսինքն գլադուռ, ԿԵՆՑԻ, Պատէ և Մօնքաբնաս 1830էն մինչև 1835 բարիզի երրորդ ստորայարկը կը կառավարէ ին:

ԿԵՆՑԻ գանընկեց հերքիւլ մ'էր: Իր այրին եր Արշ-Մարտոնի կրյուղին (égoût): Վեց ութք բարձրութեամբ հասակ մըր, մարմարեայ լանջ մըր, արպյուէ երկազզի (biceps) ծիղեր, խոռոշային շնչառութիւն մըր, վիթխարի իրան մըր, թուչունի դանկ մ'ունէր: Ալ որ աեսնէր զան, կանեփեայ կառաէ բանթալօն և բամբակեայ թաւշէ բաճկոնակ մըր հագած ձերքիւլ ֆարնէ զլու տեսնել պիտի կարծէր: ԱՅՈՂէր՝ արձանական կապմութեամբը կրնար վայրինի զագանները զագել: բայց տեսլի յարմար գտած էր ինքն ալ անսնց մին ըլլալ: Յած Ճակատ, լայն քուներ, զրեթէ քառամնամայ հասակ և սաղի թաթեն ունէր: Տաղը կարծը և կարծ, այտը խողանակի նաման և մօրուսը վարազային էր: արդէն կը տեսնուի անոր բնույթիս մարդ ըլլալ: Իր ծիղերը աշխատիլ կուզէին, այլ ապօւթիւնը չէր ուզէր: Ահազին ծոյլ զօրութիւն մ'էր ան: ԿԵՆՑԻ մարդ կսպաննէր անհսութեամբ: Կը կարծուեր թէ խոռոշածին մ'է ան: 1845ին Ավինեօնի մէջ բեռնակրութիւն բրած, և հաւանական է թէ փոքր ինչ մատ ունեցած էր Մարեշալ Պրիւնի սպանութեան մէջ: Ավինեօնի մէջ բեռնակրութիւն ընելէ գագրելով աւազակ եղած էր:

Պատէի թափանցկութիւնը (diaphanéité) ներշակ պատկեր մըր կընծայէր ԱՅՈՂԷՐԻ մարմինին հետ: Պատէ նիշար էր և գիտուն: Թափանցիկ էր, այլ անթափանցելի: Իր ոսկըներուն մէջն լոյսը, այլ բիբին մէջ ոչ ինչ կը տեսնուէր: Ինքինըք քիմիագէտի տեղ կը դնէր: Պօպէշին քով պօպի ծաղրածու էր: Սէն-Միշէլի թատրոնը

նուադաւոր զաւեշտի դերասանութիւն ըրած էր: Անի գիտութութիւններ ունեցող և լաւ խօսող մարդ մ'էր: Իր ժամաները կստորագծէր և շարժումները կը չակերտէր (guillermettre): Արշեսան էր փողայները բռաշխն կիսարձաններ և «Տէրութեան պեախն» պատկերներ ծափն էր ։ Նաև ակուայ կը քաշէր: Տօնավաճառներու մէջ երեսյթներ ցուցուցած, և խրճիթ մ'ունեցած էր շեփորայով և սա ծանուցակրով: — Պապէ, արշեստապէտ տատամնապոր, անդամ Ճեմարաններու, ֆիլիպային գործէր կընէ մետաղներու և մետաղակերպերու վլայ, ակուայ կը խլէ, և կը ճեննարկէ այն ակուայի բեկորները զօր թաղած են իր արշեստակիցները: Գին: Մէկ ակուայ, մէկ ֆրանք և յիսուն չարի բրոդ (centime). Երկու ակուայ, երկու ֆրանք: Երեք ակուայ, երկու ֆրանք: Երես ակուայ յիսուն չարի բրոդ: Առիթը մի փախցունէք: — (Այս առէիթը Ո' ֆակունանէր կը նշանակէր: կարելի եղածին չափ ակուայ քաշել տուէք): Ժամանակաւ կարգուած և զաւակներ ունեցած էր: Զգիտէր թէ ինչ եղած էին իր կինը և զաւակները: Կորուսած էր զանոնի թաշկինակ մըր կորուսելու պէս: Պապէ իր խաւարասէր ընկերներուն մէջ մնծ բացառութիւն ըլլալով, լրացիները կը կարգար: Օր մըր երբ ընտանիքը տակաւին իր հեան էր իր դնայուն խրճիթին մէջ, Մէրածէ լրազիրը կարգալով իմացած էր թէ կին մըր բաւական ապրելի տղայ մըր բերած է որ կոլի կնճիթ մ'ունի, և աղաղակած էր: Ան հարստութիւն ճը, ինչպէս իմ ինիս առանկ զաւակ ճը ժնելու իւլլը շանէնար:

Անկէ ետք ամէն բան թողած էր Բարիչը յէռնորդիւն համեր: Իրն էր այս խօսքը:

Գլագուու ինչ էր: Խաւարն էր: Տեսնուելու համար կըսպասէր որ երկինք սենայ: Գիշերը ծակէ մըր կենէր, և լուսնալու մօտ դարձեալ հոն կը մոնէր: Աւը էր այս ծակը: Աչ դիտէր: Ամենէն թանձր մութին անդամ միշտ կրնակը դարձունելով կը խօսէր իր մեղակիցներուն հետ: Գլագու

էր անունը. ոչ Վնունս Ամնենին է, կըսէր և եթէ Ճրտդ
մը բերուէր յանկարծ, դիմակ մը կառնուը ան: Արովայնա-
խու էր: Պապէ կըսէր. Գլաֆոռ Երիշյն գիտուր Եղանակ մ'է: Գը-
լաղուա անյայտ, Ծափառական և սոսկալի էր. ոչ ոք ստուգա-
պէս դիմէր թէ ձայն մ'ունի, վասն զի որսպայնը աւելի ըս-
ակալ կը խօսէր քանթէ բերանը. ոչ ոք ստուգապէս դիմէր
թէ երես մ'ունի ան, վասն զի ամէն մարդ անոր միայն դիմ-
ակէր կը տհմէր: Կաներեռութանար անհետում մը պէս.
երբ իերեար, կարծես թէ երիրիս տակէն կելնէր:

Յանկալի անձ մ'ալ Մօնբարնասն էր: Մօնբարնաս պատա-
նի մ'էր. քան ատարեկան չկար. աղլոր երես մը, կերասա-
նման շուրթեր, սեամջոր և զմայլի մաղեր, և աշերուն
մ'ջ դարնային պայծ առութիւն ունէր. ամէն մոլութիւն
կար իր վրայ, և ամէն ոճիր զործելու կը փափաքէր: Մօն-
բարնաս շարը մարսելովը յուեկոյնի նկատմամբ ախորժակը
կաւելնար: Կախ ստամբակ մ'էր, յետոյ թափառաշրջել սրի-
կայ, ետքն ալ մարդասպան (escarpe) եղաւ:

Սիրուն, կնատ, շնորհածեն, Հառարասպուկ, միզի և դա-
գանաբարոյ էր: 1829ի ձեւին համեմատ զիսարեկն հզըր ձախ
կողմէն դէս ՚ի վիր կը նայէր՝ մազերուն փունջո ցուցունելու
համար: Բոնասէս զողութիւն ընելով կապրէր: Թիկնացը
լոււազոյն ձեւով կարուած, բայց խիստ մաշուած էր: Մօն-
բարնաս մօտակի քանդակ մ'էր, որ Ծառասութեան մ'ջ ըւ-
լալով մարդասպանութիւններ կընէր նենգապէս: Այս չա-
փահասին ամէն եղեռնազործութիւններու պատճառն էր հաղ-
ուած շրուած ըլլալու փափարը: Առջի անդամ հան-
գիտող էրէնքը Մօնբարնասին, զեղեցիկ ես, ըսելով անոր
սիրու խաւարով աբասած և այս Արէլա Կոյէն մ'ըրած էր:
Մօնբարնաս աղլոր ըլլալուն համար ուղած էր վայելուէր
ըլլալ. արդ վայել լասութիւններու առաջինն է պարապոր-
գութիւնը. Ըղքամի մը պարապորգութիւնն է ոճ-
բազարծութիւն: Թափառաշրջեկներու մ'ջ քիչէրը Մօնբարնա-

սին պէս աչարիու էին: Տասնութ տարեկան էր, և արդէն
բաղմաթիւ դիմակներ ունէր իր ետելը: Ծատ անցորդներ այս
թշուտականին շուքին մ'ջ գետինը վտուած էին թեատր-
արած և երեսնին արեան մօրի մը մ'ջ ընկղմած: Մօնբարնասի
մազերը զանդրաձեւ և անուշաչոս իւղելով ծեփուած. մ'ջ
քը բարակ և աղդքերը կնային էին. կէս մ'ջքէն վերը բրու-
սիացի պաշտօնատարի մը կը նմանէր. պուլվարին աղջիկները
իր վրայ կը փոփսային. վանցը վարպետութեամբ կը կապէր,
դրանին մ'ջ մահակ մը և կաճկաբանին (boutonnnière) վրայ
ալ ծաղիկ մը կը կրէր. այսպէս էր աչա զերեզմանին այս
պահամու պատահին:

ԳԼՈՒԽ Պ.

ԽՈՒՄԲԻՆ ԿԱԶՄԱԿԹԻՒՆԻ

ԱՅՆ չորս աւագակները տեսակ մը բրօմէ (պատէվա)
կը կազմէին ՚ի միասին՝ ոստիկանութեան առջեն, ետեն կամ
մ'ջն օճապայս սպալալով, տարրեր գէմք առնելով, ծառի,
բոցի, աղլիւթիր կերպարան մանելով՝ Ալիոդի Տետաքրիր
նայուածքին չերեալու համար. իրենց անունները և զործո-
դութեան միջոցները մ'կ մ'կու փոխ տալով, բուն իսկ իրենց
մթութեան մ'ջ պահուելով, իրարու համար զալանատուի
(boite à secrets) և պատապարան ըլլալով՝ զիմակային պարա-
հանգէսի (bal masqué). մ'ջ իրենց շինծու քիթը հանելու
պէս անձերնին այլափոխելով, երբեմն ամէնդնին մ'կ անձ կազ-
մուու չափ նուազելով երբեմն ալ այնքան բազմանալով որ
նոյն իսկ Գոկօ-Լապուր բազմութիւն մը կը կարծէր զանոնք:

Այս չորս մարդերը չորս մարդ չէին. այլ տեսակ մը քա-
ռապէսի և թագուն հող մը, և բարիզի մ'ջ մ'ծ զողութիւն-
ներու կը ձեռնարկէին. չարութեան հրէշտակ բազմուեանն
էին անոնք և չնկերութեան դեանափորը կը բնակէին:

Իրենց չիւզելուն, նաև յարաբերութիւններու ստորեր-

կրեայ ցանցին շնորհիւ ևէօլմբը , Գլազուռ , Պապէ և Սօնարարնաս Աէն գտառին դաւաճանութիւններու ընդհանուր ձեռնարկութեան վարիչներն էին : Անոնք անցորդը սառըեր կրեայ վարչական բանաբարութեամբ կը տաղալէին : Այս տեսակ զաղափարներ գտնողները , զիշերային երեւակայութիւն ունեցող ժարդերը անոնց կը գիմէին իրենց զաղափարին դարձագրութեան համար : Ծրագիրը հայթայթուելով այն չորս շարագրութեան կը յանձնուէր . անոնք ալ տեսարանը հանելու պաշտօնը կը կատարէին : Տեսարանի վրայ կը զործէին : Միշտ պատրաստ էին պէտք եղածին չափ և յարմար անձեր տալ այն ամէն եղեռնական ձեռնարկութիւններու որք բաւական շահաբեր էին և անմիջական ձեռնառութեան մը կարու : Աչիք մը երբ բազուկ կը փնտոէր , անոնք մեղսակիցներ կուտային անոր : Այս չորս աւազակները զիշերադէմ գերասաններու խումբ մ'ունէին խոռոչներու ամէն ողբերգութեանց ներկայացումը տալու պատրաստ :

Սոլորաբար Սալբէթրէիրի մօտակայ տափաստանները կը հաւքուէին զիշերաւան մութը տիբելու ժամանակ որ անոնց զարթումին ժամանակն էր : Հոն կը խորհրդականէին : Մինչեւ առաւօտ տասներկու զիշերային ժամեր ունէին որոնց դրծածութիւնը կը կարդագրուէր այն աւազակներու յոյզվին մէջ :

Սառերկրեայ շրջաբերութեան մէջ Բանքան-Մէնէ կանուանէր այս չորս մարդերուն ընկերակցութիւնը (association) ժողովրդային հին և այլանդակ լիզուին մէջ որ ամէն օր կորսուելով կահնչեափ , Բանքան-Մէնէն առաւօտ ըսել է , ինչպէս որ անթը չէին և լսու (շունի և զայլի մէջ) խօսքն ալ երեկոյ կը նշանակէ : Այս Բանքան-Մէնէն անունը հաւանօրէն (probablement) յառաջ եկած էր այն ժամեն ուր կը վերջանար խումբին զօրծողութիւնը , ըստ սրում արշալոյսը ուրաւականներու անհետումին և աւազակներու բաժանումին միջոցն է : Զորս աւազակները այս անունով Ճամշուած էին : Եղեռնական ատենին նախազահը երբ բանտը դնաց Լասընէր

աւաղակապետը տեսնելու , հարցումներ ըրաւ անոր իբողութեան մը նկատմամբ զօր կուրանար Լասընէր : — Ո՞վ ըրաւ այս բանը , հարցուց նախազահը : — Լասընէր յետադայ պատրաստանը տուաւ որ գտատառը ին համար անիմանալի , այլ ոստիկանութեան համար գիւրիմանալի էր : — Գուցէ Բաթը բօն-Մինէթը :

Երբեմն թատրային հեղինակութեան մ'ինչ ըլլալը կը զուշակուի երբ անձերու անունները կիմայուին , այսպէս ալ զրիթէ կարելի է խումբի մ'արժեքը կշուել աւաղակներու անուններուն ցանկը տեսնելով : Աչա հոս կը նշանակենք Բաթը-բօն-Մինէթի զինաւոր անգամակիցներուն անունները , վաճագի այս անունները գեր մասնաւոր յիշողութիւններու մէջ կը ծփան :

Բանջօ , որ նաև Բրէնթանիէ ու Պիկրլնայլ կը սուի : Պրիմօն , (Պրիմօնի սերունդ մը կար , որու վրայ քանի մը խօսք պիտի խօսինք ետքէն) :

Պուլաթրիւէլ , ուղեգործ զօր ընթերցողը արդէն կը Ճանչնայ փոքր ինչ :

Լավէօլ :

Ֆինիսթէր :

Օմբը-Օկիւ , սեադէմ :

Վարտիսուար :

Տէքէշ :

Փօնլըրօյ , որ Պուզըթիէր ալ կը սուի :

Կլօրիէօ , աղատագիր թիւպարտ :

Պարզարօս , որ Պարօն Տիւբօն ալ կը սուի :

Լէբլանատ-տիւ-Միւտ :

Բուսակրիմլ :

Գարմանեօլէ :

Քրիւիարնիէ , որ Պիզարրօ ալ կը սուի :

Վանդտանթէլ :

Լէ-բիւդ-ան-լէր :

Տըմիւլեար, որ Տէօ-Միլեար ալ կըսուի:
եւ այլն, և այլն . . . :

Աւրիշ անուններ ես կան, բայց զանց կընենք, թէև յունկոյններու կարգէն չըլլան: Այս անունները կերպարանք ունին: Աչ միայն էտիներ, այլ նաև տեսակներ կը ցուցունեն: Այս անուններուն ամէն մէկը քաղաքակրթութեան ներքեւ բռնող տձեւ սունկերուն ամէն մէկ զանազանութիւնը կը նշանակէ:

Այս անձերը որք ոչ պինքան կը ցուցունեին իրենց երեսը, չէին այս անձերու կարգէն որք փաղոցները կերթեեկեն: Յարեկը՝ տաճանելի զիշերներ անցուցած և յոդնած ըլլալով՝ կերպային կը քնանային մերթ բաւհնոցներու (four à plâtre), մերթ Սօնմարթրի կամ Սօնրուժի Լքեալ քարահատներուն, երբեմ ալ կոյսուղիներուն մէջ: Երկրի տակ կը պահուէին:

Ի՞նչ եղան այս մարդերը՝ կապրին միշտ՝ ապրած են միշտ: Հօրառ կը խօսի այս մարդերու նկատմամբ: Ambubaiarum collegia, pharmacopoleae, mendici, mimaes³. և քանի որ մարդկային լնկերութիւնը իր արդի էութիւնը պիտի շարունակէ, անոտք ալ իրենց էութիւնը պիտի ունենան: Իրենց նկուղին մթին ձեզունին տակ անընդհատ կը ծնին ընկերային ծորումէն: Կը վերադառնան այս Ճիւտղները, միշտ մի և նոյն յատկութիւններով, միայն թէ ալ ոչ մի և նոյն անունները և ոչ ալ մի և նոյն մարդինները կը կըեն:

Անհանները հետաջնջնջ կըլան, այլ տոշմը միշտ կայ:

Միշտ մի և նոյն կարուութիւնները ունին: Ցեղը՝ մուրացիանէն թափառողին կանցի անարատ: Ասանք զբանին մէջ դրուած ստակը կը դուշակեն, և ժամացոյցին հսուը կառնին: Ոսկին և տատկը հսու մ'ունի անոնց համար: Կան այն սկիսի միամիտ քաղաքաւորներ որք դողանալի կերեան: Այս մարդերը համրերութեամբ այն քաղաքաւորներուն ետեն կերպան: Երբ օստարական մը կամ գաւառաբնակ մը կանցնի, սարդի ուէս ցնցում մը կը կըանք:

Երբ կէս զիշերի միջոցին ամայի պալմարի մը վրայ հանագիպելու ըլլաս այս մարդերուն կամ ընդնշմարես զանոնք, կը զարհուրիս, վասն զի սոսկալի են: Այն միջոցին մարդերու չեն նմանիր, այլ կենդանի մշուշով մը կազմաւած կերպարաններու: կրնայ ըսուիլ թէ սովորաբար խաւարին հետ շաղուելով անոր մէկ մասը կը կազման: թէ խաւարին չեն զանազանիր, թէ իրենց հոգին խաւարին է միայն, և թէ առժամանակեայ կերպով և հրէշային կեանքով մը քանի մը վալրիկեան ապրելու համար զատուած են խաւարէն:

Ի՞նչ ուէտք է այս Ճիւտղները բնաշխնջ ընելու համար: — Լոյս հեղեղանման լրու: Զիջէերուն և ոչ մին կը գիմալրեցրալոյսին: Լուսաւորէ ստորերկրային ընկերութիւնը:



ԴԻՐԻ ՈՒԹԵՐՈՐԴԻ

ՅՈՒՒԻ ԱՂՔԱՏԸ

ԳԼՈՐԻ ԱՊԵՋԱՎ

ՄԵՐԻՈՒԽ ՓԵՂՈՒՐԵԽՈՐ ԱՂԶԲԿ ՄԷ ՓԵՏԹԵԼՈՎ

ԴԼԵՑԵՑԿԱԽՈՐ ՄԵՐԴՈՒ ՄԷ ԿԸ ՀԱՆԴԻԳԻ

ԱՄԱԹԸ անցաւ , աշունն ալ անցաւ , և ձմեռը եկաւ :
ոչ ո . Լըպլան , ոչ ալ անտիական օրիորդը Լիւքսանպուր
եկած չէին բնաւ : Մարիուսի մինակ մտածումն էր նորէն
տեսնել այն քաղցր և սղաշոելի գէմքը : Միշտ կը փըն-
տուէր , ամենուրեք կը փնտուէր , այլ բան մը չէր զտներ :
Մարիուս առաջուան պէս ալ ոչ եռանգուշն մտախոչ մը ,
ոչ համարձակ , վառ ու բորբոք և անյոզդողդ մարդ մը , ոչ
Ճակատագրին յանդուզն զրկուչը , ոչ ապական ապակայի
վրայ կազմող ուղեղը , և ոչ ալ յատակագծերով , նորա-
տակիներով , մեծամտութիւններով , զաղափարներով և կամ-
քով լի նորակազմ միտքն էր , այլ կորսուած շուն մը : Աև
արտմութեան մը մէջ ինկաւ : Ա'լ զործը լինցած էր : Աշ-
խատութիւնը կատէր , շրջագայութեան ժամանակ կը յոզ-
նէր , առանձնութեան մէջ կը ձանձրանար . հիմա բոլորովին
դատարկ կերեար իրեն հանրածաւալ բնութիւնը որ առաջ-
ները կերպարաններով , պայծառութիւններով , ձայներով ,
խորհուրդներով , հեռատեսիլներով , հորիզոններով և ու-
սումներով լի կը թուէր : Կը կարծէր թէ ամէն բան անե-
ր ոյթ եղած է :

Մարիուս կը մտածէր միշտ , վասն զի մտածումէ 'ի վատ

թան մը չէր կրնար ընել բայց իր մտածումն ըլ առաջուածն
պէս հաճաւթիւն չէին տար իրեն : Այս մտածումն ըլ ինչ որ
իրեն կառաջարկէին կամաց մը և անգուլ , Մարիուս կը մեր-
ժէր և մութիւն մէջ կը պատասխանէր . Ինչէ՞ կը ծառացէ :

Քիւր յանգիմանութիւններ կընէր ինքնիրեն : Ինչու եան-
ւէն դացի : Ա'րքան երջանիկ էի միայն տեսմենով զան : Ինծի
կը նայէր ան . միթէ անբաւ բարիք մը չէր այսքանը . նաև կը
ըեար թէ կը սիրէր զիս . միթէ այս չէ ամէնը : Աւրիշ թնչ
աեսնել ուզեցի . սիրուելն ետք ալ ուրիշ բան չկայ : Այս
լանդակ վարմունք ունեցայ : Յանցանքը իմն է . . . և այլն . . .
Գուրփէյրազ որու Մարիուս բան մը յայանած չէր՝ իր բնա-
ւորութեանը համեմատ և որ սակայն փոքր ինչ կը զուշակէր
ամէն բան , վասն զի զուշակէն ալ Գուրփէյրազի բնաւո-
րութիւնն էր , նոտ Մարիուսը՝ սիրահար ըլլալուն համար
շնորհաւորած և միանդամայն հիացած էր անոր սիրահարու-
թեան վրայ . յեաց տեսնելով թէ Մարիուս այսպիսի թախ-
ծութեամբ մը կը համակարի , ըսած էր անոր . — Կը տեսնեմ
որ պարզապէս աւանակ մ'ես եղեր : Կայէ ինչ կը տեմ , եկա-
ջօմէր երթանք :

Սեպտեմբերի տրետիայլ օրերէն օր մը Մարիուս Գուր-
փէյրազի , Փօսիւէի և Կրանթէրի թախանձանաց զիջանն լով
Սօի պարահանդէսը զացած էր , յաւսալով թէ , ո՛չ , ինչ
երազ , թէրեւ հան պիտի դտնէր իր սիրուչին : Փութանք
ըսելու թէ Մարիուս չդաւա այն աղջիկը զոր կը փնտուէր . —
Սակայն հոս կը գտնուին ամէն կօրսուած կիները , կը մրմար
Կրանթէր մկուսի : Մարիուս պարահանդէսը թողուց իր բա-
րեկամները , և ետ գարձաւ հետի , մինակ և տենդահար
Գիշերային մթութեան մէջ իր աշերը կը պղտորուէին և կը
տրտմէին . իսկ այն զուարթ կառքերը որոնց մէջ խոնող և
երգող անձերը պարահանդէսէն կը դառնային և անոր . քո-
վէն կանցնէին , իրենց աղմուկովը և փոշիովը կը շփոթէին
զան . Մարիուս աչա այսպէս իր սենեակը դարձաւ , վհա-

տելով և՝ զլուխը զովելու համար՝ ջամբուն վրայի ընկույ
զենքներուն կծու հոսք շնչելով:

Սկսաւ հետ զչետէ աւելի առանձնութեամբ, մոլորում մակար վՀատութեամբ ապրիլ, բոլորովին իր ներքին վեշտով հա-
մակուելով, որպայի թը իշնող դայլի մը պէս իր վշտին մէջ ջ
եթեկեկելով, ամենուրեք տարակայ օրինրդին հետքը որոնե-
լով և սիրավը ապուշ մը գաւնալով:

Անգամ մը բան մը պատահեցաւ Մարիուսի և տարօրինակ
առաւրութիւն մ' ըրաւ իր վքայ: Տէղ-էնվալիտի պուլվար
ներուն մօտակայ զուհներուն մէջ Մարիուսի գէմ մարդ մը
ելած էր: այս մարդը բանորի մը պէս հազուած էր և երա-
կայն պահանակով զ լիսանց մ' ունէր որու տակէն խիստ ըս-
պիտակ մազերու փառնջեր կերեային: Մարիուս զարմացաւ
այս սովիտակ մազերուն զեղութիւնը տեսնելով և մարդուն
նայեցաւ որ յամրապէս կը քայլէր և կարծես թէ ցաւադին
մտախոչութեան մը մէջ ընկղմած էր: Մարիուս կարծեց թէ
ու Ալպլանն էր ան, ինչ զարմանալի բան: Մարիուս նոյն մա-
զերը, նոյն կիսադէմքը կը տեսնէր որքան որ զ լիսանցին տա-
կէն կերեար այն, նաև մի և նոյն ընթացքը, միայն թէ ա-
ւելի արտում էր մարդը: Բայց ինչո՞ւ բանորի զզ եսաներ
հագած էր մարդը: ինչ ըսել կուզէր այս: ինչ կը նշանա-
կէր այս ծպոււմը: Մարիուս շատ զարմացաւ: Երբ ուշաբեց
ցաւ, իր առաջին շարժումն եղաւ այս մարդին ետեւն եր-
թալ. ով դիտէ, թերեւս գտած էր վերջապէս այն հետքը
զօր կը փնտուէր: Ինչ կուզէ թուլ բլայ, պէտք է, կըսէր,
ի մօտուստ նորէն տեսնել մորդը և կնծիուը քակել: Բայց
շատ ուշ ծնուռ այս զալափարը իր մորդին մէջ, վասն զի
մարդը ալ հեռացած և աներեսյթ եղած էր. կողմանական
պղտի փողոցներուն մին մատծ էր, հետեւարար Մարիուս չը
կրցաւ գանել զան: Այս հանգիպումը քամի մ' օր անոր միա-
քը գրաւեց, յետոյ մոցուեցաւ: — Մանաւանդ թէ, ըստ
իւրովի, հաւանօրէն ոչ այլ ինչ էր այն թէ ոչ նմանու-
թիւն մը:

ՊԱՌՈՒՄ Ք.

ԳՅՆՈՒԾԻ ԲԱՆ ՄԷ

ՄԱՐԻԱՆ Կօրպօյի խարխուլ տունը կը բնակէր միշտ,
ուր և ոչ մէկուն ուշադրութիւն կընէր:

Մտուդիւ այն միջոցներուն Կօրպօյի տունը իրմէ և ժօն:
որէթ անուն ընտանիքէն 'ի ղատ ոչ ոք կը բնակէր: Մարի-
ուս անգամ մ' այս ծօնարէթներուն վարձքը ինք վճարած ։
սակայն ոչ հայրին, ոչ մայրին, ոչ ալ աղջիկներուն հետ-
խօսած էր: Միւս վարձարանակները առւնէն ելած կամ մոռած
և կամ վարձքը վճարել չկարենալով արտաքսուած էին։
Կոյն ձմեռը օր մ' արելը փոքր ինչ երկցած էր կէսօրէն
ետք: Բայց փետրվարի երկուքին օրն էր այն, Տեառընդա-
ռաջի այն հին օրը որու մատնուու արելը վեց շաբաթուան
ցուրտի կարապեան է և որ Մաթէօ Լաէնսպէրկի յետաղայ
երկառը և (Փրանսերէնի մէջ) իրաւամբ գասական ըստած
քանահիւսութիւնը ներշնչեց:

Թէ արեւ, վայզի միջու կամ մերթ չնդ մերթ:

Վազի դառնաշնու իր խոռոչն պաշ մ' առաջ ելած էր: Գիշերուան
մութը կը տիրէր: Ընթրելու ժամանակն էր այս: Վասն զի:
քամէ, պէտք էր ընթրել սկսիլ դարձեալ. ո' տկարութիւն
տեսլական սիրոյ:

Մարիուս գուրս ելած էր իր դուռին սեմէն զոր նոյն միշ-
տոցին գուկօն խաթունը կաւլէր: յետաղայ երևելի մնախօ-
սութիւնը արտասանելով:

— Հիմա ինչ կայ ածան: ամէն բան սուղ է: Միայն աշ-
խարհիս վիշտը ածան է. ոչինչ զինով կատացուի աշխարհին
վիշտը:

Մարիուս կամաց կամաց քայլելով պաւլարէն վեր կերնէր

և գեղ՝ ի քաղաքադուռը կուղեցր Սէն ժաղի զոհշը եթմու Համար։ Գլուխը կախած և խորհուն կերպարանով կը քայլէր։

Յանկարծ արմուկէ մը գրդուիլ զդաց մշուշին մէջ, ետեւ դարձաւ և ցնցոտիներ հագած երկու մեծկալ աղջիկ տեսաւ, որոնց մին երկայն և նըրածն հասակ ունէր, իսկ վիւսը վորքը ինչ պղղմիկ էր, և որք արագատակէս, շնչասպաւ և աշարէկ կանցնէին և կարծես թէ կը փախչէին. այս աղջիկները Մարիուսի դէմը ելած, և՝ քովէն անցնելու միջին՝ շատ սնելով դրդած էին զան։ Մարիուս վերջալուսին մէջ անսնց տժդպյն կերպարանքը, բաց և հերարձակ զլուսը, սոսկալի դտակները, հինուփուտ միջադդեսմները և բոկ ոտաները կը նշմարէր։ Կը վաղէին ու միանգամայն կը խօսէին աղջիկները։ Ամենէն մեծը ցած ձայնով մը կըսէր։

— Փայտորները (cognes) եկան։ Քիչ մասց զիս պիտի բռնէին Կէս-շրջանին մէջ։

Միւսը կը պատասխանէր։ — Ես ալ տեսայ զանոնք։ Փախայ, բոլը ուժովս փախայ։ Արկօթեան սոսկալի լիզուով կըսէին այս խօսքերը, զոր Մարիուս խմացաւ և աղջիկներուն ոստիկանութեան մարդերէն գժուարաւ աղատելով խոյս տուածըլանին հառկցաւ։

Աղջիկները Մարիուսին ետեի կողմէն պուլմարին ծառերուն տոկ սուղեցան, և հօն մութին քանի մը վայրկեան տեսակ մ'անորոշչլի սպիտակութիւն կազմցին որ շուտ մ'անհետ եղաւ։

Մարիուս պահ մը կանդ տուաւ։

Ճամբան շարունակել ուղած միջոցին դետինը ոտներուն քով պղտի և զորշաղոյն ծրար մը նշմարեց։ Ծոսւեցաւ և տուած ծրարը. տեսակ մը պահարան էր այս և կերեար թէ թուղթեր կը պարունակէր։

— Լաւ, ըստեւ, կարծեմ թէ այն թշուառուհիները ձգած պիտի ըլլան այս ծրաբը։

Ետ գարձաւ, կանչեց, բայց չդտաւ զանոնք. մտածելով թէ արդէն հեռացած էին աղջիկները, ծրաբը դրանը զըրաւ և ընթրելու զնաց։

Ճամբան քայլելու ժամանակ Մուժֆթարի փողոցին մօտ ծառուղիի մը մէջ մանտկի գաղաղ մը տեսաւ որ սև սաւանով մը ծածկուած և երեք աթոռի վրայ գրուած էր և զոր Ճրագ մը կը լրացնուառէր։ Վշուշին մէջ նշմարած երկու աղջիկները միտքը եկան։

— Խե՞ղձ մայրեր, ըստեւ մտապէս։ Բան մը կայ որ իր զաւկին մեռնիլը տեսնելէն աւելի տրամալի է, այսինքն տեսնել անոնց զէշ ապրիլը։

Ցեայ ելան մտքէն այս ստուերները որք զանազանութիւն կուտային անոր արամութեան, և նորէն պուշարուեցաւ իր սովորական մտահողութիւններով։ Սկսաւ մտածել իր վեցամսեայ սիրոյն և երանութեան վրայ զոր Լիւքսանսպուրի ծառուեռն տակ բաց օդով և պայծառ լոյսով վայելած էր։

— Քանիօն տիրեցաւ կեանքս, կըսէր իւրովի։ Նորատի աղջիկներ միշտ կերեկան ինձ միայն թէ առաջները հրեշտակներ, իսկ հիմա զիշակեր քերէներ (goule) էին անոնք։

ԳԼՈՒԽ Գ.

ԶԱՐՍ ՆԵՐԵԿ

Գիւշերը՝ պառկելու համար՝ երբ վրայի զկեստները կը հանէր, ձեռքը զրպանը խառնած միջոցին հանգիպեցաւ այն ծրարին զոր պուլմարին վրայ դեանէն զտած էր։ Մարիուս մուցած էր զայն։ Մասած թէ անօպւտ չպիտի ըլլար բանալ ծրարը. թէ երիտասարդուհիներուն իշասցէն թերես անոր մէջ նշանակուած է, և թէ իրօք անոնց կը վերաբերէր այն, և թէ զէթ սիրտի ստանար հարկ եղած տեղեկութիւնները որպէս զիս հասկնայ ծրաբին որու վերաբերիլը և յանձնէ զայն տիրոջը։

բացաւ նկտչապահը որ կնքուած չէր և որու մէջ չորս նաև մակ կար նոյնպէս անկնիք :

Այս նամակներուն հասցէները դրուած էին :

Չորսն ալ ծխախոտի սոսկալի հոտ մը կուտար :

Առաջին նամակին հասցէն էր. Առ Տիկին, ուիկին մարդիկունքի Տը Կրթւալը է, Երեսունիսանաց Խորենքառանին հրատարկուիլ, Ալ . . .
Մարիուս ըստ իւրովի թէ հաւանորէն: պիտի ստանար իր փնտուած աեղեկութիւնները, և մանաւանդ թէ նամակը զոց շրլարով ստայդ էր թէ կրնար կարդացուիլ առանց անպատճէ հութեան :

Ահաւափկ այս նամակին պատճէնը.

«Տիկին մարդիկուչի,

«Ընկերական միութեան ամենէն սերտ կապն է դթութեան Ք բարեպաշտութեան առաքինութիւնը : Ժուռու ածեցելք ձեր քրիստոնէական զգացումը և կարելցարար նայեցէք անդամ մ'այն անհնիք Սպանիացին որ հարազատութեան նուիրական գատին յարած և հաւատարիմ մնացած ըլլալուն համար նահատակուեցաւ . որ նայն դատը սրաշապանելուն համար իր տրիւը թափեց, հարստութիւնը, վերջապէս ամէն բան զուշեց, և որ այսօր յետին թշուառութեան մէջ կը զտնուի : Ազահով եմ թէ ձեր պատուարժան անձը օգնութիւն մը պիտի շնորհէ ինձ պահպանելուն համար կեանք մը որ վերքով լի կիրթ և պատուակիր զինուուրականի մը կարի անուանելի եղած է . կը վստահիմ ձեր օրտին մարդասիրութեան և այն համակութեան, զոր դուք, տիկին մարքիլուչի, ունիք այսպիսի գժբաղդ ազգի մը վրայ : Մեր աղաչանքը ապարդիւն չպիտի մնայ և մեր երախտագիտութիւնը պիտի պահչէ ձեր սրուն յիշատակը :

«Ընդունեցէք իմ յարդական զգացումներուն հաւաստիքը:

«Մնամ . . . և այլն .

«Օ՛ ԱԼՎԱՐԵԶ, Սպանիացի
դնդապետ հեծելազորաց, և ար-

քայական, որ իր հայրենիքը երա
թալրւ համար ուղեարելով Գրան-
սա հասած և ապաւինած է, և
որ իր Ճամբարդութիւնը չկրնար
շարունակել ստակ չունենալուն
համար » :

Այս ստորադրութեան քով հասցէ մը չկար ամենին : Մա-
րիուս յուսաց թէ հասցէն միւս նամակին մէջ պիտի զտնէ :
որուն վրայ զրուած էր . Առ Տիկին, ուիկին Տը Մամիկոնէ հոմ-
առնի . Գոսենի փողը . նիւ 9.

Մարիուս յետապայ տողերը կարդաց .

«Տիկին կոմուչի,

«Գժրաղդ մացր մ'եմ ես և վեց զաւակ ունիմ, որոնց վեր-
ջինը ութ ամիսուան է : Աերջին ծննդաբերութիւնիւ ՚ի վեր
հիւանդ եմ, հինգ ամիսէ ՚ի վեր էրիկս թօղած է զիս . սոս-
կալի չքաւորութեան մէջ կը ստառապիմ աշխարհին մէջ ա-
մենին ձեռնտու մը չունենալով :

«Տիկին կոմուչի, յոյս ձեր վրայ գնելով,

«Մնամ խորին յարդանօք

«Կի՞ն ՊԱԼԻԶԱՐ :

Մարիուս երբորդ նամակն ալ կարդաց որ նախորդներուն
այլն աղերսադիր մ'էր :

«Պ. Բարդուքծո, ընտրող, մեծ վաճառակնն-խոյր-
արար, Օ-Փէր փողոցին ծայրը, Աէն-Տընի փողոց :

«Կը համարձակիմ այս նամակը ուղղելու ձեղ և աղաչ-
ըլու որ ձեր համակըրութիւններու անդին շնորհը չզւանար ին-
ծի և պաշտպանէք զրագէտ մը որ մօտ օրերս թատրերդու-
թիւն մը զոկած է թէաթրը-Գրանէ թատրոնը : Կիւթը

պատմական է, և զործողութիւնը օվէրնեիի մէջ տեղի կունենայ կայսերական կառավարութեան ժամանակ : Ոճը կարծեմ թէ բնական և լակոնական է, և կրնայ արժեք մունենալ : Չորս տեղ երդի տուներ կան : Այս թատրոնութեան մէջ ծիծաղաշարժ, անկատակ և անակնկալ գէպքերը կը խառնուին բնաւորութիւններու զանազանութեան և վիպականութեան զոյնի մը չետ, որով թեթեակի նկարուածեն գործողութեան ամէն մէջէ խառնուով պատահարները, զործողութիւն մը որ խորհրդաւորապէս կը յառաջանայ, և որ յանկարծական փոփոխութեարէ եաք կը վերջանայ տեսարանի բազմաթիւ և փառաւոր իրողութիւններով :

«Գլխաւոր նպատակս է յագեցնել այն փափաքը որով չետ զշեաէ կը վասի մեր դարուն մարդը, այսինքն մօտան, այն անհերեդ և այլանդակ հողմադրօշ (girouette) որ ամէն նոր հովին փափոխութիւն կատնու :

«Թէեւ թատրերութիւնս այս կատարելութիւնները ունի, բայց և այնպէս կը վախամը որ առանձնաշնորհչեալ չեղինակներուն նախանձուութիւնը, ինքնամուլութիւնը թերես պիտի կրնայ զիս արագսել տալ թատրոնէն, վասն զի զիտեմ այն ամէն դառնութիւնները զոր կը ճաշակեն նորեկները :

«Պ. Բապուրծօ, գուք զրագէտներու լուսաւոր պաշտպանն ըլլալու իրաւացի համբաւը ունիք . ահա այս համբաւէն խրախուսուելով կը դրկեմ ձեզի աղջիկս որ մեր շքաւոր վիճակը պիտի նկարագրէ ձեզ և պիտի ըսէ թէ ինչպէս առանց հացի և կրակի մնացած ենք այս ձմեռնային հղանակին մէջ : Կը փափքիմ ձեր անունին նուիրել թէ այն թատրերզութիւնս և թէ այսուհետեւ զրելիքներս, աղաչելով որ հաճիք ընդունիլ իմ այս ակնածական նուէրս . ասով կուղեմ ապացուցանել ձեղ թէ որքան կուղեմ ձեր վահանին ներքեւ ապաւինելու և հեղինակութիւններս ձեր անունին պաշտպանութեան ներքեւ դնելու պատիւով փառաւորիլ : Նթէ կը հաճիք պղտի նուէրով մը պատուել զիս, անմիջապէս պիտի սկսիմ տաղա-

չափական երգ մը յօրինելու պարապիկը երախտազ իտութեանս հաւասարիքը ձեզ նուիրելու համար : Այս երգը զոր կրցածիս չափ պիտի աշխատիմ անթերի կերպով հեղինակելու, թատրերզութեան սկիզբը տալու և տեսարանին վրայ կարգացուելով առաջ ձեզ պիտի դրկուի :

«Կը համարձակիմ յարկանաց հաւասարիքը նուիրելու

«Առ Պարոն

և Տիկին Բապուրծօ :

«ՃԱՆՔԼՈ» զրագէտ :

«Յ. Գ. Գէթ երկու ֆրանք ըլլայ, շնորհք ըլեք :

«Ներեցէք անձամբ չղալուս և աղջիկս զրկելուս համար, վասն զի, բարեք, չաղուսի տրմալի պատճառներ զիս կարգելուն գուրս ելնելու . . . » :

Մարիուս վերջադէս չորրորդ նամակն ալ բայցաւ : Հասցէն դր. Առ Պարոն բարերար Սէն-Փարտ ոիւ Հօ-Բա եկեղեցոյ :

«Նամակը յետադայ առվերը կը պարունակէր :

«Բարեբար մարդ,

«Եթէ կը զիջանիք աղջիկս հետ զալ, թշուառ աղջտք մը պիտի տեսնեք, և վկայագիներս պիտի ցուցունեմ ձեզին :

«Երբ պիտի տեսնեք այս վկայագիները, ձեր առաստրուղիս սիրաը զզալի բարեսիրութեան զդայումով մը թունապիտի ենի, վասն զի ճշմարիտ փիլիսոփաները միշտ բուռն կերպով կը յուղուին :

«Ճաւանեցէք, կարեկից մարդ, թէ պէտք է անազորոյն հարկ մը զգալ, և թէ միսիթարութիւն մը զտնելու համար շատ ցաւալի բան է ապացոյցով հաստատել այս հարկը, իբր թէ առաս չըլլայինք վկարէկ տառապիկը լու և անսնունդ մնալով մեռնելու՝ սպասելով որ սիփուում մը զտնէ մբ թշուառութիւնը : Ճակատակիները ունանց համար շատ աղէտարեք և ունանց համար կարի առատաձեռն կամ պաշտպան են :

« Զեր ներկայութիւնը կամ նուէրը կսպասեմ», եթէ կը հաճիք նուէր մ'ընելու, և կաղազիմ որ ընդունիք իմ յարշանաց հաւաստիքը որով

« Մնամ, ո՛ստուդիւ մեծանձն մարդ, ամենախոնարհ և ամենահաղաղանդ ժառայ ձեր

« Բ. ԳԱՊԱՆԹՈՒ » դերասանապետ.

Մարիուս այս ըստ նամակները կարդալէն ետք առջի գիտացածէն աւելի բան մը չկմացաւ:

Նախ ստորագրովներուն և ոչ մին իր հասցեն նշանակած էր ստորագրութեանը քով:

Երկրորդ կերեար թէ այս նամակները չորս զանազան անձերու, այսինքն Տօն Ավարեղի, ինը ռալիլար կողջ, քանաֆօր գրադետին և Փաստնթու գերասանապետին կողմէն զրուած էին, բայց զարմանալին սա էր որ այս նամակներուն չորսն ալ մի և նոյն զիրով գրուած էին:

Ասկէ կը կարծուէր թէ: չօրսն ալ մի և նոյն անձին կողմն զրուած էր, ուրիշ բնու հետեւթիւն կարելի էր հանել:

Այս կարծիքը աւելի իրաւանման (vraisemblable) կերեար ուրիշ պատճառով մ'ալ, չըստ նամակին թուղթն ալ մի և նոյնն էր, այսինքն ստորին և դիզին. չորսն ալ մի և նոյն ծխախոտի հոտը ունէր. և թէև յայտնապէս կերեար թէ ոչը փոփոխելու ջանք մ'եղած է, սակայն մի և նոյն ուղղագրան սխալները չըստին մէջն ալ կարի յայժ հանդարառութեամբ մը կարստագրուէին, և ծանֆօր գրադետը սպանիացի գնդապետէն ոչ նուազ ուղղագրական սխալները ըրած էր. (բնադրին մէջ):

Անգուտ աշխատանք էր այս պատի հանելուկը լուծելու սկզբից: Եթէ գետնէն գանուած չըլային նամակները, կը նար կարծուիլ թէ միամիտներու քիթէն բանելու համար գրուած էին անոնք: Մարիուս շատ արտաւմ ըլլալով չէր կը ր

նար աղելի միտքով առնուլ նաև գիտուածին մէկ կատակը եւ ներեւ այն խաղը զոր կերեայ թէ փողոցին քարայատակը կուշէր խաղալ իրեն: Մարիուս կը կարծէր թէ ինք Սչք-կապուկ մ'էր չորս նամակներուն մէջ որբ զինքը կը ծաղրէին:

Մանաւանդ թէ ամենն ին նշան մը չկար հաստատելու համար թէ անոնք կը վերաբերէին այն նորատի աղջիկներուն որոնց հանդիպած էր Մարիուս պուլպարին վրայ: Վերջապէս յայտնապէս կերեար թէ կարեւութիւն մը չունեցաւ թուղթեր էին այն նամակները:

Մարիուս նորէն պահարանին մէջ գրաւ զանոնք, մէկ գինետեց և պառկեցաւ:

Առտու ժամը հօթի ժամանակ ենելէն և նախաձաշեկը ընելէն եաբ երբ աշխատիլ սկսելու կը պատրաստուէր, կամաց մ'իր սենեկին զուու գաբոււեցաւ:

Մարիուս բան մը չունենալուն համար բանալին գուրին վրայէն հանած չէր: երբեմն և խիստ քիչ անդամ կը հանէր: և այն սափաղական զործի մը պարապելու ըլլար: Մանաւանդ թէ գուրս ելած ժամանակները անդամ բանալին կը պակին վրայ: կը լուղուր: ճան պիտի գողցունեմ, կը սէր Մարիուս: — Սակայն ստոյդ է թէ օր մը Մարիուսին զայդ մը հին կօշիկը գողցուած էր ՚ի մծ յաղթանակ զաւկօն խաթունին:

Սենեկին գուրը անդամ մ'ալ զարնուեցաւ առաջնուան պէս խիստ կամաց մը:

— Մարիր, ըստ Մարիուս:

Դուռը բացուեցաւ:

— Ի՞նչ կուզես, զուկօն խաթուն, չարցուց Մարիուս աշքը առանց վերցունելու իր զիբքերուն և ձեռագիրներուն վրայէն:

— Կերեցէք, պարոն . . . , պատասխանեց ձայն մը որ Պուկօն խաթունին ձայնը չէր:

Այս ձայնը սուր, տեսար, քաշուած և թուլքած ձայն մ'էր:

ողի և յքի խմած ծեր մարդի մը կերկերուն ձայնին նման ձայն մ'էր :

Մարիուս իսկոցն եռել դարձաւ և նորատի աղջիկ մը տեսաւ:

ԳԼՈՒԽ Գ.

ԹՅՈՒՅԹՈՒԹԵՍՆ ՄԻԶ ՎԵՐԻ ՄԸ

Կիսսբաջ դուռին սեմին վրայ նորահաս աղջիկ մը կեցած էր : Վերնայարկին երդը ուր լցո կերեար, ճիշդ գուռին դէմն էր և աժգայն լրւառը մը կը լրւառորէր այս կերպարանը : Տժզոյն, վտիս և ոսկորուտ անձ մ'էր այն, և մարմինին վրայ՝ որու մերկութիւնը կը սարսուէր և կը սառէր, շաղիկէ և միջաղեստէ մ'ի զատ բան մը չկար : Գօտիի տեղ չուան մը, դգակի տեղ նոյնաէս չուան մը, սրածայր ուռուր որք շապիկէն դուրս կենէին, խարտեշանման և աւշային տժդնութիւն մը, հողագոյն անրակներ, կարմիր ձեռքեր, կիսաբաց և աւերուն բերան մը, ակուաներու պակասութիւն, աչքը մթին, յանդուզն և սառորդն, ազալուն երքիտաստրդուհին մը ձեռքը և ամպարիշտ պատաւի մը նայուածքը, յիսնամեայ հասակի հետ խառնուած հնկետասանամայ հասակ մը, այն արարածներուն մին որք ակար ու միանդ ամսյն սոտիկալի են և որք սարսուռ կուտան տեսնողին թթէ չկրնան լայնել զան. ահա այս էր Մարիուսի դուռին շեմին վրայ սոցասող աղջիկին նկարագիրը :

Մարիուս ելած էր և տեսակ մը շուարումով այս աղջիկին կը նայէր որ երազներու մ'ջէն անցնող սառեւրին ձեւրուն զրիթէ համատիպն էր :

Տեսնողը կոկիծ մը կղզար մանաւանդ դիտելով թէ այս նորատի աղջիկը տղեղ ըլլալու համար եկած չէր աշխարհ : Եր առաջին մանկութեան մէջ կերեայ թէ աղջորութիւն անդամ ունեցած էր : Նորահասութեան զեղութիւնը տակաւին կը կոռուէր շուայտութեան և աղքատութեան կանխահայս և

սոսկալի ծերութեան գէմ: Այս վեշտասանամայ գէմքին վրայ զեղութեան մնացորդ մը կը մեռնէր այն տժդոյն արեին նման որ ձմեռնային օրուան մ'ալշալոյսին ժամանակ սոսկալ ամպերու ներքե կը մ'արի :

Այս գէմքը բոլորովին անձանոթ չէր Մարիուսի :

Ալ կարծէր Մարիուս թէ աեղ մը աեսած է զայն :

— Ի՞նչ կուզէք, օրիորդ, հարցուց :

Նորատի աղջիկը արբ չիւ թիապարտի մը ձայնով պատասխանեց :

— Ձեզի նամակ մը բերի, պարոն Մարիուս :

Երիտասարդուհին Մարիուսին անունը աալով կը խօսէր: Հետեաբար Մարիուս առանց տարակուսելու համացաւ թէ իրօք զինք տեսնելու եկած էր ան բայց ո՞վ էր այս աղջիկը: Բնչուքիս դիտէր իր անունը :

Ներս մատ աղջիկը առանց սպասելու որ Մարիուսէն հրաւէր ընդունի ներս մանելու: Ներս մատ վսաաչութեամք սենեակին ամէն կողմը և դեռ շտկուած անկողինը նայելով տեսակ մը սրտածմիկ համարձակութեամք: Առները բոպիկ էին: Միջաղկետին լայն ծակերէն անոր երկայն սրունքը և նիշար ծունկերը կը տեսնուէին: Աղջիկը ցրտահար կը սարսէր:

Իրօք ձեռքը նամակ մը կար զոր Մարիուսին տուաւ:

Մարիուս այս նամակը բանալով դիաեց որ լայն և ահազին նշխարը տակաւին թաց էր: Ըսել է թէ նամակը հեռի տեղէ եկած չէր կրնար ըլլալ: Մարիուս յետաղայ տողերը կարդաց:

« Սիրելի դրացիդ իմ, երիտասարդ,

« Դմացայ ձեր ինծի համար ըրած աղէկութիւնները, իմացայ թէ վեց ամիս առաջ սենեկիս վարձքը վճարեր էք: Կօրհնեմ զձեղ, ո՞վ երիտարարդ: Առջնէկ աղջիկէս պիտի իմանաք թէ երկու օրէ՝ ՚ի վեր առանց պատառ մը հայի մնացած ենք, չորս հողի և հիւանդ կինս: Եթէ միտքովս խար-

ուած չեմ, կարծեմ կը պարտաւորիմ յուսաւ թէ ձեր վեհ բիրալ պիտի զթայ մեր այս վիճակին վրայ և ձեղ ինձ նպաստաւոր ըլլալու և թեթև ողօրհութիւն մը տալու փափաքը պիտի ներշնչէ:

«Մնամ այն յարդալի ակնածութեամբ զոր կը պարտաւորինք մարդկութեան բարերարներուն»:

«ԺՕՆՑԻՔ»

«Յ. Գ. Աղջեկս ձեր հրամանին պիտի սպասե՛, սիրելի բարոն Մարիուս»:

Առջի զիշերուանէ՝ ի վեր Մարիուսի ուշը դրաւու մթին դէպին մէջ այս նամակը նմաննեցաւ նկուղի մը մէջ վառուած ջրաղի մը։ Ամէն բան յանկարծ լուսաւորեցաւ։

Նամակը կուգար ուուկէ որ միւս չորս նամակները կուգային Ֆիե և նոյն դիրը, մի և նոյն ունը, մի և նոյն ուղղագրութիւնը, մի և նոյն թուղթը, մի և նոյն ծխախոտի հան եր։

Հինգ նամակ, հինգ պատմութիւն, հինգ անուն, հինգ օտորագրութիւն, և միայն մէկ ստորագրու կար։ Տօն Ալֆարել սպանիացի չնդատեալը, Պալմիար անուն դժբաղդ մոյրը, բանստեղծ ֆանֆը, և ծերունի թատրերու գերասանապետ ֆապաններէ ի կանուանէին, եթէ սակայն նոյն իսկ ֆօնտրէթի անունը իրօր ֆօնտրէթ էր։

Մարիուս երկար ժամանակէ՝ ի վեր թէւ այս խարխուլ տունը կը բնակէր, բայց ինչպէս ըստինք արդէն՝ ի խիստ քիչ անդամ առիթ ունեցած էր առեսնելու, ընդուժմարելու իսկ իր ամենատրու դրացիները։ Միաքը ուրիշ տեղ էր շրջի, նայուածքն ալ հոն կը շրջի։ Ըատ անդամ փողին մէջ և սանդուղին վրայ քանարէթներու հանդիպած էր։ բայց ասոնք իրեն համար ուրիշ բան չէին թէ ոչ շքանկարներ։ այնքան ուշադրութիւն չէր ըստ որ առջի օք երեկոյեան ժամանակ ընդհարում մ'ունեցած էր ֆօնտրէթի աղջիկներուն հետ առանց հանչնալու զարդ ու անիւի մը թառամեն մինչեւ որ անիւի մը ներքեւ ճնշուեին։

նոնք, ըստ որում յայանի է թէ անոնք էին պուլվարին գրայի բեն հանդիպող աղջիկները, և թէ տեսնելով այն աղջիկը որ հիմա իր սենեակը մտած էր, պժկումով և կարեկցութեամբ համակաւած միջոցին մծ գժուարութեամբ և անորոշապէս կրցած էր յիշել թէ տեղ մը հանդիպած էր անոր։

Հիմա Մարիուս ամէն բան յայտնապէս կը տեսնէր։ Կը հասկնար թէ իր ֆօնտրէթ անուն դրացին յետին կարութեանը մէջ քարերար անձերու դթասիրութենէն շահ հանելու արհեստը ունէր, թէ հայտենէր կաւնուր, և թէ կեղծ ստորագրութիւններով նամակներ կը զրէր այնպիսի անձերու զրութանը և դժուտ կը կարծէր նամակներ զոր իր աղջիկները կը տանէին վտանգը և զատասիսանատութիւնը իրենց վրայ ունենալով, վասն զի այս հայրը իր աղջիկները վտանգի գնելու վիճակին հասած էր ալ, Ճակատադրին հետինալ մը կը խաղար և ստոկի տեղ այս աղջիկները կը զիէր խաղաղ մը կը խաղար և ստոկի տեղ այս աղջիկները կը զիէր խաղաղ մէջ։ Մարիուս այս թշուառուհիներուն առջի օրուանի փախաւորը, շնչառապառութիւնը, սարսափը և արկօթեան խօսքերը յիշելով և ըստ այնմ դատելով՝ կը հասկնար թէ անոնք հաւանօրէն զիտեմ ինչ տիսուր արհեստ մ'ալ կը բանէին, և թէ այս ամէն իրեկէ մարդկային ընկերութեան արդի վիճակին մէջ երկու տեսակ թշուառ արարածներ զոյացած էին, որք ոչ մանուկ, ոչ աղջիկ և ոչ ալ կին եին, այլ տեսակ մը պիղծ և անմեղ հրէշներ զոր թշուառութիւնը արտագրած էր։

Թրամալի՛ արտրածներ որք ոչ տնուն, ոչ հասակ և ոչ սեռ ունին։ որոնց համար ոչ բարին և ոչ չարը հնարին է, և որք մանկութեան հասակէն ելնելով այս աշխարհի մէջ արդէն բան մը չունին, ոչ աղասանութիւն, ոչ առաքինութիւն և ոչ պատասխանատուութիւն։ Հոգիներ որք երեկ փթթած և այսօր թօշնած են փողոցը սետուած ոցն ծաղիկներուն պէս զոր ամէն տիպերը կը թառամեն մինչեւ որ անիւի մը ներքեւ ճնշուեին։

Սակայն մինչդեռ Մարիուս անդուռ տղջիկին կը նայէր զարացած կ ցաւօք, նորաստի աղջիկը ճիւաղային յանդգնուաթեամբ մը վերնայտրիին մէջ կերթեեկեր : Հոն հոս ժուռ կուղար առանց հոգ ընկլու իր մերկութիւնը : Իր քակուած և պատառուած շապիկը երբեմն զրեթէ մինչեւ մէջքը կիշնար :

Աթոռները կը շարժէր, գարանին վրայ դրուած պահուածանքի տարկաները կը խաւնէր, Մարիուսի զզ եսաներուն կը դպնար, հոն հոս ինչ որ կար, հետաքրքրութեամբ կը քննէր :

— Աչա հայելի մը, ըսաւ նորաստի աղջիկը :

Եւ սենեկին մէջ առանձին ըլլալու պէս՝ ակրաներով ըսակու երդախտոն զաւեցտի կտորներ, զուարթուն հազներդ ներ երկել որոնք անոր կոկորդային և բիրտ ճայնվը սոս կալի եղանակ մը կը գառնային : Այս յանդգնութեան տակ չդիտեմ ինչպիսի զզ ուշութիւն, խոռվութիւն և խոնարհութիւն մը կը նդնչմարուէր : Լրբութիւնը ամօթ մ'է : Ամնատիուր բան մ'էր տեսնելու թէ այս աղջիկը ինչպէս Մարիուսի սենեկին մէջ կզօնուր և կարծես թէ կը թուշուէր լյասէն իրացող կամ թեաքէկ թուչունի մը շարժումներով : Մարդս կողար թէ այս նորատի աղջիկը եթէ ուրիշ տեսակ կրթութիւն և ճակատագիր ունեցած ըլլար, իր զուարթ և համար ճակ ընթացքը կրնար քաղցը և սիրուն բան մ'ըլլալ : Կենադանիներուն մէջ բնաւ ծովածիւի մը չփոխուիր այն արարածը որ աղաւնի մ'ըլլալու համար ծնած է : Այս փոփոխութիւնը միայն մարդերու մէջ կը տեսնուի :

Մարիուս կը մտախոչէր, և կը թողար որ աղջիկը ուզածը ընէ :

Սեղանին մոտեցաւ նորատի աղջիկը :

— Ա՛չ, աչա զիրքեր, ըսաւ :

«Նշոյլ մ'անցաւ անոր աղօտ աչքին մէջէն :

— Կարդալ զիտեմ ես, կրկնեց, և իր ձայնը բանի մը նկատմամբ պարձելու երանութիւնը կարտացայտէր, երանութիւն զոր չկայ մարդկային արարած մը որ չզգայ :

Սեղանին վրայ բացուած զիրքը տուաւ ուժզնակի, և դիւրութեամբ կարգաց :

«... Պօտիւէն զօրապետը հրաման ընդունեցաւ իր վաշտին հինգ գունդերովը Ակօմանի կղեալին աիրել որ Վաթերլոյի դաշտին միջամայըն է...» :

Ընթերցումը ընդմիջելով, պօռաց :

— Ա՛չ, Վաթերլոյ. զիտեմ ասոր ինչ ըլլալը : Պատերազմ մ'է որ ասկէ առաջ աեղի ունեցաւ : Հայրս ալ այս պատերազմին մէջը կար : Հայրս բանալներուն մէջ զինուորութիւն ըրած է : Մենք ամենքս ալ ընտանիքով հանդերձ հաւատարիմ պօնաբարթեան ենք, զիտէք : Վաթերլոյն Ինկիլիզներուն դէմ պատերազմ մ'էր :

Վար դրաւ զիրքը, զրիչ մ'առաւ, և պօռաց :

— Գրել ալ զիտեմ :

Գրիչը մելանին թաթղեց, և դէպ 'ի Մարիուս դառնալով,

— Կուղէք տեսնել : Աչա խօռք մը զրեմ աեսնելու համար և սու առանց ճամանակ աալու Մարիուսին որ պատասխանէ, սեղանին վրայ դրուած թերթ մը ճերմակ թուղթին վրայ զրեց : Փայտաբները էկան :

Ապա զրիչը նետելով,

— Աւզպակ բական սխալ չկայ, ըսաւ : Կրնաք նայիլ : Քոյրս և ես կրթութիւն առած ենք : Ինչ որ ենք հիմա, նոյնը եղած չենք միշտ : Մեր առջի վեճակին նայելով պէտք չէր որ հիմա մենք...» :

Հոս ընդմիջեց իր խօռքը, մթին բիրքը Մարիուսին վրայ յաւեց, և քահ քահ ինդալով, վաշ, ըսաւ այնպիսի հընչ չումով մ'որ ամեն անսամբլութիւններէ զսպուած ամեն վիշտ աերք կը պարունակէր :

Եւ ապա սկսաւ ակրաներովը յետաղայ խօռքերը երգել զուարթ եղանակաւ մը.

Նօմի եմ, հայր իմ, Տիկուն ահանգու
Սակայն հաց չունի՞ քարոզ անոնի ոս
Կց միմ, մայր իմ, Բայց զգեստ չունիմ:
Ցուրտէն դրույց
Թռող Երանիկ, Ես եւծլուայ
Աշվերջանիկ:

Հաղին թէ լնցուցած էր այս երգը, և աչա պօռաց.
— Երբեմն թատրոն կերթաք, պարոն Մարիուս ։ Ես կերա
թամ: Պղտի եղայր մ'ունիմ որ գերասաններուն հետ բա-
րեկամ է և որ երբեմն տոմսակ կուտայ ինձի: Օրինակի ա-
կաղաւ վերնատուներու բազմուները չեմ սիրեր, վասն զի
այս բազմուներուն վրայ նատողը նեղութիւն կը կրէ, հան-
դիստ չունենար: Թատրոններու վերնատունները երբեմն բիրա
մարդեր կը լուսն, նաև այնպիսի մարդեր որոնցմէ սրիկայու-
թիւն կը բռւրի:

Եետոյ Մարիուսի նայեցաւ, տարօրինակ կերպարան մ'ա-
հաւ, և ըսաւ անոր.

— Պարոն Մարիուս, զիտէք որ գուք խիստ ազւոր տղայ
մ'էք:

Եւ աչա նոյն միջոցին երկուրին միտքէն մի և նորի բանը
անցնելով, աղջիկը ժպտեցաւ, Մարիուսն ալ կարմրեցաւ:

Աղջիկը Մարիուսին մօտեցաւ և ձեռքը անոր տւոին վրայ
դնելով, ըսաւ. — Ինձի ուշաղըսթիւն չէք ըներ, բայց ես
կը ճանչնամ ձեզի, պարսն Մարիուս: Ճու երբեմն սանդու-
ղին վրայ կը տեսնեմ ձեզի; երբեմն ալ երբ Աւատերլիցի
կողմերը կը պատրիմ, կը տեսնեմ որ այն կոլը բնակու Մա-
սկօֆ ախտար անուն մէկու մը տունը կերթաք: Այդ զիստ
խորի մազերը շատ աղեղի կը վայելին ձեղի:

Աղջիկը թէկ կը ջանար խիստ մեղմիկ հանել ձայնը, բայց
չէք կրնար. փոխանակ մեղմովին ելնելու մի միայն յածէն

կը լնէր ձայնը: Բառերուն մէկ մասը կոկորդէն մինչեւ շուրջե-
րը դալը անչետ կը լլար այն պակաս խաղերու նման որոնց
ձայնը չլսուիր դաշնակի մը ստեղնաշարին (clavier) վրայ:

Մարիուս ետ քաշուած էր կամաց մը:

— Օրիորդ, ըսաւ անարքեր ծանրութեամբ մը, ծրաբ
մը կայ հոս որ կարծեմ ձերն է: Ներեցէք որ ձեզի յանձ-
նեմ զայն:

Եւ երկիցուց պահարանը որու մէջն էին չըսու նամակները:
Աղջիկը ձեռները մէկ մէկու զարնելով, պօռաց.

— Ո՛բան փնասեցինք ասի:

Ապա ծրաբը առաւ ուժգնակի և պահարանը բացաւ՝ ըսելով:

— Փառք քեզ Աստուած, ո՛քքան վնասեցինք ես և քյորու-
Ռսել է թէ զուք զտաք ասի, պուլարին վրայ զտաք, այն-
պէս չէ: անշուշն զուլվարին վրայ զտած ըլլալու էք: Զոն
ինկած պիտի ըլլայ երբ վազելով կերթայինք: ձգողը քյո-
րիկս է, խեւը: Երբ տունը եկանք, չղտանք ծրաբը, և շու-
զելով պարապ տեղը, բոլորովին պարապ տեղը, բացարձա-
կապէս պարապ տեղը ծեծ ուտել, ըսինք թէ նամակները
տարինք որոնց որ սւլլաւած էին, և թէ « Աստուած ասոյ »
ըսին մեզ: Աչա ուրեմն այն խեղջ նամակները: Բայց ուսէ՛
համակաք թէ իմս էին անոնք: Ճամ, աղէկ միտքս եկաւ, զի-
բւեն համակած էք: Ըսել է թէ զուք էիք այն անձը որու
զտրինք երեկ զիշեր երբ կանցնէինք: Յանցանքը մերը չէր:
մութին չլրցանք տեսնել: Միթէ կրթեալ մ'էր ան, հար-
ցացի քյորիս: Կարծեմ թէ կրթեալ մ'էր, ըսաւ ինձ քյորու-

Սակայն այսպէս խօսելով բացած էր այն աղերսադիրը ո-
րու հասցէն էք. « Առ պարոն բարերար Սէն-Ժակ-ամիւ-
չո-Բա եկեղեցւոյ »:

— Աչա ասի այն ծերինն է որ ժամ կերթայ, ըսաւ:
Ճիշտ ժամանակն է տանելու: Երթամ տանիմ: Գուցէ բան
մը ասյ, որով կարենանք նախաճաշել:

Եետոյ սկսաւ խնդալ, և շարայարեց.

— Եթէ այսօր նախաճաշելու ըլլանք, ինչ ըրած պիտի ըլլանք, դիմէք: Մեր առջի օրուան նախաճաշելը, առջի ջրուան ընթրիքը, երեկուան նախաճաշելը, երեկուան ընթրիքը ամէնը մէկ անդամով ըրած պիտի ըլլանք եթէ այսօր առուաօտ նախաճաշելու ըլլանք: Հա, հա, մեղի ինկեր է ատար հողը, դացէք անօթի սատիեցէք, շրւնեք:

Մարիկոս այս խօսքին վրայ յիշեց թէ Ծշուառուհին իր սեւ նեակը ողօրմութիւն ուղելու համար եկած էր:

Ժիլէն խառնեց, բայց բան մը չկար դրպանը:

Երիտասարդուհին կը շարունակէր, և կարծես Մարիկուսին ներկայութիւնը մոռնարզ, կը խօսէր.

— Երբեմն զիշերները կը ձգեմ կերթամ: Երբեմն աշտունար: Երբ տակաւին այս տունը եկած չէինք, անցած տարի ձմեռը կամուրջներուն կամարներուն տակ կը բնակէինք: Հոն քով քովի կը կենայինք չոտելու համար: Պլտիկ քոյրս կուլար: Արքան տրամալի բան է ջուրը: Երբ կը մտածէի զետք նետուիլ և խղդուիլ, չէ, ջուրը շատ պաղէ, կը սէի: Երբ որ սիրտս ուղէ, մինակս կերթամ ուր որ երթամ, Երբեմն ալ իրամներու մէջ կը քնանամ: Դիմէք որ զիշերը երբ պուլմարին վրայ կը քայլէմ, կը կարծեմ թէ ծառերը երեքտանիներ են, կը կարծեմ թէ սեաթոյը և մծ տուները Խօֆերը-Տամի աշտորակներն են, կերմակայեմ թէ Ճերմակ պատերը զետ են, և կըսեմ իւրովի. Ահ, ահա ջուր կայ հոն: Ասողերը Ճրագալաւութեան կանթեզներու պէս կերեան. կարծես թէ կը ծիսեն և հովէն հանցնին, ան ատեն կը շուարիմ կը մնամ, կը կարծեմ թէ ինչ մը ձիեր ականջիս մէջ կը հեան: Զայներ կը լսեմ որք երդէհոննիրու և մահարտնի մեքենաներու ձայներ են, ինչ են, ևս ալ չուտեմ: Կը կարծեմ թէ ետեէս քարեր կը նետուին, ուստի կը փախիմ առանց զիտուալու: ամէն բան կը դառնայ, ամէն բան կը դառնայ: Մարդս երբ բան մը չուտեր, ինչ ըլլալը ինքն այսէ:

Յետոյ մոլորագին կերպարանով մը Մարիկուսին նայեցաւ: Մարիկուս իր գրպանները փորելով, խառնելով վերջապէս կրցած էր հինգ Փրանք և տասնուվեց սու զումարել: Կոյն միջացին աշխարհիս մէջ իր բոլոր ունեցածը այս զումարն էր պամայն: — Ահա այսօրուան ընթրիքիս համար, ըստ մտամիայն: — Ահա այսօրուան ընթրիքիս համար, ըստ մտամիայն: — Սամնուվեց սուն իրեն պահէց և հինգ Փրանքը աղջիկին տուաւ:

Աղջիկը տուաւ գրամը:

— Լաւ, ըստ արեւ կայ վրան:

Եւ իրը թէ արեւ անոր ուղեղին մէջ արկօթեան բառերու ձիւնակոյտեր հալցնելու յատկութիւնը ունենար, սկսած ուուաւ.

— Հինգ Փրանք. իրաւ որ արեւ պէս փարիլուն է. վրան թագաւոր մը կայ. Ինչ աղլոր ստակ, բարեսիրու մարդ մ'էք դուք. շնորհակալութիւն մեծապէս: Ասկըն աղքատասէրները: Երկու օր հաց պիտի ուտենք. միտ ալ պիտի ուտենք. պանիր ալ, պատուական պիտի գլուխնանք:

Շապիկը ուսերուն վրայ վերցուց, յարգանօք բարեւ տուաւ Մարիկուսին, յետոյ ձեռքով ընաներար նշան մ'ըրաւ, և պէս ի՛ գուռը ուղղացաւ, ըսելով.

— Մնաք բարեւ, պարոն: Հոգ չէ: Երթամ ծերս զտնեմ:

Անցած միջացին դարսնին վրայ չոքարէկ հացի կեզե մը նշմարեց որ կը բորբոսէր փոշին մէջ. յարձակեցաւ այն հացի կեզեին վրայ և խածաւ մրժուալով. — Գէշ չէ ասի, կարծը է, ակուներս կը խորտակէ:

Յետոյ գուրս ելաւ:

ԳԼՈՒԽ Ե.

ԽԵԽԵԽՆԵՐՈՒԹԵԱՆ ՅՈՒԴԵՆ

ՄԱՐԻԱՆ հինգ տարիէ ՚ի վեր աղքատութեամբ, զարս կումով, չքաւորութեամբ իսկ աղբած էր, բայց հիմա նըշա

մարեց որ իրական թշուառութիւնը տակաւին ճանչցած չէր ։ Դեռ հիմա կը տեսնէր բուն թշուառութիւնը ։ Պահ մ' տուած իր առջևեն անցնող այն Ճիւազն էր բուն թշուառութիւնը ։ Եւ իրօք ո՛վ որ միայն մարդուս թշուառութիւնը տեսած է, բան մը չե տեսած ։ պէտք է աեւնել կնոջ թշուառութիւնը ։ ո՞վ որ միայն կնոջ թշուառութիւնը տեսած է, բան մը չե տեսած ։ ովէտք է տեսնել մանկան թշուառութիւնը ։

Եղբ մարդու յետին ծայր վիճակի կը հասնի, կատարուի նաև յետին ապաւէնսերու գիմել ։ Վայ այն անպաշտան անձերուն որ այսպիսի մարդու մը բոլորակը կը գտնուին ։ Աշխատութիւն, վարձք, հաց, կրակ, խրախոյս, տրամադրութիւն, վերջապէս ամէն բան կը պակիսի իրեն համար ։ Արևին ճառագայթը կարծես կը խաւարի գուրսը ։ բարոյական ըրյոն ալ ներսը կը մարդի ։ այս կրկին մըութեան մէջ մարդու կնոջ և մանկան տկարութեան կը հանդիպի, և զանոնք խայտառակութիւններու կը սովորէ բռնապէս ։

Անատեն հնարին կըլլան ամէն պդգալի իրերը ։ Չուսահատութիւնը կը շրջապատուի դիւրաքէի միջնորմներէ որոնց ամէնն ալ մոլութեան կամ ոճիրի վրայ կը նային ։

Առողջութիւնը, երիասարդութիւնը, պատիւը, անարատ մարմինին սրբաւէտ և անընդել փափկութիւնները, սիրաը, կուսութիւնը և ամօթխածութիւնը որ հողին կեղեն է, աղջտապէս կը շշափութին այն խարիսափումն որ ապրելու միջներ կը փնտուէ, որ խայտառակութեան կը հանդիպի և որ կընդունի այն խայտառակութիւնը ։ Հայր, մայր, մանուկ, եղբայր, քոյր, մարդ, կին, աղջել, ամէնքն ալ կը հաւանին, և զրեթէ հանքային կազմութեան մը պէս՝ իրարու հետ կը շաղուին սեռերու, աղդականութիւններու, հասակներու, նշաւակութիւններու և անմեղութիւններու այս միգալատ խառնութիւն մէջ ։ Մէկ մէկու հետ կանակի տալով տեսակ մը ողորմլի ճակատադրի մէջ կը կծկուին ։ թշուառներ, քանիօն տժդոյն, որքան ցրտահար կը տա-

ոտպին ։ Կարծես թէ այնպիսի մոլորակի մը մէջ են, որ մեզ մէ շատ աւելի հեռի է արգեն ։

Այս երիասարդութին Մարիուսի համար խաւարին կողմէն նկած տեսակ մ'առաքելուհի (ընոցը) եղաւ ։

Այս առաքելուհին խաւարին մէկ կողմը ամբողջապէս յայտնեց անոր ։

Մարիուս դրեթէ զղաց իր խելքը միտքը մաախոհութեան և սիրոյ տուած ըլլալուն համար, վասն զի այն պաածառաւ մինչեւ հիմա ժամանակ ունեցած չէր անդամ մ'իր գրացիները նկատելու ։ Անոնց բնակլարանի վարձքը վճաբած ըլլալը մեքենական յօժարութիւն մ'էր ։ ամէն մարդ կրնար այս յօժարութիւնը ունենալ ։ բայց Մարիուս կը պարտաւորէր աւելի մեծ բան մ'ըսած ըլլալ ։ Ի՞նչ պատով մը միայն բաժանած մալ այն լքեալ անձերէ որք կենդանի մարդերէ հետո և ի խաւարի առ խարիսափս կապրին, անոնց դպնակ, մարդկային սեռի շղթային կերպիւ իւթք յետին օղակն ըլլալ անոնց մօտ, իր գով անոնց ապրիլը կամ լաւ ևս է ըսիլ հոնչելը լսել և ամենեին ուշադրութիւն ընել ։ ամէն օր, ամէն վայրկան պատին ետեւէն անոնց քայլելը, երթալը, գալը, խօսիլը լսել և՛ ականջ չտալ, անոնց խօսքերը հեծումները պատուին և այս հեծումները լսելով միտքը ուրիշ տեղ տալ, երազներու, անհնարին ճառագայթումներու, երեակյայական սիրոյ առարկաներու, յիմարութիւններու պարագիլ, այլ սակայն իր գրիսասնեայ եղբայրները, ժողովարդային եղբայրները իր քով կը հոգեվաբէին, 'ի նանիր կը հողեվաբէին, և ինքն ալ անոնց գժբաղդութեան մէկ մասը կը կաղմէր, և այն գժբաղդութիւնը կը ծանրէր ։ Ասան զի եթէ անոնք ուրիշ գրացի մը, նուազ ցնորամիտ և աւելի ուշադիր գրացի մը, հասարակ և դթու գրացի մ'ունենային, անշուշտ իրենց չքաւորութիւնը գիտուած պիտի ըլլար, իրենց կարօտութեան նշանները նշմարուած, և շատ ժամանակէ ՚ի վեր թերեւս պաշտպանուած և աղատուած պիտի ըլլային ։ Էսա-

տոյդ է թէ անոնք կարի ապահանուած , կարի խայտառակառած , կարի նուաստացած , կարի պժդալի իսկ կերեային , բայց հաղուագիւտ են որոնք որ կիյնան առանց խայտառակառածը լու . մանաւանդ թէ կէտ մը կայ ուր զժբաղդները և անուանարիները կը խառնուին և կը շփոթին բառով մը , աղէտալի բառով մը որ է թշուառներ . որու է յանցանքը : և միթէ մարդու ալ աւելի չպարտաւորիր զթալ երբ մլ աւելի խորունկ է այն անդռւնդը ուր կիյնայ թշուառը :

Մարիսուս ինքն իրեն այս յանդիմանութիւնները ընելու միջոցին , ըստ որում կային պարագաներ ուր Մարիում ամէն ստուզալէս բարեսէր սիրտերու պէս՝ նայն իսկ իր դաստիարակը կը լլար և պէտք եղածէն աւելի կը յանդիմանէր ինք զէնքը , Մարիուս , կըսնք , զինքը ժօնուրէթի ընտանիքէն բաժնուլ պատը կը դիտէր՝ իբր թէ կարող ըլլար իր դթալի նայուածքը այս միջնորմին մշջէն անդիի կովմը անցունել և միթիթարել այն թշուառները : Պատը մարդակներով և նարը տախատիներով հիւսուած բաձեկի նուրբ թիթնդ մ'էր , որու եաւէն՝ ինչպէտ ըսինք՝ միւս սենեկի խօսքերուն և ձոյներուն շշուքը կատարել լավկէս կը լսուէր : Մարիուսին պէս մոտախոչ մը միայն կրնար տակաւին նշմարած ըլլալ այս իրազւութիւնը : Այս պատին վրոյ որ և է թուղթ մը փակած չէր ոչ ժօնուրէթի կողմէն , ոչ ալ Մարիուսի կողմէն . Հետեւարար պատին անշնորհ շինուաթիւնը յայտնապէս կը տեսնուէր : Մարիում զրեթէ առանց դիտակցութեան այս միջնորմը կը քննէր . մտախոչութիւնը երբեմն մոքին պէս կը քննէ , կը դիտէ և կորոնէ : Յանկարծ ոտքի վրայ ելաւ Մարիուս , վասն զի պատին վերի կովմը , ձեղունին քով եռանկիւնածե ծակ մը մը նշմարած էր , որ իրենց մէջ անջրակետ մը ձուղ երեք տախատիներէ կը դոյանը : Զկար այն բռածը որ հարկաւ այս անջրակետը զոյած էր , և դարանին վրայ ենելով այն ձակէն կարելի էր տեսնել ժօնուրէթի հզիկին ներսը : Կարմիկցութիւնն ալ իր հետաքրքրութիւնը ունի և պէտք է որ

ունենայ : Այն ֆակը տեսակ մը յուղայի կը նմանէր : Օզէն նելու դիտաւորութեամբ զժբաղդութեան յուղայաբար նայիւ լը ներելի է : — Տեսնեմ փոքր ինչ թէ ինչ անսակ մարդեր են և ինչ է անանց արդի վիճակը , ըստ մտապէս Վարդիուս :

Գարանին վրայ ելաւ , բիբը չեղքին մօնեցոյց և նայեցաւ

ԱԼ ՈՒԽ Զ.

ԱՐՑԻՆ ՄԻԶ ԳԱՎԱՆԱԲԱՐՈՅ ՄԵՐԻ ԱՅ

ԱՆՏԱՌՆԵՐՈՒՆ պէս քաղաքներն ալ անձաւներ ունին ուր կը պահուի ինչ որ ամենաշար և ամենասոսկալի է : Մի այն թէ քաղաքներուն մէջ՝ ինչ որ այսպէս կը պահուի , անգութ , աղտեղի և պատիկ , այսինքն տղեղ է , մինչդեռ անտառներուն մէջ այսպէս պահուղը անկութ , զայրենի և մէջ այսինքն գեղեցիկ է : Աըներու զէմ որչեր : բայց դազաններու որջերը մարդերու որջերէն նախամնար են : Խոռոչները խցիկներէն աելի աղեկ են :

Մարիուսի տեսածն էր իցիկ մը :

Մարիուս ազքատ էր , և իր սենեակն ալ չքաւոր , բայց ինչպէս աղնիւ էր իր ազքատութիւնը , նայնպէս մաքուր էր իր զերնայտրկը : Իսկ այն խոռոշը որու մէջ կը առողջը հիմա իր նայուածքը՝ զձուծ , աղտոտ , նիխոտ , ժանահոտ , խաւարին և ստորին խուց մ'էր , ուր կարասիի տեղ ոչ այլ ինչ կար բայց եթէ խսիրէ ամոռ մը , կաղ սեղան մը , քանի մը հին խեցիներ , և երկու տեղ երկու աննկարնին խշանակի . իսկ իրը պատուհան քառապակեայ երդ մ'ունէր զօր սարդիուս տայններ կը վարագուրէին : Այս երդին չիշգ այնքան լոյտ կուղար որքան պէտք է մարդու զէմք մը ուրուականի զէմք մ'երեւալու համար : Պատերը բորստ տեսք մ'ունէին , և ծածկուած էին կարերով և սպիներով սոսկալի հիւանդաւոյնն մը քաշելով տպեղած զէմքի մը պէս , այս պատերուն

վրայ՝ որոնցմէ բժային (chassieus) խոնաւութիւն մը կը հո՞ւ սէր, տճեօրէն մրոտուած լրբենի ծրագիրներ կը նշանարուէին:

Մարիուսին բնակած սենեակը աղիւուշէն յատակ մ'ունէր տւրուած. բայց ժամարէթի սենեակը ոչ աղիւուէ և ոչ ալ տախտակէ յատակ ունէր. քայլողը դեախնը տունին հին բռուին վրայ կը քայլէր, որ ոտներու տակ կախուելով սկզած էր: Այս անհաւասար դետնին վրայ որ փոշին կարծես թէ ծեփուած էր և որ միայն մէկ կուսութիւն ունէր, այսինքն աւելի երս տեսած չէր, հռն հսո հին շղուականներու, հինուփուտ մուճակներու և պժգալի քաւրջերու գեղեր կային. սակայն շինէս մը կար այս սենեկին մէջ, և ասոր համար տարին քուսուն ֆրանքի կը վարձուէր: Այս շինէային մէջ ամէն բան կար, այսինքն կրակարան մը, սան մը, կարուած տախտիներ, բեկուներէ կախուած ծուէներ, թուզունի վանդակ մը, մոխիր և նաև քիչ մը կրակ: Երկու կիսախանձ փայտ տրտրապէս կը ծիեկին այս չփնէային մէջ:

Բան մ'եռ կար, որով այս գծուձ սենեկին սարսափը կաւելնար, և որ էր սենեկին մծութիւնը: Այս սենեակը ցըցուած մասեր, անկիւներ, մուլթ ծակեր, յարկերու տակեր, ծոցեր և հրուանդաններ ունէր: Այս պատճառաւ ոսկալի և խորոնկ խորշեր կը կազմուէին սրոնց մէջ ներելի էր կարծել թէ ձեռքի չափ մեծ սարգեր, սուքի չափ լայն ներպուկներ և թերես չղիտեմ բնչ անսակ մարդկային հրէշներ կծկուելով կը ուահուէին:

Խշիներուն մին գուռին քովլ, միւսն ալ պատճանին մօտ դրուած էր: Երկուքն ալ ծայրօվ մը չփնէախն կը հպէին և Մարիուսին դիմացի կողմը կիյնային: Սենեկին մէկ անկիւնը որ Մարիուսին նայած ծակին մօտ էր պատին վրայ սև փայտէ շրջանակի մը մէջ զունաւոր պատկեր մը կախուած էր, և տակը խոշոր տառերով դրուած էր. ԵՐԱԶ: Այս պատկերին նկարներն էին մը և քնացած մանուկ մը որ կնոջ ծունկերուն վրան նստած է. ամպի մը մէջ արծիւ մը որ

կառուցովը պսակ մը բռնած է, և կինը՝ առանց արթնցնելու մանուկը անը դլուխէն կը հեռացնէ պսակը. ներսը բաց երա կինքի մէջ նաբոլէոն կերեայ՝ մութ-կասոյս (gros-bleu) սիւնի մը կոթնած որու խոյակը գեղին է և որ յետաղայ փոքա դիրը ունի:

ՄԱՐԻՆԿՈ

ԱՎՍՏԵՐԱԿ

ԻԷՆԱ

ՎԱԿՐԱՄ

ԿԼ.ՕԹ

Այս շրջանակին տակը և դետինը աւելի երկայն քանթէ լայն և փայտէ նկարատախտակի (panneau) նման բան մը գրուած և պատեն կոթնած էր շեղակի. ասի դարձած պատակերի մը, հաւանորէն միւս կողմը մրտաւած շրջանակի մը, պատէ մը վար առնուած կամ տեղը կախուելու տեղ հռն մոռցուած հայերի պէս բան մ'էր:

Սեղանին քովլ՝ որու վրայ Մարիուս դրիչ մը, մլան և թուղթ կը նշմարէր՝ դրեթէ վաթսուն տարեկան, պղպի, նիշար, զունաս, վայրենագեմ, վարպետորդի, անզութ և անհանդարու մարդ մը, սոսկալի անզգամ մը նստած էր:

Լավաթէր եթէ դիտած ըլլար այս գեղքը, պիտի տեսնէր անզ մը որ նենց ամիս գտատաէրի մը հետ խառնուած է. պիտի տեսնէր զիշակեր թուզունը և խաբերոյ մարդը որք զիշար կը տղեղն (enlaidir) և կամըողջն, խաբերայ մարդը՝ զիշակեր թուզունին անարդութիւն տալով, և զիշակեր թուզունն ալ խաբերայ մարդը սոսկալի ընելով:

Այս մարդը ալեխասն երկայն մօրուս մ'ունէր: Կնիկի շապիկ մը հաղած էր որով իր թաւ կուրծքը կերեար, նաև մերկ թերերը որոնց վրայ ալեխասն մաղեր անկուած էին: Այս շապիկէն ՚ի զատ մարդը տղմուտ բանթալօն մը և կօշկիներ հաղած էր որոնցմէ դուրս կենելին ոտներուն մատերը:

Քերանը ծխափայտ մ'ունէր և կը ծխէր : Խուցին մէջ ալ չաց չկար , բայց տակաւին ծխախոս կար :

Հաւանօրէն նամակ մը կը զբէր նման այն նամակներուն զոր Մարիուս կարդացած էր :

Սեղանին մէկ կաղմը կարմիր և անզգյ հատար մը կար չինցած . այս գրքին ձևէն որ ընթերցաբաններու հին 12նոց ձևն էր , կը հասկցուեր թէ վէտ մ'էր այն . նախաղուռին վրայ խոշոր գլխաղիբերով այս վերնաղիբը տպաւած էր .

ԱՍՏՈՒՅԹ , ԱՐՔԱՅԻ , ՊԱՏԵՒԿ ԵՒ ՏԻԿԱՍԹՔ .

Ի ՏԻԿԻՑՑ - ՏԻԿՄԻՆԴԼԻ :

1844

Մարդը զբէլու ժամանակ միանդամայն կը խօսէր բարձր ձայնով , և Մարիուս սա խօսքի ըլ կը ըսէր .

— Ա՛յ , հաւասարութիւն չկայ , նաեւ մեւնելէ ետք : Տե՛ս փոքր ինչ Բէր - Լաշզգի զերեցմանասունը : Մեծերը , որոնք որ հարուստ են , վերերը , աղասիաններու ծառուղին մէջն են որ քարայատակ ունի : Անոնք կրնան կառքով զալ հօն : Բայց պատիկները , աղքատ մարդիկը , թշուառ մարդիկը , Է՛չ , ասոնք վարի կողմը կը դրուին , կը թազուին ուր որ տիզմը մարդուս մինչեւ ծունկը կը համնի , կը նետուին ծակերուն մէջ , խօնաւութեան մէջ : Հան կը թազուին սրակէս զի աեկէ շուտ փախն : Անկարելին է զանոնք տեսնելու երթաւ առանց ընկըմլու տղմին մէջ :

Հոս կանգ առաւ մարդը , ձեռքը սեղանին դարձաւ և անունը կրծելով շարայարեց .

— Ա՛յ , կոչզէի աշխարհու ուտել :

Զմինէային քով իր մերի ներբաններուն վրայ կծկուած մը սեղ կին մը կար որ քառուն կամ յիսուն տարեկան կրնաբ կարծուիլ : Այս կինը ևս շապիկ մը հագած էր և կոտու միշ շաղկես մը որ հին չուխայի կոտոններով կարկառած էր : Հաստ կտաւէ վենակ մը միջազգեստին կէսը կը ծածկէր :

Թէ կծկուած և սմբուած , կերեւար սակայն թէ խիստ բարձրահասակ էր ան : Կրիկին քով տեսակ մը հսկայուէի մ'էր : Կարմիր կապցափի զարնով ալեխառն և սոսկալի մակեր ունէր զոր ժամանակ առ ժամանակ կը խառնէր տափարակ ըղունգներով փալվօղ ահադին ճեռները :

Այս կնիկին քով զետինը բոլորակին բաց գիրք մը կար որ միւսին գիրքը ունէր և հաւանօրէն նոյն վէտին մէկ հատուրն էր :

Խշտիներուն մէկին վրայ Մարիուս աեսակ մը երկայնահասակ , գունատ և զրեթէ մերկանդամ պղղափ աղջիկ մը կընդունշմարէր որ սուները երկնցունելով նստած էր և որ կերեար թէ ոչ մտիկ կընէր , ոչ կը տեսնէր և ոչ ալ կապրէր :

Ասի անշուշն Մարիուսին սենեակը եկող աղջիկին կըտսեր քայրն էր :

Տամնումէկ կամ տասներկու տարեկան կերեւար ան : Աւշադիքնող մը կընար սակայն դիտել թէ Ճեշդ տամնուչորս տարեկան կար : Ասի այն պատահուհին էր որ առջի օր երեկոյ եան դէմ պուլվարին վրայ ըստած էր . Փախայ , անմիջապէս փախայ :

Այս աղջիկը սցն տկար տունկերուն կը նմանէր որք երկար ատեն կը յապաղին , յետոյ շուտ մը և յանկարծ կամ Ճին : Զքաւորութիւնն է այս մարդկային տկար տունկերը կազմողը : Այս արարածները ոչ մանկութիւն և ոչ չափահասութիւն ունին : Հնդետասանամեայ հասակի մէջ տասներկու տարեկան կերեան , իսկ երբ տամնուվեց տարեկան կըլլան , քսանամեայ կերեան : Այսօր պղտիկ աղջիկ են , վազը կին : Արնայ ըստիլ թէ փոխանակ քայլ առ քայլ ապրելու ստումով կապրին շուտ մը ծերանալու և վերջանալու համար :

Կոյն պահուն այս անձը մանկութիւն մը կը նմանէր :

Սակայն այս բնակարանին մէջ աշխատութեան մը հետքը չէր աեսնուեր բնաւ . ամենին ոչ արուեստ մը , ոչ Ճախարկ մը , ոչ զործի մը կար : Տե՛կ մը քանի մը հինուփուտ բակ , ոչ զործի մը , ոչ զործի մը կար :

երկաթներ կային որոնց տեսքը կասկածելի էր : Անեկին մէջ կը տիրէր այն տիսուր ծուլութիւնը որ յաւսաշատութենէ ետք և հողեվարութենէ առաջ կուզայ :

Մարիուս ժամանակ մը գիտեց այս տիրալի սենեկին ներս որ որ դերեղմանի մը ներսէն աւելի աշարկու էր, վասն զի իզդար թէ հոն մարդկային հողին կը շարժի և կենդանութիւնը կը յուզի :

Գձուած բնակարանը, նկուղը, ցած փոսը ուր չքաւորներէ ումանիք ընկերային շնկին ամենէն վարի կողմնը կը սովան, այսին խիլ գերեզմանը չէ, այլ անոր նախասենեակին է . բայց Ճիշդ այն հարուստներուն պէս որ իրենց ամենէն մնձ ճունութիւնները իրենց պալատին դուին քով կը ասարածեն, մահն ալ որ բոլըրովին մօտ է, կարծես թէ իր ամենէն մնձ թշուասութիւնները այն նախասենեկին մէջ կը դնէ :

Մարդը լուած էր, կինը չէր խօսեր, նորատի աղջկը կարծես թէ շունչ չէր առնուր : Թուղթին վրայ զրչն հանած ձայնը կը լսուէր :

Մարդը առանց զրելէ գագրելու՝ մրմնաց :

— Սրիմայ են, սրիմայ, ամենքն ալ սրիկայ :

Կնիկը անդամ մը հառաջեց երը Սոլոմոն իմաստունին այս վճռական վերջաբանութիւնը լսեց :

— Սիրուն բարեկամ, հանգարաէ, ըսաւ : Մի այդքան նեղանար, սրիբելիս : Ըատ բարի ես որ այդ ամէն մարդերուն նամակներ կը զրես, հոգիս :

Մարմինները ինչպէս ցաւրտին նոյնպէս և թշուասութեան մէջ իրարու կը մօտին, բայց սիրակը կը հեռանան : Ըստ երեսոյթի կերպար թէ այս կինը ժամանակաւ սիրած էր այս մարդը որքան որ կրնար սիրել, բայց այս սէրը հաւանական է թէ մարած էր սոսկալի չքաւորութեան մը փոխադաձ և հանապազօրեայ յանդիմանութիւններով : Այս կնիկին սրտին մէջ իր էրիկին նկամամբ ալ սիրոյ մօսիրը կար միայն : Կակայն դուռելի ածականները մնայած էին, ինչպէս շատ

անդամ կը պատահէի այս : Բերնով Սէրեւէ, ավուն, բարեկամ, հոգիս, կը սէր էրիկին, բայց սիրալ կը լուէր :

Մարդը նորէն սկսած էր զրիլ :

ԳԼՈՒԽ Է.

ԶՈՐԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵԻ ՄԱՐՑԱԴԻՑԱՐԻԹԻՒՆ

ՄԱՐԻԱԽՄ սիրու Ճնշուած՝ կը պատրաստուէր վար իջնել այս տեսակ մը գիտարանէն զոր անախիկալ կերպով գըտած էր . բայց ձայն մառն լով ուզկեց հասկնալ ինչ ըլլալը, և աեղին չշարժեցաւ :

Հիւղին գուռը յանկարծ բացուեցաւ, և առջիննեկ աղջիկը սեմին վրայ երեցաւ : Մարդու հաստ մնւճակներ հաղած էր, զոր տիզմը ոչ միայն ցեխոտած այլ նաև աղջիկին մինչեւ կարմիր պղճեղներուն վրայ ժայթքած էր : Արան հին լըթիկ մուռնէր, որ ծուիկ ծուիկ էր : Մարիուս ժամ մ'առաջ անոր վրայ տեսած չէր այս լօժիկը . հաւանական է թէ աղջիկը անոր արդահատանքը աւելի շարժելու համար գուրս ձգած և ետքէն դարձեալ վրան առած էր զայն : Եերս մը տաւ, ետքը գատնալով գուռը հրեց, կանդ առաւ շունչ առնելու համար, վասն զի բոլորովին շնչառագառ էր, յետոյ յաղթական և ուրախալի ձայնով մը պօռաց :

— Պիտի զայ մարդը :

Հայրը աշերը գարձուց, կինը զլաւիր գարձուց, սկզբիկ քոյրը տեղին չշարժեցաւ :

— Ո՞վ, հարցուց հայրը :

— Պարսնը :

— Մարդասէրը :

— Այո՛ :

— Եէն-ժագ եկեղեցին մարդասէրը :

— Այո՛ :

— Ռէբը :

— Այո՞ :

— Հիմա պիտի դայ :

— Ետեկս կուզայ արդէն :

— Ապահով ես :

— Ապահով եմ :

— Իրան կըսես, իրաւ պիտի դայ :

— Կառքով կուզայ :

— Կառքով, բօշիլոն է ուրեմն :

Հայրը ոսքի վրայ ելաւ :

— Ի՞նչպէս կընաս ապահով ըլլալ, եթէ կառքով կուզայ, դու ի՞նչպէս իրացր անորմէ առաջ հասնիլ. դեթ աղէկ մը հասկցուցիր թէ հոս կը բնակինք մնաք. ըսիր թէ փաղին ներսը և աջ կաղմը վերջին դուռն է մերինը. բաւական է որ չխսալի՛. ուր զարք զան. ժամը. նամակս կարդաց. ի՞նչ ըսաւ:

— Կամաց, քիչ մը կամաց, ծերուկ, պինտ շուռ կարշաւես, ըսաւ աղջիկը : Ահաւասիկ իրողութիւնը. եկեղեցին մտայ. մարդը իր սովորական տեղը նստած էր. յարգանօք բարեցի, և նամակը յանձնեցի. կարդաց և ըսաւ ինձի. Ուր կը բնակիք, որդեամիկ : Ճետս եկէք, ցուցանեմ միր տունը, ըսի : — Ոչ, առւր ինձ ձեր հասցէն. աղջիկս քաշնի մը բան պիտի զնէ, զնելին ետք կառք մը պիտի մանեմ, և ետեկդ դալով քեզի հետ միասեղ տունը կը հասնինք :

Տուի հասցէն : Երբ տունին ուր և որ տունը ըլլալը ըսի, զարմացաւ և պահ մը դեղնեցաւ. յետոյ ըսաւ ինձ. Լաւ, պիտի դամ: Երբ պատարացը լնջաւ, իր աղջիկին հետ ժամն ելնելը և կառք մը մտնելը աեսայ: Աղէկ մը հասկցուցի թէ փողին ներսը աշակողման վերջին դուռն է մեր սենեակը:

— Եւ ուսիէ դիտես թէ անողատառ պիտի դայ :

— Հիմա կառքը տեսայ որ Բըթի-Պանքիկի փողոցէն կուզար: Ահա անոր համար վաղելով եկայ հասայ :

— Աւսկէ դիտես թէ եկաղը այն կառքն է :

— Է՞ս, դուն ալ, դիտեմ, վասն զի թիւը միտքս պահ էի :

— Քանի՞ է թիւը :

— 440 :

— Լաւ, իսելացի աղջիկ մ'ես եղեր :

Աղջիկը համարձակապէս հայրին նայեցաւ, և ոտքը հայտ մաւձակները ցուցունելով, ըսաւ.

— Կարելի է թէ խելացի աղջիկ մ'ըլլալ, բայց զիտնատոր մէյ մ'ալ չողիտի հագնիմ այս մուձակները, և թէ և ոչ իսկ անոնց երեսը կուզեմ տեսնել, նախ՝ առողջութեան, երկորդ մաքրութեան համար: Մարդուս ամենէն աւելի չիղեւրուն դպցող բանն է հազնիկ այնակի կօշիկներ որու ներքանները ջուր կառնեն և ճամբան քայլելու ատեն չըդ, չըդ, չըդ ձայն կը հանեն: Ըսելի աղէկ կը սեպեմ բոկոտի երթալ:

— Երաւունք ունիս, ըսաւ հայրը մեղմ կերպով մը որ նորատի աղջիկին խստութեան հակապահիերն էր. բայց եթէ բոկոտն երթալ, թոյլ չորստիր որ եկեղեցիկն ներս մանես. պէտք է որ աղքատները մուձակ ունենան: Աստուծոյ տունը բոկոտն երթալը ներիլ չէ, շարայարեց գառնապէս :

Յետոյ իր միտքը զրաւով առարկային վրայ մտածելով, հարցուց:

— Ապահով ես թէ սիտի դայ, ստուզապէս դիտես :

— Ետես ձեցի, հիմա կուզայ, ըսաւ աղջիկը :

Մարդը կանցնեցաւ: Դէմքին վրայ տեսակ մը լուսաւութիւն կերպար:

— Ալ լսեն, կնիկ, պուայ: Ահա կուզայ մարդասէրը, Անցուր կրակի:

Կնիկը շուարելով տեղեն չշարժեցաւ:

Մարդը ձեռնածուի մ'արակաշարժութեամբ բերանը կըտրուած անօիթ մ'առաւ որ չփնէային վրան էր, և ջուր թափեց կրակին վրայ:

Յետոյ առջինեկ աղջիկին դառնալով:

— Դուն ալ սա աթոռին խսիրը հանէ:

Աղջիկը չէր հասկնար թէ ի՞նչ ըսել կուզէր հայրը:

Հայրը անմիջապէս բռնեց աթուը և ոտքով մէյ մը դարձնելով խսիրը պատռեց : Ատքը խսիրին մէջէն միւս կողմը անցաւ :

Սինէդեռ ոտքը խսիրէն դուրս կը քաշէր, աղջիկին ալ կը հարցունէր .

— Յուրս կայ :

— Սաստիկ ցաւրս կայ : Չիւն կուզայ :

Հայրը գէտի ի կրասեր աղջիկը դարձաւ որ պատռչանին քով խշեակին վրան էր, և որսուակիր ձայնով մը պօռաց .

— Շաւար ըրէ, վար իջր անկողինէդ, ծոյլու դու . բան մ'ալ դուն չե՞ս ըներ . ապակի մը կտրէ, շնչաւ :

Պատռանուչին շուարեցաւ մնաց :

— Ի՞նչ ըսի, չլսեցի՞ր, կրկնեց հայրը . ըսի քեզի որ ապակի մը կտրես :

Պատռանուչին տեսակ մ'աչաբէկ հնազանդութեամբ ոտքին ծայրով ելաւ կայնեցաւ, և կուռփով ապակիի մը զարկաւ : Ապակին խորտակուեցաւ և մեծ աղմուկով մ'ինկաւ :

— Լաւ, ըսաւ հայրը :

Ծանր և ամարդի էր ան : Արադօրէն սենեկին չորս կողմը աչքէ կանցունէր :

Կարծես թէ զօրավար մ'էր որ յետին պատրաստութիւնները կը կարդադրէ պատերազմը սկսելու միջոցին :

Մայրը որ տակաւին բան մ'ըսած չէր, ելաւ և հարցուց յամբ և խորին ձայնով մը . կարծես թէ թանձրացեր էին խօսեիրը :

— Սիրելիդ իմ, ի՞նչ է դիտաւորութիւնդ :

— Անկողին մէջ պառկէ դուն, պատասխանեց մարդը :

Որոտալի հրամանը խորհրդակցութիւն չեր ընդուներ :

Կնիկը հնազանդեցաւ, և ծանրութեամբ խշեակներուն մէկին վրայ ինկաւ :

Սակայն սենեկին մէկ անկիւնէն չեծիլսանք մը կը լսուէր :

— Ի՞նչ է այն, պօռաց հայրը :

Կրտսեր աղջիկը առանց ելնելու այն մութ տեղէն ուր կը քառուած էր, ձեռքը ցուցոց որ արիւնաթաթաւ էր :

Ապակին խորտակելով ձեռքն ալ վիրաւորած էր, և մայրին խշտեակին քով երթալով լուելուայն կուլսը :

Հիմա կարգ ը մայրին եկաւ կանգնելու և պօռալու .

— Հիմա հանեցամբ ըրած խենդութիւններդ . ապակիդ խորտակելով ձեռքը կարից :

— Խմին ուղածս ալ ատ է . զիտէի թէ ձեռքը պիտի վիրաւորի, ըսաւ մարդը :

— Ի՞նչ ըսիր, քու ուղածդ ալ ատ է եղեր համ, կրկնեց կնիկը . . . :

— Առէ, պատասխանեց հայրը . մամուլի ազատութիւնը կը շնչեմ :

Յետոյ պատռելով իր վրայի կնային շապիկը, լալի պատռ մ'ըրաւ և շուտ մը պատիկին արիւնաշաղաղ ձեռքը կազմեց անով :

Կապելէն ետք պատառուած շապիկին նայեցաւ զոհունակութեամբ :

— Շապիկն ալ ասանկ պատռուած աւելի աղէկ է . հիմա ամեն ըան կարգին է, ըսաւ :

Սառնալի քամի մը կը փէտը կտրուած ապակիէն և ներս կը մտնէր : Դուրսի մշուշը նայնպէս ներս կը մտնէր և սենեկին մէջ կը տարածուէր աներեւոյթ մատերէ անյայտապէս պարզուած զրեթէ սպիտակ և նրաթել բանզակի մը պէս ։ Խորտակուած ապակիէն կերեւար դուրսը եկած ձիւնը : Առջեօրը Տեսանընդառաջի արեւին խոստացած ցուրաը իրաք ելած էր :

Հայրը անդամ մը ցորս դին նայեցաւ արագօրէն՝ լսւ մը դիտելու համար որ մի զուցէ բան մը մոռցած ըլլայ : Հինգամ մ'առաւ և մասիր ցանեց թըզուած խարցիներուն վրայ դանոնք բոլորովին ծածկելու համար : Յետոյ կանգնելով և չփնեային կոթնելով,

— Հիմա կընանք ընդունիլ մարդասէրը, ըսաւ :

ԳԼՈՒԽ Է.

ՈՐՉԻՆ ՄԵԶ ՇԱՌԱԴԱՅՑՈ ՄԸ

ԱԿՐԻՎԱԴԻ աղջիկը մօտեցաւ և ձեռքը հայրին ձեռ-
շին վրայ դնելով,

— Կայէ, որքան պազ է ձեռքու ըստու ։

— Վաչ, պատասխանեց հայրը, ես ատիկ աւելի կը մախու-
թայրը ուժգին կերպով մը պուաց։

— Դուն ատանկ ես ահա. միշտ քու ունեցածք ուրիշնե-
ցուն ունեցածէն աւելի կը լայ, նաև զէշութիւնք։

— Պիտի պապանձիս, ըստու մարդը։

Կնիկը տեսնելով որ էրիկը մասնաւոր կերպով մը կը նա-
յի իրեն լոեց։

Արջին մէջ պահ մը ըսութիւն տիրեց. Առջնէկ աղջիկը
անհոգ կերպարանով մը լօթիկին վարի կողմին ցեխերբ կը
հանէր. սլղոթիկ քոյրը տակաւին կը հեծելաւը. մայրը ասուր
դլուիր երկու ձեռներուն մէջ առած էր, և ստէպ համբու-
րելով կամայ մը կը պար.

— Կաղազէմ, զանձի իր, մի լար, շուտ մը կանցնի. Հիշ-
մա հայրդ պիտի նեղացնես։

— Ոչ, պուաց հայրը, ընդ հակառին լաց, լաց, զէշ չէ
լալլ։

Ենտոյ սուջինէկին դառնալով.

— Բայց ուր է եա, տակաւին չեկաւ: Եթէ չդալու ըլլայ,
պարապ տեղը կրակս մարած, աթուս խորակուած, շապիկս
պատուած և ապակիս կարուած պիտի ըլլայ։

— Ողտիկն ալ վիրաւորուած, մրմնայ մայրը։

— Գիտես որ սոսկալի ցուրտ է այս դժոխային սեհեակը:
Եթէ աստ մարդը դալու չըլլայ: Ո՛չ, ահա սպասել կուտայ
մեղի: Թո՛ղ սպասեն ինձ, սպասելէ 'ի զատ ի՞նչ զործ ու-
նին հոն, իլլսէ անշատշ իւրովի: Ո՛չ, որքան ատելի են ինձ ի

այդ հարուստները. որքան կը փափաքիմ ամենայն դուարձու-
թեամբ, ուրախութեամբ, եռանդով և զոհունակութեամբ
խղդել այդ հարուստները, այդ ամէն հարուստները, այդ
ամէն ինքնակոչ զթասէր մարդերը որք քաղցրաբարոց կը ձե-
ւանան, ժամ կերթան, տերտէրներուն, քարողիչներուն,
վարդապետներուն աղոչն չեն զատուիր. որք ինքունքնին մղ-
մէ վեր կը դասին, և որք կուզան մեզ նուաստելու և ըն-
դեստներ այսինքն ինչպէս կըսին անոնք, լսթեր ըերելու
որք հինգ պտակ չեն ըներ, նաև հայտալու համար: Իմ
ուղածս տափ չէ, ա սրիկաններ, ուզածս սոսակ է, սոսակ է
Ա՛չ, ստակ չեն տար ամեննին, վասն զի կըսին թէ կեր-
թանք զինի կը խննիք և թէ զինով ենք, թափառաջնիկ
ծոյլ ենք. հասա իրենք, ովկ են իրենք, և ի՞նչ էին ժու-
մանակաւ. զողեր. եթէ զող չըլլային, ասանկ հարուստ
չին կընար ըլլալ: Ա՛չ, պէտք է որ մարդկային ընկերու-
թիւնը ոտքէն և զլուխէն բանուի, և վերէն վար նետուի
ամէն բան. անհան կարելի է թէ ամէն բան պիտի խոր-
տակաւի, բայց զէթ ոչ ոք բան մը պիտի ունենայ. զէթ պիտ
օգուտը ունեցած կը լանք: — Բայց ուր է, ի՞նչ կընէ քու
այդ էշի կտոր պարոն բարերարդ: Ե՞ր պիտի զայ. աւանտկը
զուցէ մացաւ հասցէն. տարակոյ շկայ թէ այս սկառաւ ա-
պուշն ալ . . .

«Նյին պահօն թեթե կերպով մը դուռը զալնուեցաւ. մար-
դը աճասպարելով եկաւ գուռը բացաւ, և յարդական բարեց
ներալ և պաշտումի գաղտներով պուաց.

— Հրամեցէք, պարոն, հաճեցէք մանելու, յարդի բա-
րերարդ: Իմ, և գուք սիրուն օրիորդ:

Սենեկին սեմն վրայ հասակաւոր մարդ և նորատի աղ-
ջիկ մ'երեցաւ:

Մարիուս իր տեղին չէր շարժած: Թէ ի՞նչ զդաց այն մի-
ջոցին, մարդկային լեզուի տրուած չէ բացարել:

Օրիորդը Ան էր:

Ավ որ սիրած է դիտէ թէ ինչ Ճառաղայթաւոր նշանաւ կոթիւններ ունին «Ան» բառին երիւու տառերը :

Իրօք Լիւքսանպուրի պատանու հին էր ան : Մարիուս հազիւ հաղ որոշակի զան կը նշմարէր այն լուսեղէն շոգիին մշշէն որ յանկարծ ծաւալած էր իր աշերուն վրայ : Նշմարածն էր իր ատարակայ քաղցր էակը, այն աստղը որ վեց ամս փայլած էր իր առջե, այն բիբը, այն Ճակատը, այն բէրանը և այն գեղեցիկ բէմբը որ աներեայթ ըլլալվ դիշերային խաւար կազմած էր : Տեսիլը խաւարած էր, և հիմա նորէն կերեար :

Նորէն կերեար մժութեան մը, գձուձ սենեկի մը, տձես որջի մը և սովորեմի մը մէջ :

Մարիուս կը սարսուէր մնլեղին : Ե՞նչ, իրօք ան էր եկողը . սրախն բաղմումները իր աչքը կը սղարուէին : Կղզար թէ պատրաստ էր լալու . ինչ, վերջապէս նորէն կը տեսնէր զան՝ այնքան Քամանակի վնտուելն ետք . սյնալէս կերեար Մարիուսի թէ իր հորին կորուսած էր, և թէ հիմա կը դանէր :

Նորատի աղջկելը մի և նոյն աղջկին էր . միայն թէ փոքր ինչ գունատ էր . մանիշաղոյն թաւշէ զլսարկ մանոր փափուկ կերպարանը կը շրջանակէր և սկամոյը սնդուսէ մաշկել մը չքըքը կը ծածկէր : Երկայնամեւ բօպային տակէն պղտիկ սոքը կերեար որ մետաքսեայ կիսաձև կօշիկի մը մէջ կը սեղմուէր :

Դարձեալ Պ. Լըպլանին հետ եկած էր : Քանի մը քայլ առնելը ներս մտած և սեղանին վրայ բաւական մեծկակ ծըռքար մը դրած էր :

Ժօնտրէթին առջինէկ աղջկելը գուռին ետելը քաշուած էր և տիսուր նայուածքով մ'անոր թաւշէ փեղոյրը, մետաքսեայ լոլիկը և երանաւէտ սիրուն դէմքը կը նայէր :

ԳԼՈՒԽ Բ.

ԺՅՆՑԻԹ ԳՐԵԹԻ ԿՈՒԼԵՅ

ԺՅՆՑՐԵԹԻՆ խույը այնքան մաւթ էր որ գուրսէն Պ. Կող մարդիկ երբ ներս կը մտնէին սոսորերկրեայ մառան մը մտնէլ կզզային : Աւսաի երկու նորեկները գեղեռումով մը յառաջացան հազիւ հաղ անյայտ կերպարաններ նշմարելով իրենց չըրս դին, մինչգեռ խույին բնակիչները որք սովորած էին այս մշուշին, կատարելապէս կը տեսնէին և կը զննէին շանոնք :

Պ. Լըպլան բարեսէր և արտաւմ նայուածքովը մօտեցաւ, և ըստ Ժօնտրէթին :

— Պարոն, այս ծրարին մէջ նոր զգեստներ, ասուն զուլ պաններ և վերմակներ կամ :

— Մեր Հրեշտակային բարերարը երախտադիտութեամբ կը համակէ պմեղ, ըստւ Ժօնտրէթ մինչեւ զետինը ծուռեւլով : — Եետոյ իր առջինէկ աղջկիին մօտեցաւ մինչգեռ երկու այցելուները այս ողումիլ սենեկը կը դիտէին, և անոր ականջին պամաց մը և արագօրէն ըստւ :

— Տեսմը . միթէ ձեզի շըսի . աշա քերածը լալեր են, սատկ չկայ : Ամէնքն աւ մէկ հօրի ջուր են : Աղէկ միտքա ինկաւ, ինչպէս ստորագրուած էր այս ասպուշ ծերին դըռուած նամակը :

— Փապանթու, պատասխանեց աղջկը :

— Դերասանապետ, լոււ :

Ժօնտրէթ աղէկ որ նամակին ստորագրութիւնը հարցուց պատճեն զի և նոյն միջոցին Պ. Լըպլան գէպ անոր կողմը կը դառնար և կը հարցունէր անունը յիշել ուզողի մը կերպարանով :

— Կը տեսնեմ որ շատ ցաւալի է ձեր վեճակը, պարան . . .

— Փապանթու, պատասխանեց Ժօնտրէթ սաստկապէս :

— Պ. Փապանթու, այս, այս է. կը յիշեմ անունդ ։
— Դերասանապետ, պարոն, որ յաջողութիւններ ունեցած է :

Հսու ժօնտրէթ կարծեց թէ « մարդասէրը » զրաւելու վայրակեանը եկած է : Ուստի պոռաց այնովիսի ձայնով մը որ տօնավաճառներու մէջ ծաղքածուի մը սնափառութեանը ու միանդամայն միծ ճամբաններու վրայ մուրացողի մը խոհարհութեան յատուկ ձայն մ'էր :

— Թալրայի աշկե՞րս, պարոն, Թալրայի աշկե՞րսն եմ քաղդը ժամանակաւ ժպանեցաւ ինծի : Աւաղ, որ չիմա կարդը եկաւ գժբաղկութեան : Տէր իմ բարերար, տեսէք անդամ մը, ոչ հաց ունինք, ոչ կրակի : Խեղձ զաւակներս կրակ չունին : Մէկ ամոռ ունիմ, անոր ալ խօիքը պատռած է : Պատռչանին ապակին կարած է ասանկ ցուրտ եղանակի մը մէջ պիսս ալ հիւանդ է, յանկողին կը տառապի :

— Խեղձ կին, ըստ Պ. Լըպլան :

— Զաւակս ալ վիրաւոր է, շարայրեց ժօնտրէթ :

Ալրաւոր աղջիկը օտարականներուն դալուստովը իր ցաւը մոռնալով սկսած էր « օրիորդին » նայիլ ակնապիշ, և դադարած էր հեծկլալէ :

— Լաց, պոռչաէ քիչ մը, ըստ ժօնտրէթ աղջիկին կամաց մը :

Եւ անմիջապէս աղջիկին վելսուոր ձեռքը ճմլեց ։
Այս ամենը ձեռնածուի մը յատկութիւններուն կը նմաներ պատասխուին սկսաւ մեծացյն լու :

Պաշտելի երիտասարդութիւն զար Մարիուս իր սրտին մէջ « Իւրիւլու » կանուանէր անմիջապէս մօտենալով.

— Խեղձ աղջիկ, ըստ :

— Տես ինչպէս արիւնլուայ է ձեռքը, զեղանի օրիորդ, շարայրեց ժօնտրէթ : Օրը վեցը սու վասակելու համար երբ մեքենայի մը տակ կաշխատէր, վտանգի մը հանդիպել վիրաւորեցաւ : Գուցէ հարկ սկսի ըլլայ թեր կտրէ :

— Կրամ կլսեք, հարցուց ծեր պարոնը՝ խոռվելով :
Պղտիկ աղջիկը այս խօսքը իրաւ կարծելով սկսաւ նորէն չեծկլալ :

— Բա՛րէ, այս, բարերարդ իմ, ոլատասխանեց հայրը ։
Քանի մը վայրկենէ ՚ի վեր ժօնտրէթ տարօրինալ կերպար մը կը գիտեր « մարդասէրը » : Մինչդեռ կը խօսէր, կերեար թէ նաև ուշագրութեամբ կը զններ զան իբր թէ ուզէր միտքէն ելած բաներ յիշել : Յանկարծ պատեհ առիթ մը սեպելով այն րոպէն ուր նորեկները համակրութեամբ պղտիկն հարցումներ կը սկիրաւոր ձեռքին նկատմամբ, կնոջը քավը զնաց որ անկօղնին մէջ նստած էր վհատ և ապուշ կերպ պարանոլ մը, և շուտ մը ըստ անոր կամաց մը .

— Այսէ, աղէկ նայէ սա մարդին :

Յետոյ գէպ ՚ի Պ. Լըպլան գառնալով, իր ոզքը շարունակեց :

— Տեսէք, պարոն . ինիլիս շապիկէն ՚ի զատ զկեստ մը չունիմ ամենակն . այն ալ բոլորովին պատռած է ասանէ ամենասաստիկ ցուրս եզանակի մէջ : Թիկնոց չունիմ որ կարենամ գուրս ենիլ : Նթէ որ և է թիկնոց մ'աւեննայի, կերթայի օրիորդ Մարսը (երկելի գերասանուչի) աեսնելու որ կը ճանչնայ և շատ կը սիրէ զիս : Միթէ միշտ թուրութ- և սամ փողոցը չքննակիր : Միտեղ դեր խաղացած ենիդ գաւառներու մէջ, լսած էք արդեօք : Ես ալ պսակներ ընդունած եմ իրեն հետ : Մէկմէն ձեռնատու ըլլալ պէտք էր ինձ, պարոն : Լըմիր ողորմիլ պէտք էր Պէլիգէրին : Բայց ոչ, բան մը չեմ տեսներ : Եւ առնս ալ ստակ մը անդամ չկայ : Աինս հիւանդ է, ստակ մը չկայ : Աինս հեղձումներու կենթարկի . տարիքն է պատճառ . ուրիշ պատճառ մ'ալ ջղային գրութիւնն է որ խանգարուեցաւ : Պէտք է որ գարմանուի ան, նաև աղջիկս . Բայց բժիշկը, բայց դեղավաճառը, ուսկէ դժունեմ ստակը որ ասանց տամ, և ոչ խոկ լուրմայ մ'ունինք,

նղարոն։ Մէկ փուլի առջև երկրպաղութիւն կընէի, եթէ դրան
նէի։ Ահա տեսէք թէ մինչև ուր իջած են Ճարտարութիւնները։ Գիտէք,
սիրուն օրիսրդ, և գուք, վեհանձն իմ բարերար, դուք որ առաքինութիւն և բարութիւն կը շնչէք,
զիտէք որ խեղճ աղջիկ աղօթք ընկլու համար եկեղեցի կերպայ,
այն եկեղեցին զոր գուք կանուշահոտէք և ուր ձեզի
կը նշարէ միշտ։ Ասոն զի աղջիկներուն կրօնական պարտաւորութիւններ կատարել կուտամ։ Զուղեցի որ գերասանուն հիւլան։ ԱՇ, եթէ անդամ մը դայթին լակուները, կը
հասկցնեմ իրենց իմ ով ըլլալ։ Ես կատակ զդիտեմ։ Պատիք,
բարոյականի, առաքինութեան վրայ անոնց իրաւուններ տալէ քերանս կը չորնայ, պարն։ Հարցույէք, եթէ չէք
հաւաքր։ Կուզեմ որ աղջիկներու տղիղ քայլեն։ Հայր մը
ունին ամոնք։ չեն քնու ոյն թշուառունիներու կարգէն որք
ի սկզբան ընտանիք չեն ունենար և որք հուսկ յետոյ հասա-
րակութեան չեա կամունեանան։ որք նախ օրիսրդ Անհատ
կանուանին, և յետոյ տիկին Ամէն-մարդ կըլլան։ Ասանկ
բան չկրնար ըլլալ ֆապանթուի ընտանիքին մէջ։ Կուզեմ ա-
ռաքինապէս գասակարակել զանոնք, կուզեմ որ պարկեցա-
ըլլան, ազնիւ ըլլան, Աստուծոյ հաւատան, թէ ոչ, Աստ-
ուած վկայ։ Բայց սակայն, պարոն և իմ աղնիւ պարոն,
դիմէք թէ վաղը ինչ փորձանք պիտի պատահի։ Վաղը փե-
տրվարի 4-ն է, օր աղջալի, յետին պայմանաժամ զոր այտ
տունին տէրը տուած է ինձ։ եթէ այս դիշեր սենեկիս
վարձքը չվճարեմ, վաղը մնձ աղջիկս, ես, կնիկս իր տես-
գովը, պղտի աղջիկս իր լիւրքովը, ամէնքս ալ ամիկէ պիտի
արտաքսուինք, զուրս նետուելով առանց պատասխանի փո-
ղոցը պիտի մնանք, պուլլարին վրայ պիտի մնանք անձրեին
տակ, ձիւնին տակ կենալով։ Ահա լիճակս, պարոն։ Զորս ե-
ռամսեայ, այսինքն մէկ տարուան վարձք պարտք ունիմ որ է
վաթսուն ֆրանք։

Ֆօնտրէթ կը ստէր։ Զորս եռամսեայն վաթսուն Փրանք

կընէր + և չէր կրնար չորս եռամսեայ պարտաւորիլ քանի որ
Մարիուս դեռ վեց ամիս չկար՝ երկու եռամսեայն վճարած էր։
Պ. Լըպլան զրուանէն հինգ ֆրանքնոց մը հանեց և սե-
ղանին վրայ նետեց։
Ժօնտրէթ ժամանակ ունեցաւ իր մնձ աղջիկին ականջին
մրմրալու։

— Անզգամը։ ինչ ընեմ ես հինգ ֆրանքը։ Ասի և ոչ
իսկ աթուսիս և ասպակիս արժեքն է։ Եկաւ տէ ծախս ըրէ
ասանի մարդեբու համար։

Սակայն Պ. Լըպլան թխոյն մնձ մերարկու մը հանելով
զօր իր կապտագոյն վերարկուին վրայէն հաղած էր՝ աթուսին
կրնակին վրան նետած էր։

— Պարոն ֆապանթու, ըսաւ, վրաս հինգ ֆրանք ունիմ
միայն։ բայց հիմա աղջիկս առոնք սկիտի տանիմ, և այս
իրիկուն գարձեալ հսս պիտի զամ։ ըսկը թէ այս զիշեր կը
պարտաւորիք վճարել, այնպէս չէ։

Ժօնտրէթի գէմքը տարօրինակ արաւայայաւմով մը լուսա-
րեցաւ։

— Այս, աէր իմ յարդ ասուտիւ։ Այս իրիկուն ժամը ու-
թին տան տիրոջ տունը երթալու պարտաւոր եմ։

— Ժամը վեցին հոս պիտի ըլլամ, և վաթսուն ֆրանքը
պիտի բերեմ։

— Տէր իմ, բարերար, պուաց ժօնտրէթ մոլեղին։

Եւ կամաց մը շաբայարեց։

— Կնիկ, աղջիկ նայէ իրեն։

Լըպլան դեղանի աղջիկին թելը մնաւ դարձեալ, և գէտ ՚
գուռը դառնալով։

— Այս իրիկուն, բարեկամներ, ըսաւ։

— Ժամը վեցին, այնպէս չէ, հարցուց ժօնտրէթ։

— Ճիշդ ժամը վեցին։

Այս պահուն ժօնտրէթի մնձ աղջիկը աթուսին վրայ ձրդ-
ուած վերարկուն տեսնելով,

— Պարոն, ըստաւ, մտցաք առնել ձեր վերաբերեան։
Ժօնտրէթ ահարկու կերպով մը ուսերը վեր ընկ լով անդամ
մ'աղջիկին նայեցաւ շանթաձիգ նայուածքով մը։

Պ. Լըպլան ետեր դարձաւ և ժապել լով պատասխանեց։
— Զեմ մոռնար, այլ կը թուղում։

— Ո՛ պաշտպանդ իմ, ըստաւ ծօնտրէթ, ո՛ վեհազն բարե-
քարդ իմ, կարտասուենմ երախապի խոռոշեամբ։ Ներեցէք որ
մինչեւ կառքը տանիմ ձեզ։

Եթէ դուրս պիտի ելնեք, կրկնեց Պ. Լըպլան, առէք սա
վերաբիուն։ Ստուդիւ սաստիկ ցուրտ կայ։

Ժօնտրէթ երկրորդ անդամ ըսել տալու հարկ շթազուց։ Ան-
միջապէս կրնակը անցուց զորշաղոյն վերաբիուն։

Եւ երեքը մէկ գուրս ելան, ժօնտրէթ օտարականներուն
առջեկն երթալով։

ԳԼՈՒԽ Ճ.

ՎԵՐՉՈՒԹԵՍՆ ԿԸԹՔԵՐՈՒՆ ՎԵՐՉՋՔ ԵԲԿՈՒ ՓՐԵՆՔ Է ԱՄԻՆ ՄԵԿ ԺԵՄԻՆ ՀՅԵՄ

ՎԱՐԴՈՒՄ այս տեսարանը ամէն պարագաներովը տե-
սած էր, այլ սակայն իրապէս բան մը տեսած չէր։ Աչերը
նորատի օրիորդին վրայ յառեր էին անդուլ։ Օրիորդին գէո՞
ի սենեակը տուած առաջին քայլէն 'ի վեր՝ կրնակը ըսել թէ։
Մարիուսի սիրաը բոյլովին բոնած և պաշարած էր զան։
Ընոր գալէն մինչեւ երթալը Մարիուս ապրած էր այն հիա-
սքանչ կեանքով որ ամէն նիւթական ըմբռնումները կը դադ-
րէ և հոգին ամբողջապէս միայն կէտի մը վրայ կը զահավիժէ։
Աը նայէր ակնապիշ չէ թէ այն աղջիկը այլ այն լոյսը որ
անդուսեաց լոթիկ և թաւիշէ փեղոյը մ'ունէր։ Եթէ Սի-
րիուս տասղը սենեակը մտած ըլլար, աւելի սաստիկ շլա-
ցում մը չպիտի տար Մարիուսին։

Մինչդեռ անտիական օրիորդը ծրարը կը քակէր, զգեստ-
ները և վերմակները կը բանար, բարեսիրապէս հիւանդ մայ-
րին և կարեկցաբար վիրաւոր աղջիկին հարցումներ կլնէր,
Մարիուս անոր ամէն շարժումները կը դիտէր, ամէն խօսքե-
րը լսելու կը ջանար։ Կը ճանչնար անոր աշերը, Ճահատը,
զեղեցիութիւնը, հասակը, քայլը, բայց ձայնին հնչիւնը չէր
ճանչնար։ Կարծած էր թէ Լիւքունապուրի մէջ անոր քանի
մը խօսքը լսած էր, բայց կատարելապէս ապահով չէր լսած
ըլլալուն։ Իր կեանքէն տասը տարի կուտար՝ անոր խօսիլը
լսելու, այն երած շտումենէ մաս մ'առնելով հոգիին մէջ
պահչելու համար։ Բայց ամէն բան անլսելի կը մնար ժօնտրէ-
թի ողորմելի վայնապուններուն և շեփորական աղմուկներուն
պատճառաւ։ Մարիուս հիացումնի գրաւուած ժամանակ մի-
անդամայն իրապէս կը բարկանար ժօնտրէթին դէմ։ Գեղա-
նի օրիորդին կը նայէր անընդհատ և սիրադին։ Զէր կրնար
երեակայցէ թէ իրօր այն երկնային արարածն էր ան զոր այս
դարշելի մարդերուն և սոսկալի խուցին մէջ կը նշմարէր։ Կը
կարծէր թէ զորտերու մէջ արտքիլս մը կը աեսնէր։

Երբ դուրս ելաւ զեղանի աղջիկը, Մարիուս ուզեց անմի-
ջապէս ետեկն երթալը, հետքը չթողուլ, շբաժնուիլ մինչեւ
գիսնալը թէ ուր կը բնակի, գէթ դարձեալ չկորուսել զան՝
այսպիսի հրաշքով մը վերստին դանելուն ետք։ Աւար ցատ-
կեց դարանէն և փեղյըը առաւ։ Երբ ձեռքը պարզունակի
սողնակին կը տանէր՝ գուրս ելնելու համար, բան մ'եկաւ
միաբը, և կանդ առաւ։ Փողը երկայն, սանդուղը ցից, ժօն-
տրէթ ալ շաղակատ էր։ Պ. Լըպլան անշուշտ տակաւին
կառքը մտած չէր։ Հետեաբար փողին մէջ, կամ սանդուղին
վրայ, կամ շեմին վրայ եթէ ետ դառնալով Մարիուսը տես-
նելու ըլլար այս տունին մէջ, անշուշտ պիտի խուլմուէր, և
նորէն անոր ձեռքէն ալատելու միջոց պիտի զանէր, և այս
անդամ ալ Մարիուսին յոյսը 'ի գերեւ կելնէր։ Ի՞նչ ընեմ,

պատելու ատենս կառքը կրնոյ մեկնիւ։ Մարիուս վարամութիւնը մէջ էր։ Վերջապէս վահանդը աշքը առաւ, և սենեկէն գուրս ելաւ նց։

*Փողին** մէջ ալ ոչ ոք կար։ Դէպ ՚ի սահնդուղը վազեց։ Սահուղին վրան ալ ոչ ոք կար։ Ծուտ մ'իջաւ, պուլվարը հասաւ Ճիշդ այն պահուն ուր կառքի մը Բըթի-Պանքիէի փողոցին անկիւնէն գառնալը և Բարիլը վերադաշնալը տեսաւ։

Մարիուս վազելով գնաց գէպ այն կողմը. երբ պուլվարին անկիւնը հասաւ, նորէն տեսաւ այն կառքը որ Մուֆթարի փողոցին կուղար արագապէս. կառքը արդէն բաւական հեռի էր, և ամենէն կարելի չէր հասնիւ անոր քավ։ Քնչ ընէր. միթէ վաղէր. անկարելի բան. մանաւանդ թէ Գլուխան իր նստած կառքին մէջ անշուշտ պիտի տեսնէր անոր այսպէս վաղէրլով կառքի մ'ետեէն երթալը, և պիտի ճանչնար զան։ Այն պահուն, — ի՞նչ անլուր և հրաշալի դիսուած, — Մարիուս վարչութեան երկանիւ կառք մը նըշ մարեց որ պուլվարին վրային կանցնէր թափուր։ Մասձելու հարկ չկար. պէտք էր մտնել այս երկանիւ կառք և պարոն Արպլանին կառքին ետեէն երթալ։ Ասի ապահով, ազգու և անվանդ միջոց մ'էր։

Մարիուս նշան ըստ կառապանին որ կենաց և պուաց.

— Ժամի վրայ հաշուելով։

Մարիուս փողակապը դրած չէր. վրայի թիկնոցը ամէն օրուան հին թիկնոցն էր որու քանի մը կոճակները փրթած էին, իսկ շատիկը կուրծքին վրայի ծալերուն մէկուն քովէն խըլ առուած էր։

Կառապանը կանդ առաւ, աշերը թարթեց (cligner), և գէպ ՚ի Մարիուս երկնցուց ձախ ձեռքը իր ցուցամատը բոյթին հետ մեղմիկ շփելով։

— Ի՞նչ, ըստ Մարիուս։

— Կանփիկ վճարեց, ըստ կառապանը։

Յիշեց Մարիուս թէ վրան տամնուվեց սու ունէր միայն։

— Ո՞րքան, հարցուց։

— Քառսուն ոոր։

— Ե դարձին կը վճարեմ։

Կառապանը՝ փոխանակ պատաժան մը տալու։ Լա Բալիսի եղանակը սուլից և երիվարը մտրախէց։

Մարիուս մուլքաղին կերպարանով մը երկանիւ կառքին հեռանալը նայեցաւ։ Քսան չորս սուի համար՝ զոր չունէր իր ուրախութիւնը, երանութիւնը, սէրը կը կորաւսէր. նորէն իրաւարով կը պաշարուէր. աշքը բացուած էր, այլ հիմա նորէն կը կուբար։ Գառնապէս և պէտք է Ճիշդը ըսել՝ սասակի վիշտով մը յիշեց այն հինդ ֆրանքնոցը զոր նայն օր առտու այն թշուառական աղջիկն տուած էր։ Եթէ քովը ըլլար այն հինդ ֆրանքնոցը, պիտի ազատէր, պիտի վերածնէր, լինպուէն և խաւարեն պիտի ենէր, առանձնութենէ, թաճութենէ, պիտի ազատուէր։ Իր Ճակատաղրին սեաթոյր թելը նորէն պիտի կապէր այն սովորէն գեղեցիկ թելին հետ որ պահ մ'առաջ իր առջեն կը ծփար և որ երկրորդ անդամ կտրուած էր։ Տունը դարձաւ յուսաբէկ։

Մարիուս կրնար ըսել իւրովի թէ զ. Արպլան խօսք տուած էր իրիկուն դարձեալ զալու, և թէ այս անդամ անոր եւ տեէն երթալու համար կը պարտաւորէր լսւագոյն կերպով պատրաստուիլ։ բայց Մարիուս հոգւով սրնով դեղանին նայելու զսաղէլով հազիւ հաղ լսած էր զ. Արպլանին խօստումը

Երբ սանդուղէն վեց պիտի ենէր, պուլվարին միւս կողմէն ծօնարէթը նշմարեց որ Պարիէր Տէ Կոպլէնի փողոցին ամայի պատին քովը էր «մարդասէրին» վերաբերովը պլուած, և կը խօսակցէր կատկածէլի կերպարան ունեցողը այն մարդերու մէկին հետ զոր սովորութիւն եղած է տաղաւառաներու նականէներու անուանել. մարդէր, որք երկդիմի կերպարան, կառկածէլի մենախօսութիւն ունին. որք չարախորհուրդ կերեան և որք զըեթէ սովորաբար ցորեկը կը քնանան, ուսկէ ներ-

րելի է ենթադրել թէ զիշերը կաշխատին :

Այս երկու մարդերը որք յորձանքներով եկող ձիւնին տակ անշարժ կը խօսէին, խումբ մը կը կազմէին զոր ոստիկան մը անուշաղ պիտի կրնար դիմել և զոր սակայն Մարիուս հաղիւ հաղորդեց :

Թէ և վշտաղին մտառանջութեամբ մը զրաւուած էր Պարիուս, բայց և այնպէս ստիպուեցաւ ըսել իւրովի թէ քաղաքագուներու այն թափառիկը (rôleur) որու չետ կը խօսէր ժօնուրիթ, կը նմանէր բրէնթանիէ ըսուած, Պիկրնայլ ըսուած Բանջօ անուն մէկի մը զոր Գուրքեյրագ անգամ մը ցուցուցած էր իրեն, և որ թաղին մէջ իբր զիշերային բաւական վտանգաւոր շրջող մը կը նկատուէր : Կայսրուդ զրքին մէջ այս մարդին անունը տեսանք արգէն : Այս բրէնթանիէ, Պիկրնայլ ըսուած Բանջօն եարէն բաղմաթիւ եղեռնական գամերու մէջ զանուեցաւ, և անիէ ետք երեկի անառակ մը եղաւ : Անառեն տակաւին անուանի անառակ մ'էր միայն : Այսօր աւանդութիւն մ'է աւաղակներու և մարդասապաններու մէջ ։ Կայսրու իշխանութեան վերջերը աւաղակութեան դաս կուտար : Խւ երեկոյին զիշերուան մութը տիբած ժամանակ ուր խումբերը կը կազմուին և ցած ձայնով կը խօսին, բանտարկեալները ֆորսի (բանտ) Փօս-օ-Լիօն ըսուած դաւիթը խմբուելով անոր վրայ կը խօսակցէին : Այս բանտին մէջ, Ճիշդ հոն ուր զիշերապահներու Ճամբուն տակէն արտաքրնոցի խողովակը կանցնի, — այս խողովակը 1843ին երսուն բանտարկեալներու անլուր փախուստին ծառայեց ցորեկով, — ուղող կրնայ այս արտաքնոցին սալաքարին վերել տեսնել անոր ԲԱՆՑՕ անունը զոր անդամ մը փախչելու փորձ մ'ը բած ժամանակ ինք յանդդնարար քանդակած էր պահնորդներու պատին վրայ : Աստիկանութիւնը 1832ին արգէն հոկոյ ցութեան տակ դրած էր զան, բայց Բանջօ տակաւին միջ զոր ծեր ճեռարկած չէր :

ՊԼՈՒԹ ԺԱ.

ԹՇՈՒՅԱՆՆԵՐԻ ԿԸԹՈՉԱՐԻԿ ԺԱԹԵՍԱՀԹԻՒ ԸՆԵԼ
ՎԵՏԻՆ

ՄԱՐԻՈՒՍ տունին ռանդուղէն վեր ելու յարաքայլ . երբ իր խուցը մանելու վրայ էր, փողին մէջ ժօնորէթին մծ աղջիկը տեսաւ որ իր ետեւէն կուզար : Մարիուս ատելութիւն մը զկաց այս աղջիկը տեսնելով, վասն զի անոր քովի էր իր հինգ ֆրանգը զոր չէր կրնար ետ ուզել վուսն զի շատ ուշ էր, երկանիւ կառքն աւ զացած, և ու լըոյլանին կառքն աւ շատ հեռացած էր : Մանաւանդի թէ ետ ուզելու տլար հինգ ֆրանգը, աղջիկը չպիսի տար : Քիչ մ'առաջ իրենց սենեակը եկող անձերու տունին վրայօր անոր հարցումներ ընելն աւ աւելքրդ էր անցուշտ : անի չէր զիտեր անոնց ուր բնակիլը, վասն զի Գատանթու ստորագրուած նամակին հասցէն էր Առ պարո՞ն բարեհորդ Աէն-Ժան-Ժան-Շա-քս էիլէցայոյ :

Մարիուս իր սենեակը մտաւ և դուռը հրեց ետեւն :

Զոցուեցաւ դուռը ետեւը դարձաւ Մարիուս և տեսաւ ձեռք մը որ կիսաբաց դուռը կը բռնէր չոցուելու համար :

— Ի՞նչ է այն, ով է ան, հարցուց Մարիուս :

Դուռը բանուղը ժօնորէթին աղջիկն էր :

— Դուք էք, կրկնեց Մարիուս զրեթէ խստիւ : Դարձեալ գուք էք : Ի՞նչ կուզեք :

Աղջիկը խորհուն կերեար և չէր նայեր : Առաւօտուան համարձակութիւնը չունէր հիմա : Ներս մտած չէր և փողին ստուերին մէջ կը կենար ուր Մարիուս կիսաբաց դուռէն կը նշանարէր զան :

— Ե՛, վերջապէս պիտի պատասխանէք թէ ոչ : Ի՞նչ կուզեք : Աղջիկը անոր վրայ շրջեց իր տիսուր նայուածքը ուր կար-

96

ԹՇՈՒՅՈՒՆԵՐ

ծես թէ տեսակ մը ճառաղայթ կը վառէր ազօտաբար, և
ըստ.

— Տրոտում կերեաք, պարոն Մարիուս : Ի՞նչ ունիք :

— Ե՞ս, ըստ Մարիուս :

— Այո, դուք :

— Բան մը չունիմ :

— Այո, ունիք :

— Ոչ :

— Կո կըսեմ թէ ունիք :

— Հանդարս ձգեցէք զիս :

Մարիուս նորէն հըց դուռը, բայց աղջիկը ձեռքը չքաշելով դուրին փայէն,

— Իրաւոնք չունիք այդպէս վարուելու հետ, ըստ : Թէև հարուստ չէք, բայց այս առառու բարեպէս վարուեցաք հետս : Հիմա նոյնպէս վարուեցէք : Ստակ տուիք ինձ ի որ հաց ուտեմ, հիմա ալ ըսէք ինձ թէ ինչ ունիք : Յայտնի կերեւայ թէ վիշտ մ'ունիք : Չեմ ուզէք որ վիշտ ունենաք : Ի՞նչ ընել պէտք է ատոր համար : Կրնամ ձեզ ծառայութիւն մը ընել : Գործածեցէք զիս : Չեր գաղանիքները չեմ հարցուներ, պէտք չունիք, բայց վերջապէս կընամ՝ օգտակար ըլլալ : Կրնամ օգնել ձեզ, քանի որ հայրիս կօդնեմ : Երբ հարկ ըլլայ նամակներ տանիլ, տուները երթալ, դուռէ դուռ հարցունել, հասցէ մը զտնել, մէկի մը ետեէն երթալ, իմ ձեռքէս կուզայ այդ տեսնիք : Արդ ուրեմն կընաք ըսել ինձ ինչ որ ունիք : կերթամ խօսելու որոնց հետ որ պէտք է : Երբեմն մարդ մը մարդերու հետ խօսելով կընամ զիսնալ ինչ որ հարի է զիսնալ, և ամեն կը կարդադրուի : Պատրաստ եմ ձեզ ծառայութիւն :

Մարիուսի մտքէն զաղափար մ'անցաւ : Մարդս երբ իյնալ կդպայ, կայ սոս մը զոր առ ոչինչ համարի :

Ժօնտրէթի աղջիկին մօտեցաւ .

— Մարի ըսէտ... ըստ անոր :

Աղջիկը Մարիուսի խօսքը ընդիմեց ուրախութեամբ մը որ
իր աշերուն մէջ կը փայլատակէր :

— Ո՛չ, ապրիք, այդպէս դուդելով խօսեցէք հետս : ա-
ւելի սիրելի է ինձ դու քանիթէ դուք ըսուիլու :

— Լաւ, կրինեց Մարիուս, դուն բերիր հօս այն ծեր պա-
րոնը այս աղջիկին հետ, այնպէս չէ :

— Այո :

— Ուր է անոնց տունը, դիտե՞ս :

— Ոչ :

— Գտի՞ր և ըսէ ինձ :

Ժօնտրէթուհին նայուածքը տրատում ըլլալէ դակրելով
ուրախութեամբ համակուած էր : Հիմա ուրախ ըլլալէ դադ-
րելով տիրութեամբ համակուեցաւ :

— Այդ է ձեր ուզածը, հարցուց Մարիուսին :

— Այո :

— Միթէ կը ճանչաք զանոնք :

— Ոչ :

— Այսինքն, կրինեց ուժգնակի, չէք ճանչար զան (աղ-
ջիկը), և կուզէք ճանչնալ:

Այս զանենելը որ զանի փախուած էր, չղիտեմ ինչ յայտա-
րար և դառնալի բան մ'ունէր :

— Վերջապէս, կրնամ, ըստ Մարիուս :

— Գեղանի օրիորդին հասցէն պիտի տամ ձեզի :

Այս փեղանէ օքէոբչ բառերն ալ նուրբ նշանակութիւն մը
ունէին որ Մարիուսին սիրալ նեղացուց : Մարիուս կրինեց :

— Վերջապէս ինչ և է : Հայրին և աղջիկին հասցէն, ա-
նոնց հասցէն կուզեմ, կրնամ զտնել :

Աղջիկը ուղակի Մարիուսին նայելով, ըստ :

— Ի՞նչ պիտի տաք ինձի :

— Ի՞նչ որ պիտի ուզես :

— Ի՞նչ որ պիտի ուզեմ :

— Այս : Ապակու զարգացած համարական պետք է
— Հասցեն պիտի ունենաք : Խոսութիւն չի Չի մարդու ոչ
Աղջիկը վար ըրաւ գլուխը , ապա Ճանկարծական շարժու-
ժուլ մը քաշեց գուռը որ զցուեցաւ :

Աթոռի մը վրայ նստաւ իյնալւ պէս , գլուխը և երկու
արմուկները իր անկօղնին վրայ կրթնցուց և պաշարուեցաւ
այնպիսի մտածումներէ զոր չէր կրնար ամփափէլ և կարծես
թէ գլուխը կը դառնար : Իր ուղղղին մէջ խուն ի խուն
դիղուած իրերն էին ինչ որ առաւոտէն 'կ վեր տեղի ունե-
ցած էր ։ այսինքն Ծրեշտակին երկալը , աներեւեթանալը ,
ինչ որ Փօնարէթի աղջիկը քիչ մ'առաջ ըսած էր իրեն , և
յոյսի նշոյլ մը որ անքաւ յուսահասութեան մը մէջ կը
ծփար :

Յանկարծ իր մտախոչութենէ սթափեցաւ ուժգնակի :

Ժօնարէթի բարձր և բիրտ ձայնը լսեց որ յետարայ խօս-
քերը կըսէր , խօսքեր ուրբ իրեն համար ամենաստարօրինակ
կարեռութիւն մ'ունէին :

— Կը կրկնեմ թէ ապահով եմ և թէ Ճանչցայ զի՞նքը ։
Ժօնարէթ որպէս վրայ կը խօսէր : Զօվ Ճանչցած էր . Պ.
Լըսլանը . « իր Խւրսիւլին » հայրը . ի՞նչ , միթէ ժօնարէթ կը
Ճանչնար զան : Մարիսաւ ասանկ յանկարծական և անսկիւլալ
կերպով մը վերջապէս ալ պիտի սպանա՞ր այն ամէն տեղե-
կութիւնները առանց որոյ իր կեանքը նոյն իսկ իրեն հա-
մար մթին էր . ալ պիտի զիանա՞ր վերջապէս թէ ով էր իր
սիրածը , թէ ով էր այն երիտասարդուչին , նաև անոր
հայրը . այն մթութիւնը որ կը սպաշարէր զանսնք , ալ վեր-
ջապէս պիտի փարատէր ուրեմն . Ա՛հ , ամւրբ Աստուած :

Գարանին վրայ աւելի ոստեց քանթէ երաւ , և միջնորմին
պղտի ծակին մօտեցաւ դարձեալ նայելու համար :

Նորէն կը տեսնէր ժօնարէթի որջին ներսը :

ԳԼՈՒՔ ԺԲ.

Պ. ԼԵՊԼԵՆԻ ՀԻՆԴ ՓՐԱՆՇՈՒՆ ԳՈՐԾԱԾԻԹԻՆԵԼ

ԸՆՏԱՆԵՔԻՆ տեսքը դրեթէ անփոփոխ մնացած էր ,
վասն զի կինը և աղջիկները ծրարին պարունակածները առ-
նելով առուել զանկպաններ և շապիկներ հաղած էին : Երկու
անկողններուն վրան ալ երկու նոր վերմակ նետուած էր :
այս էր միայն եղած փոփոխութիւնը :

Ժօնարէթ յայտնի է թէ նոր եկած էր գուրսէն : Տակային
շնչառպառ կերեար : Աղջիկները չմինեային քով գետինը նըս-
տած էին , և առջնուելու կրտսերին վիրաւոր ձեռքը կը դար-
մանէր : Կինը չմինեային մօտակայ խշուակին վրայ կարծեց
թէ սմբէր էր զարմանալի գէմքալ մը : Ժօնարէթ խուցին մէջ
յաջ և յաչեակ կերթեկներ միծաքայլ : Եշերը ասարինակ
կերեային :

Կինը որ էրիկին առջեւ վեհերոտ և շուարաւմով համակ-
ուած կերեար , համարձակեցաւ ըսելու անոր :

— Իրաւ կըսես : Ապահովապէս զիտե՞ս :

— Զարմանալի հարցում : Աւթ տարի առաջ էր . այս , կը
Ճանչնամ զինքը : Ա՛հ , կը Ճանչնամ , շուտ մը Ճանչցայ թէ
ով է : Զարմանք որ անմիջապէս աչքիդ շզարկաւ :

— Ոչ :

— Եայց ըսի քեզի որ ոշադրաւթիւն ընես . հասուլը նոյնը ,
գէմքը նոյնն է . հազիւ թէ աւելի ծեր է . կան մարդիկ սրբ
չեն ծերանար , չզիտեմ թէ ի՞նչ կընեն որ չեն ծերանար .
ձայնն ալ նոյնն է : Աւելի մաքուր հազուած է , աչա այս
է միայն փոփոխութիւնը : Ա՛հ , սմսնզգուկ ծերուկ , հիմակ ալ
բւնեցի քեզի , կեցիր :

Կանդ առնելով իր աղջիկներուն ըստաւ :

— Դուք ելիք զայեք ասկէ : Շատ զարմանալի բան որ
անմիջապէս աչքիդ շզարկաւ այդ մարդը :

Աղջիկները հնազանդելու համար ոտք ելան :
— Իր վերաւոր ձեռքովվը , թոթովնց մայրը :
— Օդ առնելով ցաւը պիտի մեղմի , ըստ ժօնորէթ :

Յայտնի էր թէ ժօնորէթ այն մարդերու կարդէն էր որոնց ներելի չէ դիմագարձութիւն ընել : Դուրս ելան աղջիկները :

Միջդեռ գուռէն գուրսու կենելին , հայրը առջիկնելին թեր բռնեց , և մասնաւոր ձայնով մ'ըստ անոր .

— Ճիշդ ժամը հնդին հոս պիտի դանուիք երկուքնիդ ալ Պէտք պիտի ունենամ ձեզմէ :

Մարիուս կրինապատկեց ուշագրութիւնը .
Ժօնորէթ երբ մինակ մնաց կնիկին հետ , նորէն սկսաւ քայլել սենեկին մէջ և լոելեայն երկու կամ երեք անդամ շրջան առաւ ծայրէ 'ի ծայր : Եետոյ վրայի կնային շապիկին ստորին մասը իր բանթալնին զօտիին մէջ խօթեց և իշեցուց . քանի մը վայրիեան ևս անցաւ :

Յանկարծ դէսլ իր կնիկը դարձաւ , և թեերը կուրծքին վրայ դնելով պօռաց .

— Կուզես որ քեզի ուրիշ բան մ'ալ ըսեմ . օրիորդը . . .
— Է , ըսէ նայիմ , ինչ է օրիորդը , պատասխանեց կինը .
Մարիուս չէր կրնար կասկածիլ . իրօք անոց վրայ եր խօսքը : Եռանիքաղին անձութեամբ մը մտիկ կընէր : Իր բոլոր կեանքը ականջներուն մէջն էր :

Բայց ժօնորէթ ծոռուած և կնիկին ցած ձայնով բան մ'ըստած էր : Եետոյ կանգնեցաւ , և բարձր ձայնով վերջացուց խօսքը :

— Ան է :

— Ա՞ն որ . . . ըստե կնիկը :

— Ան է համ , ըստե էրիկը :

Բայտ չենք զտներ որ կարենանք մեկնել ինչ որ կը պարունակէր կնիկին այս ա՞ն ո՞ւ . . . ը : Այս խօսքին մէջ ամփոփուածն էր զարմանք , կատութիւն , առելութիւն , բարկու-

թիւն երք հրեշային գնչումի մը հետ խառնուած . և միացած էին :

Երիկը կնիկին ականջին քանի մը բառ ըսելովը , անշուշտ օրիորդին անունը տալովը ահա այս ամէջի և ամքած կինը արթնցաւ , և պժդալի ըլլալէ գադրելով ահարկու իերպարան մ'առաւ :

— Անկարելի բան , պօռաց . երբ կը մտածեմ թէ իմ աղջիկներս բոկտան կը քայլեն և բօպա մը չունին որ հազարին : Ի՞նչ . սնդուսէ մազկեակ մը , թաւշէ փեղոյր մը , մետարսեայ կիսաձե կօշիկներ և ուրիշ բաներ , որք ամէնը մէկ երկու հարիւր ֆրանքէն աւելիք կարծեն . հազարսատ մը զոր տեսնողը պիտի կարծէ թէ ապնիւ օրիորդ մէկ ան . ոչ , կը սխալիս , բարեկամ , ասի ան չէ . բայց նախ դիտէ որ միւսը սոսկալի տղեղ մէկը . ասի դէշ չէ . իրօք կըսեմ թէ ասի զէշ չէ . ասի չկրնար ան ըլլալ :

— Ես ալ կըսեմ թէ ան է : Պիտի տեսնես :

Ժօնորէթի կնիկը երբ այս բացարձակապէս հաստատական պատասխանը առաւ , իր լայն դէմքը՝ որ կարմիր և խարսեաշ եր՝ վեր ըրաւ և ձեզունը նայեցաւ տձե նայուածքով մը : Նայն պահուն այս կինը իր երիկէն աւելի ահարկու երեցաւ Մարիուսին : Մատակ վաղրի մը պէս նայող մատակ խոզ մէկը ան :

— Ի՞նչ , կրինեց կնիկը , ուրեմն այն մուրացիւան լակունէ և այս սոսկալի զեղեցիկ օրիորդը որ կարեկից կերպարանով մ'աղջիկներուն կը նայէր : Ա՛հ , մէր էր թէ կարող ըլլայի սոսներուն տակ առնել և սանդալներովս կոխկրտելով փորը գուրս թափել :

Անկողինէն վար ցատկեց և պահ մը սոսքի վրայ կեցաւ՝ զըլութը բաց , ուռնդերը ուռեցած , բերանը կիսաբաց , և ձեռներն ալ պրկուած ու դէպ ետել նետուած : Ապա իյնալու պէս նորէն երկնցաւ խշտեակին վրայ :

Մարդը կերթելեկը առանց ուշ գնելու իր էղին :

Աղջիկ մը վայրկեան անցաւ ըսելեայն . մարդը կնիկին մօ-

նեցաւ և կանգ առաւ անոր ոռջև թևերը կուրծքին վրայ առ
նելով ինչպէս ըրած էր պահ մ'առաջ:
 — Կուզեմ որ քեզի ուրիշ բան մ'ալ ըսեմ:
 — Ի՞նչ, հարցաց կինքը:
 կարծ և ցած ձայնով մը պատասխանեց:
 — Ա'լ հարտացայ:
 անիկը էրիկին նայեցաւ այս նայուածքով որ կը նշանակէ.
 Միթե փախուի է հետօ խօսողը:
 Ժօնարեթ շարունակէց:
 — Կողովից արմատ և օճի - մեռիր - եթէ - կրակ - ունիս -
 յրտահար - մեռիր - եթէ - հայ - ունիս թաղին թաղեցին էի մին
 չե հիմա. ալ այսքանը կը բաւէ. կօգաէ ալ քաշած թշուա
 ուութիւնս, ինձի համար, ուրիշներւն համար ալ քաշեցի:
 ալ կատակը մեկ գի: ալ Ֆիծաղազարդ չերեար ինձ այս վի-
 ճակը, այսքան բառախաղները կը բաեն, ո՛ւ Աստաւած, ալ
 կատակը չեմ վերցուներ, հայրի յաւիտենական, ես ալ պի-
 տի ուռեմ յակելու համար, ես ալ պիտի ըմպեմ ծարաւս
 անցունելու համար. ես ալ կուզեմ չուպայտիւ, քնանալ, չը
 բանիւ ամենեին. սատկելէմ առաջ կուզեմ որ կարդ ինձի
 ալ եկած ըլլայ, կուզեմ փոքր ի՞նչ միլիօնաւոր ըլլալ:
 Որին բոլորտիքը շնչան մ'առնելէն ետք,
 — Յւրիշներւն պէս, շարայարեց:
 — Ի՞նչ ըսել կուզես, հարցաց կինը:
 Գրւեխը օրեց, աչքը թարթեց և ձայնը հանեց փողոցներու
 քնակէափ մը պէս որ կուզէ հնարք մը ցաւցունել:
 — Ի՞նչ ըսել կուզեմ. մտիկ ըրէ:
 — Կամոց խօսէ, մրմաւց կինքը. մի այդքան բարձր խօ-
 սիր. եթէ գործի վրայ պիտի խօսին, պէտք չէ որ լսուի ը-
 նելիքդ:
 — Ա'չ, ով պիտի ըրէ. դրացին. քիչ մ'առաջ դուրս
 ելնելու ես տեսայ: Բայց եթէ չելած ըլլայ անդամ, առ ա-
 ռանակին աւտանակը միթէ կը լսէ. բայց կը կրկնեմ թէ դուրս
 ելնելը աչքովս տեսայ:

Սակայն տեսակ մը բնական դրդումով ծօնտրեթ մկատ առ
 ւելի ցած ձայնով խօսիլ, թէն բաւական ցած ձայնով չխօ-
 սելուն համար, Մարիուս կը լսէր անոր խօսքերը: Մարիուս
 ոյս խօսակցութիւնը կէտ առ կէտ և ամբողջապէս կրցաւ լու-
 սել նապատաւոր պարտպայի մը չնորչիւ. այս պարազ այն էր
 ձին եկած ըլլալը որու պատճառաւ. չէր լսուեր պուրլարէն
 անցնող կտոքերուն տղմուկը:
 Աշտանիկ ինչ որ Մարիուս լսեց:
 Աղէկ մախի ըրէ: Քոնուեցաւ Քօֆլար, բռնուած ըսել
 է. արգէն եղաւ լմնցաւ այս դործը: Ամէն բան կարգի գըր-
 ուած է: Պէտք եղած անձերու հետ աեւնուեցայ: Այս ի-
 րիկուն ժամը վեցին պիտի զայ վաթմուն ֆրանքը թերելու-
 համար, սինլուրը: Տեսար ինչպէս շտկեցի և կլեցուցի:
 Վաթմուն ֆրանք պարտք ունիս, տան տիրոջա տունը պիտի
 երթամ, պայմանած ամը վետրվարի հին կը բռանայ ըսի, ի՞նչ
 որ ըսի ամէնն ալ հաւտաց. աւանակ էր, ի՞նչ էր. արդ-
 ժամը վեցին պիտի զայ, այսինքն այն միջացին որ դրացին
 ալ ընթելու զացած կը լսայ: Պիւրկօն խաթունն ալ քաղ-
 քին մէջ սպանները լոււալու վրայ պիտի ըլլայ: Դրացին ժա-
 մը տասնումէկէն առաջ տուն չգտառնար: Պղտիկները պիտի
 հսկեն գուրսը: Գուն պիտի օղնես մեզ: Մարդը մեր գործը
 պիտի ատիսուի ի լմնցնելու:

— Եւ եթէ լմնցնէ, հարցոց կինքը:

Ժօնտրեթ սոսկալի շարժում մ'ընելով, ըստւ.

— Մենք ալ զինքը կը լմնցնենք:

Եւ մկատ քահ քահ ինդալ:

Մարիուս առաջին անդամն էր որ անոր խնդալը կը տես-
 ներ:

Ժօնտրեթ չմինեային քով պահարան մը բանալով, դիսա-
 նոց մ'առաւ և ժեղանիքովը զայն խողանակելն ետք դլուխը
 գրաւ:

— Հիմա ես կերթամ, ըստւ: Տակաւին տեսնուելու մար-

դեր ունիմ, լաւ տեսակներէն։ Պիտի տեսնես թէ ի՞նչպէս զործը պիտի յաջողի։ Կարելի եղածին չափ շուտ պիտի դառնամ։ շահաւոր գործ մէջ մեր այս կատարելիք զործը, դուն տունը պահպանէ։

Եւ՝ երիտ ձեռքը բանթալօնին քսակներուն մէջ դրած՝ պահ մը կեցաւ խարհէլով, յետոյ ազաղակեց։

— Մեծ բարեբաղդութիւն մ'ալ սա է որ ան չճանչցաւ զիս։ Եթէ ան աւ զիս Ճանչցած ըլլար, ալ չպիտի զար հուտ պիտի փախցունէինք դենքը։ Մօրուսս ազատեց զիս, վիպահան մօրուսիկո, իմ աղւոր վիպական մօրուսիկո։

Եւ նորէն սկսաւ խնդալ։

Պատուհանին քով դնաց։ Անդադար ձիւն կուղար և երկնից դորշ զոյնը կը զծաւորէր։

— Ի՞նչ սոսկալի օդ, ըստ։

Ասաւ վերարկուն հադնելով,

— Քիչ մը լայն կտրուած է, բայց հոդ չէ, շարայարեց ժօնտրէթ, աղէկ որ թշուտական ծերուկը ինձ տուաւ այս վերարկուն։ Եթէ այս վերարկուն չըլլար, չպիտի կրնայի դուրս ելնել, և գարձեալ ամէն բան պարապի դացած պիտի ըլլար։ Տես թէ ի՞նչպիսի բաներէ կախում ունին դէպաքելը։

Եւ՝ զիսանոցը մինչև աշերուն վրայ իջեցնելով դուրս ելաւ։ Հաղիւ թէ դուրսը քանի մը քայլ առնելու ժամանակ ունեցած էր, և աշա դուռը նորէն բացուելով ժօնտրէթի շիկադէմ և ուշիմ կերպարանը կիսովին երեցաւ դուռին բաց տեղէն։

— Մոռցայ ըսելու. կրակարանին համար ածուխ առնես։

Եւ կնիկին զենջակին մէջ նետեց հինգ ֆրանքոց դրամը զոր «մարդասէրը» տուած էր իրեն։

— Կրակարանին համար, հարցուց կնիկը։

— Այս։

— Քանի՞ օխա։

— Զորս օխա։
— Երսուն սու կընէ չորս օխան։ Մնացորդովը ընթրիքին պէտք եղածը կառնեմ։

— Զէ զա։
— Ի՞նչո՞ւ։
— Մի վատներ հինգ ֆրանքոցը։
— Ի՞նչո՞ւ։
— Վասն զի ես ալ բան մը պիտի դնեմ։
— Ի՞նչ։
— Բան մը։
— Որքան պէտք է քեզի։
— Այս կողմերը ուր կայ երկաթեղէն վաճառող մը։
— Մուֆթարի փողոցը։
— Հայ, աղէկ ըսիր, փողոցին ծայրն է. կրպակը կը տեսնեմ։

— Բայց չըսէ՞ս ինձ թէ որքան պէտք է քեզ այն ծախուառնելու բանիդ համար։
— Երեք ֆրանքի չափ։

— Ընթրիքին համար շատ բան մը չպիտի մնայ։
— Այսօր ընթրելու օր չէ։ Աւելի աղէկ դործ ունինք կատարելու։

— Կը բաւէ այս, գոհարդ իմ։
Ժօնտրէթ կնիկին այս խօսքին վրայ նորէն զոցեց դուռը, և այս անպամ Մարիուս լսեց տունին փողին մէջէն անոր հեռանալը և անդուղին արագօրէն իջնելը։

Նոյն պահուն Սէն-Մէտարի եկեղեցին ժամը մէկ կը զարնէր։

ԳԼՈՒԽ ԺԳ.

ԵՒԵՆՉԻՆ ԵՄ ԵՒԵՆՉՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԺԵԺՈՒԿԻ ՑԵԼ

ՄՐԱՐ ՉԵՆ ԽՈՐՀԻՐ ԱԼՈԹՔ ԷՆԵԼ. ՀԱՅՐ ՄԵՐ

ՄԱՐԻՈՒՍ ԹԷԿ ՄՈՄԱԽՈՅ, ԲԱՅց և այնպէս ի՞նչպէս ը-

ոտծ ենք արդէն՝ հաստատ և զործունեայ ինաւորութիւն մը
ունէր : Առանձնական մտախոչութիւնները անոր
համակիր և կարեկից զգայութիւնները բարդաւաճելով թե-
րես բարկանալու կարողութիւնը նուազած, այլ սրամունելու
կարողութիւնը անեղծ պահած էին . պահածի մը պէս բարե-
սէր և գատաւորի մը պէս անաջառ էր . կը զթար դրոտի մը
վրայ, այլ կը ջախջախէր իժ մը : Արդ Մարիուս իր կեցած
տեղն նայած էր իժերու ծակի մը մէջ . Մարիուսի անջև
տեսնուածն էր Հրէշնիրու բոյն մը :

— Ուտք է ջախջախէլ այս թշուառականները, բայտ ինքնին
Կը յուսար թէ պիտի պարզուէին զինք ըջապատղ կըն-
ճիռները, բայց բան մը յայտնուած չէր . ընդ հակառակն ա-
մենքն ալ թերես տւելի անիմանալի եղած էին . տւելի տեղեկու-
թիւն մ'առած չէր ոչ Լիքսանալորի զեղանի պատահութիւն
և ոչ ալ այն մարդին վրայ զըր Պ. Ա. ըլլան կանուանէր .
հասկցած էր միայն թէ ժօնարէթ կը ճանչնար զանոնք : Այն
ըսուած մթին խօսքերէն որոշապէս հասկցած էր միայն թէ
զատածանութիւն մը կը պատրաստուէր, անյայտ այլ սոս-
կալի գաւառանութիւն մը . թէ երկուքն ալ այսինքն հայրը
անհրաժեշտարար և աղջիկն ալ հաւանօրէն մեծ վատանդի մէջ
էին . թէ պէտք էր ազատել վանափ . թէ պէտք էր ժօն-
տրէթներուն սոսկութիւն կարգադրութիւնները ասպարդիւն ընել
և կարեն այս սարգերուն սոսայնը :

Մարիուս պահ մը ժօնտրէթին կսիկը դիտեց : Անիկը սե-
նեկին մէկ խորչէն թիթելեայ հին հնոյ մը քաշած էր, և
հին երկաթներ կը խառնէր :

Մարիուս գարանէն վար իջաւ խիստ կամաց մը և ուշա-
դրութիւն ընելով որպէս զի ամենեին ձայն մը չհանէ :

Մինչդեռ կը համակռ էր երկիւզալ մը զոր պատրաստուած
գաւառանութիւնը կը ներշնչէր, և պէտքամով մը զոր ժօն-
տրէթները կուտային իրեն, Մարիուս տեսակ մ'ալ ուրա-
խութիւն կղզար՝ մտածելով թէ դայցէ արժանի դիտի ըլլայ

ոյսպիսի ծառայութիւն մ'ընելու տնօր զոր կը սիրէր :

Բայց ինչպէս դործէր՝ պէտք էր իմոց տալ վասնդի են
թարկուած անձերու . բայց ուր զանար զանոնք քանի որ ու-
նոնց ուր բնակիլը չէր դիտեր : Պահ մ'երկած էին իրեն,
յետոյ նորէն ուուզեր էին Բարիզի անբաւ տնդունդներուն
մէջ : Միթէ իրկուուն ժամը վեցին դուռը սպասէր՝ ու Արա-
լանը եկած միջոյին որոշայթը անոր իմացնելու համար . բայց
ժօնտրէթ և իր մարգերը անշուշտ պիտի տեսնէին թէ կը
լրտեսէ ինք . վայրը ամայի տեղ մ'էր . անոնք իրմէ զօրա-
ւոր էին, հետեաբար պիտի կրնային բոնիւ զինքը կամ հե-
ռացնել, և ան զոր Մարիուս կուզէր ազատել, պիտի իրը
սուէր : Ժամը մէկ զարկած էր, դաւաճանութիւնը վեցին
պիտի կատարուէր . Մարիուս հինգ ժամ ամեն ուներ դոր-
ծելու համար :

Մէկ բան կար միայն ընելիք :

Մարիուս հազար իր թիկնոցը որ բաւական աղէկ էր դեռ,
վեզը թաշկինակ մը կապեց, դլարկը առաւ և դուրս ելաւ
տուանց ձայն ձիւն հտնելու, իբր թէ մամուռներու վրայ կը
կախէր բոկոտն :

Մանաւանդ թէ ժօնտրէթին կսիկը տակաւին հին երկա-
մեզները խառնելու կը պարապէր :

Մարիուս տունէն զու թս ելնելուն պէս Բըթի-Պանդիէի փո-
դըլը գնաց :

Այս փողոցին մինչև կիսավայրը եկած և հասած էր խիստ
ցած պատի մը քով, որուն քանի մը տեղեւն կարելի էր սու-
տելով անցնիլ և որ անմշակ դաշտի մը վրայ կը նայէր . մտա-
տանջութիւն ունենալուն համար կամաց կամաց կը քայլէր .
ոտքին գիւտումը չէր լսուեր, վասն զի ձիւնին վրայ կը քայլէր:
Յանկարծ ձայներ լսեց որք խիստ մօտէն կը խօսէին : Յուն
գարձաւ . փողոցը ամայի էր . Ճանձ մ'անգամ չկար, թէն
կատարել լսակէս յորեկ էր տակաւին . այլ սակայն որոշապէս
ձայներ լսեց :

Միտքը եկաւ նայիլ պատին վրայէն որու քովէն կերթարը չոն իրօք երկու մարդ կար որք պատին կոթնելով ձիւնին վրայ նստած էին և ցած ձայնով կը խօսէին :

Մարիուս չը ճանչնար այս երկու կերպարանները. մին սյուզա հաղած մօրուանի մարդ մ'էր, միւսն ալ հնոտիննը հաղած և մաղզոտ մարդ մը :

Մօրուանին յունական կրկնոց մ'ունէր. միւսն զ լուսը բաց էր և մաղերուն մէջ ձիւն կար :

Մարիուս զ լուսը անոնց վերելը յառաջելով կրնար լինէլ։

Մաղզոտը արմուկովը կը հրէր միւսը և կըսէր.

— Բաթրօն-Մինէթի հետ կրնայ յաջողիլ այս դործը :

— Կը կարծես, ըստ մօրուանին: Մաղզուն ալ պատասխանեց:

— Ամէն մէկը հինգ հարիւր ֆրանք պիտի առնու. և հետեանքն ալ ըլլայ ըլլայ հինգ տարի, վեց տարի, տաս տարի ամենէն շատը:

Միւսը՝ վարանումով մը և իր յունական գդակին տակ ցըրտահար գողալով՝ պատասխանեց:

— Ասի յայտնի բան է: Ապանկ բաներու կարելի չէ հակառակիլ:

— Ես կըսեմ թէ դործը չկրնար չյաջողիլ, կրկնեց մազոտը: Բան ախպարին ճարէնէնիլ* պիտի լծուի:

Յետոյ սկսան խօսիլ նուազաւոր ներկայացումի մը վրայ զոր առջի օրը կէթէի թատրոնը տեսած էին:

Մարիուս իր ճամրան շարունակեց:

Մարիուսի կը թուէր թէ աարօրինակ կերպով մը պատին եւ տեղ պահուող և ձիւնին մէջ կծկուող այս մարդերուն մութ խօսքերը թերես վերաբերութիւն մ'ունէին ժօնտրէթի դարշելի նպատակներուն հետ: Գործը անշուշտ ժօնտրէթին պատրաստած դաւաճանութիւնն էր:

Գէպ 'ի Սէն-Մարտի արուարձանը ուղղեցաւ և հարցուց կրպակի մը թէ ուր կար ոստիկանութեան զործակալ մը:

* Տեսակ մը կառ:

Քօնթուազի փողոցը և Ա թիւը ցուցուեցաւ իրեն :

Մարիուս հօն զնաց :

Հայողործի մ'առջեն անցնելու առեն երկու ոու տալով հայ մ'ոռաւ. և կերաւ, մոածելով թէ զուցէ շպիտի ընթրէ:

Ճամբան մինչդեռ կը քայլէր, իրաւունք տուաւ նախանամութեան :

Մտածեց որ եթէ առտու իր հինդ Փրանքը ժօնտրէթի առջնեկի աղջիկին տուած ըլլամը :

Դանարէթի նիւթած դաւաճանութիւնը անարդել սիխոի իաւտարուէր, թէ Պ. Լ. ըլլան պիտի կորուէր և անշուշտ աղջին ալ իր հետը:

Դ Ա Ր Բ Բ Ֆ Պ ։

Ա Խ Բ Ո Ս Տ Ի Կ Ա Ն Ո Ւ Թ Ե Ե Ն Մ Ա Ր Դ Մ Է Ե Բ Ի Ա Ն Ա Կ Ա Ծ Բ Ա Ն Ա Կ

Կ Ո Ւ Տ Ե Ց Փ Ե Ս Տ Ա Բ Ա Ն Ի Մ Է

ՄԱՐԻՈՒՍ Քօնթուազ փողոցին Ա թիւը հասնելով առջի յարկը ելաւ և ոստիկանութեան զործակալը հարցուց:

— Ոստիկանութեան պարոն զործակալը հօն չէ, ըստ ծառայ մը. բայց տեսուչ մը կայ որ անոր տեղական է: Կուզէք խօսիլ հետը:

— Այս, ըստ Մարիուս:

Ծառայ զործակալին խուցը տարաւ. Մարիուսը: Հոն վանադակի մ'ետե ոսքի վրայ կայնած: և կրակարանի մը կոթնած

բարձրահասակ մարդ մը կար որ եռօձիկ ընդարձակ թիկնոցի մը ծայրերը կը վերցունէր ձեռներովը:

Կերպարանը քառակուսի թանձը թանձը, աշխարհնը նուրբ և հասաւուն, կիսամօրուսները թանձը, աշխարհը և վայրենաձեւ, իսկ նայուածքը մարդուս զրդանին յատակն անդամ՝ դիմելու կարող նայուածք մ'էր:

Այս մարդը գրեթէ ժօնտրէթին չափ ահարկու և անապա-

թէ այս նայուածքը չէ թէ կը թափանցէր այլ կը խուզարկէր:

Այս մարդը գրեթէ ժօնտրէթին չափ ահարկու և անապա-

րոյն կեզեար. երբեմն ամեցի շունի մը հանդիպիլը զայլի մը
հանդիպելէն ոչ նուազ վտանգ առոր է :

— Ի՞նչ կազէք, հարցուց մարդը Մարիստին՝ առանց պա-
րան ըսելու :

— Հո՞ս է ոստիկանութեան պարան զոքծակալը :

— Բացակայ է : Ես եմ իր տեղակալը :

— Խիստ զալանի զոքծի մը համար եկած եմ :

— Խօսեցէք ուրեմն :

— Եւ խիստ սահողողական :

— Արե մն շաւու խօսեցէք :

Այս հանդարա և տմարդի մարդը, աշարիու և միանդաշ
մայն վսահչելի էք : Երկիւղ և վսահչութիւն կը ներշնչէր:
Մարիուս իրողութիւնը պատմեց, ըսելով — թէ անձ մը զոր
տեսքը վիայն կը ճանչար, երեկոյին գաւաճանութեան մը
պիտի մատնուէր . թէ որչին կից սենեկին մէջ բնակելով ին-
քը, Մարիուս ժօնմէրսի փառաքան, միջնորմին եակէն
լսած եր բոլոր գաւագրութիւնը . թէ ժօնտրէթ կանուանէր
այն ապիրաաը սր որոպայթը զաղափարած էք . թէ ժօնտրէթ
մեղափակչներ, թերեւս քաղաքագուներու թափառիկներ պիտի
ունենար իրը զարծակից, որոնց մին մանաւոնդ Քրէնթանիէ,
Պիկրընայլ ըստած քանչօ անուն անձ մէքը . թէ ժօնտրէթ
թին աղջիկները գուրսը պիտի լրտեսեն . թէ ամենկին միջոց
մը չկար եղելութիւնը իմացնելու այն մարդուն որ վաանդի
մէջ էք, վասն զի անոր և ոչ խոկ անունը յայտնի էք . և
թէ վերջապէս այս ամէնը երեկոյեան ժամը վեցին տեղի պի-
տի ունենայ Յթ-ՅԶ թիւ առունին մէջ որ Օքիթալի պաւըլա-
րին ամենէն ամայի կողմն է :

Տեսուչը երբ լսեց այս թիւը, զլուխը վերցուց և ըստ
անտարբերութեամբ :

— Աւերեմն փողին ներսի սենեկին մէջ տեղի պիտի ունե-
նայ, այնպէս չէ :

— Ճիշդ, պատասխանից Մարիուս, և շարայարեց :

— Միթէ կը ճանչնաք այն տունը :

Տեսուչը պահ մը կեցաւ լրին, յետոյ կօշեկին ներբանը
կրակարանին բերանը գնելով որ ասքնայ, պատասխանեց.

— Թիկուն :

Եւ աւելի իր փողակապին քանթէ Մարիուսին հետ խօսե-
լով ակրաներովը մրմուց :

— Գործին մէջ հարկաւ փոքր ինչ բաթրօն-Մինէթ պիտի
ըլլայ :

Այս անունը Մարիուսի ուշագրութիւնը զրկուեց :

— Բաթրօն-Մինէթ, ըստ : Կրօք աեղ մ'այդ անունին
տրուիլը լսեցի :

Եւ Քըթի-Պանդիէլի փողոցին պատին եակը ձիւնին մէջ
պահուող մարդուն և մօրուանի մարդուն արամախօ-
սութիւնը տեսուչն պատմեց :

Տեսուչը մրմուց ակրաներովը .

— Մազաքը Պրիւօնը պիտի ըլլայ, և մօրուանին ալ Տէօր
Միլիար ըսուած Տըմի-լիարն ըլլալու է հարկաւ :

Նորեն վար ըրած էր արտեանունքը և կը խորհէր :

— Իսկ Բան ախալարին ով ըլլալը կընդունարեմ : Ահա
թիկնոց այրեցի : Այս անիծեալ կրակարաններուն մէջ միշտ
շատ կը գնեն կրակը : Թիւ Յթ-ՅԶ, Կորպօյի հին կալւածն
է այն :

Յետոյ Մարիուսին նայելով,

— Այս մօրուանին և մազգաէն ՚ի զատ ուրիշ մարդ ը-
տեսաք :

— Կաև Բանշօն :

— Տեսուկ մը պղոտիկ և շանելուս սրիկացի մը այն կողմերը
թափառիլը չտեսաք :

— Ոչ :

— Եւ ո՞չ իսկ աշաղին յաղթանդամ արձան մը որ Բու-
սական Պարտէղի փղին կը նմանի :

— Ոչ :

— Եւ ո՞չ իսկ հանած վարած մը որ վաղեմի ծաղրածուի
(queue-rouge) մը կերպարանն ունի :

— Ոչ :

— Իսկ չըրիորդը ոչ ոք, և ոչ իսկ իր օդնականները,
դործակալները և ծառաները կը տեսնեն. Ոչ այնքան կը
զարմանամ զան չնշմարելուդ :

— Ոչ: Ի՞նչ տեսակ մարգիկ են այդ ամէն անձերը, հար-
ցուց Մարիուս :

Տեսուչը պատասխանեց.

— Մանաւանդ թէ անոնց ժամանակը տակաւին եկած չէ:
Կորէն լրեց, յետոյ կրկնեց.

— 50-52. զիսեմ խրճիթը : Անկարելի է որ ներս պահ-
ուինք առանց նշմարուելու դերասաններէն. եթէ նշմարեն,
վարչէն ներկայացումը ետ ձգելով կը ողբջին. այնքան ամշկոտ
են որ հանդիսականներու առջե նեղութիւն կը կրեն, Ա-
տանկ չեմ ուզեր, ոչ, ատանկ չեմ ուզեր: Կազմեմ երդեւ-
նին լսել և պարել տալ զանոնք :

Երբ լնցաւ այս մենախօսութիւնը, գէոլ 'ի Մարիուս դար-
ձաւ, և ուղղակի նայելով հարցուց.

— Կը վախնաք :

— Ի՞նչ բանէ, ըստ Մարիուս :

— Այն մարգերէն :

— Եւ ո՞չ իսկ ձեզմէ, պատասխանեց խստութեամբ Մարի-
ուս որ կակսէր նշմարել թէ ոստիկանութեան այս լրտեսը
տակաւին պարոն ըստած չեր իրեն :

Տեսուչը աւելի ուշադրութեամբ Մարիուսին նայեցաւ դար-
ձեալ, և տեսակ մը վճռական հանդիսաւորութեամբ կրկնեց.

— Իբր քաջասիրտ և իբր պարկեշտ մարդ կը խօսիք: Քա-
ջութիւնը ոճիրէն չվախնար և պարկեշտութիւնը իշխանութե-
նէ չվախնար :

Մարիուս ընդմիջեց.

— Լաւ, բայց ի՞նչ պիտի ընէք :

Տեսուչը միայն սա պատասխանը տուաւ:

— Այն տունին վարձաբնակները բանալիներ ունին դիշե-
րը իրենց սենեակը վերադառնալու համար: Անշուշ դուք
ալ ունիք բանալի մը :

— Այն, ըստ Մարիուս :

— Հիմա ձեր քո՞վն է այն :

— Այն:

— Ինձի տուեք, ըստ տեսուչը :

Մարիուսը բանալին գրսնին հանեց, և տեսուչին յանձ-
նելով շարայարեց:

— Եթէ կուզէք հաւատալ խօսքիս, շատ մարդ առնելով
եկէք :

Տեսուչը արագապէօ Մարիուսին նայեցաւ անդամ մը այն
նայուածքով որով անշուշ Վոլթէր նայած պիտի ըլլար՝ ի-
րին ստանաւորի յանդ մ'առաջարիող դաւառական աղատէ միայի
անդամի մը: Մէկ շարժումով իր թիկնոցին երկու աշազին
գրպանները խօթեց ձեռները և երկու պողպատեայ պղտիկ ա-
տրձանակ հանեց, այն ատրձանակներէն որք բոռ ու բոռէն
կանուանին: Մարիուսի տուաւ այս ատրձանակները ուժզնա-
կի և կարճ կերպով մ'ըստ:

— Առէք այս ատրձանակները: Չեր սենեակը դացէք,
հօն պահուեցէք, և թող կարծուի թէ գուրս ելած էք: Լե-
ցուկ են ատոնք: ամէն մէկուն մէ չերկու զնդակ կայ: Ինչ-
պէս ըսիք, պատին վրայ ծակ մը կայ ուսկէ գիտեցէք: Երբ
զան մարդերը, թողէք որ քիչ մ'առաջ երթան: Երբ զոր-
ծը յարմար կէտին հասած և ալ արդիլելու ժամանակը ե-
կած սեպէք, ատրձանակին մէկը նետեցէք: Բայց մի այնքան
շուտ: Անկէ ետք պէտք եղածը ինձ կը վերաբերի: Ատրձա-
նակ մը պարզեցէք միայն գէու օգը, ձեղունը, ուր որ կու-
զէք վերջապէս, բայց նայեցէք որ պիստ շուտ չպարպէք: Ըս-
պասեցէք որ զործագրութիւնը սկսած ըլլայ: փաստաբան եք
և դիտէք ի՞նչ ըսել կուզէմ:

Մարիուս հրացանակները առաւ և իր թիկնոցին կողմանց դրսանը դրաւ:

— Այդ գրապանին մէջ ուսուց մը կը կազմեն գուբուէն և իերեան, ըստ ոստիկան տեսուչը: Աւելի աղեկ է բանթաւ Ընկու գրապաններուն մէջ դնել:

Մարիուս բանթալօնին գրապաններուն մէջ պահեց առըք Հանակները:

— Ճիմա, շարայարեց տեսուչը, ոչ դուք և ոչ ես կը բանակ և ոչ իսկ բապէ մը կորուսել: Ժամը քանի՞ է: Երկուք ոչ կէս: Զըսիք թէ ժամը եօթին պիտի ըլլայ:

— Վեցին, ըստ Մարիուս:

— Ժամանակ ունիմ, կրինեց տեսուչը, բայց ճիշդ այն քան որքան պէտք էր ինձ: Ըստածներէս բան մը շմունաք: Տանիկ կը ներկայական պարագելով:

— Անհոգ եղիր, պատասխանեց Մարիուս:

Եւ մինչդեռ Մարիուս՝ դուռը բանալու և դուրս ելնելու համար՝ ձեռքը դունափակին կը տանէր՝ տեսուչը ետեկն պօսուց:

— Աղեկ միտքս եկաւ: Եթէ մինչև պյոն ժամանակ իդմէ ողէտք ունենաք, հոս եկէք կամ մէկը դրկեցէք: Անունս է Ժամէք, տեսուչը:

ԳԼՈՒԽ ԺԵՎ

ՖԱՆՏԻԹ ԱՅ ԳԵԿԻՆՉ ՈՐ ՊԵՏՔ Է ԻՐԵՆ

ՓԱՆՔ մը բոպէ ետք, ժամը երեքին միջոցները Գուրժ ֆէյրադ Պօսիւէի հետ պատահարար Մուֆթարի փաղոցին կանցնէր: Չիւնը երթալով կը շատնար և անջրապետը կը դրաւէր Պօսիւէ Գուրժի բոլորին կը թագավոր:

— Այս ճիենի բոլոր զնոպակներուն նայելով կը նայ ըստի թէ երկինքը ողիտակ թիթեռնիներու ժանտախտ մը կայ: — Պօսիւէ առի ըստ ըստ, և աչա Մարիուսը նշմարեց որ

փողոցը կը մտնէր դէպ՝ ի պուլարը երթալու համար, և անսովոր կերպարան մ'ունէր:

— Ահա Մարիուսը, ըստ Պօսիւէ:

— Տեսոյ, ըստ Գուրժի բադ: Զիօսինք հետը:

— Խնչու:

— Գործ ունի:

— Ի՞նչ զործ:

— Ձես տեսներ կերպարանը:

— Ի՞նչ կերպարան:

— Մէկու մ'ետեէն զայողի մը կերպարանն ունի:

— Իրաւ է, ըստ Պօսիւէ:

— Տես ինչպէս կը նայի, կրկնեց Գուրժի բադ:

— Բայց ո՞ր շուտիկն ետեէն կերթայ արդեօք:

— Անշուշտ աղըռը կի մը, աղջկի մը, պունիկի մ'ետեւէն: Սիրահար է ան:

— Բայց, կրկնեց Պօսիւէ, փողոցին մէջ ոչ աղւորիկ, ոչ պունիկ և ոչ աղջկի կը տեսնեմ: Եւ ոչ կին մը կայ:

Գուրժի բադ նայեցաւ և պոսաց:

— Մարդի մ'ետեէն կերթայ:

Իրօք Մարիուսին աւձեւէն և քան քայլի չափ հեռուէն մարդ մը կը քայլէր, որ դլանոց մ'ունէր և որու ալեւոր մօրսւոց կը նշմարուէր թէեւ կւնակի կողմէն կը տեսնուէր մարդը:

Այս մարդը բոլորովին նոր և իրեն համար շատ մեծ թիկնոց մը հագած էր, նաև ծուիկ ծուիկ և տղմէն ուեցած աշակին բանթալօն մը:

Պօսիւէ քահ քահ ինդաց:

— Ո՞վ է այդ մարդը:

— Անի՞, կրկնեց Գուրժի բադ, բանահիւսները Ճագարի մարթ ծախողներու բանթալօններ և Փրանսայի ատենականերու թիկնոցներ կը հաղնին բաւական յօժարութեամբ:

— Տեսնենք թէ ուր կերթայ Մարիուս, տեսնենք թէ ուր

116

ԹՀՈՒՅՈՒՆԵՐ

Դերթայ այդ մարդու ալ ինչ կըսես, ետևնէն երթամնք ։
— Պօսիէ՛, արծիւդ Մօյի, պօւաց Դուրֆէյրագ, երեւ
լի ապուշ մ'ես եղեր: Միթէ լուսած բան է մարդի մ'ետե-
ւէն զայով մարդի մ'ետեւէն երթալը ։

Եւ յանկարծ ետ գարձան ։

Իրօք Մարիուս Մուֆթարի փողոցէն Ժօնտրէթին անցնիլը
տեսնելով զաղանապէս կը դիմէր զան ։

Ժօնտրէթ դլուխը կախած կերթար առանց կատկածելու թէ
ետեւէն նայուածք մ'արդէն կը դրաւէր զինքը ։

Ժօնտրէթ Մուֆթարի փողոցէն ելաւ, և Մարիուս կրասի-
էօլ փողոցը անոր ամենասոսկալի խրճիթ մը մտնելը տեսաւ,
ուր Ժօնտրէթ քառորդի մը չափ մալէն ետք նորէն Մուֆթա-
րի փողոցը եկաւ: Այն ժամանակ բիեր-Լօւպար փողոցին ան-
կիւռ երկաթեղեններու կրպակ մը կար. Ժօնտրէթ այս կը թ-
ռակը մուաւ, և պահ մ'ետք դուրս ելաւ ձեռքը մեծ ցուրտ-
մկրատ (ciseau à froid) մը բանած որու կոթը Ճերմակ փայ-
տէ եր և զոր թիկնոցին տակ պահչեց: Երբ Բըթի-Ժան-
Բլյեի փողոցին վերի կողմը հասաւ, ձախ կողմը դարձաւ,
և շուտ մը Բըթի-Պանդիէի փողոցը մտաւ: Օրը կը տարա-
ժամէր. Ճիւնը որ դաշ մը դադրած էր, նորէն սիսած էր
դալ. Մարիուս որ Ժօնտրէթին մկրատ մ'առնելն ալ տեսած
էր, նոյն իսկ Բըթի-Պանդիէի փողոցին անկիւռ պահուե-
ցաւ որ միշտ ամայի էր, և չդնաց Ժօնտրէթին ետեւէն: Ա-
զէկ որ չդնաց, վասն զի Ժօնտրէթ երբ մօտեցաւ այն ցած-
պատին ուր Մարիուս մազոտ մարդին և մօրուանի մարդին
խօսակցիլը լսած էր ետեւ գարձաւ, տեսաւ որ ոչ ոք կո-
դար իր ետեւէն, յետոյ պատին վրայէն ցատկեց և աներեսթ
եղաւ:

Այս պատին եզերով անմշակ երկրէն անցնելով կարելը
էր երթաւ ժամանակաւ կառք վարձով վատանուն մարդու-
մը տունին յետնաբակը. ոնանկացած էր այս կառք վարձովը
և տակաւին քանի մը հին կառքեր ունէր հիւղերու մէջ:

Մարիուս իսչեմութիւն սեպեց Ժօնտրէթի բաշակայութեան
միջնին իր սենեակը վերադառնալը. մանաւանդ թէ ժա-
մանակը կանցնէր. Պիւրֆօն խոթունը ամէն իրիկուն սպաս-
ները լուալու համար երբ քաղաքը կիջնէր, սովորութիւն ու-
նէր զոցելու տունին դուռը որ միշտ զայ էր երեկոյեան ժա-
մանակ: Մարիուս ոստիկան անսուչին տուած էր իր բանա-
լին. ուստի պէտք էր աճապարել:

Իրիկուն եղած և զիշերուան մութը զրեթէ տիրած էր
ամենուրեք. Հորիզոնին և երկնից վրայ արեէն լուսաւորուած
միայն մէկ կետ կար որ էր լուսինը:

Լուսինը Սալբէթրիկը ցած զմբէթին ետեւէն կենէր
կարմրագոյն:

Մարիուս մծաքայլ երթալով 50-52 թիւ տունը հասաւ-
դուռը բաց էր տակաւին: Առքին ծայրովը կոխի լով սան-
դուզէն վեր ելաւ, և փողին պատին քալէն մինչեւ իր սեն-
եակը սպարեցաւ: Ընթեցալը ինչպէս կը յիշէ անշուշտ,
այս փողին երկու կողմը վարձու սենեակներ կային որք այն
ժամանակ ամէնքն ալ պարապ էին: Պիւրֆօն խաթունը սովո-
րաբար բաց կը թողուր անոնց սենեակը: Մարիուս երբ այս
գուուրուն մէկին առջևէն անցաւ, անքնակ խույլին մէջ ան-
շարժ մարդերու չորս զլուխ նշմարել կարծեց զոր աղջտապէս
կսպիտակէր երդէ մ'եկող վերջալոյսի մացարդ մը:

Մարիուս՝ չուզելով տեսնաւիլ չուզեց տեսնել զանոնք:
Ցաջողեցաւ մանել իր սենեակը՝ առանց նշմարուելու և ձայն
մը հանելու: Ժամանակին էր մտնելու, վասն զի պահ մ'ետք
Պիւրֆօն խաթունը ձգեց զնաց և տունին դուռը զոցուեցաւ:

ՊԱՐԻՔ ԺԶ.

ԱԻՐ ԱՆԳԼԻԵՎԱՆ ԵՎԱՆՍՈՒՎ ԵՐԳ ՄԼ ՊԻՏԻ ԳՏՆԱԻԻ

ՈՐ 1832ԻՆ ԱՄԻՆՈՒԻՆ ԲԵՐԵՆՆ ԷՐ

ՄԱՐԻՈՒՍ իր անկողնին վրայ նստաւ: Ժամը հինգ ու

կես կար : Կես ժամ մնացած էր տեղի ունենալու համար ինչ որ պիտի պատահէք : Եթ շնչերակներուն զարկը կը լսէր՝ մութին մէջ ժամացոյցի մը դարձը լսելու պէս : Առ մոտած էր որ նոյն վիջոցին երկու բան կը քայլէր՝ ի խաւարի, մին ոճիրը որ մէկ կողմէն կը յառաջանար . միւսն էր արդարութիւնը որ միւս կողմէն կուգար : Զէր վախնար, բայց չէր կրնար առանց սասանում մը զզալու մտաքերել այն իրերը որ տեղի պիտի ունենային : Յանկարծ զարմանալի արկածի մ'ենթարկուող ամէն անձերու պէս Մարիուս կը կործէր թէ այն օրը առաւուեն մինչև իրիկուն երազ մ'էր իրեն համար, և սոսկալի անուրջէ մը Ճնշուիլ չկարծելու համար պէտք ունէր զդալու իր բանթարօնի զրպաններուն մէջ պաշօւած պողպատեայ երկու արքանակներուն ցուրտը :

Ա' լ ձիւն չէր զար . լուսինը՝ հետ զհետէ պայծառանալով մէզերէն կը բաժնուէր, և իր նշոյլը՝ եկած ձիւնին սպիտակ յալումին հետ խառնուելով՝ վերջալուսական տեսքը մը կուտար Մարիուսի սենեկին :

Ֆօնտրէթի հիւղին մէջ լոյս կար : Մարիուս միջնորդին ծակին կարմիր լոյսով մը փայլիլ տեսաւ որ արինազոյն կերեար:

Յայանի էր թէ այս լոյսը Ճըակէ մը չէր կրնար արտադրիլ : Մանաւանդ թէ ֆօնտրէթի սենեակը ամենն ին շարժում մը չիար, ոչ ոք կը թնաւար, ոչ ոք կը խօսէր, ոչ ոք կը շնչէր . սառնային և խորին լուսութիւն մը կը տիրէր, և եթէ այն լոյսը չըլլար, կրնար կարծել մարդ թէ դերդանի մը քով կը զանուե :

Մարիուս կօշիկները հանեց կամաց մը և անկողնին տակ հրեց :

Քանի մը բոպէ անցաւ : Մարիուս վարի դուռին իր ծիսնին վրայ գառնալը լսեց . ծանր և արագաշարժ քայլ մը վեր ելաւ սանդուղէն և եկաւ փողէն անցաւ . որջին դռնափակը մէր ելաւ ձայն հանելով . ֆօնտրէթն էր եկողը որ սենեակը կը մոնէր :

Անմիջապէս բաղմաթիւ ձայներ բարձրացան : Ընտանիքը ամբողջապէս հիւղին մէջն էր : Միայն թէ տիրոջ բացակայութեան ժամանակ ամէնքն ալ կը լուէին դայլին բացակայութեան ժամանակ լուսով դայլիկներու (louvetean) պէս :

— Ես եմ, ըստ ժօնտրէթ :

— Բար՝ իրիկուն, հայրիկ, ոռնացին աղջիկները :

— Ի՞նչ ըթիր, հարցուց մայրը :

— Ամէն բան կարդին է, պատասխանեց ժօնտրէթ, բայց ստներս փէտ կարուած են ցուրտէն : Լաւ, աղէկ ըրեր ես այդպէս հաղուելով : Պէտք պիտի ըլլայ որ կարենաս վրատաշութիւն ներշնչել :

— Բոլորովին պատարաստ եմ դուրս ելնելու :

— Ըստանի բէս քան մը չպիտի մաւնաս . ամէն բան լամը պիտի կատարես, այսպէս չէ :

— Անչոդ եղիք :

— Ինչու որ . . . ըստ ժօնտրէթ : Բայց չմիցուց խօսքը և Մարիուս լսեց որ ժօնտրէթ ծանր բան մը գրաւ սեղանին վրայ . հաւանական է թէ միբատն էր գրածը :

— Հայ, աղէկ միտքս եկաւ, կերակուր կերաք, կրինեց ժօնտրէթ :

— Այո, ըստ մայրը . երեք հատ խոշը գեանախնձոր և աղ առի : Կրակին եփել տուի և կերանք :

— Աղէկ, կրինեց ժօնտրէթ . վաղը ձեզի հետս կը տանիմ ընթրելու : Բադ մը պիտի ուտենք և ուրիշ ինչ որ պէտք է ։ Շարլը Տաններորդներու պէս պիտի ընթրէթ . ամէն բան յաջող կերթայ :

Յետայ ձայնը ցածցնելով շարպարեց .

— Կափուլը բացուեցաւ : Կատուները հոն են :

Եւս աեկի ցածցուց ձայնը և ըստ :

— Կրակը գիր սըմի :

Մարիուս ածոխի շառաչիւն մը լսեց . իրօք ունելիքով կամ երկաթէ զործիով մը ածուխ կը կարուէր . ժօնտրէթ շարունակեց .

— Դուռին ծխնիներուն եղ քանցիր որպէս զի ձայն չհանեն
— Այո՛, պատասխանեց կնիկը։
— Ժամը քանի՞ է։
— Վեցը պիտի զարնէ հիմա։ Կէս զարկաւ արդէն Սէն-
Սէտարի ժամացոյցը։
— Իրաւ ըսիր։ ապա ուրեմն պէտք է որ պզտիները եր-
թան լրտեսն, կրկնեց ժօնտրէթ։ Հոս եկէք գուք, և մտիկ
ըրէք ինձ։
Փափուք մ'եղաւ։
Ժօնտրէթին ձայնը նորէն բարձրանալով ըսաւ։
— Պիւրիօն խաթունը դուրս ելաւ։
— Այո՛, ըսաւ կնիկը։
— Աղէկ զիտես թէ դրացիին սենեակը մարդ չլայ։
— Այսօր չեկաւ ան, և զիտես արդէն թէ հիմա անոք
ընթրելու ժամն է։
— Աղէկ զիտես։
— Այո՛։
— Բայց ի՞նչ վնաս ունի, կրկնեց ժօնտրէթ։ պէտք է ան-
գամ մ'երթալ և նայիլ թէ հո՞ն է։ Աղջիկ, առ սա ճրա-
զը և գնա նայէ անզամ մը։
Մարիուս ձեռներուն և ծունկերուն վրայ կոթնելով կա-
մաց մ'իշաւ և լունիայն գէպ անկողնին տակը սպրդեցաւ։
Հազիւ թէ անկողնին տակ կծկաւած պահուած էր և ահա
իր դուռին ճեղքերէն լոյս մը նշմարեց։
— Պապա, աղաղակեց ձայն մը, դուրս ելած է դրացին։
Մարիուս ժօնտրէթի առջինէկ աղջիկին ձայնը ճանցաւ։
— Կերս մոտա՞ր, հարցուց հայրը։
— Զէ, պատասխանեց աղջիկը, բայց յայտնի է թէ
դուրս ելած է, վասն զի բանալին դուռին վրան է։
Հայրը պուաց։
— Հոգ չէ, մտիր անզամ մը։
Դուռը բացուեցաւ, և Մարիուս տեսաւ աղջիկին ներս մըտ-

նելը՝ ձեռքը աշտանակ մը րոնած։ Առաւօտուան պէս էր
աղջիկը, միայն թէ աւելի ահարկու կերեար ձեռքի ճրադին
լոյսով։

Աւզակի գէսլ անկողինը դնաց։ Մարիուս սրահ մ'անմեկնե-
լի անձկութիւն մ'աւնեցաւ։ բայց անկողնին քով պատին վը-
րայ թերուուած հայելի մը կար. աղջիկը գէսլ այն հայելին
կերթար։ Անմերուն ծայրովը բարձրացաւ և հայելիին նա-
յցաւ։ Մարիուս սենեկին մէ ջ հին երկաթեղէնսեր կը խառ-
նուէին և ձայն կը հանէին։

Աղջիկը ձեռքին ազուռով մազերը յդկեց և ժամիտներ
տուաւ հայելիին՝ իր զիզուն և զերեզմանական ձայնով յե-
տագայ տունը երգելով։

Մեր սէրք տեսեց շաբաթ մը միայն։

Ո՞հ, որքան կարհ են երջանիկ օրեր։

Ո՞ւթ օր պաշտոնի, աշխատանք ունայն։

Միւրոյ ժամանակ միշտ տեսել պէտք էր,

Միշտ տեսել պէտք էր, միշտ տեսել պէտք էր։

Բայց Մարիուս կը դողար։ Կը կարծէր թէ աղջիկը անտա-
րակոյս կը լսէր իր չնչառութիւնը։

— Աղջիկը գէսլ ՚ի պատուհանը ուղղեցաւ, դուրս նայե-
ցաւ և բարձր ձայնով խօսեցաւ կէս մը փախուկի կերպարա-
նով, ինչու որ իր սովորութիւնն էր։

— Ո՛րքան տղեղ է Բարիզ երբ ճերմակ շապիկ մը կը
հաղնի, ըսաւ։

Նորէն հայելիին քով եկաւ, և նորէն ինքն իրեն ձեռք
և շարժումներ ըրաւ։ Հետ զիետէ շիտակ և քովընտի ինքն ի-
րեն նայելով ակնապիշ։

— Է՛, ի՞նչ կընես հոդ, պուաց հայրը։

— Անկողնին և կարասիներուն ատկը կը նայիմ, մարդ չը-
կայ, պատասխանեց՝ առանց մազերը շտկելէ գաղթելու։

— Շաներես աղջիկ, շուտ հոս եկաւը ժամանակ չկորու-
սենք, զունաց հայրը։

— Եկայ, եկայ, ըստ աղջիկը : Երենց խրճիթին մէջ ամենելին բան մ'ընելու ժամանակ չկայ, շարայաքեց ինքնիրեն Յետոյ ակռաներովը երգեց .

Կը մեկնիս՝ վաստքով կրուելու համար .

Տրոտում վկրտցու միշտ հետպահ պիտի ցլայ :

Անդամ մ'ալ հայելիին նայեցաւ և դուրս ելաւ դուռը եւ տեսէն գոցելով :

Պահ մ'ետք Մարիուս երկու նորատի աղջկանց բոկ ուս ներուն ձայնը լսեց որ փողէն կերթային, նաև ժօնարէթին ձայնը որ կը պօտար անոնց .

— Ազէկ ուշագրութիւն ըրեմ . մէկը քաղաքադառին քովէն, միւսն ալ բըթի-Պանդիկի փողոցին անկիւնէն : Պահ մը մի դադրիք դիտելէ տունին դուռը, և եթէ բան մը տեսնելու ըլլաք, շուտ մը հոս եկէք չորս ոտքով վազելով : Ներս մանելու համար բանալի մ'ունիք :

Առջինէկ աղջիկը մրմուաց .

— Զիւնին մէջ բոկուն կենալով պահնորդութիւն ընել :

— Վաղը աւարտվեան գոյնով մատաքսեայ կօշիներ պիտի ունենաք, պօտաց հայրը :

Վար իջան սանգուղէն, և քանի մը բոսէ ետք վարի դուռին գոցուելու ձայնը իմաց տուաւ թէ դուրս ելած էին աղջիկներ :

Տունին մէջ ա՛լ միայն Մարիուս և ժօնարէթ կար կնիկովը, և հաւանորէն նաև այն թագուն անձերը զօր Մարիուս մշուշին մէջ անբնակ սենեկին դուրսին ետեղ ընդնշմարած էր :

ԳԼՈՒԽ ՖԷ

ՄԱՐԻՈՒՍԻ ՀԻՆԴ ՓԲԸՆՔՆԵՑ ԴԻԱՄԻՆ ԴԱՐԺԸԺՈՒԹԻՒՆ

ՄԱՐԻՈՒՍ մատծեց թէ նորէն իր դիտարանը ենելու և սպասելու վայրկեանը եկած է : Ի քթթել ական և իր

Հասակին յատուկ դիւրաշարժութեամբը միջնորմին ծակին քով դանուեցաւ :

«Այիցցաւ :

Ժօնարէթի սենեկին ներսը տարօրինակ տեսք մ'ունէր, և Մարիուս հասկցաւ թէ ինչ է եղեր այն տարօրինակ լոյսը զոր նշարած էր = Ճրագ մը կը վաւէր ժանդուա աշտանակի մը վրայ, բայց սենեկակը իրապէս լուսաւորողը այն չէր : Թանգէ մնձկակ կրակարան մը որ ածուխով լի էր և չմինէ ային մէջ դրուած, իր ցոլումով սենեկակը բոլորովին կը լուսաւորէր : Ասի այն կրակարանն էր զոր ժօնարէթ առատու պատրաստած էր : Ածուխը խարոյի և կրակարանը կարմիր էր : Կապտագոյն բոց մը ասոր մէջ կը պարէր և կը նպաստէր ուրշապէս ցուցունելու այն մկրատին ձեւը, զոր ժօնարէթ բիեր-Լոմզար փողոցէն զնած էր և որ խարոյին մէջ դըրուած կը կարմրէր : Գուտին քով անկիւն մը երկու կուտակ կը տեսնուէր որք նախապէս մտածուած զործածութեան մը համար պատրաստուած էին կարծես, և որոց մին հին երկաթեղիններու կուտակ մը, միւսն ալ զուաններու կուտակ մը կերեար : Եթէ մէկը տեսնէր այս ամենը և տեղեկութիւն մը չունենար պատրաստուող դէպքին նկատմամբ, իր միտքը ամենասոսկալի կամ ամենապարզ դադափար մ'ունենալով երկուքին մէջ պիտի վարանէր : Որդը՝ այսպէս լուսաւորելով աւելի դարբնոցի քանթէ գեհենական բերանի մը կը նմանէր, բայց այս լրյուղ ժօնարէթ աւելի դեմք քանթէ դարբինի մը կերպարան ունէր :

Կրակին տաքութիւնը այնքան շատ էր որ սեղանին վրայի մոմը կրակարանին կողմէն կը հալէր և շեղակի կը հատնէր : Չմինեային վրայ պղնձեայ ծանր և հին խուլ-լապտեր (lanterne-sourde) մը կար որ Գարթուշ դարձող Դիոզինէսին արժանի էր :

Կրակարանը՝ որ բուն իսկ չմինեային վառարանին մէջ և զրեթէ մարած փայտերուն քով դրուած էր՝ իր ցողին չմինե-

ային ծխանին մէջը կը դրկեր և հօս չէր հաներ :

Լուսինը՝ պատուհանին չորս ապակիներէն ներս մոռնելով իր սպիտակութիւնը ծիրանեղոյն և բոցափայլ սենեկին մէջ կը ծաւալէր և Մարիկուսի բանահիւսական մոքին համար որ նաև զործողութեան միջոցին կը մտախոչէր՝ կարծես թէ երկնային մտածում էր որ երկրային աձեւ երազներու հետ կը խառնուէր :

Հոմի շունչ մը կտրուած ապակիէն ներս մտնելով ածուխին հօտը փարատելու և կրակրանը ծածկելու կը նպաստէր :

Եթէ ընթերցողը կը յիշէ ինչ որ ըսինք արգէն Կօրոցոյի տունին նկատմամբ, Փօնտրէթի որջը սքանչելի կերպով ընտրաւած էր բռնալի և տխուր իրողութեան մը թամրը և ո՛չիրի մը պահարանը ըլլալու համար : Այս որջը Բարիզի ամենէն ամայի պուլվարին, ամենէն առանձին տունին ամենէն ներքին և հեռի սենեակին էր : Եթէ դաւաճանութիւն ըստուած բանը էւսթիւն չունենար անգամ, կրնար հընարուիլ այս որջին մէջ :

Տունի մը բոլոր շենքը և խել մ'անքնակ սենեակներ պուլվարէն կը զատէին այս որջը, որու միակ պատուհանը պատերվ և ցցապաննեշներով շրջափակ անմշակ երկիրներու վրայ կը նայէր :

Փօնտրէթ ծխափայտը վառելով անխսիր աթոռին վրայ նստած էր և կը ծխէր : Անիկը ցած ձայնով հետը կը խօսէր : Եթէ Մարիկուս Գուրգիշրադ ըլլար, այտինքն այն մարդերուն մին որոնք կեանքի ամեն պարզապաներու մէջ կը խնդան, անշրջաշ քահ քահ մը պիտի ձգէր Փօնտրէթին կնիկը տեսնելով : Ասի փետուրներով զարդարուն սև փեղոյը մ'ունէր որ Շարլը Փ.ին օծումին զինակիր քարոզներուն փեղոյըներուն կը նմանէր բաւական, ահաղին թարթան շալ մը իր կտուէ միջազգեստին վրայէն առած, և մարդու մուճակներ հազած էր : ասոնք այն մուճակներն էին զոր աղջիկը առառու արհամարհած էր : Փօնտրէթ ահա իր կնիկին սյօ հաղուստը տես-

նելով աղուղակած էր եռանդագին : Լա՞ս հաժոռեց ե՞ս եցէր : Հա՞ս ո՞չէն ըլլէր, Պետք է ո՞ք իսքնեած վարուսութիւն ներշնչէւ :

Իսկ Փօնտրէթ վրայէն հանած չէր Պ. Լըպլանին առւածայն նոր թիկնոցը որ մեծ կուզար իրեն, և իր հաղուստը տակաւին կընծայէր այն թիկնոցի և բանթալօնի հակապատկերը որ Գուրգիշրադի կարծիքին համեմատ տեսլական բանաստեղծը կը կաղմէր :

Յանկարծ Փօնտրէթ ձայնը բարձրացուց :

— Աղէկ որ միտքու եկաւ : Այս օդին նայելով անշուշտ կառքով պիտի զայ ան : Վառէ լապտերը, առ և իջիր : Վարի դուռին ետեղ պահուէ : Խրբ կառքին կանգ առնուութ լսես, անվիջապէս դուռը բաց, սանդուղէն ենելու և փողէն գէպ 'ի հոս զալու ժամանակը ետեւն Ճրազը բեր որ լոյտ ըլլայ : յետոյ անի ներս մտնելու միջոցին դուն վար իջիր շուտ մը, կառապանին վարձքը վճարէ և ետ Ճամբէ կառքը :

— Ստակը ուր դտնեմ, հարցուց կինը :

Փօնտրէթ բանթալօնին քսակը խառնեց և հինդ ֆրանքնոց մը տուաւ անոր :

— Ինչ է այդ, պօպաց կնիկը :

Փօնտրէթ արժանապատուութեամբ մը պատասխանեց :

— Դրացին այս առատ տուած թալերն է :

Ցետոյ շարայարեց :

— Երկու աթոռ պէտք է հօս, զիտես, ու մէջուայտան ու :

— Ինչու :

— Նստելու համար :

Մարիկուս ալիքին մէջ սարսունի մը շրջաբերիլ զդաց երբ լսեց կնիկին յետազայ հանդարս պատասխանը :

— Առ ալ մոտածելու բան է, կերթամ դրացին աթոռ ները կը բերեմ :

Եւ արագ շարժումով մը որջին դուռը բացաւ և փողը ելաւ :

Մարիկուս դարանին վար իջնելու, մինչեւ անկողինը երթալու և տակը երթալու ժամանակ չուներ իրապէս :

— Ճրագը առ , պօուաց ժօնտրէթ :

— 2է , ըստ , աւելորդ շփոթ մ'է այդ ինձի համար , վասն զի երկու աթոռ ողիտի բերեմ : Լուսինը ճառաղայ թած է :

Մարիուս լսեց որ կնիկին ծանր ձեռքը խարխափի լով իր գուռին բանալին կը փնտոէր մութին : Բացուեցաւ դուռը : Մարիուս տեղը կցաւ երկիւղին և շուարումէն բեկոռւելով ժօնտրէթին կնիկը մտաւ :

Մանսարտեան երդէն լուսնի ճառաղայթ մը կանցնէր և երկու մեծամաս ստուերներու մէջ տեղը կերկնար : Այս ըստու երներուն մին բոլորովին կը ծած կէր այն պատը որու վրայ կոլթնած էր Մարիուս , այնաէս որ ասի աներեսյթ կը մնար :

Կնիկը վեր ըրաւ աչքրը , չտեսաւ Մարիուսը , տուաւ երկու աթոռները՝ որոնցին՝ ի զատ ուրիշ չունէր Մարիուս , և ձգեց գնաց՝ թողլով դուռը որ շրա՞մ մը ընելով նորին դոյտեցաւ :

Ֆօնտրէթի կնիկը որջը մտնելով ,

— Աչա աթոռները , ըստ :

— Աչա լապաներն ալ , ըստ երկիը : Շուտ իջեր :

Կնիկը աճապարումով հնազանդեցաւ , և ֆօնտրէթ մինակ մնաց :

Աթոռները սեղանին երկու կողմը գէմ զէմի դրաւ . մկրատը կրակարանին մէջ դարձնեց , չմինէային առջեւ հին հովարդեւ մը դրաւ որ կրակարանը կը ծած կէր , յետոյ գնաց չուաններուն կուտակին քով և ծուռեցաւ , կարծես բան մը քննելու համար :

Մարիուս անատեն դիտեց թէ այն՝ զոր տձեւ կուտակ մը կարծած էր՝ շատ վարպետութեամբ շնորած առասանէ ելարան մ'էր որ փայտէ աստիճաններ ունէր , նաեւ երկու ակիշ՝ որոնցմով ելարանը կրնար տեղ մը կառչելով կախուիլ :

Թէ այս ելարանը և թէ քանի մը մեծ զործիներ որք երակաթէ իրական մահակներ էին և որք դուռին ետեւ դիզուած

չին երկաթեղենմերու գէզին չետ խառնուած էին , առողու ժօնտրէթի որջը չկային , և անշուշու կէսորէն ետք՝ Մարիուս ոի բացակայութեան ժամանակ բերուած էին :

— Գործիք շնորդ դարբինի զործիներ են անոնք , ըստ Մարիուս մոռագէս :

Խթէ Մարիուս այս տեսակ իրերու մէջ աւելի հմտութիւն ունեցած ըլլար , պիտի Ճանչնար թէ այն լծակները զոր դարբինի զործիներ կը կարծէր , կղզակ մը խորտակեւ կամ դուռ մը բանալ , նաեւ կարեւ կամ յատանել կրցող այլ և այլ զործիներ էին , և կը կաղմէին աղբէտալի զործիներու երկու ընտանիքը զոր կողերը էրուելու և հնացնել կանուանեն :

Չմինէան , սեղանը և երկու աթոռները չիշդ Մարիուսի դէմն էին : Կրակարանը ոտիչուած էր . սենեակը ալ միայն Ճրագէն լրյու կառնուուր . սեղանին կամ չմինէային վրայ ամենափոքր խեցին մեծ չուք մը կը կաղմէր : Բերանը կտրուած չուքի սափոր մը պատի մը կէսը կը ծած կէր : Այս սենեկին մէջ չզիտեմ Բնէ ոսոկալի և սպառնալի հանգարտութիւն մը կը տիրէր : Կղզար մարտը թէ աշարկու բան մը տեղի պիտի ունենար հոն :

Ժօնտրէթ մոռնալով ծխեւ , ծխափայտը մարած էր . Ժմիրն նշան մտատանջութեան : Ժօնտրէթ իր տեղը նստած էր : Մոմին լցուը անոր գէմքին վայրենական և նուրբ անկիւնները դուռը ցցեւ կուտար : Ունքերը կը պուսէր , և աչ ձեռքով յանկարծական ուրախութեան շարժումներ կընէր՝ կարծես ներքին ախուր մենախօսի մը յետին իրաւաներուն պատասխան տալով : Երբ անդամ մ'էս այսպիսի անյայտ պատասխան մը տուաւ ինքն իրեն , սեղանին զղողը ուժոնակի քաշեց և խոչարանի երկայն դանակ մը հանեց զոր անոր մէջ պահած էր , և անոր սայրը ըդունգին վրայ փորձեց : Ետքը դանակը նորէն ներս գնելով դղողը հրեց :

Մարիուս ալ իր աջ կողմի քրապանէն ատրճանակը բունեց հանեց , և պարզեւ լու պատրաստեց :

Սորճանակին կայծահան բլթակը քաշուելու ատեն պղտի ձայն մը հանեց, նուրբ և ցամաք ձայն մը:

Ժօնտրէթ սարսուեցաւ, և կէս մը աթուին վրայէն ելաւ: — Ա՞վ է ան, պօսաց:

Մարիս շունչը գարեց. Ժօնտրէթ պահ մը մաիկ ըրաւ յետոյ սկսաւ խնդալ՝ ըսելով.

— Ապուշ եմ, ինչ եմ: Միջնորմը Ճռնչած է անշուշտ. Մարիս ասրճանակը ձեռքը պահեց:

ԳԼՈՒԽ ՖԲ.

ԵՐԱԲԻՆԻ ԵՐԿՈՒ ԾԹՈՒՆԵՐԻ ԳԼԾ ԸԲ ԳԼԾ ԱՅ ԿԵՆԱՆ

ՅԱՆԿԱՐԾ զանգակի մը հեռաւոր և մելամաղձային Ճօնումը ապակիները դդրեց. Աէն-Մէտարէն ժամը վեց կը զարնէր:

Ժօնտրէթ ամէն մէկ զարկը կլուխը անդամ մը վեր ընելով նշանակեց, երբ վեցերորդ զարկաւ, մատերով Ճրադին քիթը առաւ:

Յետոյ սկսաւ քայլել սենեկին մէջ, մտիկ ըրաւ լսելու համար թէ արդեօք ձայն մը կուպայ փողէն. քայլեց և նորէն մտիկ ըրաւ:

— Բաւական է որ գայ, կմկմաց. յետոյ նորէն իր աթուուին քով եկաւ:

Հաղիւ թէ կը նստէր, և աչա գուռը բայցուեցաւ:

Ժօնտրէթին կնիկը բացած էր գուռը, և փողը կը կենար սոսկալի սիրուն ձե մ'ընելով զոր խուլ-լաստիրին ծակեց րուն մին վարէն կը լուսաւորէր:

— Հրամեցէք, պարոն, ըսաւ կնիկը:

— Հրամեցէք, բարերար իմ, կրկնեց Ժօնտրէթ արագապէս ելնելով:

Պ. Լըպլան երեցաւ:

Հանդարտ կերպարան մ'ուներ, որ տարօրինակ պատկառանքը մը կուտար իրեն:

2որս լուիձի դրաւ սեղանին վրայ:

— Պ. Փապանթու, ըսաւ, աշաւասիկ ձեր սենեկի վարձքին և առաջնական պիտոյից համար: Ետքն ալ Աստուած ուղրմած է:

— Աստուած փոխարէնը հատուցանէ ձեղ, առատասիրարարերարդ իր, ըսաւ Ժօնտրէթ, և արագապէս կնիկին մօտենալով,

— Ետ զրկէ կառքը, ըսաւ կամաց մը:

Կնիկը ձգեց գնաց մինչդեռ երիկը բարի եկաք ըսելով հաղարումէի քաղաքավարական ձեռեր կըներ և աթու մը կուտար Պ. Լըպլանին: Պահ մ'ետք կնիկը եկաւ և ըսաւ անոր ականջին:

— Կառքը գնաց:

2ի՞նը որ առաւաօտէն ՚ի վեր անընդհատ կուդար, այնքան թանձրացած էր որ ոչ կառքին գալը և ոչ ալ մեկնիլը լըսուած էր:

Սակայն Պ. Լըպլան նստած էր:

Ժօնտրէթ նոյնակէս նստած էր միւս աթուին վրայ որ Պ. Լըպլանին գէմմն էր:

Հիմա զաղափար մ'ունենալու համար այն տեսարանին վրայ որք պիտի հետեւի, ընթերցողը թող մտքին առջն բերէ սառնաբեր գիշերը, Սալբէթրիէրի ձիւնապատ և ամայի վայրերը որք անբաւ պատանքներու պէս Ճերմակ կերեան լուսնի Ճառագալյթովը, կանթեղներուն պատրոյզի լըսոր որ աեղ տեղ այս տիբրալի պուլվաբները և սե կնձնեներու երկայնաձիգ շարքերը կը կալմէն, զիշերապահներու կայանէն մինչեւ կօրոյի տունը քառորդ մզոնի մը մէջ թերես ամնեքին անցրող մը չպահուիլը, այն յետին ծայր լըութիւնը, սոսկումը և խաւարը որք կօրպօյի տունը կը շրջապատեն: Ժօնտրէթին ճրագով մը լուսաւորուած ընդարձակ սենեկակը որ այս խար-

իսուլ տունին, առանձնական վայրերուն և մթութեան մէջ տեղն է, և այս որջին մէջ երկու մարդի սեղանի մը քով նստած ըլլալը, Պ. Լըպլանի որ հանդարտ է, ժօնտրէթի որ կը ժաման և աշարկու է, կնիկը որ մատակ զայլ մ'է և անկիւն մը քաշուած, Մարիուս որ միջնորմին ետե աներեցիթ կանուն կապասէ, որ ամէն բան կը լրէ, որ ամէն շարժում կը տեսնէ, և աչքովը կը դիտէ ձեռքը ատրճանակ մը բունած:

Մարիուս գանիլ կզդար միայն, բայց ամենեւն չէր վախար: Ատրճանակին բունը կը սեղմէր և սիրու առնուլ կը զար: Պիտի կեցնեմ այս թշուառականը երբ որ ուզեմ, կը սէր մտապէս:

Կզդար թէ ոստիկանութեան մարդերը տունին քովերը տեղ մը գարանը մտած են. թէ որսորւած հշանը տրուելուն կը սուսնեն և թէ բոլորովին պատրաստ են հաօնելու և թշուառականը բռնելու:

Մանաւանդ կը յօւսար որ ժօնտրէթի և Պ. Լըպլանի այս բուռն հանդիպումէն լցու մը ժայթքելով պիտի լուսաւորէր ինչ որ Մարիուս կուզեր իմանալ:

ԳԼՈՐԻ ԺՐ.

Պ. ԼԸՊԼԱՆ ՄԹԻՆ ԽՈՐԵՐ ՑԵՍՆԵԼԱՎ ՄՑԱՑԱՆ ԶՈՒԹԻՒՆ
ԱՅ ԿՐԵ

ՊԱՐՈՆ ԼԸՊԼԱՆ ՆՍՏԱՅ ՀԱՍՏԱԼ ՊԵԱ ՚ի ԽՀՄԵԱԿՆԵՐԸ ԱՄԵԴՑՈՒ ՈՐՔ ԹԱՓՈՒՐ ԷՐՆ:

— Ի՞նչպէս է վիրաւոր խեղճ պկանիկդ, հարցուց:

— Գէշ կերթայ, պատասխանեց ժօնտրէթ աղիողորմ և չնորհապարտ ժպիտով մը, շատ գէշ է, տէր իմ յարդի: Առջինեկ քոյըը Պուրալ ատրաւ զան վէրըը դարմանելու համար: Հիմա պիտի տեսնեք զանոնք: շատ շանցնիր կուզան:

— Տիկին Փապանթու աւելի աղէկ կերեայ ինձ, կրկնեց

ու. Լըպլան ժօնտրէթի կնիկին այլանդակ հաղուստը նայեց լով: Նոյն միջոցին այս կնիկը Պ. Լըպլանի և դուռըն մէջ կարծես զուռը պահպանելու համար սպառնացողի և կրուռղի մը դիրքով ոտքի վրայ կեցած էր և զան կը դիտէր:

— Խեղճը մեռնելու մօս է, ըստ ժօնտրէթ: Բայց բարերադդաբար այս կինը քաջասիրտ է, պարոն: Զէ թէ կին այլ կով մ'է ան:

Կնիկը այս ողոքումէն յեւզուելով՝ փաղաքցուող հրէշի մը պշրանքով աղաղակիեց:

— Միշտ բարեսիրութիւն կը ցուցունես ինձ, Պ. ժօնտրէթ:

— Ժօնտրէթ, հարցուց Պ. Լըպլան, կը կարծէի թէ Գաղանիթու է ձեր անունը:

— Գաղանիթու ժօնտրէթ, կրկնեց անմիջապէս էրեկը. դերասանի մականուն է այս:

Եւ անդամ մը կնիկին նայելէ և ուսնըը վեր ընելին եաք զոր Պ. ԼԸՊԼԱՆ չնշմարեց, ժօնտրէթ շարայտրեց պահուածաւ զարդ և ողոքալի ձայնով մը զոր կակլութեամբ կը հանէր:

— Ա՛յ, վասն զի այս խեղճ սիրականն ե. ես միշտ սիրով և միաբանութեամբ տպրած ենք միատեղ: Եթէ մսի տլ չունենայինք, հապա աւլ մը բնչը մնացած պիտի ըլլար: Շամթշուառ ենք, տէր իմ պատուարժան: Բաղուկ կայ, բայց տշնամանք չկայ: Սիրտ կայ, բայց զործ չկայ: Զդիմեմ թէ կառավարութիւնը բնչ կը մտածէ այս մասին, բայց թէ մատուցյ վրայ կերպնաւմ, պարոն, թէ ժադօակն չեմ, թէ մառվարար չեմ, թէ չեմ ուզեր որ զէշութիւն մ'ըլլայ անոր, բայց եթէ պաշտօնեաներն ըլլայի ես, պատիւիս վրայ կը մեմ թէ զործերը տարբեր ընթացք մը կունենային: Ահա ձեզի օրինակ մը տամ: ուզեցի աղջիկներուս դիրք խաւաքարտելու արշեստը սորմեցնել տալ: Թիրես ըսէք ինձ. Ի՞նչ. արշեստ մը: Այս, արշեստ մը, պարզ արշեստ մը, հաց հանելու զործ մը: Ա՛յ, ինչ անկում, տէր իմ բարերար. միթէ մսի մեծ նուաստութիւն մը չէ մեզի երբ ժամանակաւ:

թարեբաստ վիճակի մէջ զանուած ենք : Աւաղ, որ մեր այցը քարեբաստութեան ժամանակէն ոչինչ ունինք հիմա, ոչինչ, բաց ին բանէ մը, պատկերէ մը որմէ չեմ ուղեր դրկուիլ, և որմէ պիտի զրկուիմ սակայն, վասն զի պէտք է ապրիլ, կը կըինեմ թէ պէտք է ապրիլ :

Մինչեւ ժօնութէթ կը խօսէր տեսակ մ'առերեսոյթ շփուղլ մը որ ամենեին չէր այլայլը անոր դէմքին խորամանե և կեզծ արտայացութիւնը, Մարիուս վեր բրաւ աչքը և սենեիին դէռ ի ներսի կողը մարդ մը տեսաւ զսր տակտւին նշմարած չէր : Իրաք քիչ մ'առաջ մարդ մը ներս մատան էր այնքան մեղմիկ որ գուռին իր ծխնիներուն վրայ գառնալը լուսած չէր : Այս մարդը մանիշաղոյն կտաեէ հին, մաշուած արատաւոր, կտրուած և իր ամէն ծալերովը ձեզքեր կազմող ժիլէ մը, բամբակեայ թաւիչէ լսյն բանթալոն մը հաշած էր, ոսներն ալ սանդալի հողաթափներ ունէր, շապիկ հաղած չէր, միզը մերկ, բազուկները նոյնպէս մերկ էին, և զունաւոր նկարներ ունէին, իսկ դէմքը սեռվ մրասուած էր : Մատաղոյն անկողնին վրայ բակ մնջիկ նստած էր, և ժօնտրէթի ինիկին ետեղ զանուելուն համար աղօտապէս կը նշմարուէր :

Մարիուս այս մարդը նշմարած միջոցին նաեւ Պ. Լըպլան ետեղ դարձած էր դրաւուելով այն տեսակ մը մարդնիսական բնազգութէն որ մարդուս նայուածքին իմաց կուտայ . Պ. Լըպլան չկրցաւ զսպել իր զարմանքը և շարժում մ'ըրաւ զսր նշմարեց ժօնութէթ :

— Ա՛յ, կը աեռնեմ որ ձեր թիկնոցին կը նայիք, պուաց ժօնտրէթ քաղցր կերպարանով մը իր վրայի թիկնոցը կոճկելով : Յարմար եկաւ ինձ այն, ստուգիւ յարմար եկաւ :

— Ո՞վ է այս մարդը, հարցուց Պ. Լըպլան :

— Ասիք, բաւ ժօնտրէթ, դրացի մ'է ան ։ Հոդ մի ընէք Դրացին տարօրինակ կերպարան մ'ունէր : Սակայն Սէն-Ֆարսոյի արուարձանին մէջ քիմիական արտաբերութիւններու

թաղմաթիւ դործարաններ կան : Գործարաններու բանորներուն շատերուն դէմքը կընայ մրտու ըլլալ : Մանաւանդ թէ Պ. Լըպլան յատից ցկլուս անմեղ և աներկիւղ վստահութիւն մը կը ցուցունէր :

— Կերեցեք : Ի՞նչ կըսէիք ինձ, Պ. Փապանթու :

— Զեզի կըսէի սիրելի և աէր իմ պաշտպան, կընեց ժօնութէթ սեղանին վրայ կոթնելով և Պ. Լըպլանին նայելով անշարժ և զորովալի աշերով որք պօս օձի մ'աչերուն կը նմանէին բաւական, կըսէի թէ ծափու պատկեր մ'ունիմ :

Գուռէն պպաի շուրջ մը լսուեցաւ : Խրկորդ մ'ալ եկաւ և ժօնտրէթի ինիկին ետեղ անկողնին վրայ նստաւ : Միւրախն պէս ասոր ալ թեները բաց էին և երեսն ալ մելանէ կամ մրութէ դիմակ մ'ունէք :

Թէպէտե այս մարդը իրապէս սպրդելով սենեակը մտած էր, բայց և այնպէս չլրցաւ նշմարուիլ Պ. Լըպլանէն :

— Անհոգ եղիք, բաւ ժօնութէթ : Տունը բնակող մարդիկ են անսնք : Կըսէի ուրեմն թէ թանկապին պատկեր մը ունիմ . . . : Ահա, աեսէք, պարոն :

Աթոռէն ելաւ, մօտեցաւ պատի մը որու ստորոտը նկարախան կը գրուած էր, ժօնութէթ գարձուց զայն դարձեաւ պատին կոթնած թողլով : Երօք պատկերի նմանող բան մ'էր այն և ձբագին լցուով զրեթէ ինչ ըլլալը կերեար : Մարիուս այս պատկերը չէր կընար որոշապէս նշմարել ժօնութէթ իր և պատկերին մէջ տեղը նստած ըլլալուն համար միայն թէ իր գիտարաննեն կընդնշմարէր տձեւ կերպով մրտուած նկար մը և զիսաւոր անձի պէս բան մը, որ օտարութիւններու և հողմարդելի նկարներու ակնհար տձեւութեամբ գունաւորուած էր :

— Ի՞նչ բան է այդ, հարցուց Պ. Լըպլան :

ժօնութէթ զարմանքով մ'աղազակեց :

— Վարսկեաի նկար մը, մեծապին պատկեր մը, իմն բարերար . աղջիկներուս պէս կը սիրեմ զայն, վասն զի յիշա-

տակներ կը բերէ մտքիս , բայց ըսի ձեզ արդէն և խօսքս
ետ չեմ առներ , այնքան գժբաղդ եմ որ կուզեմ վաճա-
ռել . . .

Պ. Լըպլան կամ պատահաբար և կամ թերես փոքր ինչ
խոռվիլ սկսելով նորէն դէպ 'ի սենեկին ներսի կողմը նայե-
ցաւ : Հոն հիմա չորս մարդ կար , երեքը անկողնին վրայ նըս-
տած , մին դուռին մայթին քով ոտքի վրայ կայնած , չոր-
սին ալ բազուկները բաց և երեսները մրոտուած , և չորսն
ալ անշարժ : Անկողնին վրայ նստողներուն մին պատին կը
կոթնէր՝ աշեքը դոցած , և կրնար կարծուիլ թէ կը քնանար:
Ըսի ծեր էր . իր Ճերմակ մազերը սեագէմ երեսին վրայ
սոսկալի կերպով կերպային : Միւս երկուքը երիտասարդ կե-
րեային . մին մօրուանի , միւսը մազոտ էր : Եւ ոչ մէ կը մուռ
Ճակ ունէր . որոնք որ հողաթափ չունէին , բոկոտն էին :

Ժօնտրէթ գիտելով թէ Պ. Լըպլանին աշքը այս մարդե-
րուն վրայ կը յառէր , ըստւ .

— Բարեկամներ են , գրացի են ասոնք : Մրոտ է անոնց
գէմքը , վասն զի ածխագործ են , ծխահան կը մաքրեն ,
չոդ մի ընէք , տէր իմ , բայց դնեցէք սա պատկերս : Գութ
ունեցիք իմ թշուառութեան վրայ : Սուլ չպիտի ծախմ
ձեզ : Ի՞նչ զին կը կտրէք :

— Բայց , ըստւ Պ. Լըպլան ժօնտրէթին նայելով աշքին
ծայրովը և զզուշացող մարդու մը պէս , կապէ լիոնի նշանա-
տակտակ մ'է այդ . երեք ֆրանքի չափ կարծէ :

— Թղթակարէթ քովկէ է : Հաղար մալերով զոհ կըլլամ ,
ըստւ ժօնտրէթ :

Պ. Լըպլան ոտքի վրայ ելաւ , պատին կոթնեցաւ և արա-
գօրէն սենեկին չորս գին նայեցաւ : Իր ձախ կողմը պատու-
չանին քովի եր ժօնտրէթ , իսկ աջ կողմը դուռին քովի էին
կնիկը և չորս մարդերը : Չորս մարդերը չէին շարժեր և կար-
ծես թէ և ոչ իսկ կը տեսնէին զինքը . ժօնտրէթ նորէն սկսած
էր խօսիլ այնպիսի աղիողորմ եղանակաւ , այնպիսի աղօտ ըի

բով և այնպիսի ողբալի զոշումով մը որ Պ. Լըպլան կրնաբ
կարծել թէ իր առջեւ տեսածն էր մարդ մը որ թշուառու-
թեան պատճառաւ պարզապէս խեցած է :

— Եթէ չգնէք այս պատկերը , սիրելի բարեբար , կըսէք
ժօնտրէթ , ալ ապաւէն մը չունիմ , ալ կը մնայ ինձ երթաւ
գեալ նետուիլ : Ե՛րբ կը մտածեմ թէ ուզեցի աղջիկներուն
կէս-ընտիր կերպով խաւաքարտուլու , կաղանդչէքի տուփեր
խաւաքարտելու արհետու սորվեցնել տալ . բայց ասոր հա-
մար սեղան մը պէտք է մէջ տեղը ախտակով մը որպէս զի
ապակիները վար չինան . յատկապէս շինուած փուռ մը պէտք
է , երեք խորշեր ունեցող պատուկ մը զօրութեան զանազան
աստիճաններու համար զօր սոսինձը կը պարտաւորի ունե-
նալ , որպէս զի փայտի կամ թուղթի , կամ դիպակիներու հա-
մար կարենայ դործածուիլ 'ի հարկին . կտրոց մը խաւաքար-
տը կտրելու և կաղապար մը զայն յարգարելու համար , կը-
ուան մը պողպատները բեկուելու համար , վրձինները և ուրիշ
չլիտեմ որքան բաներ . և այս ամէնուն նախատակն է օրը չը՛ս
սու վաստիկիլ , և այն տասնուշորս ժամ աշխատելով օրը .
մանաւանդ թէ ամէն մէկ տուփը բանւորին ձեռքէն տամնե-
րեք անդամ կանցնի . պէտք է նաև թրջել թուղթը , բան
մը չարատել , սոսինձը ատք պահէլ , և այլն , և այլն . կը
կրկնեմ ձեզի թէ օրը չորս սու է վարձքը . Բնչպէս կուզէք
որ կարելի ըլլայ ապրիլ :

Ժօնտրէթ այսպէս խօսելու ժամանակ չէր նայեր Պ. Լըպ-
լանին որ կը դիտեր զան : Պ. Լըպլանին աշքը ժօնտրէթին
և ասոր աշքն ալ դուռին վրայ յառած էր : Մարիուսի շըն-
շասպատ ուշադրութիւնը մէկէն միւսին կերթար : Պ. Լըպ-
լան կարծես կըսէր իւրավի : Ապուշ մ'է , ի՞նչ է այս մարդը :
Ժօնտրէթ նուազուն և աղիօղորմ կերպով ձայնին ամէն տեսակ
հնչիւններ տալով երկու կամ երեք անդամ կրկնեց . Ալ ինձ
կը մնայ երթաւ գեալ նետուիլ : Միւս օր Աւստերլիցի կամուր-
ջին կողմէն երեք աստիճան վար իջայ գետը նետուելու համար

Յանկարծ իր մարած բիբը սոսկալի փայլատակումով մը լուսաւորեցաւ. այս պղտիկ մարդը կանգնելով աշարկու կերպարան մ'ունեցաւ. քայլ մ'առաւ դէպ ՚ի ո. Լըպլան և որոտաձայն զուզումով մ'աղաղակեց.

— Բայց խնդիրը ասոնց վրայ չէ. կը ճանչնա՞ր զիս :

ՊԼՈՐՔ ք.

ԴԵԽԱՑԱՆԻԹԻՒԻՆ

ՆՈՅՆ պահուն սենեկին դուռը յանկարծ բացուելով եւ րեք մարդ երեցան կապոյտ կտաւէ պղուղաներով և ու թղթէ դիմակներով։ Առջինը նիշար էր և երկաթագամ երկայն բիր մ'ունէր. երկրորդը որ վիթխարի մարդ մ'էք, կովերը ջախախելու դործածուող ունն մ'ունէր զօր կոթին միջնատեղէն և վարի տասպարէն բռնած էր։ Երրորդը որ յօյր և կարծ ուսեր ունէր, առջինէն նուազ նիշար, երկրորդէն նուազ յաղթանդամ էր, և բանտի դուռէ մը դողցուած աշաղին բանալի մը բռնած էր։

Կերեայ թէ ծօնտրէթ այս մարդերուն դաշտասին կսպասէր ծօնտրէթ և բրաւոր նիշար մարդը սկսան արագապէս տրամախօսել։

- Ամէն բան պատրաստ է, հարցուց ծօնտրէթ։
- Այո՛, պատասխանեց նիշար մարդը։
- Բայց ուր է Մօնրարնասը։
- Անի ճամբան կանդ առաւ աղջիկիդ չետ խօսակցելու համար։
- Որո՞ւ չետ։
- Առջինէկին չետ։
- Կառք մը կայ վարը։
- Այո՛։
- Մարդէնկօթին երիվար լծուեցաւ։

— Լծուեցաւ։

— Երկու լաւ երիվար, այնպէս չէ։

— Պատուական երիվարներ։

— Ուրեմն մարենկօթը կսպասէ ուր որ ըսի թէ սկառ է սպասել։

— Այո՛։

— Կամ, ըստ ժօնտրէթ։

Պ. Լըպլան բոլորովին դեղնած էր։ Որջին մէջ իր բոլորտիքը եղածները կը դիմէր ուր ինկած ըլլալը հասկցող մարդու մը պէս, և իր գլուխը կարդ ըստ կարդէ իր չորս կողմը առանդ զլուխներուն ուղղուելով վիճն վրայ կը շարժէր ուշադրութեամբ և զարմացող մարդու մը յամութեամբ։ Բայց կերպարանին վրայ չկար բան մը որ երկիւղի նմանէր։ Սեղանը յանկարծագէպ պատնէշ մ'ըրած իրեն, և աչա այս մարդը որ վայրիեան մ'առաջ բարի ծերուկի մը կերպարանը ունէր, յանկարծ տեսակ մ'ըրիկ դարձած էր, և իր հաստաբազուկ ձեռքը աթոռին կունակին վրայ կը գնէր աշարկու և զարմանալի շարժումով մը։

Ծերը որ այսպիսի վասնդի մ'առջև կարի հաստատ և առի էր, կերեայ թէ այն անձերու կարդէն էր որոնք ինչպէս բարի նայնպէս և արի կը լան դիւրապէս և պարզապէս։ Բնաւ օտարական չէ մարդուս այն հայրը որու աղջիկը կը սիրէ։ Մարիուս հարաբութիւն մը զգաց այս անձանօթին արիութիւնը տեսակին առաջնորդու։

Եկած մարդերուն երեքը որոնց համար ծօնտրէթ՝ թիահան ժայռով են անոնք ըստած էր, երկաթեղէններու կուտակին մօտելով մին թիթեղի մկրատ մը, միւսը ծանր մարմիններ վերցունելու յասուկ լծակ մը, երրորդը կուան մ'առաւ, և երեքն ալ դուռին առջև շարուելով կեցան առանց խօսք մ'արտասանելու։ Ծերը անկողնին վրայ մնացած, և աշերը միայն բայցած էր։ ծօնտրէթի կնիկն ալ անոր քով նստած էր։ Մարիուս մտածեց թէ քանի մը բոպէէն ետք միջամտելու

Ժամանակը եկած պիտի ըլլայ , և աջ ձեռքը փողին ուղղութեամբ գէպ 'ի ձեղունը վերցուց՝ պատրաստ ըլլալով ասրճանակը նետելու :

Ժօնտրէթ քրաւոր մարդին հետ խօսելէ դադրելէն ետք՝ նորէն գէպ 'ի Պ. Լըպլան դարձաւ և կրինեց իր հարցումը իր սովորական խնդումովը որ ցած , զսպուած և սոսկալի խնդում էր :

— Ձեք Ճանշար ուրեմն զիս :

Պ. Լըպլան ուղղակի երեսը նայելով պատասխանեց .

— Բչ :

Սնատեն ժօնտրէթ մինչև սեղանը եկաւ . Ճրադին վրայէն ծռուեցաւ , թեւերը կուլծքին վրայ դրաւ , անիլինաւոր և վայրինի ծամիլիքը Պ. Լըպլանի հանդարտ երեսին մօտեցուց , կրյածին չափ յառաջացաւ առանց սակայն ետ քաշուել տարու Պ. Լըպլանը , և խածնելու պատրաստուող այս վայրենի գաղանի մը դիբքը պահելով պօռաց .

— Անունս ոչ Քամբանթուե , ոչ ալ ժօնտրէթ . Թենարտիէ անունս , Մօնթերմէլի պանդոկապետն եմ ես , լսեցիք . Թենարտիէ է անունս . Հիմա Ճանչցաք զիս :

Պ. Լըպլանի Ճակտին վրայէն աննշարելի կարմրուք մանցաւ . և իր սովորական հանդարտութեամբը պատրասխանեց՝ առանց վախով հանելու , ոչ ալ բարձրացնելու ձայնը .

— Գարձեալ ոչ :

Մարիուս չասեց այս պատասխանը : Ով որ նոյն միջոցին և մութին տեմնէր Մարիուսը , պիտի տեմնէր որ վայրենի , ապօւշ և շանթահար մարդ մը դարձած է ան : Երբ թէնորդիէ է անունս , ըստած էր ժօնտրէթ , Մարիուս մարմնովն սարսու լով պատին կրթնած էր իրը թէ սիրու միոււած սուրի մը երկաթին յաւրալ զդայած ըլլար : Եթայ յամրաբար վար առած էր իր բազուկը որ նշան տալու համար պատրաստ էր հրացանակը պարագելու , և երբ ժօնտրէթ Լուցիք , Թէնորդիէ է անունս կրկնած էր , քիչ մնաց որ Մարիուսի ուժարենի մա-

տերը պիտի ձգէին որ իյնայ ատրճանակը : Ժօնտրէթ իր ով ըլլալս յայտնելով չուզած էր Պ. Լըպլանը , բայց տակն ու վրայ ըրած էր Մարիուսը : Այս Թենարտիէ անունը զոր Պ. Լըպլան կերեար թէ չէր Ճանչնար , Մարիուսին ծանօթ անուն մ'էր : Յէշենք անգամ մը թէ ինչ էր իրեն համար այս անունը . Մարիուսին մէջ զարդար կուտած էր իր համար անունը . Յէշենք կուտած էր իր համար անունը մ'էր : Ենչուս կը յիշենք , այս անունը անոր հօդին բարեկաշութիւններուն մին էր . և իր հօրը անունին հետ նաև Թենարտիէի անունը եռանդագին կը պաշտէր : Ի՞նչ . այս է եղեւ ուրեմն այն թենարտիէն , Մօնթերմէլի այն պանդոկապետը զոր այնքան ժամանակ և պարապ տեղը փնտուած էր : Աերջատէս ահա կը գտնէր զան , բայց ինչպէս . իր հայրին այն փրկիչը աւազ կը գտնէր զան , բայց սորու համար Մարիուս եռանդագին կը փափաքէր անձը նուիրել , հրէշ մ'էր . Բօնմէրսի գնդապետին այն աղատիչը եղեւնազործութիւն մը կատարելու վրայ էր , եղեւնազործութիւն որու ձեւը տակաւին որոշապէս չէր երեած Մարիուսն և որ սակայն գաւադրական մարդապապանութեան մը կը նմանէր . և որու վրայ պիտի կատարուեալ էր այն եղեւնազործութիւնը , տեւ իմ Աստուած . ի՞նչ աղէտք . ի՞նչ գառն հեղնութիւն բաղդի : Հայրը գաղաղին մէջէն հրաման կընէր անոր ամէն կրցած աղէկութիւնը ընել Թենարտիէին . չըրս տարիէ , ի վեր Մարիուսին միակ դաղավարին էր իր հայրին այս պարտքը վՃարել , և Ճիշդ այն միջոցին ուր աւազակ մը ոճրազործութեանը ժամանակ արդարութեան ձեռքը պիտի յանձնէր , Ճակատազիրը Թենարտիէն է ան կը պօռար . Մարիուս վերջապէս հօրը կեանքին փոխարէնը պիտի հատուցանէր այն մարդուն , կեանք մը

որ Վալեթը լոյի գիւցադնական դաշտին վրոյ ու մրատարափի մը միջոցին ազատուած էր. բայց էկու տես որ հատուցանելու փոխարէնն էր կառափնառը. ինքն իրեն խոստացած էր թե նարտիէին մօտենալու ժամանակ նախ և առաջ անոր սանեւրուն առջեւ նետուիլ էթէ երբէք յաջողէր գանելու զան, և իրօք աչա հիմա զաած էր, բայց չէ թէ անոր սաքը իշնաւ լու այլ զան գահիձին մատնելու համար. Օպնէ թենարտիէին, կըսէր հայրը, իսկ Մարիուս այս պաշտէլի և նուիշ ըական ձայնին իրբ պատասխան թենարտիէին կեանքը կը քառնար. և միթէ ներելի էր որ իր կեանքը վտանգելով ժօրծ քոնմէրսի կեանքը ազատող մարդը, հիմա գերեզմանին մէջ պաւկող նոյն ինքն ժօրծ քոնմէրսին այսինքն իր հօրը տեսարան մը ըլլայ Սէն-ժադի հրապարակը դլատուելով իր պատճառաւ, այսինքն այս Մարիուսին մատնութեամբը որ իր հայրէն կտակաւ հրաման առած էր աղէկութիւն ընելու անոր. և միթէ հեղնութիւն մը չէր հօրը վերջին կտմքը զոր ձեռքով զբած էր՝ այնքան ժամանակ իր կուրծքին վրայ կրած ըլլալ սոսկալի կերպով մը բոլորովին հակառակ ընթացք մը բունելու համար. բայց միւս կողմէն ալ ներելի էր ականատես ըլլալ այսպիսի դաւաճանութեան մը և չարզիլել զայն. նահաաակը գատապարտել և մարդասպանը խընայէլ, միթէ մարդս կրնայ երախտազէտ մնալ այսպիսի թրշուականի մը: Այն ամէն զաքափարները զոր չորս տարիէ ՚ի վեր ունեցած էր Մարիուս, հիմա կարծես թէ մէկ էկու մէջն կանցնէին ներկայ անակնիալ գէպքին պատճառաւ: Մարիուս կը սարսէր: Ամէն բան իրմէ կախում ունէր: Առանց զիսնալաւ՝ Մարիուսի իշխանութեան տակն էին այն անձերը որք անոր առջեւ կը շարժէին: Եթէ պարզէր հրացանը, Պ. Լըզլան կազատէր և թենարտիէ կը կորսուէր. եթէ չպարզէր, Պ. մը դիմ դապալի կը տապասպանը, որ միւսը իյնայ, երկու կերպն ալ իր խիզքը կը տապասպանը,

թէ ընէր, ո՞րը ընարելը մոռնամը արդեօք ամենէն անդիմադրելի յիշատակները, ինքն իրեն տուած այնքան խոս տումները, պարտաւորութիւններու ամենէն որբազանը, պատուէրներու ամենէն մեծարելին, այսինքն իր հօրը կտակը, և կամ թողուր արդեօք որ կատարուի ոչքազործութիւնը: Կը թուէր Մարիուսի թէ մէկ կողմէն « իր եւրոիւլը » զինքը կազերսէր հայրը ազատելու համար, թէ միւս կողմէն ու զընդգափետր իրեն կը պատուիրէր խնայել թենարտիէն: Մարիուս իսելքը կորուսած ըլլալ կը կարծէր: Ծունկերը կը դուգոնէին, և խորհրդակցելու ժամանակ անդամ չունէր, այնու քան արագօրէն և կատաղաբար կը յառաջանար այն տեսարանը որ իր առջեւ կերեար: Կարծես թէ յործանք մ'էր այս տեսարանը որու կարծած էր թէ ինք կիշնէ և որ զինքը կը քշէր կը տանէր: Քիչ մնաց պիտի նուաղէր:

Սակայն թենարտիէ, — այսուհետեւ ու ըիշ անտեն չպիտի տանք սնոր, — սեղանին վրայ յաջ և յահեակ կը պալտէր տեսակ մը մոլորամալ և յիմարական յաղթանակով:

Ճրագը բոնեց ուժդնակի և չմէնէ ային վրայ դրաւ այնպէս զարնելով որ քիչ մնաց պատրոյշը պիտի մարել. Ճրագին եղը կաթիլներով պատին վրայ ուստուեց:

Յետոյ աշարդու կերպով մը գեպ ՚ի Պ. Լըզլան դարձաւ և թքաւ յետաղայ թուքերը.

— Կը բորբոքի՛, կը ծինէ՛, կը տապկուի՛:

Եւ նորէն սկսաւ քայլի լահազին պայմենումալ մը:

— Ա՛՛, կը պօւար, վերջապէս զտայ քեզի, մարդասէրք պարոն, մաշուած զկեսաներ հաղնող միլիսնաւոր պարոն, պէտէկներ տուալ պարոն, ազգուշգ գու ծերուէր զիս չենչնար, համ. գու չէի՞ր ասկէ ութ տարի առաջ, 1823ի ծընունդին օրը Մօնֆերմէյլ եկողը և պանդոկս իջնողը. զու չէի՞ր քանթինին մանկուհին, Արտոյտը տունէս առնող տանողը. զու չէի՞ր դեղին թիկնոց մ'ունեցողը, զու չէիր համ. զու չէի՞ր ձեռքը ծրաբ մը զինատ ունեցաղը ինչպէս որ այս առ-

տու ալ ունէիր. դա կնիվի, չըսե՞ս թէ այս մարդուն ախոնն
է եղեր անոր ասոր տուները զալ և ասուէ զանկապաններով
լի ծրաբներ բերել. վայ խելքիդ վայ ուղորմասիրու ծերուկ:
Միթէ դգակավաճառ ես, պարսն միլիոնաւոր: Աերեայ թէ
խանութիւն գրամադլու խրապահաներու կուտաս, սուրբդ գու:
Ծիսակը աղէկ լարախաղաց մ'ես եղեր: Ա՛չ, զիս չես Ճանչ
նար ուրեմն: Լաւ, բայց ես քեզի կը Ճանչնար. ես անմի-
ջապէս Ճանչցայ քեզի երր կնչիթդ հսու երինցաւնելով ցու-
ցուցիր: Ա՛չ, վերջապէս պիտի տեսնենք հիմա թէ պինտ
դիւրին բան չէ եղեր անանկ վարպետութեամբ մ'անոր ասոր
առնը երթալ պատրուակելով թէ պանդոկ են անոնք, ներս
մանել աղքատի զգեստներով, լումայ մը հայցող և ընդու-
նող աղքատի մը կերպարանով, մարդերը խաբել, վեշանձ-
նութիւն ծախել, անոնց հաց-բերը (gagne-pain) առնուլ,
և ապա անսատներուն մշջ սպանեալ. պիտի տեսնենք թէ
մարդերը անանկանալէն ետք անոնց ահազին թիկնոց մը և
հիւանդանոցի արժանի երկու անդիմանն վերմակ բերելով
պարսքէ աղքատի չերնար ըլլալ, հասկցամք, նենդաւոր ծե-
րուկ, մանուկներ գողցող:

Թենարտիէ կանգ առաւ, և կարծես թէ պահ մ'ինքն ի-
րեն կը խօսէր: Կրնար կարծուիլ թէ իր կատղութիւնը կը թա-
փէր ջուրերը ծակի մը մշջ թափաղ քո՞ն զետին պէս: պատ-
կարծես բարձր ճայնով վերջացնելով այն բաները զոր կա-
մաց մ'ըսած էր իւրովի, ձեռքը սեղանին վրայ զարկաւ և
սուսաց:

— Իր կերպարանին շննծու բարեսիրութեամբը:

Եւ Պ. Լըպլանին երեսին պօռալով.

— Միտքդ բեր. ժամանակաւ զիս ծաղկեցիր: Գնւ ես պատ-
ճառ իր ամէն գժբաղութիւններուս: Հաղար հինդ հարիւր
ֆրանք տալով աղջեկ մ'առիր քովէս, որ անշուշտ հա-
րաւաներու կը վերաբերէր. որ արդէն շատ ստակ շահել
սուսած էր ինձ, և որմէ մինչեւ մեռնիլս ասդրելու չափ ստակ

պիտի առնէի: Աշխիկ մ'որու երեսէն հանած պիտի ըլլայի
ոյն ամէն մնասներ զոր կրեցի զարշելի խոհատունի մը մէջ,
խոհատուն մը ուր սթերլինեան ուկիներու սոսկալի աղմուկներ
կըլլային, և որու պատճառաւ ունեցած չունեցած կերաց
աւանսակի մը պէս: Ա՛չ, կուզէի որ այն ամէն խորւած զիս
նիները թոյն ըլլային խմոներուն համար: Բայց ինչ և է,
հոդ չէ: Ծիսակը բոէ, միթէ ծիծաղաշարժ աւանսակի մը
տեղ չէրիր զիս երբ Արոտոյտն հետ ձկեցիր զայիր: Գու զօ-
րաւորադոյնն էիր այն օրը: Այսօր ալ զօրութիւնը իմ քովն
է՝ ըստ փոխարէն: Բանդ բուսաւ, ծերուկ: Բայց նին-
դուկս կուզայ. իրաւ որ ինդուկս կուզայ: Տես Բնչպէս որու-
գայթը ինկաւ միամիտը: Ըսի իրեն թէ դերասան եմ, ֆա-
պանթու կանուանիմ, թէ օրիորդ Մարսին, օրիորդ Մարսի-
կին հետ կատակերգութեան ներկայացում տուած եմ. թէ
տանտէս վաղը փետրվար 4ին վարձք կը պահանջէր. այլան-
դակի ազուշը և ոչ իսկ կրցաւ հասկնաւ թէ պայմանածամ մը
յունվար 8ին կը լրանայ և ոչ թէ փետրվարի 4ին: Հապա-
ինչ լսեմ սա չորս անգիտան լուիճներուն: որիկան չուզիր
է զէթ հարիւր ֆրանքի լեցունել: Ի՞նչպէս կլեց անհամ
անհառնի սուտերս, զոր կը շոկէի զուարձանալով: Ինքն ի-
րեն կըսէի: Ապուշդ գու, հիմա ալ ձեռքիս մշջն ես: Այս
առանց ոնքերդ կը լլեմ, զիշերն ալ սիրոդ պիտի կրծեմ:

Թենարտիէ գաղքեցաւ: Ծունչը հատած էր: Եր նեղ և
պղտի կուրծքը գարբնոցի փուքի մը պէս կը հեար: Եր աշքը
լի էր նուաստ երջանկութեամբ մը, երջանկութիւն տիար, ան-
գութ և վատ արարածի մը որ վերջապէս կրնայ տապալել
ինչ որ ահաբեկած է զինքը և նախատել ինչ որ ողբքած է.
ուրախութիւն թզուկի մը որ ներբանը Գողեաթին դլուխին
վրայ գրած է. ուրախութիւն շնադայիլ մը որ կոկսի զիշա-
տել հիւանդ ցուլ մը որ բաւական մեռած ըլլալով ալ չը
կրնար գէմ զնել և բաւական կենդանի ըլլալով տակաւին
կրնայ համբերել տառապանքի:

Պ. Լըպլան չընդմիջեց անոր խօսքը, բայց երբ Թեհարտիէ դադրեցաւ խօսելէ, ըստ։

— Զգիտեմ թէ ինչ բաել կուզես։ Կը սխալիս + խիստ աղքատ մարդ եմ, և ամենեին միլիոն ունեցող հարուստ մը չեմ։ Զեմ ձանչնար քեզի։ Զիս ուրիշ մը կը կարծես։

— Ա՛յ, հոնչեց Թեհարտիէ, աղէկ փախուստի ձամբայ։ Այդ կատակով զիս պիտի խարես։ Կը շփոթիս, ծերուկ ։ Ա՛յ, չե՞ս յիշեր։ Չտեսնես թէ ով եմ ես։

— Կերէ, սղարոն, ողատասխանեց Պ. Լըպլան քաղաքայ վարական ձայնով որ այսպիսի վայրկենի մը մէջ տարօրինակ և զօրաւոր բան մ'ունէր, կը տեսնեմ որ աւաղակ մ'ես։

Ամէն մարդ դիտած է թէ ամենէն պդզալի անձինք ալ դիւրակրուռ թիւն ունին։ Հրէշները դզայուն են։ Այս աւաղակ բառին վրայ Թեհարառւհին անկողնէն վար ցատկեց, Թեհարտիէն ալ աթոռը բռնեց իբր թէ ուզէր ձեռներուն մէջ խորտակել զան։ — Դուն աեղդ կեցիր, պուաց կնիկին, և դէպ ՚ի Պ. Լըպլան գառնալով։

— Աւաղակ, ըսիր, այս, զիտեմ որ զուք այսպիս կահուանիք մզի, սղարոն հարուստներ։ Աղէկ միաքս եկաւ։ ըստոյդ է թէ սնանկացայ, կը ստահուիմ, հաց չունիմ, ստակ չունիմ, եւ աւաղակ մ'եմ։ Երեք օրէ ՚ի վեր հացի կտոր մը դրած չունիմ բերանո, այլ սակայն աւաղակ եմ եղեք։ Ա՛յ, դուք հարուստներ, զոտք ձեր ուները կը տաքցունէք, հոգաթափներ կը հաղնիք, արքեպիսկոպոսներու պէս տաքու թիկնոցներ ունիք, դունապան ունեցող տուներու առաջին գսափիսնները կը բնակիք, զետնասունկ կուտէք, յունվար ամիսին մէջ տրցակը քառսուն ֆրանքի առնելով ծններէկ կուտէք, ոլուն կուտէք, կերուխումներով կը յափրիք, և երբ կուզէք հասկնալ թէ ցուրտ կայ, օրադիրը կը նայիք դիտէլու համար թէ ինչ աստիճան կը նշանակէ Շըլալիկ ձարտարապետին ջերմաչափը։ բայց մնաք, ո՛չ, ջերմաչափ ները մնաք ենք։ Մենք ցուրտին բանի աստիճանը ըլլալը

Հասկնալով համար պէտք չունինք ափնուղին ժամացոյցի աշխարակին անկիւնը երթալու և տեսնելու։ մնաք մնաք արիւնին մնաք երակներու մէջ թանձրանալը, մնաք սրտին ստունա հարիլը կզզանք և կըսէնք։ Աստուած չկայ։ Ե՛ւ մնաք խոռոչները կուզաք, այս, մնաք խոռոչները կուզաք մնզի աւաղակ անուանելու համար։ Բայց պիտի ուտենք, պիտի լսինք ձեւ զի, խեղճ ձաղեր։ Պարոն միլլոնաւոր, զիտնաս որ ժամանակաւ ընկերական վիճակ մ'ունէի, տուրք կը վճարէի, ընտրող էի, քաղաքաւոր մ'եմ ես, բայց գույ, թերևս գույ քաղաքաւոր իսկ չես։

Հոս Թեհարտիէ քայլ մ'առաւ գեալ ՚ի գուռին քով կեցող մարզերը, և սասանումով մը շարայարեց։

— Ե՛րք կը մտածեմ թէ կը համարձակի հոս դաշով հետո իբր հին մուժամիներ կարիկաղի մը հետ խօսելու։

Ծեայ մոլեզնութեան վերահսկումով մը Պ. Լըպլանին դառնալով։

— Գիտնած նաև, սղարոն մարդասէր, թէ անյայտ մարդ մը չեմ ես։ Զեմ այն մարդերու կարգէն որոնց անունը յայտնի չէ և սրբ տուները կը մանեն մանուկներ առեւանցելու համար։ Քաղզեական վաղեմի վիճուր մ'եմ ես սկէտք էր որ շքանշան մ'առած ըլլայի։ Ամթերլզի պատերազմին մէջ ես ալ կուռեցայ, և պատերազմին մէջ կոմս Տը Բօնմէրսի անուն զօրապետ մ'աղասեցի։ Այս պատերը զոր կը տեսնես և զոր Դաւիթ նկարեց Որիւելի մէջ, զիտեն զով կը ներկայէ։ Զիս կը ներկայէ։ Դաւիթ ուղեց անմաշէլ (immortaliser) այս ուղարկան քաջութիւնը։ Բօնմէրսի զօրապետը շալակս առած եմ, և ուումբերու մէջէն տանելով կագատեմ։ Այս է աշա պատմութիւնը։ Այս զօրապէտն եւ երեք բան մը չըրաւ ինձ։ ան ալ ուրիշներուն ուես է եղեք։ Բայց և այնպէս ես աղատեցի իբ կեանքը՝ իմ նս վտանգելով, և ասի հաստատող վկայադիրներով լի են զրպաններս։ Ամթերլզի վիճուր մ'եմ ես, չիմա հասկցա՞ր,

նղովից արմատ : Եւ հիմա որ այս ամենը քեզի ըսելու բաշը բութիւնը ունեցայ, վերջ տանք, սոտակ պէտք է ինձ, շատ տակ պէտք է, ահազին գումար պէտք է, թէ ոչ կտոր կտոր պիտի ընեմ քեզի, ապիրատներուն ասլիրատը :

Մարիուս փոքր ինչ զսպած էր իր անձկութիւնները, և մտիկ կընէր : Ա'լ ամենափոքր տարակյա մ'ունենալը անկարելի էր : Կտակին մէջ նշանակուած Թենարոփիէն իրօք այս մարդն էր : Մարիուս սարսեցաւ երբ լսեց իր ապերախտութեան ոյսպէս յանդիմանութիւն, առերախտութիւն զոր աղետապէս արդարացնելու կէտին մէջն էր ինք : Մարիուսի վարանումները կընասպատկեցան : Մահաւանդ թէ Թենարոփիէր այս ամեն խօսքերը, արտասանութիւնը, շարժումները, նայուածքը՝ որ ամեն մէկ բառէն բոցեր կը ժայթքեցնէր, ամեն բան ցուցունող յուսի բնութեան մ'այս պայթաւմը, սնասպառ ծութեան և նուասպութեան, հպարտութեան և փոքրով ուժեան, կատղութեան և թեթեամտութեան այս խառնուրդը, իրական արտունջներու և կեղծ զդացումներու այս գառուր, բունաբարութեան հեշտութիւնը վայելող չարսիրտ մարդու մ'այս անամօթութիւնը, ողեղ հոգիի մ'այս լրբենի մերկութիւնը, ամեն ատելութիւններու հետ խառնուած ամեն տառապանքներու այս համակիզաւմը (conflagration) բան մ'ունէին որ չարութեան պէս սոսկալի և ճշմարտութեան պէս կոկալի էր :

Ճարտարագէտի պատկերը, Գաւիմին նկարը զոր Պ. Լըպանին առաջարկած էր կնել, ընթերցողը զուշակեց հարկաւթէ ոչ այլ ինչ էր եթէ ոչ իր խոհատունին գուռին վրայ դրած նշանատախտակը զոր՝ ինչպէս ընթերցողը կը յիշեանշուշտ, Թենարոփիէ ինքը նկարած էր և որ իր Մօնֆերանէլի նաւարեկութենէ մասցած միակ բեկորն էր :

Մարիուսի տեսողական ճառագ այթը իրավանուելէ դադար ըլլալով, հիմա անի կրնար դիտել այս բանը, և այս գեղնագոյն ներկանկարին մէջ իրօք պատերազմ մը, միսպատ

յատակ մը և մարդու մը ուրիշ մարդ մը տանիթը կը տեսածէր որոշապէս : Այս երկու մարդերն էին Թենարոփիէ և Բնամէրսի . աղատիչ յիմնապետը և աղատուած դնդապետը : Մարիուս արբջուի մը կը նմանէր . այս պատկերը կերպիւ և ւիք կենդանութիւն կուտար իր հայրին . ալ Մօնֆերանէլի պանդոկին նշանատախտակը չէր այն, հասրայարութիւն մը, դերեզման մը կիսովին կը բացուէր անոր վրայ, ուրուական մը կենէր գերեզմանէն . Մարիուս քուներուն մէջ սրտին դոնչը լսէր, Ամելերլոյի թնդանօթը ականջներուն մէջ կորոտար, կահաբեկէր զինքը իր արիւնաթամար հայրը որ այս սոսկալի նկարատախտակին վրայ աղօտապէս նկարուած էր, և կը թուէր Մարիուսի թէ այն շքանկարը իրեն կը նաւայէր ուղղակի :

Երբ Թենարոփիէ շունչ տուաւ, իր արիւնաբոյր բիբերը Պ. Լըպանին վրայ յառեց, և ցած ու կարուկ ձայնով մ'ըսաւ անոր :

— Զարչարուիլ սկսելէ առաջ ըսելիք մ'ունիս :

Պ. Լըպանին կը լսէր : Այս լուսութեան միջոցին թոյլ ձայն մը յետագայ սոսկալի հեղնութիւնն ըրան փողէն.

— Եթէ պէտք է փայտ Ճղքել, ես սպատրաստ եմ հոս :

Տապարակիր մարդն էր խօսողը որ կը զուարՃանար :

Կոյն պահուն անկոււած մարդու և հողակոյն ահազին դէմք մ'երեցաւ գուռէն սոսկալի խնդումավ մը որ չէ թէ ակրաներ այլ ակիշներ կը ցուցունէր :

Տապարաւոր մարդուն գէմքն էր այն :

— Ինչու դիմակդ հանեցիր, դոչեց Թենարոփիէ կատաղութեամբ :

— Խոնդ համար ։ պատասխանեց մարդը :

Քանի մը վայրկենէ ՚ի վեր կերեար թէ Պ. Լըպան Թենարոփիէ ամեն շարժումները կը նայէր և կը դիտէր, մինչ դեռ Թենարոփիէ նոյն իսկ իր կատաղութենէն շանալով և կուրնալով որջին մէջ կերթեկեկէր, վատահ ըլլալով թէ

դուռը պահպանուած է, թէ իր սպառազէն իշխանութեան տակն է անդէն մարդ մը, թէ մէկին գէմ իսն էր ինք՝ իր կնիկը միացն մէկ մարդու տեղ հաջուելով։ Թենարտիէ տապարակիր մարդուն այս յանդիմանութիւնը ուղղած վայրիեւնին կանակը Պ. Լըպլանին դարձուցած էր։

Պ. Լըպլան այս վայրիեանը պատեհ առիթ սեպեց, ոտքովը աթոռը և ձեռքովը սեղանը հրեց, և ոստումով մը, զարմանալի արագաշարժութեամբ մը պատուհանին քավ հասաւ՝ առանց ժամանակ տալու Թենարտիէին որ ետեւ դառնայ։ Մանրերիրարդի մը մէջ պատուհանը բացաւ, յենարանէն վերելաւ և վրայէն ցատկեց։ Կիսովին դուրս էր արդէն երբ վեց հաստաբազուկ ձեռներ բռնեցին և ուժով մը որջա բերին զան։ «Ծխահան մաքրոլ» երեք մարդերն էին անոր վրայ խոյացողները։ Մի և նոյն ժամանակ Թենարտուհին տղմարդուն մաղերը բռնած էր ափերովը։

Ռաներու դիմուուքը լսելով միւս աւազակներն ալ փողէն վաղեցին եկան։ Այս ծերը որ անկողնին վրայ էր և արբշն կերեար, խառեակին վար իջաւ, և երերալով հասաւ ուղեղործի կրան մ'ի ձեռին։

«Ծխահան մաքրողներուն» մին Պ. Լըպլանին դլուխին վերել երկաթէ բիր մը կը վեցունէր որու երկու ծայրը երկու կապարեայ գունդեր կային։ այս աւազակին երեսը թէւ մրոտ էր, բայց ձեռքի ճրադին լրյուն լրւսաւորուած ըլլալուն համար, Մարիուս անոր երեսին մուրովը հանդերձ ովլ ըլլալը ճանցաւ։ Բրէնթանիէ, — Պիկրընայլ ըսուած բանջօն էր ան։

Մարիուս չկրցաւ դիմադրել այս տեսարանին։ — «Երեկ իսձ, հայր իմ, ըստ մոտապէս, և մասովը ատրճանակին կայծահանը փնտուեց։ Ատրճանակը քիչ մնաց պիտի սրապուէր, և ահա Թենարտիէի ձայնը պուաց։

— Գէշութիւն մի ընէք իրեն։

Կոհապակին այս յուսահատական փորձը Թենարտիէին չկ

թէ վայրոյթ այլ հանդարտութիւն տուած էր։ Թենարտիէ կոկին մարդ մ'էր, մարդ անդութ և մարդ վարդետորդի։ Անդութ մարդը մինչեւ հիմա յալթանակի աւիւնովը համակառելով իշխած էր իյնող և շարժող որսին առջեւ, երբ նահատակը խլատեցաւ և կուուիլ ուղեց, վարպետորդի մարդը երեցաւ և յալթանակից։

Գէշութիւն մի ընէք իրեն, կրկնեց, և առանց ինքն ալ զիստալու իրը առաջին յաջողութիւն, կեցուց նետուելու պատրաստ ատրճանակը և հաշմեց Մարիուսը որու համար ըստիպողական յարկը վերցաւ, և որ տեսարանին այս նոր կերպարանը տեսնելով անպատեհ չսեպեց տակաւին համբերելու Ալ զիսէ։ Թերեւս բազդի նոր շրջում մը պատահելով նոր Այրին մահուանը համբերելու կամ գնդապետին ազատից կորուստի մատնելու սոսկալի ընարութիւնը ընելի պիտի աղատէր զինքը։

Հէրքիւլեան կուիւ մը սկսած էր։ Պ. Լըպլան ահաղին կուուի մ'իջեցնելով ծերը սենեկին միջավայր թաւալ կլոր նետած, ձեռքին արտաքին կոզմովը երկու ապուակ տալով յարձակողներուն երկուքն ալ տապալած, և միւսներէն ալ երկու հոգի իր ծունկերուն տակը առած էր։ ապիրատները կրասնիթէ երկանաբարի մը ներքեւ գտնուողի պէս կը հընչէին անոր ծունկին ներքեւ ճնշուելով։ բայց միւս չորսը ահարիու ծերունիին երկու թեերէն և ծոծրակէն բռնած և տապալող երկու մրադէմներուն վրայ կծկած էին զան։ Այսպէս մէկ քանին նուածելով և մէկ քանին նուածուելով, վարինները ճմլելով և վերիններուն տակը շնչասպառ մնալով, իր վրայ դիկուող ամէն ոյժերը նանրաբար ցնցելով։ Պ. Լըպլան աւազակներու սոսկալի խումբին ներքեւ աներեւոյթ կըլլար ունացող ահաղին շուներու և պառականներու գէղի մը տակ մնացող վարպի մը պէս։

Աւազակները վերջապէս կրցան պատուհանին ամենէն մօտանկողնին վրայ տապալել և հանդարտ կեցնել զան։ Թեր

նարտուչին անոր մաղերը թողած չեր :

— Դու, ըստ Թենարտիկ, դու մի խառնուիր ասոր + Հիմա շալդ պիտի պատուես :

Թենարտուչին՝ արուին հնազանդող մատակ դայլի մը պէս դոռումով մը հնազանդեցաւ :

— Դուք ալ, ըստ Թենարտիկ, ասոր վրան փնտուցեք :

Պ. Լըպլան կերևար թէ ալ որոշած էր չդիմադրել: Աւազակները անոր ամէն զբանները որոնեցին: Կաշել քսակ մը գտան միայն որու մէջ վեց ֆրանք կար միայն, և թաշ կինակ մը :

Թենարտիկ թաշկինակը առաւ և իր դրագանը դրաւ :

— Ի՞նչ, թղթակալ չկայ, հարցուց :

— Ոչ ալ ժամացուց, պատասխանեց « ծխահան մաքրողներուն » մին :

— Հոգ չէ, մրմար որովայնախօսի ձայնով մը այն դիւմակաւոր մարդը որ ձեռքը մեծ բանալի մ'ունէր, վայրենի ծեր մ'է այս :

Թենարտիկ գուռին քովի անկիւնը դնաց և անկէ ըռւաններ առնելով աւազակներուն նետեց :

— Անկողնին ոտքին կապեցէք զինքը, ըստ, և նշմարելով աւազակներուն ծերը որ Պ. Լըպլանին կուռփէն սենեկին մէջ տեղը նետուած և փուռած էր անշարժ :

— Միթէ մեռած է զուլաթրիւէլ, հարցուց :

— Ոչ, պատասխանեց պիրընայլ, զինով է :

— Գէպ անկիւն մ'աւելցէք դան, ըստ Թենարտիկ :

« Ծխահան մաքրողներուն » երկուքը ոտքով երկաթեղէն ներու դէղին քով հրեցին արբշուը :

— Պանպէ, ինչո՞ւ այդքան շատ մարդ բերիր, ըստ կամաց մը Թենարտիկ բրաւոր մարդին, անօդուտ էր այդքանը :

— Ի՞նչ ընեմ, պատասխանեց բրաւոր մարդը, ամէնքն ալ պւղեցին մասնակցիլ: Յոռի է եղանակը: Գործ չկայ:

Այն խշտեակը որու վրայ ատաղալուած էր Պ. Լըպլան :

Հիւանդանոյի տեսակ մ'անկողին էր և հաղիւ հազ քառա՞կուտած փայտէ չորս սիւներու վրայ կը կոթնէր: Պ. Լըպլան դիմադրութիւն չըրաւ: Աւազակները ոտքի վրայ կեցու նելով պատուհանէն ամնէն հերոի և չմինէային ամնէն մօտ անկողին սիւնին կապեցին զան՝ ոտները դետինը գնելով: Երբ յետին հանգոյցը կապուեցաւ, Թենարտիկ աթու մ'առաւ և եկաւ զրեթէ Պ. Լըպլանին դէմ նստաւ: Թենարտիկ ալ առջի Թենարտիկին թէր նմաներ: Քանի մը վայրենի մէջ իր դէմքը մոլեգին բանութիւնը ձգած և հանդարտու կեղծ հեղութիւն մ'առած էր: Մարիուս գրասեղանի մարդու յառուկ անոր այս քաղաքալարական ժպիտը տեսնելով դժուարաւ կը ճանչնար թէ պաշ մ'առաջ փրփրացող զրեթէ անասնային բերանն էր այն ժպանող բերանը: Չուարումով կը դիմէր այս ծիծաղական և տաղնապելի այլակերպութիւնը և կզար ինչ որ մարդս կզայ երբ վաղրի մը նենդամիտ դատասէրի փախուիլը կը տեսնէ:

— Պարոն... ըստ Թենարտիկ:

Չարժում մ'ընելով հեռացուց աւազակները որք իրենց ձեռքը տակաւին Պ. Լըպլանի վրայէն քաշած չէին: Ամէնքն ալ դէպ' ի գուռը քաջուեցան:

— Պարոն, կրիսեց Թենարտիկ, աղէկ չես ըներ պատուհանէն յատկելու փորձ ընելովի: Թելես ոտքի կտրէ իր: Հիմա, եթէ կը ներես, հանդարտօրէն պիտի խօսինք: Բան մը դիմեցի: նախ պէտք է որ այս գիտողութիւնս յայտնէ մ'քեզ, մինչեւ հիմա տակաւին աղազակ մը չչանեցիր:

Թենարտիկ իրաւունք ունէր: այս սլարակայն սասոյդ էր, թէեւ Մարիուս իր խուլութեանը մէջ չնշմարած էր զայն: Պ. Լըպլան հաղիւ թէ քանի մը խօսք արտասանած էր առանց բարձրացնելու ձայնը, և նաեւ պատուհանին քով վեց աւազակներուն հետ կուռած միջոցին ամննախորին և խիստ տարօրինակ լուսութիւն մը պահած էր: Թենարտիկ շարայարեց:

— Ի՞նչ զարմանք, եթէ փոքր ինչ՝ զոդ կայ, մարդասպան

կայ, պոռայիր, անպատեհ չպիսի սեպէի պոռալդ, 'ի պահանջել հարկի ներելի է ոյդ պղաղակը ձգել, և ես իմ մասիս շար միտքով չպիտի առնեի աղաղակդ : Խիստ բնական բան մ'է փոքր ինչ վլվուկ հանել երբ մարդո կը դանուի այն պիսի անձերու մէջ որոնք բաւական վստահելի չեն եւնար : Եթէ պոռայիր անզամ, ոչ ոք բան մը պիսի ըսեր քեզ, և ոչ իսկ զայլ պիսի գրուեր բերանդ : Ըսեմ քեզ թէ ինչու: Վասն զի այս սենեկին ձայնը չլառիր. այս սենե ակը այս յատկութենէն 'ի դատ բան մը չունի, բայց՝ ինչպէս ըսի ունի այս յատկութիւնը : Ստորերկեաց մատան մ'է այս, որու մէջ եթէ ոռումք մը նետուելու ալ ըլլայ, ամենէն մօտակայ պահնորդարանը պիտի կարծէ թէ դինովի մը խորդումին ձայնն է այն: Հոս թնդանօթի գուռումը պուած, որուումն ալ թուած ըսել է գուրսի մարդերու համար : Յարմար բնակարան մ'է այս: Յայց ինչ և է, աւելի աղէկ ըսիր չպօռալալ. շնորհակալութիւն, և աշա ըսեմք քեզի թէ ինչ կը չեանցնիմ այդ ըութենէդ : Սիրելիդ իմ պարոն, երբ պղաղակ ձգուի, ովլ իսուայ. Աստիկանութիւնը : Եւ ոստիկանութենէ ենք. Արդարութիւնը: Արդ քանի որ չպօռացիր, ըսել է թէ դու ալ մեզի պէս ոստիկանութեան և արդարութեան հոս զալը չես ուզեր. ըսել է թէ, — շատ ժամանակէ 'ի վեր ունիմ այս կասկածը, — ըսել է թէ բան մ'ունիս զոր շահէ կը պահնջէ թակուն պահել: Մեր շահն ալ մի և նոյնը կը պահնջէ: Աւրեմ կընանք համաձայնիլ:

Թենարտիէն մինչեւ այսպէս կը խօսէր, կարծես թէ բիբը ո. Լըպլանին վրայ յառելով՝ իր աշերէն ենող սրածայր սլաքները կալանաւորին մինչև իրիջը միանու կաշխատէր : Սակայն իր խօսուածքը որ տեսակ մը մմանդուիի յատուկ և չափաւոր անամօթութեան մը գրոշը կը կրէր, զդուշաւոր և դրեթէ ընտիր ձեւ մ'աւնէր, և լսովը կզար թէ ան որ քիչ մ'առաջ աւազակ էր միայն, չիմա էր նաև «այնպիսի մարդ մը որ ուսում առած է եկեղեցական ըլլալու համար» :

Կալմանաւորին պահած լրութիւնը, իր կեանքի աղաղումին չողն անգամ մասնալու ասափիձան ըրած զդուշութիւնը, և այն գիմաղբառթիւնը զար ցուցուցած էր բնութեան տուաջին շարժումին որ է աղաղակ մը հանել, պէտք է ըսել թէ թե նարտիէ ի գիտողութենէն 'ի վեր՝ անափիսր տպաւորութիւն մը ե ցաւալի զարմանք մը կուտային :

Թենարտիէ կարի իբաւացի գիտողութիւնը Մարիուսի համար ալ աւելի կը միմահարէր այն անիմանալի թանձրութիւնները որոնց ներքե կը պահուէր այս ծանր և ատօրինակի կերպարանը, կերպարան որու Գուրբիէյրագ ո. Լըպլան ծիծաղէլի մականունը տուած էր: Բայց ով կուզէր թող ըլլար այս մարդը, չուաններով կապուած, զահիձներէ շըջապատուած և կարծես կիսովին ընկղմած էր անի փոսի մը մէջ ու րու խորութիւնը ամէն ըսովէ աստիճանն մը կաւելնար, բայց և ոյնպէս Թենարտիէ թէ կատղութեան և թէ չեղութեան տուածնեան պաջե անզզայ կը մնար, և Մարիուս այսպիսի պարագայի մը մէջ չէր կընար չպահնչանալ այս դէմքին վրայ որ վսեմ թախ ծութիւն մ'ունէր :

Անշուշու այս մարդը բոլորովին աներկիւղ հողի մ'էր և շուարիլ ինչ բան է չէր զիտեր: Այն մարդերու մին էր ու րոնք յուսահամական կացութիւններու զարմանքը կը զափեն: Ոէկ կարի ծայրայեղ էր ճպնամամը, թէկ անխուսելի էր աղէտալի վախճանը, բայց և այնպէս ան ամեննեին չէր ցուցուներ այնպիսի բան մը որ կարենար նմանիլ ջուրին տակ սսուկանի կերպով աչերը բացող ծովամոյնի մը հող և վարութեան:

Թենարտիէ առանց սեղենթի ոտքի վայ ելնելով չփնէալին քով զնաց, հողմարկելը վերցունելով մօտակայ խշտեակին կը թնցուց, և այսպէս երեան հանեց հրաբորքը կրակարանը որու մէջ կալանաւորը կրնար կատարելապէս տեսնել Ճերմակ երեալու շափ կարմրած և տեղ տեղ շառագոյն սղտի աստղերու ձեւը առած մկրատը :

Յետոյ Թենարտիէ ո. Լըպլանին մօտ զալով նստաւ:

— Կը շարունակեմ, ըստւ Կրնանք համաձայնիլ: Բարեւ կամաբար կարդագրենք զործը: Իրաւունք չունէի քիչ մ'առաջ բարկանալու. չղիտեմ թէ ուր էր խելքս. սահմանէն անցայ, այլանդակ բաներ ըրի: Օրինակի աղակաւ ըսելով թէ միլիսնաւոր ես, ստակ, շատ ստակ, աչաղին գումարներ կը պահանջէի: Բայց անիրաւութիւն մ'է այսպիսի պահանջում մը: Է՛՛, որքան ալ հարուստ ըլլաս, դու ալ ծախս ունիս, և ո՞լ է չունեցողը. չեմ ուզեր անանկել զքեզ, վերջապէս կծծէս կծծէս մը չեմ: Չեմ նմանիր այն մարդերու որք կացութեան մը մեջ երբ զօրաւորապոյն կըլլասն, պատեհ առիթ կը համարին ծիծաղելի ըլլալը: Աչա ես կը զիջանիմ և իմ կողմէ զոհողութիւն մը կընեմ: Պարզապէս երկու հարիւր հաւար ֆրանք սկէաք է ինձ:

Պ. Լըպլան բառ մը չարտասանեց: Թենարտիէ շարայարեց.

— Կը աեսնես որ պահանջումս բաւական չափաւորեցի: Զղիտեմ թէ որքան է հարսութիւնք: Բայց դիտեմ թէ ըստակին չես նայիր, և քեզի պէս բավեղործ մարդ մը շատ աղէկ կընայ երկու հարիւր հաղար ֆրանք տալ ընտանիքի հայրի մը որ ապերջանիկ է: Անշուշտ դուն ալ նոյնպէս իրաւունքը ճանցող ես, անշուշտ չերեակայեցիր թէ քիչ մը դինի խմել և Տէնուայի պանդոկը կովի միս ուսել կարենալու չափ ստակ ուզելու համար աշխատած ըլլամ ինչպէս է այսօրսան աշխատանքս, և կարդագրեմ այս զիշերուան զործը որ այս պարոններուն վկայութեանը նայելով լաւ կարդագրուած զործ մ'է: Երկու հարիւր հաղար ֆրանք, այս է աչա տասոր արձէքը: Երբ այս չնչին գումարը զրպանէդ կենէ, կապահովեմ քեզ թէ ամէն բան կը լմնայ և թէ մազեդ մէկ թելին անզամ չզիտի դոյցուի: Պիտի ըսես ինձ թերես թէ երկու հարիւր հաղար ֆրանք չկայ վրադ: Ա՛՛, ես չափանցող չեմ: Ասի չեմ պահանջեր: Բան մը միայն կը պահանջեմ քեզմէ: Բարեհշաճէ զրելու ինչ որ պիտի ըսեմ քեզի:

Հոս թենարտիէ ընդմիջեց խօսքը, յետոյ շարայարեց բառերը ծանր ծանր արտասանելով և գէպ 'ի կրակարանին կողմը ժպիս մը տալով:

— Հիմայէն ըսեմ թէ մտիկ չպիտի ընեմ եթէ զիր զրել չղիտանալ ձեայնես:

Երեւլի հաւասարնին մը կրնար նախանձիլ այս ժպիտէն: Թենարտիէ սեղանը Պ. Լըպլանին քով հրեց, և կաղամար մը, զրիչ մը և թերթ մը թուղթ առաւ զզրոցին մէջէն զոր կիսաբաց թողուց և ուր դանակին երկայն երկաթը կը փայլէր:

Թուղթը Պ. Լըպլանին առջե դրաւ:

— Գրէ, ըստւ:

Կալանաւորը վերջապէս խօսեցաւ.

— Ի՞նչպէս կուղես որ զրեմ: կապուած եմ:

— Երաւ ըսիր, ներէ, ըստւ թենարտիէ, շատ իրաւունք ունիս:

— Եւ գէպ 'ի Պիկընայլ դառնալով.

— Քակէ պալոնին աջ թել:

Բանջօ-Երենթանիե-Պիկընայլ աւաղակը կատարեց թենարտիէի հրամանը: Երբ կալանաւորին աջ ձեռքը աղատ եղաւ, թենարտիէ զրիչը մելանին թաթղից և անոր տուաւ:

— Պարոն, աղէկ դիաէ որ մեր իշխանութեան տակն ես, մեր ափին մէջն ես. թէ որ և է մարդկային զօրութիւն չկըրանար քեզի ասկէ աղատել, և թէ յիրաւի պիտի ցաւինք եթէ բանադատուինք անախորժ միջոցներու զիմելու: Ոչ անունդ, ոչ ալ հասցեդ զիտեմ, բայց աչա հիմայէն իմաց կուտամ քեզի թէ զրելու նամակդ տանող անձին մինչեւ վերադառնալը կապուած պիտի մնաս: Հիմա հաճէ զրելու:

— Ի հն, հարցուց կալանաւորը:

— Աչա կը թելադրեմ:

Պ. Լըպլան զրիչը առաւ:

Թենարտիէ սկսաւ տուն տալ:

— «Աղջիկս, ..»

Կալանաւորը սարսուեցաւ, և աչերը վեր ընելով թենար տիեկին նոյնեցաւ:

— Դիր «սիրելի աղջիկ» , ըստ Թենարտիէ :

Պ. Լըպլան հնազանդեցաւ, Թենարտիէ շարունակեց.

— «Անմիջապէս եկու……»

Խօսքը ընդմիջելով,

— Զի՞նք գուգելով կը խօսիս հետը, այնպէս չէ:

— Որու հետ, հարցուց Պ. Լըպլան:

— Զարմանալի հարցում, պատիկին հետ, ըստ Թենարտիէ:

Պ. Լըպլան առ երեղիս առանց ամենափոքր յոյզ մը ցուցունելու պատասխանեց.

— Զդիտեմ թէ ինչ ըսել կուղէք:

— Լաւ, շարունակէ, ըստ Թենարտիէ, և ակաւ տունաւալ:

— «Անմիջապէս եկու: Անհրաժեշտ պէտք ունիմ քեզմէ: Այս տոմսակը յանձնողը քեզի առնելով քովս բերելու է: Կոպասեմ: Եկու վստահութեամբ»:

Պ. Լըպլան զրած էր Թենարտիէի ամէն ըստածը: Թենարտիէ կրկնեց.

— Ա՛ս, սրբէ Եկու վորահովեամբը: ատի կրնայ ենթադրել տալ թէ զործը բոլորովին պարզ բան մը չէ և թէ անվտահութիւնը կարելի է:

Պ. Լըպլան աւրեց երկու բառը:

— Հիմա, շարայարեց Թենարտիէ, ստորագրէ: Ի՞նչ է անունդ:

Կալանաւորը վար գրաւ գրիչը և հարցուց:

— Որու պիտի ուղղուի այս նամակը:

— Արդէն զիտես, պատասխանեց Թենարտիէ, պղտիկին պիտի ուղղուի: Քիչ մառաջ ըսի:

Յայնի էր թէ Թենարտիէ կղզուշանար անուանել այն նորամի աղջիկը որու վրայ էր խնդիրը: «Արտօյտը կըսէր, «պղտիկը» կըսէր, բայց անունը չէր տար: Յանցակիցներուն

առջեւ իր դաղտնիքը պահող սատանայ մարդու մը զղուշու թիւնն էր այս: Անունը տալը բոլոր «զործը» իր յանցակիցներուն յանձնել և պէտք եղածէն աւելի բան իմացնել էր անոնց:

Թենարտիէ կրկնեց.

— Ստորագրէ: Ի՞նչ է անունդ:

— Իւրագէն Գապրը, ըթաւ կալանաւորը:

Թենարտիէ կատուի մը շարժումով անմիջապէս ձեռքը դրա պանը տարաւ և յանեց Պ. Լըպլանին վրայէն առնուած թաշ կինակը: Թաշկինակին նշանադիրը վնասեց և Ճրագին մօտեցուց:

— Ի. Փ. Ճիշտ է: Իւրագէն Գապրը: Լաւ, ստորագրէ Փ. Փ.:

Կալանաւորը ստորագրեց:

— Կամակը ծալելու համար երկու ձեռք պէտք է, ինձի տուր, ես ծալելում:

Ծալելուն ետք թենարտիէ կրկնեց:

— Գրէ հացէն: Օքիորդ Գապրը, առւնդ: Գիտեմ որ տուադասիէ շատ հետի չէ, Սէն-ժալ-տիւ-Հօ-Բայի մօտերն է: Ժաման զի տմէն օր այն ժամը պատարագ տեմնելու կերպաս բայց շեմ զիտեր թէ որ փողոցն է: Կը տեսնեմ որ կը հասկաս ինչ կացութեան մէջ զտնուիլլ: Ինչու որ անունդ չէնց զդեցիր, չպիտի կեզծես նաև հասցեդ: Դուն ձեռքովիք դրէ հացէն:

Կալանաւորը պահ մը կեցաւ խորհելով, յետոյ դրիչը առաւ և զրեց:

— Օքիորդ Գապրը, ՚ի տուն Պ. Իւրագէն Գապրի, Սէն-Ժօֆինիկ ա'Անժեր փողոց, թիւ 17:

Թենարտիէ նամակը առաւ տեսակ մը տեսդային յուղ մոնքով:

— Կնի՛կ, պուաց:

Թենարտիէ ին երեցաւ:

Աչա նամակը : Գիտես թէ ի՞նչ պիտի ընես : Աւրը
կտոք մը կայ : Չուտ զնա , և շուտ գարձիր :

Եւ տաղարաւոր մարդուն ուղղելով խօսքը ,

— Դու քանի որ դիմակդ հանեցիր , տիկինին հետ զնա :

Կառքին ետեք հեծիր : Գիտե՞ս մաքէնիօթը ուր ձգելու :

— Այս , ըստ մարդը :

Եւ տաղարը անկիւն մը գնելով թենարառուհին ետեն զնայ :

Խրբ կերթային , թենարտիէ զլուխը կիսաբաց գուռէն գուրս հանեց և փողէն պօսաց անսնց :

— Կայէ որ նամակը չկորուսես . մտածէ որ երկու հարիւր չաղաք ֆրանք կայ վրագ :

Թենարառուհին բիրս ձայնը պատասխանեց .

— Անհոգ եղիր : Ստամոքսիս մէջ գրի նամակը :

Այսրիեան մանցած չէր , և աչա մարակի մը շաշումը լուրեցաւ որ շուտ մը նուաղելով անլսէլի եղաւ :

— Լաւ , կմկմաց թենարատիէ : Արտապէս կերթան : Այս արշաւումով տիկինը երեք քառարդէն պիտի գտանայ :

Աթոռ մը մօսեցուց չմինէ ային և վրան նոստա՝ թեները խաշաձեն լով և իր ազմաւտ կօշիկները կրակարանին մօսեցնելով ,

— Ուներս կը պաղին , ըստու :

Արջին մէջ ալ թենարտիէի և կալանաւորին հետ միայն հինգ աւաղակ մնացած էր :

Այս մարդերը իրենց գէմքը ծածկող դիմակներով կամ սե սոսինձով , որոնցմաս անսնք՝ վախցողի մը վախին հտմեամա՝ ածխագործներու , սեամորթներու կամ սատանաներու կը նմանէին , թմրած և տիսուր կերպարաննէր ունէին , և տեսնողը կղզար թէ զործ մը կատարելու պէս ոճիր մը կը զործէին՝ հանգարտորէն , առանց բարկութեան , առանց կարեկութեան և տեսակ մը ձանձրութեամի : Անառաններու պէս անկիւն մը դիղուած էին և կը լուէին : Թենարտիէ իր ոտները կը տաքցունէր : Կալանաւորը իր լուակացութեամբը

դրաւուած էր նորէն : Տիսուր հանդարտութիւն մը յաջորդած էր այն վայրենական աղմուկին որ քանի մը վայրիեան առաջ կը տիրէր սենեկին մէջ :

Ճարաղը որու պատրայդին ծայրը այրելով սպունգ մը կաղամուած էր , հաղիւ ժաղ կը լուսաւորէր աչաղին հիւղը . խարոյկը նսեմած էր , և այս ամեն ո լուխները պատերուն և ձեզունին վրայ տձեւ սուռերներ կը կաղմէին :

Մենեկին մէջ քնացող արբշու ծերունիին մեզմ շնչառու / թեան շցուքը կը լսուէր միայն :

Մարիւս կապասէր անձկութեամբ զոր կը շատցնէր ամէն բան : Հանելուկը առաջուանէն աւելի անլուծելի կը մնար : Ովկ էր այն « պղատիկը » զոր թենարտիէ Արտայտ անոււանած էր . իր « Կւրսիւլն » էր արգեօր : Կալանաւորը Արտայտ բառը լսած միջոցին շյուղուած էր , և ամենաբնական կերպով մը լսած էր . Զգիտեմ թէ ինչ ըսել կուղես : Վիւս կողմէն ալ ի Պ զիրերը մեկնուած էին . Կւրպէն Փապր էին , և Կւրսիւլի անունը Կւրսիւլ չէր : Մարիւսին յայտնապէս տեսածն այս էր աչա : Տեսակ մը սոսկալի շլացումով բեկուած կը կենար իր տեղը ուուկէ ամէն բան կը գիտէր և այս տեսարանին կը նոյէր : Հոն կը կենար զրեթէ անկարող ըլլալով խորհրդածելու և շարժելու , և կարծես շնչառպայոցնելով այն ամենազժգալի իրերէն զոր ՚ի մօտուսա կը տեսնէր : Զկրնալով իր զաղափարները ժողովել և զիկոնալով ինչ որոշում ընելու , կապասէր որ գէպէ մը , որ և է գէպէ մը պատաշի :

— Ինչ և ըլլայ , կըսէր , եթէ Արտայտը ան է , պիտի տեսնեմ , վասն զի թենարառուհին հիմա հսս պիտի բերէ : Անտաեն ալ ըսելքը չեմ ունենար . եթէ հարկ ըլլայ , արիւնս և կեանքս պիտի տամ , բայց պիտի աղասեմ զան : Ոչինչ պիտի կեցնէ զիս :

Աէս ժամի չափ անցաւ այս կերպով : Թենարտիէ կերեար թէ խաւարային մտածումով մը պաշարուած էր . կալանաւորը

Հեր լինար : Բայց Մարիուս մերթ ընդ մերը և քանի մը
վայրինէ 'ի վեր կալմառուրին կողմէն պղտի և խորին ձայն
մը լսել կը կարծէր :

Յանկարծ Թենարտիէ կալմառուրին դուռնալով, դոչեց .

— Պ, ֆազրը, ահա շուտ մ'ըսեմ միտքս :

Այս քանի մը բառերը կարծես թէ լոյս մը տալ կսկսէին :
Մարիուս ականջ տուաւ : Թենարտիէ շարունակեց .

— Կինս հիմա պիտի զայ, անհանգ իստ մի ըլլար : Աը
կարծեմ թէ Արտոյը իրօք քու աղջիկդ է, և բնական կը
թուի ինձ որ քովդ պահես զան : Միայն թէ, մտիկ ըրէ քիչ
մը, կնիկս նամակովդ պիտի երթայ գտնելու զան : Ըսի կնի-
կս որ՝ ինչողէս արդէն տեսար՝ հաղուի սյնպիսի կերպով մը
որ օրիորդդ առանց գժուարութեան հետը զայ : Նրկուքը մէկ
կառքը պիտի մանեն, ետեն ալ ընկերակիցս պիտի նոտի :
Քաղաքադուռէն գուրս տեղ մը երկու պատուական ձիերով
լծուած մարէնկօթ մը կայ : Աղջիկդ հօն պիտի տարուի : Հօն
կառքէն պիտի իջնէ : Ընկերակիցս անոր հետ մարէնկօթը պի-
տի մանէ, և կնիկս հօս վերադառնալով պիտի ըսէ մեզ, եւ
դաւ կատարուեցաւ : Քու աղջիկիդ դալով կըսեմ թէ զէշու-
թիւն մը չպիտի ըլլայ անոր . մարէնկօթը տեղ մը պիտի տա-
նի ուր հանդիստ պիտի սպասէ, և երբ տաս ինձ երկու հա-
րիւր հաղար ֆրանք ըստուած պղտիկ գումարը, աղջիկդ ետ
պիտի առնուու : Նթէ զիս բոնել տաս, ընկերակիցս պիտի
դարնէ Արտոյը . ահա այս պիտի ըլլայ եղելութիւնը :

Կալմառուրը խօսք մը չըստ : Պահ մը կենալէն ետք Թե-
նարտիէ շարայարեց .

— Ինչպէս կը տեսնես, պարզ բան մ'է իրոգութիւնը :
Գէշութիւն չպիտի ըլլայ եթէ ուզիս որ գէշութիւն չըլլայ :
Դործը ահա պատմեցի . յառաջուց իմաց տուի քեզ որտէս զի
դիսնաս :

Կանդ առաւ Թենարտիէ : Յետոյ կրինեց, մինչդեռ կալ-
մառուրը իր լութիւնը կը շարունակէր :

— Հիմա կինս հօս զալով երբ պիտի ըսէ թէ Արտոյար
ճամբան է, պիտի թողառնը քեզի, և աղատորէն պիտի կըր-
նաս տունդ երթաւ և պառկիլ : Ահա կը տեսնես որ գէշ
դիտաւորութիւններ չունեինք :

Զարչութելի դաղափառներ անցան Մարիուսի մտքէն .
Ի՞նչ, պիտի չըերաւէր ուրեմն այն նորատի աղջիկը որ կը
հափափուէր . այս հրէշներուն մին ուրեմն անյայս տեղ մը
պիտի ատանէր զան . և ուր արդեօք . . . Համաս եթէ իր հոր-
սիւլն ըլլար ան . և յայտնապիս կերեսար թէ ան էր : Մա-
րիուս կղղար թէ կանգ կառնէին իր սրտին բաղկումները :
Ի՞նչ ընէր . պարպէր արդեօք հրացանը . արդաբութեան ձեռ-
քը յանձնէր արդեօք այս ամեն անզի ամները : Այլ սակայն
յանձնելու ալ ըլլար, դարձեաւ տապարաւոր սոսկալի մար-
դը նորատի աղջիկին հետ ձերբակալութիւնէ ոչ նուազ ա-
զատ պիտի մնար, և Մարիուս միտքը կը բերէր Թենարտիէի
սա խօսքերը որոնց արիւնարոյը նշանակութիւնը կը նդնշա-
րէր . Եթէ չեւ բանել առա, ընէրակէցս ունէ պարագաւ :

Մարիուս կղգար թէ հիմա զինք ոչ միայն գնդապեաին կը-
տակը կարդիէր աւազակին ձերբակալութեան նշանը տարու,
այլ նաև իր սէրը, այլ նաև այն վատանդը որու կենթար-
կուէր իր սիրած նորատի աղջիկը :

Այս սոսկալի կացութիւնը որ արդէն մէկ ժամէ 'ի վեր և
աւելի իսկ կը տեսէր, ամեն ըոպէ տեսք կը փոխէր : Մարի-
ուս ամնէն կակալը կարծիքները մի առ մի աչքին առջե-
քերելու ոյժը ունեցաւ՝ յոյս մը փնտոելով, այլ չկանալով :
Իր խօսքութներուն շփոթը որջին զերեղմանական լութեան
հակապատկերը կը նծայէր :

Այս լութեան միջոցին սանդուղի գուռին բացուելուն և
գոյութելուն ձայնը լսուեցաւ :

Կալմառառը շարծում մըրաւ իր կապերուն մէջ :

— Ահա կինս, ըստ Թենարտիէ :

Հազիւ թէ ըսած էր, և ահա իրօք Թենարտուչին կաս

կարմիր գարձած, շնչասպառ, հեալով, հրաբրը աչքով
ներս խուժեց, և երկու ահաղին ձեռները իր երկու ազդրե-
րուն զարնելով պուաց.

— Ա՞ղջ է եղեր հասցէն:

Աւազակը զոր թենարտուհին հետը բերած էր, անոր ե-
տեւ երմալով եկաւ տապարը առաւ:

— Ա՞ղջ է եղեր, կեկնեց թենարտիէ:

— Մարդ մը չկայ, կրկնեց թենարտուհին. Սէն-Տօմինիդ
փողոցը, թիւ Ա՛ տունը ո. Իւրպէն ֆապրը չկայ: Զեն զի-
տեր թէ ով է ան:

Շունչը հատնելով լրելէն ետք, շարունակեց.

— Պ. Թենարտիէ, այս ծերը ծաղրեց քեզի. ահա անանէ
կը լլայ բարեսրտութեան վերջը. Եթէ ես ըլլայի քու տեղդ,
նախ և առաջ անոր լեզուն կը կարէի, և եթէ չարութիւն
ըներ, կենդանւոյն կեփէի զան: Անառեն պիտի սահպաւէր
խօսելու, պիտի ըսէր թէ ուր է աղջեկը, պիտի ըսէր թէ ուր
է զարշէլի տգեղուկը: Ահա ես ասանկ կը նէի, եթէ ձեր
տեղը ըլլայի: Շատ իրաւունք ունին եղեր սրոնք որ կըսեն
թէ մարդերը աւելի անմատ են քանթէ կիները: Մարդ մը չը
կայ. տասնեօթ թիւը ամենամեծ գուռ մ'է: Պ. Փապրը չկայ
Սէն-Տօմինիդ փողոցը. հողիս բերանս բերելով վաղելս ։
կառապանին տուած ընծառ, ամէն բան պարապը զնաց ։
Խոսեցայ գունապանին և գունապանուհին հետ որ խիստ դե-
ղցիկ մած կնիկ մ'է. չդիսցան թէ ով է այդ ահունը:

Մարիսւս շունչ առաւ. Իւրսիւը կամ Արտօյոցը, այսինքն
աղջեկը, այն զոր մը չէր զիտեր ինչպէս ահուանել, աղաւ-
ուած էր:

Մինչեւ կնիկը հայհոյութեամբ կը խօսէր, թենարտիէ սե-
ղանին վրայ նատած էր. քանի մը վայրիեան կեցաւ առանց
խօսք մը ըսելու, աջ ոտքը տարուրերելով և մատառէ վայրե-
նիկ մը կերպարանով կրակարանը գիտելով: Վերջապէս համը
և ատօրէն անաղորոյն հնչումով մըսաւ կալանաւորին:

— Կեղծ հասցէ. Բնչ յուսացիր մեզի խարելով:

— Ժամանակ վաստկի՛լ, պուաց կալանաւորը ահաղին ձայն
նով մը:

Եւ մի և նոյն պահուն ցնցեց իր կապերը որոնք կտրուած
էին: Կալանաւորը մը մէկ ոտքով կապուած էր անկողնին:

Եօթը մարդերուն զիրար ճանչնալու և իր վրայ խոյանա-
լու ժամանակ չսաւալվ չփնտային տակ ծուռած, ձեռքը գէտ
ի կրակարանը երկնցուցած, յիտոյ ելած կայնած էր, և հի-
մա թենարտիէ, թենարտուհի և աւագակները վախով որջին
դէպ ՚ի ներսը մղուելով չուտրած կալանաւորին կը նոյեին որ
գլխուն վերել կը բարձրացնէր կարմիր մկրատը ուսկէ սոս-
կալի նշոյլ մը կարձակուէր. մը զրեթէ աղատ էր և զար-
հուրելի գիրք մ'ունէր:

Դատաստանական խոչվարիութիւնը որու տեղի տուաւ կօր-
պջի խարիսուլ տունին դաւաճանութիւնը, հաստացեց թէ-
ոստիկանութիւնը թենարտիէ ի ունեակը մտած օրը մեծ սու-
մը զտաւ որ մասնաւոր կերպով մը կտրուած և շինուած էր.
այս մեծ սուն ճարտարութեան այն հրաշալիքներուն մին է-
զոր թիւրանի համբերութիւնը խաւարին մէջ և խաւարին հա-
մար կարտագրէ, հրաշալիքներ որք ոչ այլ բնչ են թէ ոչ
փախուստի զորքիները: Ինչ որ են բանահիւսութեան արիծ-
թեան լեզուին այլարանութիւնները, նոյնն են նաև զոհա-
րելէններու մէջ զարմանալի արհեստի մ'այս սոսկալի և նուրբ
արտաքերութիւնները: Ինչպէս որ Ալիննէր կան լեզուին
մէջ, նոյնպէս և Պէնլէննութիւններ կան թիւրանի
մէջ: Աղատիւ փափաքող թշւառը՝ երեմա առանց զործիի,
խարբով մը, հին դանակով մը կերպ մը կը զտնէ սուն մը
ողոցելով երկու նուրբ տախտակի բաժնելու, այս երկու տախ-
տակները պեղջելու՝ առանց աւերելու գրանական գրաշմիները, և
սուն կողին վրայ պատւակի ծակ մը բանալու՝ այնպէս որ եր-
կու տախտակները նորէն կարենան կցուիլ: Այս սուն կուզես
կը բանառ, կուզես կը զոյես պատւակի այս կամ այն կու-

մը դարձունելով, տուփ մ'է այն : Այս տուփին մէջ ժամանացացի զսպանակ մը կը պահուի, և ժամացացի այս զսպանակը՝ որ սրասայր է՝ հաստ ոռնօղակներ և երկաթէ ձողեր կը կարէ : Կը կարծուի թէ այն թշուառ թիապարտին ունեցածը սու մ'է բայց ոչ, սու մը չէ այն, այլ իր աղատութիւնը : Երբ ոստիկանութիւնը ետքէն խուզարկութիւններ ըստաւ թիւնարտիէի որչին մէջ, պատուհանին գովի խշուեակին տակին ահա այս տեսակ բացուած և երկու կտորի բաժնուած մէծ սու մը դատւ : “ոյնպէս պողպատեայ և կապտադոյն պղտի ողոյ մը զանուեցաւ որ կրնար պահուիլ այն սուին մէջ : Հաւանական է թէ աւազակները երբ կալանաւորին վրան փրատեցին, վրան էր այս սուն զար կրցաւ պահէլ ձեռքը և թէ ետքը երբ քակուեցաւ ձեռքը, պատուակը հանելով սուն բացաւ, և մէջի սղոցով զինք կապող չուանները կտրեց . ասով թերեւ մեկնուի այն սղոտի ձայնը և աննշմարելի շարժումները զոր Մարիսու դիտած էր :

Պ. Լապլան վախնալով թէ կը համկնան աւազակները, չը կրցած էր ծուռեիլ և ձախ սուքը կապող չուաններն ալ կարել . Աւազակներուն առաջին զարմանքն անցած էր :

— Անհոգ եղիք, ըստ զիկընայլ թիւնարտիէին : Տակաւին կապուած է ոտքին մէկը, և ես երաշխաւոր կը լլամ թէ չոփտի կրնայ փախիլ : Ես կապեցի անոր այն ոտքը :

Սակայն կալանաւորը ձայնը բարձրացաւ :

— Թշուատական մարդեր էք դուք . կեանքս մէծ արժէք մը չունի որ այնքան պաշտպանեմ : Բայց եթէ կերեակոյէք թէ զիս խօսիլ պիտի տաք, թէ ինձ դրել պիտի տաք ինչ որ չեմ ուղեր զդիլ, թէ ինձ ըսել պիտի տաք ինչ որ չեմ ուղեր ըսել . . . :

Եր ձախ բաղմուկին թեղանին վեր ըստ և շարայարեց .

— Ահաւասիլ :

Եւ ահա թեւ երկնցունելով մերկ մարմնին վրայ դրաւ չըաբորբոք միրատը զոր աչ ձեռքով բունած էր փայտէ կոթէնք

Վյրող մարմնին սարսուռը լսուեցաւ, չարչարանքի սենեակներու յատուկ հոս մը ծաւալեցաւ սենեկին մէջ, Մարիուս սարսափահար երերեցաւ, աւազակներն անդամ սըստիոք մը զդացին, տարօրինակ ծերին դէմքը հազիւ թէ կարկամացաւ, և մինչեւ հրապոյն երկաթը ծխալ վէքքին մէջ կը մխուէր, անզի այամատ և զրեթէվեհութեամբ թենարտիէնին կը նայէր իր զեղեցիկ նայուածքովը, նայուածք մ'որ անոխակալ էր և ուր տառապանքը հանգարա վեհութեան մը մէջ աներեսոյթ կը լլար :

Մեծ և ազնիւ բնաւորութեան տէր մարգերուն մօրմինը և զգայարանքը երբ ֆիլիկական ցաւով համակուելով կապըստամբին, հողին երեան կը հանեն և ձակատին վրայ կը ցուցունեն, ինչպէս որ անկիրթ զինւորներու ապստամբութիւնները զօրապեաը կստիպեն ինքվինքը ցուցունելու :

— Թշուատականներ, ըստ և մի վախնաք իզմէ ինչպէս որ ես չեմ վախնար ձեղմէ :

Եւ մկրատը վէքքին հանելով բաց մնացած պատուհանէն գուրս նեաեց . հրատոզը և սովորական գործին մթութեան մէջ գառնալով աներեսութացաւ, հեռի տեղ մը ձիւնին մէջ ինչկաւ և մարեցաւ :

Կալանաւոր կոթէնց :

— Հիմա ըրեք ինծի ինչ որ կուզէք :

Զինաթափ էր կալանաւորը :

— Բոնեցէք զինքը, ըստ թենարափիէ :

Աւազակներուն երկուքը իրենց ձեռքը անոր ուսին վրայ դրին, և որովայնախօսի ձայն ունեցող գիմակաւոր մարդն ալ զէմը կեցաւ պատրաստ ըլլալով անոր դանկը բանալիովը խորտակելու եթէ ամենափոքը շարժում մ'ընել ուզէր :

Նոյն միջոցին Մարիուս իր ներքեւ, միջնորմին քովէն յետագայ խօսակցութիւնը լսեց որ ցած ձայնով տեղի կունենար . Մարիուս չէր տեսներ խօսովները, վասն զի շատ մօտեցած էին միջնորմին :

— Ա' լ մ'կ բան կը միայ մեզ ընել:

— Սպաննել (escarper) :

— Աղէկ ըսիր :

Խօսողները էրիկ և կնիքն էին որք կը խորհրդակցէին :
Թենարտիէ կամաց կամաց քայլելով գէպ՝ ՚ի սեղանը գնաց,
դղոցը բացաւ և զանակը առաւ :

Մարիսուս ատրճանակին բաւնին զաւողը կը յուղէր : Ան-
լուր վարանում: Ժամէ մ'ի վեր իր խղչին մշ երկու ձայն
կար . մին իրեն կըսէր յարդել հօրը կտակը , միւսը կըսէր
օգնել կալանաւորին : Այս երկու ձայները անընդհատ իրենց
կոիւը կը շարունակէին որով Մարիսուս հողելարի մը պէս կը
շարչաբուէր : Մինչև այն վայրիեանը անյայտապէս յուսա-
ցած էր գտնել միջոց մը՝ այս երկու պարտաւորութիւնները
հաշոեցնելու համար , բայց հնարաւոր բան մը պատահած
չէր : Ամիայն վտանգը ստիպողական էր , ալ սպասելու վայր-
կեան մ'ալ չկար . Թենարտիէ կալանաւորէն քանի մը քոյլ
անդին՝ գտնակը ձեռքք՝ կը մտածէր :

Մարիսուս իր աշերը չորս գին կը շրջէր մոլորազին . յու-
սահասութեան մեքենայական յետին միջոցն էր այս :

Յանկարծ սարսուեցաւ :

Բոլորակ լուսնի սաստիկ ճառագայթ մը անոր ուսներուն
տակ , սեղանին վրայ թուղթի կտոր մը կը լուսաւորէր և կար-
ծես կը ցուցունէր դայն : Մարիսուս այս թուղթին վրայ կար-
դաց սա տողը զոր նոյն օրը առատու Թենարտիէի առջնէկ
աղջիկը դրած էր .

ՓԱՅՏԻՌՐՆԵՐԸ ԵԿԱՆ

Մարիսուսի մաքէն դաղափար մը , լոյս մ'անցաւ . իր փըն-
տուած միջոցն էր , զինքը շարշարող խնդիրին լուծումն էր այն ,
այսինքն մարդասպանը խնայել և նահատակը ազատել : Ծունք
կրկնեց գարանին վրայ , թեւը երիցցուց , առաւ թուղթին կը-
տորը , միջնարդին բուռէն կտոր մը զատեց կամաց մը , թուղ-
թին մշ դրաւ բուռին կտորը , և ծակէն Թենարտիէին որջն
նետեց :

Ճամանակն էր նետելուն . Թենարտիէ նուածելով իր վեր՝
ջին երկիւղները և յետին խղչահարութիւնները գէպ ՚ի կա-
լանաւորը կուղղէր :

— Բան մ'ինկաւ , պուաց Թենարտուչին :

— Ի՞նչ է , ըսաւ երիկը :

Կնիկը խոյանալով թուղթով պլուած բուռին կտորը ա-
ռած էր գետնէն : Երիկին տուաւ դայն :

— Ուսկէ եկաւ այս , հարցուց Թենարտիէ :

— Զարմանալի հարցում , ըսաւ կնիկը , ուսկէ կրնայ մը-
տած ըլլալ : Պատուչանէն եկաւ :

— Պատուչանէն անցնելով մտնելը տեսայ , ըսաւ Պիկ-
ըլնայլ :

Թենարտիէ շուտ մը բացաւ թուղթը և Ճրագին մօտեցուց :

— Երօնինի զիրն է ուժ :

Նշան ըրաւ կնիկին որ անմիջապէս մօտեցաւ . թուղթին վը-
րայ գրուած տողը ցուցուց անոր , յետոյ խորին ձայնով մը
շարպարեց :

— Ծուտ , ելարանը . կափուլին մշ թողունք մսեղ որսը
և կծիկը դնենք :

— Նախ մարդուն կլոււխը պիտի չկտրէք , հարցուց Թե-
նարտուչին :

— Ճամանակ չունինք :

— Ուսկէ պիտի փախինք , կրինեց Պիկը ընայլ :

— Պատուչանէն , պատասխանեց Թենարտիէ :

Բօնին քանի որ քարը պատուհանէն նետեց , ըսել է թէ-
տունը այն կողմէն պաշարուած չէ :

Որովայնախօսի ձայն ունեցող գիմակաւորը վար դրաւ մեծ-
բանալին , երկու թեւերը վեր ըրաւ յօդս և առանց բառ . մը
արտասանելու արագապէս երեք անդամ ձեռները բացաւ և
զոցեց : Կաւասափիներու մշ տրուտ աչակին Ճզնաժամի մը
նշանն եղաւ այս : Աւազակները թողուցին կալանաւորը : Կ
թթել ական չուանէ սանդուղը պատուչանէն դուրս կախ-

ուեցաւ և երկաւ երկալթէ ակիշներովը պատուհանին եզրին յարեցաւ պնդապէս :

Կալանառը ուշադրութիւն չէր ըներ նշմարելու համար ինչ որ կանցնէր իր բոլորտիքը : Կերևար թէ կը մտախոչէր կամ կազօթէր : Երբ սանդուղը հաստատապէս կախուցաւ, թենարուիէ պօպաց .

— Նիու, կնիկ :

Եւ գէպ 'ի պատուհանը վաղեց :

Բայց երբ սաքը պատուհանէն դուրս հանելու վրայ էր, Պիկընայլ ուժգնակի անոր օձիքը բունելով, բաւ .

— Զէ, կեցիր նայինք, աներես ծերուկ. մեղմէ ետք :

— Մեղմէ ետք, ունացին աւաղակները :

— Տղայ էք տղայ, ըստ Թենարտիէ, ժամանակ շկրուսէնք : Օստիկանութիւնը ետենիս է :

— Ապա ուրիմմ, ըստ աւաղակներուն մին, վիճակ ձգենք, անցնի առաջ որու որ վիճակը պիտի կյնայ :

Թենարտիէ գոչեց .

— Խեն էք, փախմէկ էք. ահա խել մը մորուներ որք կուղեն ժամանակ անցունել տղայաբար, մատ թրջել⁵, վիճակ ձգել, անուններ զբել, և անունները զլսարկի մը մշջ գնել, այնպէս չէ :

— Գլսարկս կուղէք, պօռաց ձայն մը դուռին սեմէն :

Ամէնքն ալ դարձան : Ժավէրն էր պօռացողը :

Ժավէր գլսարկը ձեռքը բռնած էր, և ժպտելով աւաղակներուն կերկնցունէր գայն :

ԳԼՈՒԽ ԲԱ.

ՆԱՆ ԵԻ ԱԹԱԶ ՊԵՏՔ Է ՄԻԾ ՆԱՀԱՑԱԿՆԵՐԸ
ԶԵՐԱԿԱՆԵԼ

ԵՐԲ ԴԻՀԵԼՈՒՄ մութը սկսած էր տիրել, Ժավէր աել

տեղ մարդեր դրած, և ինքն ալ Պարիէր Տը Կոպըէնի փողոցին ծառերուն ետեղ դաբանը մտած էր. այս փողոցը պուլ վարին միւս կողմէն կօրոյօյի խարխուլ տունին գէմն է : Կախ էր ժրտանը (իմա բանուը) բայց էր մէջը նետելու համար երկու նորատի աղջիկները որոնք որջին բոլորտիքը հսկելու պաշտօն ունէին : Բայց միայն Ազէլման ժրտանը էր : Իսկ էր ունին իր տեղը կեցած չէր. աներեւոյթ եղած բլաւով ըսրուած էր ան : Յետոյ Ժավէր պահուած էր սպասելով որ որոշուած նշանը տրուի : Կառքին երթևեկութիւնները սաստիկ յուղած էին զինքը : Վերջապէս համբերութիւնը հատած էր .

և ապահով ըլլալով թէ բայց ու կոն, ապահով ըլլալով թէ բարեբարութիւն պիտի անձնայ, և Ճանցած ըլլալով աւաղակներուն շատերը որ ներս մտած էին, որոշած էր մըտնել և վեր ենել առանց սպասելու որ ատրճանակը նետուի:

Ինչպէս կը յիշ ընթերցողը, Ժավէր Մարիումի բանալն ունէր քովը :

Ցարմար ատենին հասած էր :

Աւազակները՝ ահաբեկ իրենց զէնքերու վրայ յարձակեցան զոր փախչելու միջոցին հոն հոս նետած էին : Մանրերկիրուդ մ'անցած չէր տակաւին և ահա այս եօթ մարդերը՝ զոր տեսնողը կը զարհոււէր՝ պաշտպանողական գիրքով մը խմբուեցան, մին իր տապարը, մին իր բանալին, միւսը իր բիրը, միւսներն ալ մէրատները, երկաթէ լծակները և կուանները առանելով : Իսկ Թենարտիէի ձեռքը իր դանակը կար : Թենարտուին աշաղին սալաքար մը բռնեց որ պատուհանին անկիւնն էր և որ աթոռի տեղ կը ծառայէր իր աղջիկներուն :

Ժավէր զլուխը դրաւ զլսարկը, և երկու քայլ առաւ գէպ 'ի սենեակը, թէկերը կուրծքին վրայ, զաւաղանը թէին տակ, սուրը պատեանին մէջ ունենալով :

— Մի շաբաթիք, ըստ Պատուհանէն չպիտի անցնիք . դուռէն պիտի անցնիք : Պուռէն անցնիլու նուազ վլասակար է : Պուք եօթ հողի էք, իսկ մինք տասնուհինդ : Համալի պէս

մէկ մէկու պարանոցը ըստներք : Ազնիւ բլլանք : **X**
 Պիկրընայլ առքնանակ մ'առաւ զոր պլուզային տակ պահած
 էր , և թենարախէին ձեռքը տուաւ , անոր տկանջին ըսելով .
 — Ժավէրն է ան : Ես այս մարդուն վրայ չեմ համարձա-
 կիր առքնանակը նետելու . դուն կը համարձակի՞ս :
 — Հասկա կը հարցունե՞ն , պատասխանեց թենարախէ :
 — Ապա ուրեմն նետէ :
 Թենարախէ հրացանակը բոնեց , և ժավէրին ուղղեց :
 Ժավէր որ երեք քայլ հեռի էր , ուղղակի թենարախէին
 նայեցաւ , և ըսաւ միայն .
 — Մի նետեր համար կը չպիտի առնէ :
 Թենարախէ կայծաշանը քաշեց , բայց կրակ չառաւ :
 — Քեզի չըսի՞ , կրկնեց ժավէր :
 Պիկրընայլ իր մահակը ժավէրին ոտներուն առջեւ նետելով .
 — Ստանաներուն թաղաւո՞րն ես դուն , անձնատուր կը լ-
 լուր , ըսաւ :
 — Հասկա գո՞ւք , հարցուց ժավէր միւս աւաղակներուն :
 — Մենք ու , պատասխանեցի՞ն :
 Ժավէր հանդարսորէն կրկնեց .
 — Լաւ , աշա ասանկ ըլլալ պէտք է . կըսէի թէ աւելի
 աղնիւ է այս կերպը :
 — Մէկ բան կուղեմ միայն , կրկնեց Պիկրընայլ . կուղեմ
 որ երբ բանալը գրուիմ , ծխախոտ տրուի ինձ :
 — Ծնորչուած է , ըսաւ ժավէր :
 Յետոյ դարձու և ետել զանուազները կանչելով ,
 — Հիմա մտիք , ըսաւ :
 Անմիջապէս քաղաքաղացներու և ոստիկաններու խումբ մը
 սուրերով , մահակներով և բիերով ներս խուժեցին ժավէ-
 րին ձայնը առնելով : Աւաղակները կաշկանդուեցան : Մար-
 դերու այս բազմութիւնը զոր ճրագ մը հազիւ հազ կը լու-
 սաւորէր , ստուերով կը դրաւէր որչը :
 — Ամենուն աւ շրուշակ (rousette) անցուցէք , պօւաց ժավէր :

— Պօմեցէք ուէ , կը տեսնէք , պօւաց ձայն մը որ մար-
 դու ձայն չէր և որու համար ոչ ոք կրնար ըսել թէ կրիկէ
 ձայն մ'է :

Թենարախուչին պատուհանին անկիւններուն մին պատնէ շ-
 մ'ըրած էր իրեն , և ան էր այն մանցումը հանողը :

Քաղաքապահները (sergent de ville) և փայտուրները և ա-
 քաշուեցան :

Թենարախուչին վրայէն շալը նետած և զլիսրկը պահած
 էր . էրիկը որ անօր ետին կծկուած էր , զրիթէ անհրեսոյիթ
 կրնար ինկած շալին տակ . ինկիր իր մարմինովը կը ծածկէր
 զան , երկու ձեռներով զլուխին վերել բարձրացնելով սո-
 լաքարը՝ քարածոյն . մը նետելու պատրաստուադ հսկայուէիի
 մը որոտումով :

— Քաշուեցէք , պօւաց :

Ամենքն աւ գէպ ՚ի փողը քաշուելով , սենեկին մէջ թա-
 փուռ տեղ մը բացուեցաւ :

Թենարախուչին աւաղակներուն նայեցաւ որոնք կաշկան-
 գուած էին աւանց դիմադրութեան , և կոկորդային ու բիրտ
 ձայնով մը մըմնաց .

— Վատերը :

Ժավէր ժպանեցաւ և յտուածայաւ սենեկին գէպ ՚ի թափուռ-
 ծզուած տեղը , ուր կը նացէր թենարախուչի իր երկու բի-
 բերովը :

— Մի մօտիր , կօրիր , թէ ոչ զլուխու կը չախջախեմ , պօ-
 սաց թենարախուչին :

— Ի՞նչ արի զինուոր , ըսաւ ժավէր . մայր գու , ստոյդ
 է թէ մարդու մը պէս մօրուս ունիս , բայց ես ու կնիկի մը
 պէս ճիրաններ ունիմ :

Եւ նորէն յառաջացաւ :

Թենարախուչին հերարձակ և սոսկալի մեկուսեց (écarter)
 սրունքը , ետել ծոռւեցաւ և սալաքարը ժավէրին զլուխին
 նետեց մոլեղնաբար : Ժավէր ծոռւեցաւ , սալաքարը վրա-

յէն անցաւ, ներսի պատին զարկաւ, պատին վրայէն բռութ մծ կառը մը վար իջեցուց, և որջին մէջ տեղէն որ բարե-բաղդաբար զրեթէ թափուու էր՝ անկիւնէ յանկիւն ոստոս-տելով մինչև ժամկէրին ներքաններուն քովի եկաւ կեցաւ:

Կոյն պահուն ծավէր ամոլներուն մօտեցաւ: Իւր լայն ձեռներուն մին կնիկին ուսին վրայ դրաւ ուժդին և միւսով ալ էրիկին գլուխը բռնելով:

— Շրուշակները, պօռաց:

Աստիկանութեան մարդերը ներս մտան խոճելով, և քանի մը մանրերկրորդի մէջ ժամկէրին հրամանը կատարուեցաւ:

Թենարառուհին՝ յուսահատ՝ իր և էրիկին կաշկանդուած ձեռները նայեցաւ, դեանը ինկաւ և լալով սօռաց.

— Աղջիկներս:

— Բանտն են, ըստ ժամկէր:

Սակայն սստիկանները դուռին ետեր քնացող զինով նըշ-մարելով կը ցնցէին:

Արթնցաւ զինով թութովելով:

— Լանցաւ, ժօնարքէթ:

— Այս, պատասխանեց ժամկէր:

Կաշկանդուած վեց աւազկները ոտքի վրայ էին. բայց տակաւին Ճիւալի կերպարան ունեին, երեքին երեսը սեռվ մըսուած, երեքն ալ դիմակ դրաւած էին:

— Մի՛ հանէք դիմակները, ըստ ժամկէր:

Եւ բօթստամի զօրահանդէսին ներկայ քրետերիկ Բ.ի մը նայուածքով աւազակներուն նայելով հանդիսապէս, « ծխա-հան մաքրողներուն » ըստաւ.

— Բարի լոյս, պիկրընայլ: Բարի լոյս, Պրիւժօն: Բարի լոյս, Տէօ-Միլիար:

Ապա դէպ երեք դիմակները դաւնալով ուրնաւոր մարդին ըստաւ:

— Բարի լոյս, Կոլմէր:

Բրաւոր մարդին:

— Բարի լոյս, Պապէ:

Եւ որովայնախօսին:

— Բարեն, Գլազու:

Ժամկէր նոյն միջոցին աւազակներուն կալանաւորը նշմարեց որ սստիկանութեան մարդերու դալէն՝ ի վեր զլուխը կախած էր առանց խօսք մ'արտասանելու:

— Քակեցէք պարոնը, ըստ ժամկէր, և թող ոչ ոք դուրս ելնէ:

Ասի ըսելէն ետք իշխանաբար սեղանին առջև նստաւ որու վրայ մնացած էին Ճրագը և կաղամարը. դրանէն գրոշմաւոր թուղթ մը հանեց և սկսաւ տեղեկագիրը դրել:

Երբ դրեց առջի տողերը որք ոչ այլ ինչ են եթէ ոչ միշտ մի և նոյն սովորական խօսքերը, աչերը վեր ըրաւ:

— Մօտ բերէք այն պարոնը զօր այս պարոնները կազած էին:

Ոստիկանները չորս դին նայեցան:

— Է՛, մւր է պարոնը, հարցուց ժամկէր:

Աւազակներուն կալանաւորը, Պ. Լըլլան, Պ. Իւրպէն քաղըրը, Խւրսիւլի կամ Արտոյանի հայրը աներեւյթ եղած էր:

Դուռին քով՝ պահապաններ գրուած էին, բայց պատուածնին քով ոչ: Մարդը քակուելէն ետք՝ երբ ժամկէր տեղեւի կաղիրը պատրաստելու կը պարապէր, սենեկին մէջ տիրող շփոթէն, աղմուկէն, բաղմութենէն օդուած քաղելով պատուածնէն դուրս յարձակած էր: Վայրիկնի մը մէջ ուր ոչ ոք ուշադրութիւն կընէր իրեն:

Ոստիկան մը պատուհանը վազեց և նայեցաւ: Ոչ ոք կը տեսնուէր գուրսը:

Զուանէ ելարանը գեռ կերերար:

— Կրողը տանի, մրմուաց ժամկէր. կերեայ թէ լաւպոյնն էր ան:

ԳԼՈՒԽ ԲԲ.

ԵՐՐՈՐԴ ՀԱՏԱՐԻՆ ՄԻՋ ՇՁԱԼ ՊԶՑԻԿԸ

ՕՐԻԹԱԾԻ պուրվարի տունին մէջ այն գեղքերը կատարուելէն օր մ'ետք, ողայ մը՝ որ կերեար թէ Աւստերլիցի կամուրջին կողմէն կուղար՝ աջ կողմի կազմական ծառուղին երթալով՝ դէպ՝ ի քօնթէնալոյի կողմբը կուղղէր։ Արդէն կիշեր եղած էր։ Այս աղան որ գալիսագէմ և նիշար էր, հստակներ և կտաւէ բանթալոն մը հազած էր փեարքար առ միսին մէջ, և բոլոր զօրութեամբը կերպէր։

Ըլթիւ Պանդիէի փողոցին անկիւնը պառաւ կին մը ծոռուելով աղքերու դէղի մը մէջ բան մը կը վնասուէր լամարին ըստով։ աղան անցնելու միջոցին ոտքովը պառաւին դարկաւ յանդէտու, յետոյ ետ քաշուելով։

— Վայ, շուն չէ եղեր, մինչդեռ ես աշազին, աշազին շուն մը կարծեր էի ասի։ Աշազին բառը երկրորդ անդամին ձայնը այնպիսի չեղութեամբ մը հասացնելով արատանեց որ բաւական լաւ արայայտելու համար պէտք է դլխագիր ներով դրել, աշազին, ԱՀԱԳԻՆ շուն մը։

Պատաւը սաստիկ բարիանալով կանցնեցաւ։

— Կիրամուտքի վաստակ, մբնաց։ Եթէ ծոռւած չըլսոյի, դիակի թէ օր աեզդ ոտքիս տակ առնելով պիտի ջախջտի։

Տղան արդէն չեռացած էր։

— Քըս, քըս, կրինեց։ Ապա ուրեմն թերես սիալած չիմ դարնելով։

Պառաւը զայրոյթէն շնչասղառ բոլորովին կայնեցաւ, և լամարին նշոյլը զլսովին լուսաւոքեց անոր կապարագոյն դէմքը որու վրայ անկիւներ և խորշմաներ փորուած էին զանալման զծերու հետ որք բերնին խորշերուն կը մօտեին։ Մարմինը մութին մէջ աներեսոյթ կըլլար, և միայն զլուիը կը տեսնուէր։ Զառանցումի դիմակն էր այն զոր կարծես թէ

նշոյլը զիշերային խաւարին մէջ նկարած էր։ Պատանին պառաւը գիտելով,

— Տիկինը, ըստ, չունի այն զեղեցկութիւնը որ իմ հաշեւիս կուղայ։

Տեայ իր ճամբան շարունակեց, և նորէն սկսաւ երդել։

Պուտրսապօ թագաւոր

Ռունացուպով կը քայլէր,

Տակէն անցնողն տար անոր . . .

Երրորդ տողը լմնցունելէն ետք երգը ընդմիջեց։ Թիւ 50-52 տունին առջն հասած էր, և գուռը դոյ զանելով սկսած էր առներով զուռին զարնել, զղբումով և գիւցազական կերպով զարնելով, որով անոր մարդու մուժակներ հակած ըրաւը կը յայտնուէր աւելի քանթէ պատանեկան ոտներ ու նենալը։

Սակայն այն պառաւը որու պատանին հանդիպած էր Բը-թի-Պանդիէի փողոցին ծայրը, անոր ետևէն վազելով կուզար, աղմիալի աղաղակներ հանելով և միծ միծ շարժումներ ընելով։

— Ի՞նչ է այն, ի՞նչ է այն։ Աստուած իմ Աստուած, դուռը պիտի խորտակէ հիմա, տունը պիտի փլէ։

Պատանին ոտքովը տակաւին կը զարներ դուռին։

— Միթէ հիմա այս կերպով կը նորոգուին առները։ Յանկարծ կանդ առաւ պառաւը՝ ստամբակը ճանչալով։

— Վայ, այն շուալին է եղեր։

— Վայ, պատաւն է եղեր, ըստ պատանին։ Բարի լոյս, պիւրիօնիկ խալունիկ, նախաչայրերս տեսնելու եկայ։

Պառաւը պատասխանեց դէմքը ծոելով, բաղադրուած ծը ոտքիւն դէմքի զոր՝ ատելութիւնը պառաւին տկարութեան և աղեղութեան շնորհիւ յանկարծ կազմած էր սքանչելապէտ և որ դժբաղդաբար կորսուեցաւ մութին մէջ։

— Տունը ալ մարդ չկայ, շաներես,

— Աշ'չ, կրինեց պատասխն. ուր է ուրեմն հայրս :
 — Գօրսի բանան է :
 — Ի՞նչու. հապա մայրս :
 — Աէն-Լաղարն է :
 — Է՛, աղէկ. հապա քոյրե՞րս :
 — Անոնք ալ Մատթանէթն են :
 Պատասխն ականջին ետևը քերեց, Պիւրկօն խաթունին նա-
 յեցաւ և ըստւ.
 — Ա՛չ :
 Յետոյ ներբաններուն վրայ դարձաւ, և պահ մ'ետք պա-
 ռաւը՝ գուռին սեմին վրայ կեցած՝ պատանիին աղդու և կայ-
 տառ ձայնը լսեց որ ձմեռնային հովէն սարսող սեաթցը
 կնձնիներու մէջ սուզելով կերգէր.

Գուտքասպօ թագաւոր
 Ռուսացուայր կը քայլէր.
 Տակէն անցնողն տար անոր
 Երկու փուլ, երր ազդաւաներ
 Նու որսացն կը մեկնէր
 Ռուսացուայրն վրայ կացնած :

1908- XII-15- Շին
 ՎԵՐԶ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԵՏՈՐԻ

ԵՒ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻՆ



ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

1. Խւկուէն Ցը լա ներարակովա Բիզնյի ազնիւ և զօրեղ զերդաստանեւ-
 րէն մէկուն անունն է : Այս ընտանիքին ամենէն հանրաճախօթ և երեւելի անձն
 է Կերարտէստայի կոմն Խւկուէն որ այլ և այլ Կոիներու մէջ յաղթելէն և
 յաղթուելէն ետք վերջապէս բանուեցաւ, և իր թռուներուն մին Քօժէր՝ զանի
 զաւակներովը միատեղ աշտարակի մը մէջ բանուարկեց և թողաց որ անօթի
 մեռնի հոն : Տանօթէ իր Դժոխին մէջ սրանչելի սարցանդով մը նկարագրած է
 Խւկուէնի և իր զաւակներուն Անօթութեան ուղուցին մէջ քաշած տանջնագները:

2. Գրանէզի գերդաստանին պաշտպանութեամբը քանի ակուած Հերբիւթ
 ահադին անդրի մը կայ խոալնցի մէջ, և կանուանի Հերդիւթ Գրանէզի :

3. Այս լսութներէնը կը նշանակէ : Գեղալաճուա, նուրային, հոդայիւրէնա
 խոնաց շնիւրութեան :

4. Յուրազ (judas) Գրանէզին մէջ իրի Ճարտարապետական բառ կը նշա-
 նակի նաև ծակի նման գաղտնի պատուհան : Մենք սկս միաքաղ զործածած ենիք
 հոս սյա բառը :

5. Խաղը մը կայ որ է մատերուն մէկը թթվել և հինգ մատը միատեղ եր-
 կիցունել ուրիշի մը, ասի թթվուած մատը բռնելով կը լսէի կամ կը կորուսէ
 ինչ որ խաղըն դրուած է :

ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅՑ

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ — ՄԱՐԻՌԻՍ

ԳԻՐՔ ՎԵՃԵՐՈՐԴ

ԵՐԿՈՒ ԱԽՏՎԵՐՈՒ ՀԱՄՍԴԻՊՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Ա. Մականուն . — ընտանեկան անուն կազմելու կերպ	ԵԲԵՍ 5
» Բ. Եւ եղեն լոյս	9
» Գ. Գարման արդիշնը	12
» Դ. Մեծ հիւանդութեան մը սկիզբը	14
» Ե. Պիւկօն խամթունին քայ այլ և այլ կայծակներ կեցնեն	18
» Զ. Մարիւս կալանաւոր	19
» Է. Արկածը Ս առավին որու քայ ենթադրութիւններ կըլլան	23
» Ը. Նոյն խէջ ծերունի զինուրներ կընանիկ ըլլաշ	26
» Թ. Խաւարում	28

ԳԻՐՔ ԵՕԹԵՐՈՐԴ

ԲԱԹՔԻԾ — ՄԻՆԵՅԹ

ԳԼՈՒԽ Ա. Ակաները և ականաչատները	32
» Բ. Առորայարկը	35
» Գ. Պապէ, կէօլմէր, Գլագուև Մօնրանաս	38
» Դ. Խումբին կազմութիւնը	41

ԳԻՐՔ ՈՒԹԵՐՈՐԴ

ՑՈՒԽԻ ԱՂԲՍԱԾ

ԳԼՈՒԽ Ա. Մարիւս փեղութաւոր աղջիկ մը մինտաելով գլխանակաւոր մարդու մը կը հանդիպի	46
» Բ. Գտնուած լան մը	49
» Գ. Չորս նամրկ	51
» Դ. Թշուառութեան մէջ վարդ մը	58
» Ե. Նախախնամութեան յուդան	67
» Զ. Արջին մէջ գաղանաբարոյ մարդ մը	71

	ԵՐԵՒ
» կ. Զօրավարութիւն և մարտադիմութիւն	77
» լ. Որջեն մէջ ճառագայթ մը	82
» թ. Ժօնարեթ գրեթե կուլպ	85
» ժ. Վարչութեան կառքերուն վարձք երկու ֆրանք է ամէն մէկ ժամին համար	90
» ժ. Թշուառութիւնը կառաջարեւ ծառայութիւն ընել գլուխն	93
» ժ. Պ. Լըզլանի հինգ ֆրանքին գործածութիւնը	99
» ժ. Առանձին եւ՛ առանձութեան հետ ծածուկ տեղ մ'ուր չեն խորհիր աղօթք ընել, հայր մեր	105
» ժ. Պ. Ուր սարիկանութեան մարտ մը երկու առբանակ կուսաց փաստարանի մը	109
» ժ. Ժօնարեթ կը գնէ ինչ որ պէտք է իրեն	114
» ժ. Պ. Ուր անդիական եղանակով երդ մը պիտի զտնուի որ 1832ին ամենուն բերան էր	117
» ժ. Մարիուսին հինգ ֆրանքոց դրամին գործածութիւնը	122
» ժ. Մարիուսի երկու աթոռները գէմ առ գէմ կը կենան	128
» ժ. Պ. Լըզլան մթիւն խօրշեր տեսնելով մտասնջութիւն կը կըէ	130
» ի. Դառաձնութիւն	136
» ի. Կամ և առաջ պէտք է նահասակները ձերբակալել	168
» ի. Երրորդ հատորին մէջ ճշող պլանիկը	174
Ծանօթագրութիւնը թարգմանչին	177

Հրատարակութիւնը Տեսկեան

ԿԱՄՈՒ

ՄՕՆԹԻ - ՔՐԻՍԹՈՅՑ

ՎԵՅ ՀԱՅՈՐԻ ԲԱԺՆՈՒԱԾ

ԹԱՐԱՄԱՆՈՒԹԻՒՆ ՏՐԴՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՏԵԱՆԻ

ՎՐ ՃԱԽՈՒՔ բոլոր հայ զրավաճառաց քով
90 դահնեկան :

Նոյն ոսկեզօծ և պատկերազարդ $1\frac{1}{2}$ Օսմ.
լիրա :

ՎԻԳԹՈՐ ՀԻՒԿՈՅԻ ԹՂԱԿԱՌՆԵՐԼ

ԼԵ ՄԻՋԵՐԱՊԱՀ

ՏԱՅՐ ՀԱՅՈՐԻ ԲԱԺՆՈՒԱԾ

Բաժանորդութիւն ամբողջ գործոյն 150 դրշ.

Խրաքանչիւր հատորը 18 դրշ :

ԳԱՂՏՆԻՔ ԲԱՐԻՁԻ բաժանորդաց համար 423 դրշ.

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ

ԹՀԱԽԱՄԱՆԵՐ

ԳԱՎԱՏՆԻՔ ԲԱՐԻՁԻ

ՎՈԼԹԵՐԻ ՄԻՔՐՈ-ՄԻԶԱՍ

» ՍԵՒ ՈՒ ՃԵՐՄԱԿ

» ԺԱՆՈ-ՔՈԼԵՆ

ԼԱ ՏԱՄ Օ ԳԵՐԵԼԻԱ

ԱՐՈՒ

ԻՕՖԵՆ ՍԻՒԻ ՄԱԹԻԼՏԵ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

157
2156
24576

R013

